ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م. ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عاية سيرديان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique: TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef: SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տպատիրատար — ԱՐՏԱ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1006 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 21 ՄԱՐՏ 1985

ՀԱՅՏԸ 2ԵՒՐԷ 5 ԲԳ. ԴՀԿ.

عدد رقم ١٠٠٦ — الخميس ٢١ مارس ١٩٨٥

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԱՅՐԸ, ԹԻՒ ՄԷԿ Անձնաւորութիւն

Արարչագործութեան թիւ մէկ երեւոյթը՝ նոյնինքն Աստուած է։ Ա՛ր դպէս սորուեցուցած են մեզի մեր լուսահոգի նախնիները։

Սակայն այս մէկ ու միակ Առաջնութիւնը ունեցեր է երբեակ արտայայտութիւն, — Ամենասուրբ Երրորդութիւն՝ Հայր Աստուած, Որդին Աստուած և Հոգին Սուրբ Աստուած։

Փոլ Գլոսել ֆրանսացի բանասիրին տեսութեամբը՝ Ս. Երրորդութիւնը լինքնակալ գրութեամբ ներկայութիւն մը ստացած է, կարծես, հասնելու համար ան Ձնաւորութեան իր վառարկային, — Մարիամ Մայր Աստուածածինին։

Ինչ վտանգ, ըլլալ մա՛յրը Ալարչագործի Միածին Որդւոյն, թէկուզ Անարատ Յղութեամբ լոյս աշխարհ եկած։ Ինչ վտանգ նաեւ, ըլլալ անո՛ր այդ մեծ երեւոյթի պարտնակին, որ կոչուեցաւ սիրամիտք-հոգի...։

Այս նիւթապաշտական դարուն, զուցէ զանուին կիտուն և ոչ-գիտուն անձինք, որոնք փորձուին մտածելու և լսելու, թէ ՄԱՅՐ յղացքն ու իմացքը այսքան իտէալականացնելն արդէն ժամանակավրէպ է։ Թէ՝ ամէն անհատ ինքն իր տէրն է, իր անօրէնը և ինքն իրեն միայն պարտական է։

Այո՛, մայր կոչուող բարձրագոյն էակին պարտական չենք՝ անկէ մեզի արուած կաթին, միսին, արեան, յիշերուն և երակներուն համար։ Անհատը, այս հրաշալիքը տուրեւառի գործողութեան մը վերածելով՝ արդէն՞ զուրս եկած կ'ըլլայ մարդկայնութենէ։

Մարդկայնութենէ, որ բխած պիտի լինի երկնաւորի պատկերէն, և ոչ թէ օրօրոցի առջեւ անքուն հսկումներէն, տարիներ ու անսակարկ խնամածութենէն, տուայտանքէն, հոգերէն, վախերէն և մաղթանքներէն, զորս Մայր մը կը չռայլէ իր զաւակ՝ տիւ և գիշեր։

Մինչեւ համաշխարհային երկրորդ պատերազմը, Մայրերու անին այսքան կարեւորութիւն չէինք ընծայեր։ Ինչո՞ւ։

Որովհետեւ, ճիշդն ասած, չատ քիչ մարդիկ կային մարդկային ընկերութեան մէջ, որ կը մտոնային թէ իրենք մայր մը ունին։

Պատերազմի բարոյական աւերներէն մեծագոյնը եղաւ, թերեւս, ՄԱՅՐ խկութեան և հրաշափառ հանգամանքին անտեսումը, այդ ալ ամենէն «քաղաքակիրթ» կոչուած կեդրոններու մէջ։

Մայրը, զոհողութեան, զոհաբերութեան և անձնուէր սպասումի, հանուամի խորհրդանշան իրականութիւնն է։ Այնքան չատ սիրեցինք մեր անձերը, մեր վայելքները, մեր մոլութիւնները և մեր յղփանքը, որ — թնդանօթներու հետ — մոռցանք Մայրերը։ Եւ անխնայ հարուածեցինք անոնց սիրտերը, անոնց աչքերը, անոնց մաշած մատները...

Վաթսուն միլիոն մահացեալներու՝ թերեւս նոյնքան թիւով Մայրերը լացուցինք ցմահ։

Բարեբախտաբար, բանակութիւնը չուշացաւ գալու մարդկային մայրամոռ ուղեղին։ Ու մենք, այսօր, հպարտանքով կը յայտարարենք, որ մեր սիրտերուն և միտքերուն մէջ, սպա մեր թեւերուն և ուսերուն վրայ բարձրացուցած կը պահենք ՄԱՅՐԸ...

Պաշտելի է Մայրը, առանց անոր առջեւ մոմ վառելու և խունկ ծխելու։

Վսա՛հ ենք՝

Բոլորս կը պաշտենք Մայրը՝ իրապէս, իրողապէս, ամէն բանէ առաջ Անոր վերապահելով ամէն բաւունք և պարտաւորութիւն, ամէն սէր ու փառք։

ՄԱՅՐԵՐԻՆ

Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,
Մեր մանուկներին տուել կաթի նեց,
Եւ հայրենիքով դարձրել են լեցուն,
Որ ժողովուրդը ապրի յար յաւէս։

Մայրերն են պահել մեր հայոց երգը,
Երբ մանուկներին oror են ասել,
Արցունքն այրերին, սրտերում վէրք
Մեր ազատ կեանքի օրն են երազել։

Նրանք չեն գիջել մեր երգն ու լեզուն
Բիրս յազ երեներ, սուլթանին, ցարին,
Որովհետեւ մեր վախճանն էին երազում,
Տիրելու համար հայոց աշխարհին։

Նրանք չեն եղել osmարի գերին,
Ու չեն վհատուել եւ ոչ մի դարում,
Հայ գիրն ու մանկան սեղմած կրծքերին
Հպարտ են ապրել նրանք աշխարհում։

Եւ հայ մայրերն են պահում հիմա էլ
Մեր երգը, լեզուն, մեր վսեմ օգին
Իրենց դարաւոր մայրերին վայել
Սրտով նուիրուած մեր հայրենիքին։

Ես ձեր ձեռքերն եմ համբուրում, մայրեր,
Սրբութիւն, սրբոց էք դուք իմ հոգում,
Պահպանեց f մբcs հայերէնը մեր,
Որ յար յաւիտեան մնանք աշխարհում։

ԳԵՂԱՄ ՍԱՐԵԱՆ

ՏԻԿՆԱՆՑ ԱՅԾԵՄՆԻԿ ՄԻՈՒԹԵԱՆ

Տարեկան Ձաշկերոյթը

Մայրերու Օրուան տօնակատարութեան համար աւանդութիւն դարձած այս ճաշկերոյթը տեղի ունեցաւ Կիրակի 10 Մարտ 1985, կ. Աբիկեան Հանգստեան Տան վրանածածկ սրահին մէջ, հովանաւորութեամբ Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեանի և նախագահութեամբ Միութեան Ց.Ն. պր. Աւետիս Ն. Զագըճեանի և ի ներկայութեան մարմիններու ներկայացուցիչներուն և հիւրերու։

Առաջնորդ Սրբազան Հայրը աղօթքով բացաւ սեղանը, և ներկաները արդէն ճոխացեալ իրենց սեղանները ամբողջացնելու գացին խնամ բարիացակամ տիկիններու սպասարկութեամբ հրամցուած այլազան և առատ համադամներով։ Այստեղ մենք հաստատեցինք ճարտարագէտ մատներու խոհանոցային արուեստին պտուղները։

Ընտիր զովացուցիչներով և պտուղներով յագեցուցած ճաշկերոյթը աւարտելու մօտ, քարտուխօսէն զեկոյց տուաւ Միութեան ատենապետուհի տիկ. Սիրանոյշ Սարգիսեան ներկայացնելով կազմակերպութեան նիւթական, չինարարական և բարոյական տարեկան գործունէութեան մանրամասնութիւնները։ Ծիշատակուեցաւ որ Միութիւնը 12.000 ոսկի եւք ունեցած է, որուն մեծամասնութիւնը յատկացուած է չինութեանց և նորոգումներու։ Այս եւքին մէջ չկան այն ուղղակի նուիրատուութիւնները որոնք Հանգստեան Տան ի նպաստ եղած էն տարուան ընթացքին։

Տիկին Սարգիսեան չեչտը դրաւ հետզհետէ բազմացող և սղութեան ենթարկուող ծախքերուն վրայ և անուններ տալով մանրամասնութեամբ յիշեց այն մասնաւոր յատկացումները որոնք կը կատարուին ինքնաբուխ առատաձեռնութեամբ ի նպաստ հաստատութեան, եւ որոնց չնորհիւ Միութեան տիկինները կը արդեն իրենց առջեւ ծառացող բոլոր դժուարութիւնները։

Տիկին Ալիս Ձամճեան սկսաւ կարդալ երկար ցանկը նուիրատուներու որոնք այսօրուան ճաշկերոյթին առթիւ փութացուցած էին իրենց մասնակցութիւնը գովելի առատաձեռնութեամբ։ Ցուշի էր իմանալ որ իրենց հաշուադիտութեամբը ծանօթ հայրենակիցներ այստեղ ցուցաբերած էին նկատելի վհատանութիւն։ Ցանկին մէջ կային պաշտօնական, կիսապաշտօնական եւ սովորական անուններ։ Ցանկալի էր տ՛ոնել ներկայութիւնը եւ նուիրատուութիւնը այլ կիսապաշտօնական անուններու։ Տեղւոյն վրայ ինքնաբուխ կերպով տրուած նուէրներուն գումարը հասաւ 6580 եգ. ոսկիի։

Փակման խօսքին մէջ Առաջնորդ Սրբազան Հայրը մէկիկ մէկիկ գրուատեց այս Միութեան համար աշխատող բոլոր անձնուէրներն ու նուիրատուութիւններով զայն քաջալերող ազգայիններ։ Հաւաքոյթը փակուեցաւ Պահապանիչով։

Ն.Գ.Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍ-ՊԵՏՐՈՍ ԺԸ. ԳԱՍՊԱՐԵԱՆ

ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵԳԻՊՏՈՍ Կ'ԱՅՑԵԼԷ

Նորին Գերերջանիկ Տէրութիւն Ցովհաննէս-Պետրոս ԺԸ. Գասպարեան, Կաթողիկոս-Պատրիարք Հայ Կաթողիկէ համայնքին, Լիբանանէն գալով Գահիրէ ժամանեց երկուշաբթի, 18 Մարտ 1985ին, անդրանիկ հովուապետական այցելութիւնն տալու Եգիպտոսի իր հօտին։

Յաւաջիկայ Կիրակի, 24 Մարտ 1985, առաւօտեան ժամը 11ին, Նորին Գերերջանիկ Տէրութիւնը պիտի պատարագէ Հելիոպոլսոյ Սրբուհի Թերեզա Եկեղեցւոյ մէջ, ապա պիտի կատարէ օրհնութիւնը եւ բացումը Սրբոց Թարգմանչաց յուշարձանին։

Երկուշաբթի, 25 Մարտ 1985, Աւետումն Ս. Կոյսի տօնին, երեկոյեան ժամը 6ին, Նորին Գերշ. Տէրութիւնը պիտի նախագահէ Ս. Պատարագին Արուոանիտս Եկեղեցւոյ մէջ (Գահիրէ), զոր պիտի մատուցանեն Հայ Կաթողիկէ հաւատացեալ Գերպ. Բափայէլ Եպս. Պայեան, իր եպիսկոպոսութեան 25-ամեայ Յոբելեանին առթիւ։

ՎԵՐԱԴԱՐՁ

Անցեալ Կիրակի, 17 Մարտ 1985, Գահիրէ ժամանեցին Գահիրէի Պատ. Թեմական Ժողովի ատենապետ Պր. Փոլ Փիլիպեան և իր ազնուափայլ Տիկինը, որոնք մէկ ամսուայ համար Աւստրալիա մեկնած էին այցելելու համար Սիտնիի և Մելպուրնի իրենց հարազատներն ու բարեկամները։

Բարի գալուստ կը մաղթենք իրենց։

ՀԱՐՑԱԶՐՈՑՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱՋԳԷՆ Ա. ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՀԵՏ

ՄԵՐ ՄԱՅՐ ԵՐԿՐԻՆ ՄԷՋ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ԻՐ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒ ՄԷՋ

ՀԱՄԱՑՆ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՊԻՏԻ ՈԳԵԿՈՉԷ 1915-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 70-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ԵՒ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՅԱՂԹԱԿԱՆ ԱԻԱՐՅԻ 40 ԱՄԵԱԿԸ

ՄԵՐ ԱՄԵՆԱԱՆՇԷՋ ԱՂՕԹՔՆ Է ՈՐ ՎԵՐԱԾՆԱԾ ՄԱՅՐ ԵՐԿԻՐԸ ՁՅԵՍԷ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ ԱՐԱԲԱՏԻ ՆՄԱՆ ԱՆՍԱՍԱՆ ՈՒ ԽԱՂԱՂ ՇԱՐՈՒՆԱԿԷ ԻՐ ՆՈՐ ԿԵԱՆՔԸ

Սովորութեան կարգ անցած ըլլար կարծես որ տարին հեղ մը «Արարատ»ի խմբագրութենէն հարցարանով դիմէր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, խնդրելով Վեհափառ Հայրապետէն շնորհել իրեն հարցազրոյց մը։ Այս մէկը կրնար ըլլալ մտերիմ հանդիպում մը, կարծիքի անկաշկանդ փոխանակում, ուր կ՚րնայ յուզուիլ մեր ազգային եկեղեցական ժամանակակից կեանքը, հարցեր ու եղելութիւններ որոնք մեր ժողովուրդի առօրեային հետ կ՚առնչուին, մեր ներկայի առաջադրանքներն ու յուսալից ակնկալութիւնները որոնք, անտարակոյս, կրնան իրականութիւն դառնալ եթէ, ի սկզբանէ, հիմ ու մեկնակէտ ունենանք մեր համեստ, միասնական ու յանդուգն ուրուագիծ մը, որ եղած է միտք ու պիտի ըլլայ առդարաստեղծ, բարեզործ ու շինարար, մեր ազգային-հայրենական շրջանակներուն մէջ։

Այս ունկնդրութիւնը առիթ կրնար ընծայել մեզի որ հուսկ, ստանայինք Մայր Աթոռի Գահակալին պատգամն ու յորդորը ուղղուած բովանդակ հայութեան, անոր դէպի աւելի պայծառ վաղորդայններու տանող ուղին լուսաւորող։

Մեծապէս ուրախ ենք ու շնորհապարտ որ Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետ, իրեն յատուկ բարեացակամութեամբ, հայրական ջերմ հոգածութեամբ, կարելի է ըսել՝ հանոյքով լուծդառաջեց մեր խնդրանքին, մէկ առ մէկ ու անվերապահութեամբ, առանց դոյզն խուսափումի, այլ հաստատապէս տալով սպառիչ պատասխաններ մեր դրած բոլոր հարցումներուն։

Ներկայացուած հարցերէն կարեւորագոյնը, անկասկած, կը վերաբերէր մեր Մայր Հայրենիքէ ներս կրօնական - հոգեւոր կեանքին, Եկեղեցի - Պետութիւն փոխ - յարաբերութեանց։ Նորին Սրբութեան կողմէ տրուած լուսաբանութիւնները կասկածի ներոյժ իսկ չեն թողուր այդ մասին, որ հայ Եկեղեցին ո՛չ իսկ ամենադոյզն չափով սեղմուկի ենթակայ չէ Խ. Հայաստանի մէջ։ Ինչ որ գրուած կամ խօսուած է արտասահմանի մէջ ասոր շուրջ, հետեւանք է չափազանցութեան, լրեղութիւններու կոպիտ աղաւաղումի, որուն հեղինակները եթէ չարամտութենէ մղուելով չէ որ այսպիսի այդ կեցուածքը ունեցած են, գէթ, կրնանք րսել, թէ անոնք զոհ եղած են թիւրիմացութեան, զէշ կերպով նախատրամադրուած ըլլալու, որ իմիջայրազրումի կը կարօտի անոնց։ Աւելին՝ հայ եկեղեցին ո՛չ միայն կը շարունակէ մնալ հետեւողական եւ անշեղ իր հոգեւոր, ազգային ու հայրենասիրական դերին մէջ, այլեւ կը պատրաստուի հովանաւորել զոյգ, մեր ժողովուրդին համար առանձնապէս մեծ նշանակութիւն ունեցող տարեդարձներու նշումը ըլլայ Մայր Հայրենիքի եւ ըլլայ Սփիւռքի մէջ Ադաջիքը՝ Մեծ Եղեռնի 70-ամեակի ոգեկոչումն է, համազգային միասնութեամբ եւ արդարատեղի ծառացումով։ Երկրորդը՝ փառաւոր տօնակատարումը պիտի կազմէ Բ. Համաշխարհային Պատերազմի յաղթական աւարտին, որուն մէջ հայ ժողովուրդը ունի իր արիւնի ու զոհողութեան նմանելի տուրքը, որով խորտակուեցաւ բուրժ-ֆաշիզմի միանձոյլ հաթաղանը որ, մազ մնացած էր որ իջնէր այս անգամ ալ մեր ժողովուրդի ու հայրենիքի մնացորդին վրայ, իր լուծին հասցնելով գարուս Ա. ցեղասպանութիւնը որ գործուեցաւ հայութեան դէմ։

Խորապէս շնորհակալ ենք Վեհափառ Հայրապետէն որ բարեհաճեցաւ շնորհել մեզի սոյն հարցազրոյցը որ, վստահ ենք, թէ մեծ գոհունակութիւն պիտի պատճառէ ո՛չ միայն մեր ընթերցողներուն, այլեւ բովանդակ սփիւռահայութեան։ Քանի որ Վեհափառը կ՚անդորրացնէ դիտումնաւոր ու չարամիտ խարդախութեան մը ներգործութեան տակ մտահոգ հանրային կարծիքը։ Իր տուած լուսաբանութիւններով կը փարատէ ամէն տարակոյս ու կասկած։ Կը զօտեպնդէ ժողովուրդը իր հպարտ բացատրութիւններով ու պարզ ու մեկնած կատարուած հաստատումներով։ Ան կը վարակէ մեզի լաւատեսութեամբ, խմպաստուն եւ սթափեցնող յորդորներով։

Այս բոլորը, ընկերացած հայրապետական սիրոյ ողջոյնի, օրհնութեան եւ աղօթքի, որպէս ամպհովանի կր տարածուին հանայն Սփիւռքին վրայ զիմ զօտեպնդելով, առաւել խորացնելով մէկ ու անբաժան ժողովուրդ ըլլալու, մէկ ու անխոխ արիւնելի Մայր-Հայրենիքի ունենալու գաղափարը, աներեր ու կռանիքեայ ա՛յն հաւատովն, որ Մեծ Եղեռնի 70-տարի ետք իր վերածնութիւնը աշխարհին վկայող, կենսալից ու հզօր ներկան ցուցադրող հայութիւնը դեռ նոր յաղթանակնե՛ր ունի նուաճելիք, ունի կերտելիք փառահեղ նոր ապագայ, որ ապրուած ու բզխտուած այս ժողովուրդին արդար հատուցում ընելու ճամբէն կ՚անցնի...

Հարցում.- Վեհափառ Հայրապետ, թոյլ տուէք մեր հիացումը յայտնել, վերջերս Ձեր հրատարակած «Էջմիածնի Գանձեր» եւ «Արարատ» ալպոմներու համար, որոնք պատմական ճշմարտութիւն ունին մեր ազգի համար։ Ի՞նչ էր որ մղեց Ձեզ հրատարակելու զանոնք.

Պատասխան.- «Էջմիածնի Գանձեր» ալպոմի հրատարակումով անհրաժեշտութիւն նկատեցինք մեր ժողովուրդին և այլազգիներուն ներկայացնելու հայ եկեղեցական արուեստի նմուշները, որոնք կը գտնուին Մայր Աթոռի Թանգարաններուն մէջ։ Այսօր Ս. Էջմիածնի շրջափակի մէջ ունինք չորս թանգարանները, ուր ցուցադրուած են աւելի քան երկու հազար հայ եկեղեցական արուեստի նմուշներ։ Առաջինը Մայր Տաճարի ներքին թանգարանն է, երկրորդը՝ Հին Վեհարանը, երրորդը՝ Նոր Վեհարանը և չորրորդը «Ալեք և Մարի Մանուկեան» Գանձատունը։ Ուզղիչ է հաստատել թէ Մայր Աթոռիս թանգարանային արժէք ներկայացնող վերոյիշեալ արուեստի գործերու կարեւոր մէկ մասը, յատկապէս սուրբ մասունքներ և եկեղեցական ըսպասները, 1915-16 ցեղասպանութեան տարիներուն Արեւմտահայաստանէն փրկուած և Խորհրդային Հայաստան ապաստան գտած գաղթականները բերած են իրենց հետ։

«Էջմիածնի Գանձեր» ալպոմի մէջ տեղ գտած են միայն 460 արուեստի գործեր։ Ապագայն արժէ երկրորդ հատոր մը եւս հրատարակել այլ նմուշներով, որոնք կը գտնուին մեր թանգարաններուն մէջ։

Իսկ «Արարատ» ալպոմը Մեր սրտին խօսող հրատարակութիւն մըն է, որ երկար տարիներու Մեր լռձն էր։ Այս «Արարատ»ը ալպոմ չէ, այլ եւ բազանք ու իրականութիւն, թախիծ ու պատգամ, յոյս ու ստուգութիւն։ Կը ցաւինք չատ որ Ծովհաննէս Շիրազ իր աչքերը փակեց առանց զայն տեսնելու։ Քանի մը օր և ան եթէ ապրէր...

Հարցում.- Ձեր Վեհափառութեան ժամանակաշրջանին Էջմիածինը հսկայ ոստում մը ունեցաւ շինարարական մարզի մէջ։ Ինչպէ՞ս կը մատակարարուին անոնց ծախսերը։

Պատասխան.- Մեզի համար անփոխարինելի մխիթարութիւն է, որ Մեր Գահակալութեան երեսուն տարիներու ընթացքին, եկեղեցաշինական նշանակալի գործունէութիւն կարողացանք ծաւալել, վերանորոգելով և վերակառուցելով տասնեակ պատմական վանքեր ու եկեղեցիներ, բոլորը նշանաւոր կոթողներ հայ դասական ճարտարապետութեան և հռչակուած ուխտատեղիներ։ Շինարարական այս ծաւալուն իրագործումները հնարաւոր դարձան չնորհիւ մեր հաւատացեալ ժողովուրդի և ազնիւ նուիրատուներու նիւթական զոհաբերութիւններուն, չնորհիւ մեր հայրենի պետութեան բարեացակամ և յոյժ հոգատար վերաբերումին, և չնորհիւ հայրենի մասնագէտներու և վարպետներու կազմակերպել եռանդալի բարձրորակ աշխատանք։

Հարցում.- Ձեր Վեհափառութեան ժամանակաշրջանին Էջմիածինը հսկայ ոստում մը ունեցաւ շինարարական մարզի մէջ։ Ինչպէ՞ս կը մատակարարուին անոնց ծախսերը։

Պատասխան.- Մեզի համար անփոխարինելի մխիթարութիւն է, որ Մեր Գահակալութեան երեսուն տարիներու ընթացքին, եկեղեցաշինական նշանակալի գործունէութիւն կարողացանք ծաւալել, վերանորոգելով և վերակառուցելով տասնեակ պատմական վանքեր ու եկեղեցիներ, բոլորը նշանաւոր կոթողներ հայ դասական ճարտարապետութեան և հռչակուած ուխտատեղիներ։ Շինարարական այս ծաւալուն իրագործումները հնարաւոր դարձան չնորհիւ մեր հաւատացեալ ժողովուրդի և ազնիւ նուիրատուներու նիւթական զոհաբերութիւններուն, չնորհիւ մեր հայրենի պետութեան բարեացակամ և յոյժ հոգատար վերաբերումին, և չնորհիւ հայրենի մասնագէտներու և վարպետներու կազմակերպել եռանդալի բարձրորակ աշխատանք։

Մեր չինարարական և բարեկարգման աշխատանքները կը չարունակուին նոյն թափով և նոյն նպատակաուղղութեամբ։

Հարցում.- Ի՞նչ վիճակի մէջ են Ս. Էջմիածնի եւ Հայրենի կառավարութեան փոխյարաբերութիւնները։ Մտահոգիչ նոր պարագաներ կա՞ն։

Պատասխան.- Կը հասկնանք Ձեր հարցումին իմաստը և Ձեր մտահոգութիւնը։

Մասամբ տեղեակ ենք, թէ Սփիւռքի մէջ հրատարակուող որոշ հայ թերթեր, յօդուածներ կը հրատարակեն, տարածելով տեղեկութիւններ ու մեկնաբանութիւններ Խորհրդային Հայաստանի վերաբերեալ, որոնք չատ հեռու են իրականութենէն, այդ թուում տեղեկութիւններ նաեւ մեր կրօնական կեանքի մասին։

Ճշմարիտ է, որ անցեալ տարի Հոկտեմբեր ամսուն, Խորհրդային Կեդրոնական մամուլի մէջ տեղ գտած էր, թէ Հայաստանի մէջ թուլացած է մատերիալիստական գաղափարախօսութեան քարոզչութիւնը, սակայն այդ բնաւ չէ անհանգստացուցած մեր եկեղեցին ու մեր հաւատացեալները, ինչպէս քալ յայտնի է, Հայաստանի սահմանադրական օրէնքով թոյլատրուած են թէ՛ կրօնական և թէ՛ ոչ կրօնական գաղափարախօսութեանց քարոզչութիւնները։ Եթէ մատերիալիստական քարոզչութեան ինչ որ թուլացում նկատուած է, բնականաբար այդ չի վերաբերիր մեր եկեղեցիին և հայրենի կրօնական կեանքին։

Մեզի համար էականը կարեւորը այն է, որ մեր օրերուն Հայաստանի տարածքի վրայ ապահովուած է կրօնական քարոզչութեան ազատութիւնը թէ՛ օրէնքով եւ թէ՛ գործնապէս։ Այդ օրինական կարգը կը պահպանուի այսօր ալ անխախտ կերպով։

Հայաստանի բոլոր գործող վանքերուն և եկեղեցիներուն մէջ ամէն օր առաւօտ-երեկոյ ժամերգութիւններ տեղի կ՚ունենան, ամէն Կիրակի ու տօնական օրերուն անխափան կը կատարուին սուրբ պատարագի արարողութիւնները, բազմաձայն երգեչախումբերու մասնակցութեամբ եւ կ՚արտասան-

(Շար. տեսնել էջ 3)

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹ
Պէյրութ - Լիբանան
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»
Նիւ Եորք - Միաց Նահանգներ
«ՋԱՀԱԿԻԲ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Գահիրէ (Եգիպտոս)
«ՇԱՐԺՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Պուէնոս Այրէս (Արժանթին)
«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Փասպտինա (Միաց. Նահանգներ)
«ՅԱՂԹԱՆԱԿ» ԱՄՍԱԹԵՐԹ
Փարիզ (Ֆրանսա)
«ԼՈՒՍԱԲԱՑ»
Թորանթօ (Գանատա)
«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»
Միանի (Աւստրալիա)

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ԼՈՒՍԱՒՈՐ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻԻՆ

(Շարունակութիւն նախորդ թիւէն եւ վերջ)

Վեհափառը Պրազիլիոյ Սան Փաուլոյ քաղաքը կը ժամանէ Մայիս 23ին (Գոնկոնիա օդանաւակայան)։ Պրազիլիոյ տարածութիւնն է 8.511.965 ք. քլմ., բնակչութիւնը՝ 120 միլիոն։ Հայոց թիւն է 23 հազար։ Առաջ. փոխն. Սան Փաուլոյի մէջ՝ Տ. Տաթեւ Ծ.վ. Ղարիբեանը։ Պետական և ազգային դէմքեր եկած են դիմաւորելու Հայոց Հայրապետը։

Նոյն օրը Ս. Գէորգ եկեղեցիի մէջ արարողութիւն և օրհնութեան խօսք։ Մայիս 24ին՝ մայրաքաղաք Պրազիլ. դիմաւորողներուն մէջ՝ մինիսթըրութեան զինւ. հրամանատար Ալվես Քորրեա-ն, քաղ. ներկայ Քորմեզ Կալուանոն և այլ պետական դէմքեր։

Ապա՝ այց երեսփ. ժողովի նախագահ Փրավիօ Մարսիլիայի, ծերակուտական Մոասիր Տալլայի և արտ. գործ. Ցնծ. Ռաֆիա Սալեմանա Տերձիի։ Ճաշկերոյթ՝ ի ներկայութեան ծերակուտական Ա-լոիսիոյ Շորեսի, պապական նուիրակ Տոն Քաուլոյ Ֆուրնոյի և Պրազիլի արքեպս Տոն Ֆալկաոնի։ Այց՝ Սավ. դեսպանատուն, հանդիպում փոխ-նախագահ, նահանգապետի և արգարութեան նախարարի հետ։ Այցելութիւններ, Մամուլի ասուլիս «Մաքսուտ» հիւրանոցը, Սան Փաուլոյի հայկ. ա կումբը, ուր՝ շ այցելութիւններ։

Մայիս 26ին՝ Օզասքոյ քաղաքը։ Հոս կան մօտ 500 հայեր։ Ունին եկեղեցի եւ դպրոց։ Քաղաքապետ Ումպերթոյ Փաթրոյ՝ կը յանձնէ քաղաքի բանալին։ Ապա Ս Ծովհ. հայոց եկեղեցին։ Ճաշկերոյթ եւ վերադարձ Ս.Փաուլոյ։ Յաջորդ օրը՝ քաղ. Ս. Գէորգ եկեղեցիին մէջ։ Ցեղոյ Ազգ. կեդր. վարչութիւն, Մարաչի Հայրենակց. Միութիւն, քաղաքապետ Մայոյ Քովաս Դուրեան վրժ., ՀԲԸՄ, Հաճընի Հայրենակց. Միութիւն, Ողջերթի ճաշկերոյթ՝ Մայիս 29ին «Մաքսուտ» հիւրանոցի սրահին մէջ։

Պրազիլիոյ հայոց առաջն. փոխանորդ Տ. Տաթիւ Ծ.վ. իր ողջերթի ճառին մէջ կ'ըսէ, ի միջի այլոց. «Դուք, Վեհափառ Տէր, եօթը օրերու ընթացքին, ուր որ եղաք մեր գաղութի ազգ. կեանքի չորացեալէն ներս, ըլլայ դպրոց, ակումբ թէ եկեղեցի, Ձեր խօսքով, Ձեր պատգամներով անգամ մը եւս բերիք մեզի հայրենիքի չունչը, Ս-բարեաց տեսքը, որպէսզի մենք հպարտութեամբ գիտակցինք այն խոր իրականութեան, թէ հայ ժողովուրդը վերածուկած իր հայրհնիքով, անսասան իր Մայր Աթոռ Ս. Էջմիածինով, հպարտ կը նայի աշխարհին, լաւատեսութեամբ կը նայի իր ապագային։»

Ասոր ի պատասխան, Վեհափառ Հայրապետը, իր ընդարձակ խօսքին մէջ կ'ըսէ.... Ջգրաւորգ հրամայականը, որ կը կարծեմ թէ պէտք է հետապընդուի առանց տկարանալու, այն հետեւողական գործունէութիւնն է, որով հայութիւնը պէտք է հետապնդէ մինչ ազգային մակարդակի վրայ ճանաչումը 1915-ի ցեղասպանութեան։ Ես քաղաքական մարդ չեմ, ցեղասպանութիւնը ինձի համար քաղաքական հարց չէ, այլ քրիստոնէական խղճի և արդարութ ան հարց։ Մենք չենք կրնար մոռնալ մեր երկու միլիոն նահատակները, մենք չենք կրնար չաղօթել անոնց հոգիներու խաղաղութեան համար եւ չենք կրնար հաշտուիլ, որ աչխարհը մոռացութեան տայ այդ մեծ ողբերգութիւնը։»

Մայիս 31ին, Վեհափառը եւ ընկերակիցները Սան Փաուլոյէն կը մեկնին Ռիօ տի Ճանեյրօ։ Հաւերը հոս՝ հազիւ հազար հոգի։

Դիմաւորողներուն մէջ՝ Արարատ Լեռ. ընկերակցութեան անդամները։ Լիբանոյ ճաշասրահին մէջ ճաշկերոյթ ի պատիւ Վեհափառին։

Յունիս մեկին այց փոխ-նահանգապետ Տարսի Դէպրոյին։ Ճաշկերոյթ՝ Գրիգոր Սարգիսեանի տունը։

Յունիս 2էն 5՝ Վեհափառը կը թռչի դէպի Փարիզ։ Հանդիսաւոր ընդունելութիւն, Մ. Պատարագ եւ քարոզ Ս. Յովհ. Մկրտչ մայր եկեղեցիին մէջ, հանդիպում քաղաքապետ Ժագ Շիրակի հետ, ճաշին պատասխան՝ Ժագ Շիրակէն, այց ազգային մարմիններէն, «Հայ Ազգ. Շարժում»էն, Անտրէ Սանգենի եւ ուրիշներ։

Յունիս 6ին՝ հեռուստատեսի բ. կայանի թղթակիցները, «Լա Փրեսա» օրաթերթի թղթակիցը, Գագիկ Յովակիմեանը, ապա՝ ճաշկերոյթ Վահրամ Դաւիթեանեանէ, եւ Փրանսայի հայոց կանոնադրութեան Յանձնաժողովը։

Յունիս 8էն 12՝ հանդիպումներ Լիոնի, Մարսէյլի եւ այլ շրջաններէն եկած հայերու հետ, եւ Անդրանիկ Ծառուկեան կարպիս Ջրբաշեան, Արա Պարթեւեան, ժընեւ էն Տ. Վիրգէն վրդ. Այքազեան, յետոյ՝ Հրաչ Սեդրակեան, Համազասպ եւ Արմս Մոմճեան (ճաշկերոյթ)։

Իսի լէ Մուլինոյի հայոց եկեղեցիին մէջ Ս. Պատարագ. քարոզ՝ Յունիս 10ին։ Մարսէյլի Մ. Մահակ-Մհսրոպ երգչախումբի համերգ։ Այց՝ Ալեք Մանուկեանի կողմէ, յետո՝ Մարգիս Պետոյեան, Հանրի Վերնէօյ (Աչոտ Մալաքեան), Արմէն Տարսեղեան, Գոլծունեաններ, Ժորժ Քիւրքճեան, Ժան Ապաճեան (Պրիւ սէլ), տօքթ. Ալիքանեան (Միլանօ), Հրանդ Բամպակեան, Արտաւազդ Սրապեան։

Փարիզի «Ընթերակէտ» մխիթեան համագործակցային ճաշկերոյթը, իրաւաբան Արմէն Բարսեղեանի կարեւոր ճառը, և Վեհափառին Օրհնութեան խօսքը։ (Վեհափառը և իր շքախումբը, Յունիս 16ին, Մոսկուայի ճամբով կը դառնայ Ս. Հայաստան, և կը ժամանէ Մայր Աթոռ՝ Յունիս 19-ին։)

Ամենայն Հայոց Հայրապետ Վազգէն Ա.ի այս լուսաւոր ուղեւորութեան հատորը պէտք է վերստին տպուի բազմահազար օրինակներով եւ բաշխուի սփիւռքի ամենավերջին անկիւններու հայերուն եւս, ի մխիթարութիւն կարօտակէզ հոգիներու եւ ի հպարտանք հայ հեւասպառ կուրծքերուս։

Հ. ԺԱՄԿՈՉԵԱՆ

ՀԱՐՑԱԶՐՈՒՑՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ

(Շարունակութիւն Բ. էջէն)

ւին կրօնաշունչ քարոզները հոծ թիւով հաւատացեալներու ներկայութեան։ Ամէն կիրակի մեր բոլոր վանքերն ու եկեղեցիները լեփլեցուն կ'ըլլան աղօթող ժողովուրդով։ Տեղի կ'ունենան տարեկան տասնեակ հազար մկրտութիւններ, կրօնական պսակներ ու եկեղեցական թաղման արարողութիւններ։ Ամէն Սուրբ Ծննդեան, Ս. Զատկի ու այլ կարեւոր առիթներով Երեւանի ռադիոկայանը կը ձայնասփռէ կրօնական երաժշտութիւն և հոգեւոր քարոզ։ Տասնեակ տարիներէ ի վեր գոյութիւն ունեցող այս գոյավիճակը կը չարունակուի նաեւ այսօր առանց որեւէ չեղման կամ սահմանափակման։

Աւելին, այս Յունուարին պետական պատկան մարմիններու բարեացակամ վերաբերումով Արարատեան Թեմը արտօնութիւն ստացաւ Երեւանի Ս. Յովհաննէս եկեղեցին հիմնովին վերանորոգելու և վերածելու այն գմբեթաւոր եկեղեցիի։ Արտօնութիւններ ստացած են նաեւ չարք մը եկեղեցիներու կողքին կառուցելու յատուկ չէնքեր իբրեւ հովանատուներ։ Իսկ Երեւանի Ս. Սարգիս եկեղեցիին կից կառուցուող Առաջնորդարանի երկյարկանի մեծ չէնքը չուտով կը հասնի իր աւարտին։

Մեր Մայր երկրին մէջ չնորհիւ հաստատուած եւ չարգուած օրինական կարգի, Հայաստանեայց եկեղեցին, իր գլուխ ունենալով Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, կը չարունակէ իր հոգեւոր առաքելութիւնը, հոյն բնականոն պայմաններու մէջ, հոյն ոգեշնչումով, հոյն չինարար արդիւնաւէտութեամբ։ Եւ այսպէս ալ պիտի չարունակուի Աստուծոյ օգնութեամբ։

Շատ ցաւալի է սակայն որ կը գտնուին հայ խմբագիրներ, որոնք առանց տեղւոյն վրայ աչքաթող ստուգում կատարելու, զոհ կ'երթան հիւանդագին մղումներու։

Հարցում.- Ի՞նչ վարքագիծ ցոլ ւտա՞ հայութեան։

Պատասխան.- Ինչպէս այլ նման առիթներով, այսօր ալ Սփիւռքի տարածքի վրայ ապրող մեր եկեղեցին ու մեր ազգի պատկաններուն բոլորին անխտիր կը յղենք մեր Հայրական սիրոյ ողջոյնը և օրհնութիւնը, աղօթելով որ անոնք մնան հաւատարիմ մեր առաքելական Մայր եկեղեցիին, մեր նուիրական աւանդութիւններուն և մեր մայրենի լեզուին և իրենց հոգիներու հայեացքը միշտ սեւեռած պահեն դէպի վերածնած մեր Մայր երկիրը՝ Խորհրդային Հայաստան, փերպէոն գրաւականը մեր ազգային գոյատեւման և ապագայ երազանքներու կենսագործման։ Այս ճշմարտութիւնը մենք յատկապէս կ'ընդգծենք այսօր հոգեկան խորունկ տարտաղով և պայծառ լաւատեսութեամբ։ Հոգեկան տարտաղով, որովհետեւ այս տարի Ապրիլի 24ին Հայաստանեայց եկեղեցին և համայն հայութիւնը Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, համազգային միաւնութեամբ պիտի ոգեկոչեն եօթանասունեորդ տարելիցը 1915ի ցեղասպանութեան սեւ օրերուն նահատակուած մեր երկու միլիոն զաւակներուն։ Բայց նաեւ լաւատեսութեամբ, որովհետեւ այս տարի Մայիսին մեր եկեղեցին եւ համայն մեր ժողովուրդը պիտի տօնախմբեն հայրենական մեծ

ՄՈՒԹՐՔԵԼ

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

ՁՕՆՈՒԱԾ

ՋԱՀԱԿԻՐ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ

35-րդ Տարեդարձին

Հովանաւորութեամբ

ԳԵՐԹ. Տ. ՎԱԶԳԷՆ ԵՊՍ. ՔԷՇԻՇԵԱՆԻ

Գանատայի Թեմի Առաջնորդ

Խօսք կ'առնէ

ՏՈՔԹ. ԳԷՈՐԳ ՊԱՂՃԵԱՆ (ՎԱԶԳԷՆ ԱՑԳՈՒՆԻ)

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Մասնակցութեամբ՝

ՔԱՂԱՔԻՍ ՄՇԱԿՈՒՔԱՍԷՐ ԱՇՀԱՏՆԵՐՈՒ

Կը ներկայացուի՝ ՅԱԿՈԲ ԱՑԳԱՅԻ

«ՇԱՏԵՐԷՆ ՄԷԿԸ» ԿԱՄ «ՎԵՐՋԻՆ ԿԱՐԱԳՈՑԸ»

Տեղի կ'ունենայ

13 Ապրիլ 1985, Շաբաթ երեկոյ ժամը 8ին

Հ.Բ.Ը.Մ.-Ի ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ

805 Մաճուկեան փողոց — Սէն Լորան

Միրալիր հրաւէր բոլորին

ՄՐՑԱՆԱԿ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՕԹԱՆԱՍՈՒՆԱՄԵԱԿԻ

Թերթիս Նիւ Եորքի բարեկամներէն Տէր եւ Տիկին Բարգէն եւ Անահիտ Խանճեաններու առաջարկութեամբ, «Ջահակիր»ի խմբագրութիւնը կը հաստատէ Մեծ Եղեռնի 70-ամեակի մրցանակ՝ հայ ուսանողներու համար։

1.- Մրցանկին կրնայ մասնակցիլ ոեւէ հայ երիտասարդ, Հայաստան թէ սփիւռք առանց ոեւէ խտրութեան։

2.- Գրութիւնը, հայերէնով, սրձակ կամ չափածոյ։ Սրձակի պարագային առաւելագոյնը երեքհարիւր բառէն ծաւալովը։

3.- Գրութիւնները հասցնել երէկոյ հասցէին, ամենաուշը 30 Ապրիլ 1985։

4.- Առաջին պարգեւ՝ 3 տարուայ բաժանորդագրութիւն, երկրորդ պարգեւ՝ 2 տարուայ, երրորդ պարգեւ՝ մէկ տարուայ բաժանորդագրութիւն երեքիս։

5.- Մրցանակի մեկնումը՝ Տէր եւ Տիկին Բարգէն եւ Անահիտ Խանճեան, Նիւ Եորք։

6.- Աւելի ուշ՝ պիտի յայտարարենք Գնահատիչ Յանձնախումբի (ժիւրի) կազմը։

7.- Մրցանակի արժանացող գրութիւնները պիտի հրատարակուին «Ջահակիր»ի մէջ, եօթանասունամեակին ընթացքին։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

Հասցէ.

TCHAHAKIR WEEKLY
P. O. Box 2111
CAIRO (11511), — EGYPT

պատերազմի չաղթական աւարտի քառասնամեակը, չաղթանակ, որուն ապահովուեցաւ գոյատեւումը եւ աննախընթաց վերելքն ու ծաղկումը մեր Մայր հայրենիքի ու հայրենաբնակ ժողովուրդի։

Մեր ամենասրտագին աղօթքն է որ մեր օրերուն վերածնած Մայր երկիրը այլեւս երբեք ու երբեք չտեսնէ նոր պատերազմներու մահաբեր ուրուականը եւ Ալարատի նման անուանի ու հպարտ, խաղաղ ու ինքնավստահ չարունակէ իր նոր կեանքը յոյս եւ յոյս եւ սէր բաչխելով իր բոլոր մէրձաւորներուն։

Խաղաղութիւն ընդ ձեզ. Ամէն։

ՎԱԶԳԷՆ Ա.
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒԹԵԹԵՐԹ

21 ՄԱՐՏ 1985

ՖՈՒՏԲՈԼ

Խ. ՄԻՈՒԹԵԱՆ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ «ԱՐԱՐԱՏ»Ի ԵՐԹԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ՑԱՔՏԱԳԻՐԸ

Ինչպէս հաղորդած էինք մեր ակնթալ թիւով, Խ. Միութեան 1985ի Բարձրագոյն Լիկայի Ֆութպոլի ախոյեանութեան մրցումները սկսան Մարս 4ին, մասնակցութեամբ 18 խումբերուն:

Խ. Միութեան 48րդ ախոյեանութեամբ ու «Արարատ»ի մօտէն հետաքրքրուող մեր մարզասէր ընթերցողներուն փափաքին ընդառաջելով, ստորեւ կը ներկայացնենք «Արարատ»ի երթի մրցումներուն յայտագիրը.

ՄԱՐՏ	4ին	—	Արարատ	— Ժալգիրիս (Վիլնիուս)
	11ին	—	Արարատ	— Տինամօ (Մինսկ)
	18ին	—	ԲՄԱ (Ռոստով)	— Արարատ
	24ին	—	Ճակէլ (Վորոնեժ)	— Արարատ
	31ին	—	Արարատ	— Սպարտակ (Մոսկուա)
ԱՊՐԻԼ	7ին	—	Արարատ	— Չենիք (Լենինկրատ)
	14ին	—	Տինամօ (Թիֆլիս)	— Արարատ
	21ին	—	Նեֆթչի (Պաքու)	— Արարատ
ՄԱՅԻՍ	6ին	—	Թորփեդօ (Քութ.)	— Արարատ
	14ին	—	Արարատ	— Տնեպր (Տնեպրոփ.)
	18ին	—	Արարատ	— Չերնոմորեց (Օսեսա)
	28ին	—	Կայրրաթ (Ա.-Աթա)	— Արարատ
ՅՈՒՆԻՍ	8ին	—	Թորփեդօ (Մոսկ.)	— Արարատ
	16ին	—	Արարատ	— Տինամօ (Քիեւ)
	19ին	—	Արարատ	— Մեթալիստ (Խարքով)
	26ին	—	Տինամօ (Մոսկ.)	— Արարատ
	30ին	—	Նախիջեւան (Տոն.)	— Արարատ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Շաբաթ, 23 Մարս 1985, երեկոյեան ժամը 9ին
Հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Բարեխնամ Առաջնորդ Եգիպտոսի Հայոց

եւ Նախագահութեամբ

ՀԻՊԱՏՈՍ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՀԱՆ Տ. ԱԼԵՔՍԱՆԵԱՆԻ

(Պատուոյ Նախագահ Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի)

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԲԱՑՕՒՄ ԵՒ ՔՕՔԹԷՅԼ - ԸՆԴՕՒՆԵԼՈՒԹԻՒՆ

ՄԻՈՒԹԵԱՆՍ ՇՔԵՂՕՐԷՆ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԲԱՐԵԶԱՐԴՈՒԱԾ ԿԵԴՐՈՆԻՆ
ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑԱԾ ՄԱՐԶԱԴԱՇՏԻՆ
ԵՒ ՆԱԶԱՐԷԹ ԶԱՄՊԱՔԵԱՆ ԼՍԱՐԱՆԻՆ
ՄՈՒՏՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՀՐԱՒԷՐՈՎ

ԿԻՐԱԿԻ, 24 ՄԱՐՏ 1985
Շէեղօրէն բոլորովին բարեզարդուած Մարզարանիս
ԱՐԴԻԱԿԱՆԱՑԱԾ ՄԱՐԶԱԴԱՇՏԻՆ ԵՒ
ՆԱԶԱՐԷԹ ԶԱՄՊԱՔԵԱՆ ԼՍԱՐԱՆԻՆ
Պատմօճախան բացման առթիւ
ՄԻՋ-ՄԱՄՈՒԼԱՅԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ ԵՒ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ժամը 12ին — Փինկ - փոնկ
» 3ին — Պասքէթ-Պոլ (Աղջիկներ)
» 5ին — Պասքէթ-Պոլ (Տղաք)

Սիրով կը հրաւիրենք եգիպտահայ մարզասէրները քաջալերելու մեր նորահաս սերունդը:

ՍԿԱՈՒՏԱՒԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
Կիրակի, 23 Յունիս 1985

ՏԱՐԵԿԱՆ ՔԷՐՄԷՍ

կը խնդրուի ներկայ ունենալ
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՆԵՐԴՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Ողբ Վեհանոյշ Թորոսեանի մահուան քառասունքին առթիւ, Պր. Պետրոս Մովսէսեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	3
«Ջահակիր»ին	3

Տիկին Ալիս Գալայճեան ողբացեալ Գէորգ Գալայճեանի մահուան 10րդ տարելիցին առթիւ և անոր քաղցր յիշատակին կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	5
«Այծեմնիկ»ին	5
Ամենայն Սրբոց գերեզմանատան	1
Մարմինայի գերեզմանատան	1
«Արեւ»ին	1
«Ծուսաբեր»ին	1
«Ջահակիր»ին	1

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՒ

Արուեստագիտուհի Արաքսիա Վարդերեսեանի և Հ.Մ.Մ.ի յաղթական խումբին ի պատիւ կազմակերպուած ընդունելութեան, Պր. Եղիա Պանտալեան կը նուիրէ 20 եգ. ոսկի:

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ընկեր ՄՈՐԴԱՐ ՇԱՀՊԱԶԵԱՆ (Ձմայքա - Մասս.) շնորհակալութեամբ ստացած ենք իր 1985 տարւոյ բաժանորդագրութիւնը և նուէրը՝ 50 տոլար:

ԱՐԱՔՍԻԱ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆԻ ՁԱՅՆԵՐԻԶԸ

Անոնք որոնք կը փափաքին ունենալ արուեստագիտուհի ԱՐԱՔՍԻԱ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆԻ ձայներիզը (քասէթ), կրնան դիմել Հայկական Ընթերցասրահ, ամէն երեկոյ ժամը 6-էն 9ը, Պր. Մուրատ Պահատրեանի:

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրե՛ց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ ղրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Պահիրէ (11511), Եգիպտոս:

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ

• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԳԱՀԻՐԷ

Հինգշաբթի, 21 Մարս 1985, կ.ե. ժամը 8.30ին

ՄԱՅՐԵՐՈՒ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ

ԸՆԴՕՒՆԵԼՈՒԹԻՒՆ Ի ՊԱՏԻՒ ՀԱՅ ՄԱՅՐԵՐՈՒՆ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ԵՐԻՑՈՒՀԻ ԼՈՒՍԱԲԵՐ ՓՐԸՆՁԵԱՆԻ

ՕՐՈՒԱՆ ԲԱՆԱԽՕՍՈՒՀԻ

ՏԻԿԻՆ ՍՈՆԱ ՊԱԼԱԵԱՆ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՅԱՅՏԱԳԻՐ

Շատերու փափաքին ընդառաջելով, պիտի ցուցադրուի
ԱՐԱՔՍԻԱ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆԻ ԵԼՈՑԹՆԵՐՈՒՆ ՎԻՏԷՈՆ

Բոլոր հայ մայրերը իրենց ընտանիքներով հրաւիրուած են:

Ոչ ոքի մասնաւոր հրաւէր ղրկուած է:

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԶԱՀԱՆԴԷՍ

Բարձր հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայ թեմի

Նախագահութեամբ

ՏԻԱՐ ՓՕԼ ՔԻԼԻՏՋԵԱՆԻ

Աւետապետ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի

Ուրբաթ, 22 Մարտ 1985, կ.ե. ժամը 5.30-ին

Վարժարանիս խաղավայրին մէջ

Մարզասէր հասարակութիւնը սիրով կը հրաւիրուի:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՏՕՔԹ. ՊԵՐՃ ԵԱԳՈՒՊ ԹԱՇԳԱԲՈՒԼԵԱՆ

ԱՆԱՍՆԱԲՈՅԺ

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԸՆԴՈՒՆԻ ԻՐ ԴԱՐՄԱՆԱՏԱՆ ՄԷՋ

44, Ալ Ահրամ փողոց, Հիլիոպոլիս

Հեռաձայն 582137

Այցելութեան ժամեր՝ կէսօրէ 1.ետ ժամը 6 — 9:

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱՑԱՒԻԿԸ

Պէյրութէն ստացանք «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի բացառիկը ճոխ բովանդակութեամբ:

Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 45 աշխատակցութիւն: Մեր կրօնապետերու պատգամներով՝ Մեծ Եղեռնի 70-ամեակին առիթով:

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան:

Գինը՝ 5 եգ.ոսկի:

ՑԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ

Պէյրութէն ստացանք «ՑԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ», ձայնագրեալ և պատկերազարդ:

Խմբագրեց և կազմեց՝ կարապետ Հաննէսեան: Աւելի քան 160 երգեր: Մաքուր ձուլթ և հրատարակութիւն Հաննէսեան եղբայրներու Շիրակ Հրատարակչատան, Պէյրութ, 1984:

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան:

Գինը 5 եգ. ոսկի:

ՀԵՌԱՁԱՅՆԻ ԹԻՒԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

ՆՈՐ ԹԻՒ

Տէր և Տիկին Թօնի և Նեւի Մխիթարեաններ	*Բնակարան 580061*
Տէր և Տիկին Պերճ Թաշճեաններ	*Բնակարան 580711*
Տիար Պերճ Թաշճեան	*Գործատեղի 741420*

ՄԱՆՕԹ.- Այն ազգայինները որոնց հեռաձայնի թիւերը փոփոխութեան ենթարկուեցան վերջերս, կրնան հեռաձայնել խմբագրութեանս (հեռ. 934908) ամէն օր. կէսօրէ ետք, եւ մենք սիրով կը հրատարակենք իրենց նոր թիւը:

دار الكتب - رقم الايداع ١٦٨/٥٨٠

902

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒԲԹԹԵՐՔ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տպագրատէր — ԱՐՏԱ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1007 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 28 ՄԱՐՏ 1985 | ՀԱՏԸ ՉԵՒՐԻ 5 եգ. Դհկ. | عدد رقم ١٠٠٧ — الخميس ٢٨ مارس ١٩٨٥

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՆՔ ՀՆԶԱԿԵԱՆՆԵՐՍ

Մեր անտեղիտալի համոզումն է, որ Հայութիւն և Հնչակեանութիւն նո՛յն և մէ՛կ բանի բովանդակութիւնն են։

Եւ Անզուգական Պարոյր Սեւակի համեստիմաց խօսքը փոխառնելով կը փորձուինք ըսել. «Մենք մեզ ոչ ոքի չենք գերադասում, բայց մեզի ՀՆՉԱԿԵԱՆ են ասում»։

Ժամանակը սրավազ կ'ընթանայ։ Սերունդներ կը փոխուին աբագօքէն։ Կեանքի ու գործերու բնոյթը կը չրջուի նոր օրերու լոյսին ու ջերմութեան տակ։ Բայց Հայութեան և Հնչակեանութեան դիմագիծները կը մնան անեղծ, անխախտ և անխարդախ, ի հեճուկս ճնշիչ պայմաններուն։

Մայր - Հայրենիքէն դուրս, այս դիմագծութիւնները երբեմն կ աղօտանան, ձայները կը տկարանան... բայց՝ առանց աղճատուելու, առանց այլեսերելու։

Մենք ՍՈՑԻԱԼԻՍՏ ընկերվարական էինք մեր խանձարուրին և օրօրոցին մէջ, մեր ծնունդով։ Եւ ահա՛ մօտ հարիւրամեայ կաղնի մ'ենք գարձած, սաղարթազարդ ճիւղերով։ Ու կը մնանք Սոցիալիստ ընկերվարական։

Մեր ազնուազարմ Մօր՝ Հայ ժողովուրդի ծոցէն իյած առենս՝ մենք ԴԵՄՈԿՐԱՏ ժողովրդավար էինք։ Եւ, հակառակ անթէ - ևնհամար կիւիչ վերիվայրումներուն՝ մենք կը յամառինք մնալ Դեմոկրատ ժողովրդավար։

Ուրեմն մեր ՀԱՒԱՏԱՄՔԸ մարդկային ու մարդկայնական իմաստով՝ հիմնաւոր, ամբողջական և հարազատ Հաւատամք մըն էր։ Եւ մենք կը շարունակենք Սոցիալիստ - Դեմոկրատական ըլլալ և այդպէս ալ պիտի մնանք։ Վասնզի, համայն մարդկութիւնը, Հայութենէն և Հնչակեանութենէն ետք, հակայա՛յալ կը դիմէ Սոցիալ-Դեմոկրատիային։

ՀՆՉԱԿԵԱՆ անունը մենք առինք՝ հետեւութեամբը Յեղափոխութիւնը չեփորոշ օրկանին, թերթին՝ զոր հիմնեցին այս կուսակցութեան անձնուրաց հիմնադիրները՝ ծառայելու համար Հայրենիքին և ժողովուրդին։

Ծառայութեան կարի՞քը ունէին, միթէ, Հայրենիքն ու ժողովուրդը։

Այո՛, ՀԱՅՐԵՆԻՔԸ բռնագրաւուած էր յափշտակիչ մարդոցմէ և ԺՈՂՈՎՈՒՐԴԸ կը հիծէր դարձեալ յափշտակիչ ու բռնակալ «կառավարութեան» մը կրունկին տակ։ Կը չահագործուէր Հայրենիքը՝ ի չահ անարժան փոքրամասնութեան մը, և կը կեղեքուէր ժողովուրդը ի նպաստ ծոյլ և անիրաւ սակաւապետութեան մը։

Քրիստոնէական մեր խղդրանքները, աղաչանք - պաղատանքները, ողբոքումներն ու թախանձանքները կը ծաղրուէին բռնատէրի ձագուկներուն կողմէ։ Եւ անոնք մեզի սորվեցուցին՝ որ «բռնի առնըւածը՝ բռնութեամբ կը վերադարձուի»։

Ու ծնաւ Յեղափոխութիւնը, - Հայ Յեղափոխութիւնը, կանուխէն, յանձին ՍՈՑԻԱԼ - ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ՝ ազատագրելու համար Հայրենիքն ու ժողովուրդը։

Հայ ազնուազարմ ժողովուրդը — որ Մովսէս Խորենացիի որակումով «Հանուրց Հիւսիսականաց Վեհագոյնն» յայտարարուեցաւ — յեղափոխական ուրիշ զաւակներու ալ ծնունդ տուաւ, որոնք գործեցին Ս.Դ.Հ.Կ. մայր կուսակցութեան հետքերով ու չարունակութեամբը, երբեմն գործակցաբար։

Գերագոյն ատիճանի մարդկային եւ մարդկայնական կազմակերպութիւն մը հանդիսացաւ Ս.Դ.Հ.Կ.ը, եւ Հայկական բարձրաւանդակը նկատեց ու գաւանեցաւ ՀԱՅՐԵՆԻՔԸ այն բոլոր ցեղերուն եւ համայնքներուն, որոնց անոր հողը կը հերկէին եւ հացը կ'ուտեին։

Ս.Դ.Հ.Կ.ը հեռու եսամոլութենէ, միայն հայ տարբը չէ՛ր որ կ'ուզէր ազատագրել. միայն հայութեան չէ՛ր որ կ'ուզէր ԱԶԱՏՈՒԹԻՒՆ եւ ԻՆՔՆՈՐՈՇՈՒԹԻՒՆ ապահովել։

Մենք, Հնչակեան Հայ Յեղափոխականներս, կ'ՈՒԶԷԻՆՔ (եւ տակաւին կ'ՈՒԶԵՆՔ), որ Հայկական բարձրաւանդակի հողը մշակող եւ պտուղը ուտող բազմազգ ժողովուրդը ԱԶԱՏՕՐԷՆ ազօթէ ու երգէ, եւ ըլլայ ԻՆՔՆ ԻՐ ՏՆՕՐԷՆԸ։

Մե՛նք Հնչակեաններս՝ կ'ուզէինք եւ դեռ կ'ուզենք, որ ժողովուրդին ամենէն կարեւոր մասը — գիւղացի եւ քանուոր աշխատաւորական զասակա՛րգն ըլլայ երկրին կացութեանց տէրը։

Գեղեցիկ գաղափարներով եւ փայլուն իտէալներով սոսկ ապրող կամ սակցութիւն մը չեղաւ Ս.Դ.Հ.Կ.ը, այլ՝ իրատես, գործնապա՛տ եւ իրապաշտ, հարուածային կազմակերպութիւն մը՝ անմիջականօրէն իրագործելի առաջադրանքներով։

(Շարունակութիւնը տես՝ էջ 2)

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ Ի ՊԱՏԻՒ

Ն.Գ.Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍ-ՊԵՏՐՈՍ ԺԸ. ԳԱՍՊԱՐԵԱՆԻ

ԿԱԹՈՂԻԿԷ-ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Անցեալ Շաբաթ օր, 23 Մարտի յետ միջօրէին, Գահիրէի Ազգային Իշխանութեան ճախաձեռնութեամբ, Առաջնորդարանի դահլիճին մէջ, տեղի ունեցաւ հոխքէյլ - ընդունելութիւն մը ի պատիւ Նորին Գերերջանիկ Տէրութիւն Յովհաննէս - Պետրոս ԺԸ. Հայ Կաթողիկէ Կարողոս - Պատրիարքին, որ այս օրերուն հովուապետական այցելութեամբ եգիպտոս կը գտնուի:



Ն.Գ.Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍ-ՊԵՏՐՈՍ ԺԸ.

Մեծարանքի այս ընդունելութեան ներկայ էին եգիպտահայ կաթողիկէ թեմի վիճակաւոր Գերապայծառ Հայրապետ. Պայեան իր թեմի եկեղեցականներու ընտանեաց հետ, Արժ. Տ. Նարեկ Խաչակիր Քհնյ. Քրտնեան, Գահիրէի Թեմական ժողովի ատենապետ պր. Փօլ Քիլիճեան և իր տիկինը, Հայ Աւետարանական համայնքի նախագահ՝ պր. Աւետիս Զագրեան, հայ կաթողիկէ համայնքի ատենապետ եւ տիկ. Ժորժ Միխայէլեան եւ նոյն համայնքի նախկին ատենապետ պր. Պետրոս Պետիկեան, Գահիրէի Քաղաքական ժողովի ատենապետ՝ տիր եւ տիկ. Անդրանիկ Մեսրոպեան, ազգային երեսփոխաններ, Գահիրէի Ազգային Իշխանութեան եկեղեցական մարմիններու պատասխանատու անդամներ, կրթական մշակներ, մշակութային, մարզական եւ այլ կազմակերպութեանց վարչականներ եւ մամուլի ներկայացուցիչներ: Օսար եկեղեցիներէ առանձին պատգամաւորութիւններ եւս եկած էին իրենց յարգանքի տուրքը բերելու:

Ներկաներուն հիւսիսային եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան ժողովի անդամուհիներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

(Շար. Ա. էջէն)

Հայաստանի մեծագոյն մասը գրաւուած էր Սելճուքեան ծագումով Օսմանցի կոչուած աշիրէթներէն։ Առաջնահերթ գործ էր ԱԶԱՏԱԳՐՈՒԵԼ Օսմանեան Հայաստանին։

Եւ հնչակեան Ազատամարտիկները, Յեղափոխական Քարթիզանականները, մտաւորական գաղտնի գործիչները, իրենց գլուխները թեւին տակ առած, Ահեղի ՋԱՆ ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐ, կովկասի լեռներէն մինչեւ Սասունի կիրճերը, Մուշի դաշտերը, — կիւրինի արօտավայրերէն մինչեւ Արգէսպի կողերը, Տումար Ծաո, Աւերակ, Ագաբակ մինչեւ Այլիս գետի ափերը եւ Ազի լճի եղեգնուտները, մինչեւ Ակն, Արաբկիր Մարզուան, Եգեսիա, Տիգրանակերտ, մինչեւ Սիհոնի յորձանուտն ու Զէյթունի, Հաճընի, Մարաշի Արծուեբոյնները, — պայքարեցան, մարտնչեցան, ինկան, նորէն ելան, կռուեցան ու նահատակուեցան «Ի ՄԱՅԵԱՒ ՄԱՀՈՎ, Վարդանները՝ Վահանները՝ Ժառանգ սպացուած կռակներով։

Հնչակեանները ՆԵՐԿԱՅ էին Վանի, Ուրֆայի, Այնթապի, Շապին – Գարահիսարի, Կիւլիկիոյ, Մուսալերան, Բաշ – Աբարանի, Զարթիլիսէի եւ Սարդարապատի հերոսամարտերուն եւ այնտեղ զոհ տուին իրենց ԸՆՏՐԵԼԱԳՈՑՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ։

Տէյր – Զորն ու Եփրատ գետը կէսի վերածեցին «Հանուրդ Հիւսնականաց Վհատոյնն» ապդը, եւ «քաղաքակիրթ» կոչուած Սրեւմուտքի խակ մեղսակցութեամբ ոճրագործ – ջարդարար – յափշտակիչ Թուրք Գայլը վերստին տիրացաւ Հայկական Բարձրաւանդակին։ Իր նահատակները հայրենի հողին մէջ ձգելով՝ Ս.Դ.Հ.Կ.ը մէկ կողմէն ՈՂՋՈՒՆԵՑ Սրեւելեան փոքրագոյն Հայաստանի ԱՐԵՒՄՏԱԳԸ 29 Նոյեմբեր 1920ին՝ հոն ընծայ բերելով իր Մնացորդացը, եւ միւս կողմէն՝ ՊԱՆԴԽՍՏԱՑԱԻ ցաւագինօրէն, ի սիր ուս աշխարհի (64 մասնաճիւղեր)։

Այո՛, հնչակեանութիւնը եւս, միւս հայ կազմակերպութիւններու նման, նահատակուեցաւ շատ, ապա պանդխտացաւ վշտակրած, բայց ՉՄԵՌԱՒ։ Տասնամեակները առաւ վերականգնումը ամենուրեք (բացի Ամերիկայէն), եւ հնչակեանութիւնը իր պարտականութիւնները վերստանձնեց՝ այս անգամ միա՛յն ԱԶԳԱՅԻՆ տեսակէտէ եւ ազգային մարզերու մէջ։

Օրակարգի վրայ եկաւ՝

1.– Հայրենաշինութիւնը

2.– Հայապահպանումը

3 – Հայկական Դատը

Ս.Դ.Հ.Կ.–ի գործօնները՝ Հայրենիքի (վերածնուած Խորհրդային Հայաստանի) վերաշինութեան գործին իրենց առաւելագոյն նպաստը բերին՝ մօտէն թէ հեռուէն, առանց վարանելու թիւը – հակցուած եւ թիւը – մեկնաբանուած իրողութեանց առջեւ։

Հայրենաշինութեան սահմանին մէջ կը մտնեն՝ հայրենադարձութիւնները, հայրենակցական աւանդներու կառուցումը, ճարտարարուեստական օժանդակութիւններ եւ մշակութային իրերօգնութիւն։ Այս մարզերուն մէջ Ս.Դ.Հ.Կ.ը միշտ առաջին գծի վրայ կեցած է, անդադար։

Մենք հնչակեաններս, ըլլայ Հայապահպանման գործին մէջ, ըլլայ Հայկական Դատի հետապնդման աշխատանքներուն, ՀԱՒԱՏԱՑՈՂ եւ ԿՈՂՈՒՆԱԿԻՑ ենք՝ ուրիշ հայ կազմակերպութիւններու հետ սերտ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ եւ ՀԱՄԵՐԱՇԽ աշխատակցութեան։ Մենք հնչակեաններս, Հայապահպանման եւ Հայ Դատի հետապնդման համար՝ ԲՈԼՈՐ ՀԱՑԵՐՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ մէջ միայն կը տեսնենք արդիւնաւորութիւն եւ յաջողութիւն։ Մեկուսի, անջատ կամ առանձին աշխատանքը, այսօրեայ, ոչ մէկ արդի նպատակ կը հասցնէ մեզ։ Եւ կ'ուրախացնէ մեր մրակ թշնամի Գորշ Գայլը։

Առաւել ոյժ եւ ժողովրդականութիւն ունեցած չրջաններուն իսկ, մենք հնչակեաններս, բնա՛ւ չենք ձգտած ԱՒԱՆԶԻՆ կառավարել, մինակ մենք ՂԵԿԱՎԱՐ գտնելու... Ոչ ալ Հայաստանի մրակ ներկայացուցիչը կոչուելու...։

Պատմութեան անցած վէճերը, թուականի եւ իրեղէններու չուրջ աւիւռատ մեկնաբանութիւնները, անընդունելի եւ ժամանակավրէպ դրքաւորումները, մշակութային – մարզական – բանակային մրցակցութիւնները, փառատենչիկ եւ ցուցամոլական ձգտումները — որո՛ե կողմէ ալ ցուցաբերուած ըլլան — չե՛ն կրնար մեզ՝ հնչակեաններս մոլորեցնել կ'ուռացնել զոլոր Հայերու ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ եւ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ անհրաժեշտութեան եւ կենսականութեան գաղափարէն եւ սկզբունքէն։

Մենք հնչակեաններս Դի՛մ ենք հայ ոյժերու (անհատ թէ հաւաքականութիւն) պառակտումին, բաժանումին, անջատումին եւ մեկուսացումներու՝ Հայապահպանման եւ Հայ Դատի հետապնդման գործերուն նկատմամբ։ Անհատներ կամ խմբաւորումներ, ուրիշ՝ նուազ հայկական, նուազ հայրենասիրական, նուազ կենսական գործերու մէջ ազատ են անջատ եւ առանձինն աշխատելու։ Բայց, համազգային, համահայկական հարցերու մէջ, պարտադրաբար, իրարու հանդէպ զիջող, ներողամիտ, հանդուրժող, անյիշաչար եւ յարգալից պիտի ըլլանք։

Եթէ, պատահաբար, գտնուին (Սփիւռքի մէջ) Հայեր, որոնք ԱՆԲԱՐԵԱՑԱԿԱՄՈՒԹԻՒՆ ցոյց տան հանդէպ՝

— Սովետական Հայաստանի

— Սրբութիւն Սրբոց Ս. Էջմիածնի

— Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռին

— Հայ Պատրիարքութիւններուն

— Եկեղեցիին եւ Եկեղեցականներուն,

մենք հնչակեաններս, անոնց պոչէ (արտասահմանի մէջ) պիտի ՉԳՈՅԵՆՔ Հայ Համերաշխութեան եւ Համագործակցութեան ազգային գոներն ու ճամբաները։ Եթէ անոնք (հակառակ բոլորիս բարեացակամութեան եւ հանդուրժողութեան) յամառին ԱՆՋԱՏ եւ ԱՌԱՆՁԻՆ գործել. — մենք պիտի ըսենք՝ «Մեղքը ձե՛ր եւ ձեր ժառանգորդներո՛ւ վրայն»։ Ու պիտի չարունակենք աշխատիլ ի նպաստ Հայապահպանման եւ Հայ Դատի հրամայականներուն, մի՛շտ բաց պահելով գոներն ու ճամբաները....։

ՁԱՇԿԵՐՈՑԹ - ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

ՆՈՒԻՐՈՒԱԾ

Ս. ՊՕՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՑ 100-ԱՄԵԱԿԻՆ

Աղեքսանդրիոյ Հայ համայքը և իր Ազգային Իշխանութիւնը եռուզեռի մէջ են։ Ուրախ և հպարտ են որ համայքը կը տօնակատարէ իրենց մայր եկեղեցւոյ հիմադրութեան 100 ամեակը։

Կիրակի, 17 Մարտ 1984, երեկոյեան ժամը 8.30ին, Սերվէլը ս'Ալեքսանդրիի չքեղ վիւ Աբժ. Տ. Գրիգոր քհնյ. Օհանեան և երեցփոխինը, Թեմական Խորհրդի ատենապետ տէր և տիկ. Մարտիկ Զարպհանէլեան, Քաղաքական Ժողովի ատենապետ տէր և տիկ. Վահրամ Թօսունեան, Հիւպատոս Վահան Ալեքսանեան, Գահիրէի Քաղաք. Ժողովի ատենապետ տէր և տիկ. Անդրանիկ Մեսրոպեան, գանձապահ տէր և տիկ. Նուպար Սիմոնեան, Հայ Կաթողիկէ համայնքէն Հ. Յովսէփ վրդ. Սասպ, Հայ Աւետ. համայնքի ժողովրդապետ Վահրամ Խունկանեան։

Առաջնորդ Սրբազան Հօր սեղանօրհնէքէն ետք, տեղի ունեցաւ ճաշերու սպասարկութիւնը, որու աւարտին օրուան հանդիսավար պր. Վահան Գալուքճեան բացման խօսքը կատարեց և ապա ստանձնեց օրուան հանդիսավարութիւնը։

Օր. Մարիա Քէհեաեան խոր ներշնչումով արտասանեց Արշակ Զօպանեանի «Մայր Հայաստանին» քերթուածը։ Օր. Յասմիկ Տիւզէքեան իր քընքուշ ձայնով երգեց Կոմիտասի «Գարուն»ը և Ալիխանեանի «Բարի Արագիլ»ը, դաշնակի ընկերակցութեամբ պր. Գէորգ Փիլիկեանի։

Ապա բեմ հրաւիրուեցաւ լեհահայ վաստակաւոր Ջուլիա կահար Իկոր Խաչպազեան, որ ելոյթ ունեցաւ նուագելով Շուպերթէն, Քրայսլերէն, Պարթոքէն, Վիվալտիէն, Պրամզէն և Խաչատուրեանէն կտորներ, դաշնակի ընկերակցութեամբ տիկին Մակտալինա Սոլթիչինսքայի, սրահին մէջ սեղծելով լեզուական հանգուստ մը, և ներկաները ընդրանքին ընդառաջելով նուագեց երկու յաւելեալ կտորներ։

Խօսք առաւ, յանուն Ազգային Իշխանութեան, Քաղաքական Ժողովի փոխ - ատենապետ ընկեր Վրէժ Սէֆէրեան, որ ամփոփ գիծերու մէջ պատմականը բերաւ եգիպտահայ գաղութին կազմաւորման և Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ կառուցման պարագաներուն, և չնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք իրենց ազակցութեամբ սատարեցին յոբելեանական այս ճաշկերոյթին յաջողութեան։

Յոբելենական հանդիսութեանց առթիւ մատնաւոր ժետալները պատրաստած էին։ Մեսալէն պատկերը գոլծն էր քանդակագործ Սարգիս Թօսունեանի, իսկ ժետալները սիրայօժար պատրաստած էին պր. Վարդ Ալեքսանեանի կողմէ և որոնք բաժնուեցան հանդամանաւոր անձերուն և աղեքսանդրահայ բարերարներուն։

Հոգեւոր հովիւ Արժ. Տ. Գրիգոր քհնյ. Օհանեան իր բամբ ձայնով երգած «Զիմ Կիւլիկիա»յով վերջ գտաւ գեղարուեստական բաժինը։

Առաջնորդ Սրբազան Հայրը կատարեց փակման խօսքը։ Ան ողջունեց ներկայ հիւրերը,

(Շար. տեսնել էջ 3)

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ Ի ՊԱՏԻՒ Ն.Գ.Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍ-ՊԵՏՐՈՍ ԺԸ.Ի

(Շարունակութիւն Ա. էջէն)

մայնքի թուական ճօսարգման, կրցած էր պահպանել հայօրէն ապրելու եւ գործելու իր կենսունակութիւնը։ Ան իր աճեալ զոհունակութիւնը յայտնեց, այն սերտ համագործակցութեան համար, որ կը տիրէ եգիպտահայ համայնքներուն միջեւ ի խնդիր հայ ժողովուրդի գոյատեւման եւ աճոր իտէալներուն իրագործման։

Ընդունելութեան ատենապետ, Ն. Գերեւջանիկ Հոգեւոր Տէրը, ընկերակցութեամբ Գերե. Տ. Զաւէն արժ. Զինչլեեանի, Գերապ. Ռափայէլ եպս. Պայեանի, եկեղեցականներու եւ համայնքիս աշխարհական հիւրերու, «Ուրախ Լեր» շարականի ճնչիւններուն տակ խմբերգուած «Շնորհալի» Երգչախումբին կողմէ, մուտք գործեց Ս. Գրիգոր Լուսաւորչ եկեղեցի։ Ներս, ուր Ան՝ աճգամ մը եւս խօսք առնելով, ներկայ հաւատացեալներուն պատգամեց դիմագրաւել հայութեան սպառնացող ձուլումի վտանգը միասնական ուժով։

Տէրունական աղօթքի հաւատական երգեցողութենէն ետք ներկաները ցրուեցան, արժանաւոր հայ մարդու մը արժանի պատիւը ընծայած ըլլալու գոհունակութեամբ լիացած։

Մ.Պ.

ՀԱՑ. ԳԵՂ. ՄԻՈՒԹԵՆԷՆ ՆԵՐՍ

Զորեքշաբթի 20 Մարտ 1985, երեկոյեան ժամը 10ին, «Թէքէեան սրահին մէջ Հայ Գեղ. Միութեան և Կոկանեան Արահի վարչութիւնները կազմակերպած էին ընդունելութիւն մը ի պատիւ Ն.Գ.Տ. Յովհաննէս-Պետրոս ԺԸ. Պատպարեանի։

Ներկայ էին եգիպտոսի հայ կաթողիկէ թեմի վիճակաւոր Գերպ. Ռափայէլ եպս. Պայեան, Հ. Վարդան Վրդ. Աչքերեան (Լիբանանէն), Հ. Գէորգ վրդ. Տէր Եղիայեան (Լիբանանէն), Հ. Պետրոս վրդ. Թարմունի, Հ. Անդրանիկ վրդ. Ադամեան, հայ կաթողիկէ համայնքի առենապետ Պր. Ժորժ Միքայէլեան և իր աղն. տիկինը, Պր. Պետրոս Պետրիկեան և վարչականները, ինչպէս նաեւ մամուլի ներկայացուցիչները և հրաւիրեալները։

Ճաշերուն սպասարկութենէն ետք, Հ.Գ.Մ.ի ցկեանս նախագահ Պր. Վահագն Տեփոյեան հայերէն և ֆրանսերէն լեզուներով ողջունեց Գերերջանիկ Հոգեւոր Տէրը և հայ կաթողիկէ համայնքի ղեկավարները։ Խօսք առին նաև Հ. Վարդան վրդ. Աչքերեան և Հ. Անդրանիկ վրդ. Ադամեան։

Օր. Ռիթա Աւագեան արտասանեց Ազատ Վշտունիի «Իմ Նուէր Հայաստան»ը։

Վերջին խօսողը եղաւ Գերերջանիկ Հոգեւոր Տէրը, որ հերթով թէ իր մէջ կայ նոյն եռանդը, նոյն ոգին, նոյն նուիրումը, որով տարիներով ծառայած էր եգիպտահայութեան, միայն հիմա աւելցած է ծանր պատասխանատուութիւն մը, որ եթէ փառք ունի, զայն կը նուիրէ Աստուծոյ, եթէ պատիւ ունի զայն կը նուիրէ հայ ժողովուրդին, իրեն պահելով միայն ծառայութիւնը։ Ան իր գնահատանքը յայտնեց Հայ Գեղ. Միութեան՝ հայ մշակոյթին ի սպաս տարած աշխատանքին համար։ Պատիւ ընծայեց եգիպտահայութեան, որ նոսրացած, սակայն տակաւին կը պահէ անգնելի ժառանգութիւնը։ Ան թելադրեց կառչած մնալ եգիպտահայութեան, ինչպէս որ իրենք կառչած կը մնան լիբանահայութեան, հակառակ որ ամէն վայրկեան ֆիզիքական մահ կը սպասնայ իրենց, որովհետեւ, միայն Միջնի Արեւելքի մէջ է, որ հայը կրնայ գոյատեւել։

Պր. Վահագն Տեփոյեանի փակման խօսքով և Գերերջանիկ Հոգեւոր Տիրոջ Տէրունական աղօթքով վերջ գտաւ երեկոն։

Հայերուս եւ հնչակեաններուս համար միայն մէ՛կ թշնամի եւ հակառակորդ կայ ներկայ աշխարհին մէջ։ Եւ անոր անունն է՝ Գորշ Գայլ։

Մենք մեզ ոչ ոքի չենք գերադասում, բայց մեզի հնչակեան են ասում։

Ու մենք հպա՛րտ ենք մեր քնտր Գաղափարականներովը, մեր գաւանանքովը եւ մեր Համերաշխութեան եւ Համագործակցութեան սկզբունքներովը՝ հայրենասէր բոլոր տարրերու հետ։

ԱՐՋԱԳԱՆԳ ՄՈՆՐԷԱԼԷՆ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԲԱՆԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ

Առջի օր յապաւումով ծանօթացանք Մոնրէալի մեր պատուական աշխատակիցին սոյն թղթակցութիւնը, եւ կը հրատարակենք իր չահեկանութեանը համար։

ԽՄԲ.

Մեր հայ իրականութեան պատմութեան մէջ ցարդ տեղի չունեցած, անմոռանալի դէպք մը կը պատահէր Քաղաքիս մէջ։

Մոնրէալի համալսարանի ամփիթատրոնին մէջ, 19 Նոյ. 1984ի երեկոյեան, առիւծասիրտ հայորդի մը՝ Տոքթ. Գ որգ Պաղճեան հրապարակային վիճաբանական մենամարտի էր հրաւիրած բրապաշտպան Փրոճ. Ժան-Փիէռ Տերիենիէը։

Սրահը կը յորդէր հայերով ամէն տարիքէ, հասակէ ու սեռէ։ Հոն էին բոլոր հատուածները, կրօնական, կուսակցական, միութենական, կը տիրէր ելեկտրականացած մթնոլորտ մի անօրինակ եւ անբացատրելի անձկութեամբ։

Օրուան իրաւարարն էր Տարսի Մըզգի երջանիկ Ազգային ժողովի երեսփոխան՝ իրաւաբան Հըրպըրթ Մարֆս որուն հայանպաստ մէկ դասախօսութիւնը, կատարուած անցեալին, պատճառ էր դառնած Տերիենիէի որ պաշտպան կանգնէր չարդարարներուն։

Առաջին խօսքը կը տրուէր անոր, որ կը յայտարարէր թէ եղածը՝ կանխամտածուած ցեղասպանութիւն մը չէր, առաջին ատեանի դատաւորը պատճառ էր հանդիսացած, թէ զոհերուն թիւը 300 հազարը չէր անցնէր եւ թէ անյարմար էր ցեղասպանութիւնը պաշտօնապէս ընդունիլը. հանի այժմ շատ ուշ էր 1915ի ոճիրին պատասխանատուներ պատժելու համար, անոնց արդէն իսկ մեռած ըլլալուն։ Իսկ այդ հողերուն վրայ ուր այսօր թուրքեր կ'ապրին, հայկական հաւերժական իրաւունքի մը հաստատումը նոր ողբերգութիւններ պիտի յարուցանէ եւ թէ մէկ անարդարութիւն մը արթագրելու համար ուրիշ մը հարկ չէր ստեղծել, եւայլն։

Տոքթ. Գէորգ Պաղճեան ան փաստացի կերպով ցոյց կու տար թէ կանխամտածուած ցեղասպանութիւն էր տեղի ունեցածը, որուան տակաւին 1911ին։ Հայերը ո՛չ միայն ջարդուեցան, այլ անոնց կայուն թէ շարժուն ինչքերը ապօրինի կերպով գրաւուեցան, մշակութային ժառանգը փճացուեցաւ, պատմական յուշարձաններ ֆանդուեցան, ողջ մնացողներն ալ մահմետական յուշարձաններ ֆանդուեցան, ողջ մնացողներն ալ մահմետական ընտանիքներու մէջ ստրկացուեցան, կամ ահաբեկուեցան։ Տոքթ. Գ. Պաղճեան կ'օգտագործէր բրական աղբիւրներու, ինչպէս նաեւ օսմ. դատավարական յատկապէս Ջրանսացի վարչապետ Միլլրանի վկայութիւններէ։

Ապա անդրադառնալով այժմ մեր հողերու վրայ ապրող թուրքերու գերիշխանութիւնը խաթգաւելու հարցին, Տոքթ. Պաղճեան կը շեշտէր թէ այդ հողերը ճնշագոյն ժամանակներէ մերն են եղած եւ թէ անոնք մեզմէ խլուած են, ուստի թուրքերը անոնց վրայ գերիշխանութեան իրաւունք չեն կրնար ունենալ երբեք։

Թուրքիա այսօր նաեւ կը շարունակէ հայոց դէմ ցեղասպանութիւն գործել՝ արգիլելով անոնց վերադարձը իրենց հողերուն։ Այնման ատեն որ ոճիրին հետեւանքները կը շարունակուին ապա ուրեմն ան կը մնայ անժամանցելի։ Յանցաւորները չեն մեռած, անոնք հոն են տակաւին եւ կը շարունակեն ցեղասպանութիւնը՝ գերպետութեանց մեղսակցութեամբ։

«Որպէսզի դադրի ցեղասպանութիւնը Թուրքիոյ մէջ, որպէսզի այլուր ուրիշ որեւէ ցեղասպանութիւն չյղնչացնէ այլ ժողովուրդներ, պէտք է որ բրական կառավարութիւնը՝ ճանչնայ հայկական ցեղասպանութիւնը եւ, արդարութեան եւ իրաւունքին ի յարգանս, հատուցում կատարէ հայ ժողովուրդին։

Իրաւարար Հըրպըրթ Մարֆս դիտել տուաւ թէ ցեղասպանութիւնները մեծ ալ պատերազմներու, խառնակութիւններու ատեն է որ կը կատարուին եւ թէ անոնց զոհերու թիւը կրնայ մեծ ալ վիճելի ըլլալ. բայց ատիկա կարեւորութիւն չունի։ Անոնք ցեղասպանութիւն ըլլալէ չեն դադրիր։

Տոքթ. Պաղճեան դիտել տուաւ որ կարելի չէ արդարութիւն ընել՝ անարդարութիւնը նուիրականացնելով։

«Չեզի ինչ հատուցում ընէ Թուրքիան այսօր» ըսաւ Տերիենիէ, «երբ դուք, հայրենիքի թէ սփիւռքի մէջ շատ աւելի հանգիստ ու բարօր կեանք մը ունիք քան թէ իրենք։ Համաձայն եմ որ կատարուած իրողութիւնը ընդունուի, նէթ կրնանք սրբագրել զայն, իսկ երբ ո՛չ ալ շան չկայ այդ մասին խօսելուն մէջ»

Ուրեմն օրէնք չկա՞յ, հարց տուաւ Տոքթ. Պաղճեան։ Երբ թուրքերը ադհաս են, մեզ կողոպտելու իրաւո՞ւնք ունին։ Ինչ ընենք ուրեմն»

«Ես չեմ ուզեր պատասխանել այդ հարցումին. վրայ բերաւ փրոճեսէօրը»։

Իր վերջաբանին մէջ Տոքթ. Պաղճեան յստակօրէն շեշտեց որ հայ ժողովուրդը զուր չի հայցեր, այլ ցեղասպանութեան միջազգային համաձայնագրի ներման վրայ կը պահանջէ որ արդարութիւն ըլլայ իրենց։ 70-ամեակի տուրքն առանց ատելութեան եւ առանց վրէժի, կը պահանջէ որ միջազգային հա-

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԻՐԱՀԷՆ ՆԵՐՍ

«ՄԱՅՐԵՐՈՒ ՏՕՆ»ԻՆ ԱՌԹԻԻ ԹԷՅԱՍԵՂԱՆ – ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս Հայկական Ընթերցասրահի վարչութիւնը «Մայրերու Տօն»ին առթիւ կազմակերպած էր թէյասեղան – ընդունելութիւն մը, որ տեղի ունեցաւ անցեալ Հինգշաբթի, 21 Մարտ 1985, երեկոյեան ժամը 9ին։

Այս հանդիսութեան նախագահութիւնը սիրով ընդունած էր երիցուհի Լուսաբեր Ֆրընճեան։ Պատուոյ սեղանին վրայ, օրուան նախագահուհիին կողքին, տեղ գրաւած էին Արժ. Տ. Նարեկ Ծաչակիր քհնյ. Ֆրընճեան, սրահիս ցկեանս նախագահ ընկ. Զաւէն Պալաեան, Մօ. և տիկին Եդուարդ Ցակոբեան, տիկին Զարուհի Զօրալեան և տէր և տիկին Մարտիկ Պալաեան։

Մուտքի դրան առջեւ, իւրաքանչիւր մօր կրծքին կը տեղուէր մեխակի ծաղիկ մը։

Արժանապատիւ Տէր Հօր աղօթքէն ետք՝ ներկաները ճոխ և այլազան անուշեղէններով ու քաղցրաւենիներով բեռնաւորուած սեղաններուն շուրջ հաւաքուած, հիւրասիրուեցան թէյով։

Հանդիսավարութիւնը կատարեց տոքթ. Հերմինէ Վարժապետեան։ Ան բարի գալուստ մաղթելէ և չնորհաւորելէ ետք ներկայ գտնուող մայրերը, յաջորդաբար ելոյթ ունենալու հրաւիրեց՝ Սրամ Զամանեան, կարօ Վ. Վարժապետեան, Գարոլին Տէր Ցակոբեան, Ժիրայր Պալաեան և Մարլօ Զամանեան որոնք արտասանեցին Մայրերու նուիրուած ոտանաւորներ։

Մայրերուն նուիրուած գեղեցիկ և իմաստալից ելոյթ մը ունեցաւ օրուան բանախօսուհի տիկին Սոնա Պալաեան։ Ան խօսեցաւ մայրական սիրոյ վեհութեանը մասին, սէր մը որ մայրերէն զատ ոչ ոք կրնայ լրիւ ու կատարեալ բնութագրել։ Ան յարգանք մատոյց ի մասնաւորի հայ մայրերուն, որոնք մեր ժողովուրդի ամենադժբախտ օրերուն, մայրական սիրոյ այնպիսի տարտայտութիւններ ունեցան, որ հիացմունք և հպարտանք կը պատճառեն բոլորիս։ Բանախօսուհին ելոյթը մեծապէս հատուցաւ ներկաներուն երկարատեւ ծափողջոյններով։

Սրահի վարչութեան կողմէ յիշատակի նուէրներ տրուեցան։

(Շար. տես էջ 4)



ԱՂԵՔՍԱՆԴՐԱՒԱՅ ԿԱՆՔ

(Շարունակութիւն Բ. էջէն)

ապա չհշտեց Հայց. Առաքելական Եկեղեցւոյ դերը՝ համանատդ սիւռոքի մէջ, ուր եկեղեցին կը վտանգուի մայր հայրենիքի համախումբ պահելով հայ թիւնը։ Ինչպէս եկեղեցին, բաւ ան, ժողովուրդին պահած ու պահպանած է, նոյնպէս ժողովուրդն ալ իր կարգին պահած է եկեղեցին։ Երախտագիտութիւն յայտնեց բոլոր ազգային բարերարներուն, նուիրատուներուն և ազգին ու եկեղեցիին ծառայողներուն։

Սրբազան Հայրը յայտնեց թէ ներկայ հրաւիրեալներուն մէջ կը գտնուի ազգային բարերար և մայր եկեղեցւոյ երկփեղկեայ դուռը նուիրող Մերամ Էթճեան Պէյի դուստրը՝ Օր. Անահիտ Մերամէթճեանը։ Ան չմոռցաւ յիշել Պատկ. Թեմական ժողովի առենապետ պր. Մարտիկ Զարպհանէլեանի կիսադարեան ազգանուէր գործունէութիւնը։

Սրբազան Հայրը նոյնպէս յայտնեց թէ Ազգային Իշխանութեան հրաւէրով, Վեհափառ Հայրապետ Ն.Ա.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացուցած էր թէ եկեղեցւոյ 100-ամեակի առթիւ Ազգանդրեան պիտի ուղարկէր Գերշ. Տ. Նարեկ եպս. Շաքարեանը, բայց կամքէ անկախ պատճառներով ան չէր կրցած գալ և ներկայ գտնուիլ մեր մէջ։

Ապա, Սրբազան Հայրը, Թեմական ժողովի առենապետ պր. Մարտիկ Զարպհանէլեանը, շրջապատուած օրուան կնքահայրերով, կարեցին յոբելինական կարկանդակը։

Հանդիսավար պր. Վահան Դավուքեան երախտագիտութիւն յայտնեց ներկաներուն, Ծոբելինական կարգադիր Յանձնախումբին և Տիկնանց օժանդակ Յանձնախումբին՝ գլխաւորութեամբ տիկին Արաքսի Դաւիթեանի։

Սրբազան Հօր Պահպանչմամ վերջ գաւառահանդիսութիւնը։

Եկեղեցւոյ 100 ամեակի առթիւ պատրաստուած էր զեղեցիկ գրքոյկ մը խմբագրութեամբ պպ. Սարգիս Դարմանեանի, Մանուկ Գալփաքճեանի և Գրիգոր Մարգարեանի, և որոնց իրենց ակնարկութիւնը բերած էին Առաջնորդարանի դիւանապետ պր. Ալեքսան Զիլինկիրեան, և պպ. Հայկազ Տէհէեան և Արամ Պըլըքճեան իր նկարահանումներով։ Գրքոյկը ուրախալի ապագրած էին Նուպար և Հրաչ Սիմոնեան եղբայրները, իսկ կողքի զեղեցիկ նկարը գործն էր նկարիչ Ձոն Բաբայեանի։

Ներկաներէն շատեր խանդավառուած կատարեցին սրատրոփ նուիրատուութիւններ ի նպաստ Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ պայծառութեան։

Ցիշենք, որ ծաղկեկողովները զրկած էին Դահիրէէն՝ Հայ Գեղ. Մխիթարեանը, Կոկանեան Սրահը, Հայկական Ընթերցասրահը և «Ջահակիր» շաբաթաթերթը, իսկ Ազեքսանդրիայէն՝ Հ.Բ.Ը.Մ.Ը., Հ.Մ.Ը.Մ.-Նուպարը, Տիգրան երկաթ և Յառաջդիմասէր Մշակ. Միութիւնները և կամք Մարզական Ակումբը։

Մենք նաեւ ջերմօրէն կը շնորհաւորենք Ազեքսանդրիոյ Ազգային Իշխանութիւնը, Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնը, Ծոբելինական կարգադիր Յանձնախումբը և բոլոր անոնք որոնք իրենց նիւթական և բարոյական աջակցութեամբ սատարեցին Ծոբելինական այս ճաշկերոյթ - հանդիսութեան յաջողութեան։

Կաղօթենք նաեւ առ Աստուած որ մ'իլա բայ, չէն և պայծառ մնայ Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցին, իբրեւ ազեքսանդրահայութեան մ'իլնաբերպ և լոյսի փարոս, լուսաւորելու և առաջնորդելու համար ազատ սելուններները Փրխատի լոյս հաւատքով։

ԹՂԹԱԿԻՑ

ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

Ազեքս. 20 Մարս 1985

ԵՂԲԱՅՐ Է...

ՁՕՆ՝ ՅՈՒԹ. ԳԻՒՐԴ ՊԱՂՃԵԱՆԻ

Մեղադրեցի՛ս սառն հեգնաճիով, քնձ շատե՛ր,
– Ամբողջ հոգւով ինչո՛ւ հոն եւս
Այդպէս խանդով կը ծառայես։
Ըսի.- «Ընկե՛ր սիրտս այնպէս են բրծեր...

Ոսոխն արդէն՝ կոտրակեր է, այնմա՛ն
Դալար ոստերն մեր բարտիքն.
Ջախջախա՛ծ է անխիղճ խամքն
Աշխարհի չորս ծագերն ցեխած սա դաժան...

Կաթիլները՝ անջատ ջուրի, դիմանա՞ն
Համայնակուլ չար խորտակին:
կեանք չե՞ն տանիր ծարաւ գետին՝
Երբ մխասին առու կազմեն, միանա՞ն...

Խաւարն ինչո՞ւ մեր հոգիներն ընկլուզէ ..
Չայն ողբանայն անիծելու՝
Ե՛կ սիրելիս, գա՛նք իրարու,
Մոմ մը վառենք, թող հուր ծնի՛, սէր սփռէ՛...

Երբ արեգակն ամենո՛ւն լոյսն իր բաժնի,
Եւ ջուրը՝ կեանք բոլորին
Անխտիր, յար, բարոյն չարին՝
- Ո՛վ որ հայ է, ո՛վ որ մարդ է եղբա՛յրս է...»

ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

Մոնրէալ 1988

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵԱՖԹԱԹԵՐԹ

28 ՄԱՐՏ 1985

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ի Ք

Տէր և Տիկին Փօլ և Սիրարփի Քիլիճեաններ ներկայիս կը գան իրենց ամենասիրելի զաւակներուն՝ Ռոզիթայի և Ռաֆայէլի ամուսնութեան առթիւ շնորհակալութիւնները յայտնելու Աւստրալիոյ հայոց բարեկամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Ազան եպս. Պալիոզեանի, Աբժ. Տ. Արամայիս Ա. քհնյ. Միրզաեանի, Սիտնէյի և Մելպուրնի բոլոր հայ կազմակերպութիւններուն, ինչպէս նաեւ իրենց հարազատներուն և բարեկամներուն որոնք իրենց Աւստրալիա մի՛ամսեայ կեցութեան ընթացքին ամէն պատիւ, յարգանք և հիւրասիրութիւն կատարելով, արդիւնաւոր և հաճելի դարձուցին իրենց շրջապտոյտը։

Ծ Ն Ո Ւ Ն Դ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ տէր և տիկին Պերճ և Սիլվիա Գազազեաններ, Զորեքշաբթի 20 Մարտ 1985ին, բախտաւորուած են առջինեկ մանչ զաւակով մը, զոր անուանակոչած են Ալէն։

Այս բարեբաստիկ առիթով, «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ նորածինին ծնողքը, մեծ հայրերն ու մեծ մայրերը՝ տէր և տիկին Հրանդ Գազազեաններ և տէր և տիկին Պերճ Աղթիկեաններ, ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաները, և կը մաղթէ երկար ու երջանիկ կեանք նորածինին։

———— ** ————

Դարձեալ ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ տէր և տիկին Կարապետ և Անժէլ Պէնեաններ, բախտաւորուած են առջինեկ աղջիկ զաւակով մը, զոր անուանակոչած են Մարկրիթ։

Այս բարեբաստիկ առիթով «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ նորածինին ծնողքը, մեծ հայրերը և ընտանեկան բոլոր պարագաները, և կը մաղթէ երկար և երջանիկ կեանք նորածինին։

ՓՈՒԹՊՈԼ

Խ. ՄԻՈՒԹԵԱՆ 48ՐԴ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ԳԹՈՎ

«ԱՐԱՐԱՏ»Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՈՉ ՈՔԻ

Ս. Մխուեան փութպոլի առաջնութեան անդրանիկ հանդիպումին, երեւանի «Արարատ»ը Մարտի 4ին անցկացուեց Արտաշատում, Վիլնիւսի «Ժալգիրիս»ի դէմ։ Խաղը անցաւ աչխոյժ պայքարում, որի արդիւնքն եղաւ 6 կոլեր, 3-ը դաշտի տէրերի, 3-ը մրցակիցի դարպասին։

Երեւանցիների՝ խաղաչրջանի անդրանիկ կոլը խփեց թիմի աւագ խոբէն Յովհաննիսեանը, մինս երկու կոլերի հեղինակները դարձան թիմի նորեկները՝ Գ. Յովհաննիսեանը և Ռ. Քոչարեանը։

ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՒՆ ՎԻՃԱԲԱՆԱԿԱՆ ՄԵՆԱՍՄՐՏ

(Շարունակութիւն Գ. էջէն)

ւարակութիւնը դրէ Թուրքիոյ կառավարութիւնը որ ընդունի ցեղասպանութիւնը: «Բաղաքակրթուած ազխարհը պէտք է իմացայ եւ պէտք է ունկնդրէ այս ձայնին, բանի ուր չէ եւ թուրք կառավարութիւնն ալ պէտք է ճշմարտութիւնը ընդունի եւ մեզի հետ երկխօսութեան նստի: Արդարութիւնը այդ կը պահանջէ, տրամաբանութիւնը այդ կը պահանջէ:»

Վերջաւորութեան իրաւարար Հրաչեայ Մարտս աւելցուց որ վիճաբանութիւնը իր կարծիքը չփոխեց եւ թէ հաւոզուած է որ պէտք է հանգչում սանայ հայոց դէմ գործադրուած ցեղասպանութիւնը:

Բաղեց՝ ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

ՀԵՌԱՁԱՅՆԻ ԹԻԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

ՆՈՐ ԹԻ

Տէր և Տիկին Կարապետ Թումայեանց Բնակարան 580631

ՇԱՆՕԹ.– Այն ազգայինները որոնց հեռաձայնի թիւերը փոփոխութեան ենթարկուեցան վերջերս, կրնան հեռաձայնել խմբագրութեանս (հեռ. 934908) ամէն օր կէսօրէ ետք, եւ մենք սիրով կը հրատարակենք իրենց նոր թիւը։

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ

Պէյրութէն սացանք «ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ», ձայնագրեալ և պատկերազարդ։

Խմբագրեց և կազմեց՝ Կարապետ Հաննէսեան։ Աւելի քան 160 երգեր։ Մաքուր ձուլթ և հրատարակութիւն Հաննէսեան եղբայրներու Շիրակ Հրատարակչատան, Պէյրութ, 1984։

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան։

Գին 5 եգ. ոսկի։

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԾԱՂԿ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՇԻՆ

Սրահիս կազմակերպած «Մայրերու Օրուան» յաջող ընդունելութեան առթիւ առի գնահատութիւն կը նուիրեմ.

Պր. Եղիա Պանտայեան	*20*
Տէր և Տիկ. Մարտիկ Պալեան	*15*
Տիար Մուշեղ Կերիկեան	*10*
Տէր և Տիկին Տիգրան Տատեան	*5*
Սրապեան Եղբայրք	*5*

«Մայրերու Օր»ին առթիւ Տիկին Մարկօ Յակոբեան իր մօր քաղցր յիշատակին կը նուիրէ 5 եգ. ոսկի։

«ՋԱՀԱԿԻՐ» ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Տէր և Տիկին Փօլ Քիլիճեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն (օդային փոստով) իրենց Աւստրալիոյ հարազատներուն.

Պր. Արթիւր Գասարճեանի, Սիտնի

Տէր եւ Տիկ. Կարօ եւ Այտա Խաչատուրեաններու, Սիտնի

Տիկին Ալիս Աւետիսեանի, Սիտնի

Պր. Պերճ Ջաղլասեանի, Վիկթորիա

Պր. Տիրան Տէր Միքայէլեանի, Սիտնի

Տէր և Տիկ. Հրաչ եւ Լիւսի Վարդուկեաններու, Սիտնի

Պր. Յակոբ Սարգիսեանի, Վիկթորիա

Տէր և Տիկ. Յակոբ եւ Աննա Սեպուհեաններու, Սիտնի

Տէր եւ Տիկ. Հարրի եւ Ալիս Զաքարեաններու, Վիկթորիա

Տէր եւ Տիկ. Փօլ եւ Լիւսի Անկրակեաններու Մելպուրն

Տէր եւ Տիկ. Ժիրայր եւ Մարի Փաթափանեաններու, Սիտնի

Տէր եւ Տիկ. Նազարէթ եւ Արշալոյս Վարդուկեաններու Սիտնի

«ՄԱՅՐԵՐՈՒ ՏՕՆ»ԻՆ ԱՌԹԻՒ

(Շար. Գ. էջէն)

օրուան նախագահ հի երիցուհի Լուսաբեր Ֆրընճեանի, ներկաներուն մէջէն երիցագոյն մօր՝ տիկին Լիւսի Քիւրքճեանի, ամենաերիտասարդ մօր տիկին Սոնա Գալփաքճեանի, ամենամեծ թիւով զաւակ ունեցող մօր երիցուհի Լուսաբեր Ֆրընճեանի։

Ներկայ մայրերուն բաժնուեցան վիճակահանութեան տոմսեր, որոնցմէ բախտաւոր մայր՝ տիկին Ա. Տատեան ստացաւ գեղեցիկ նուէր մը։

Յօդուածաւոր օրուան նախագահուհիին, որ իր ուրախութիւնը և շնորհակալութիւնները յայտնեց այս առթիւ, և բոլոր մայրերուն մաղթեց երկար և առողջ կեանք։

Արժանապատիւ Տէր Հօր Պահպանիչով փակուեցաւ այս գեղեցիկ հաւաքոյթը։

Հաւաքոյթի աւարտին ներկայացուեցաւ Արաքսիա Վարդերեսեանի սրահիս տարեկան պարահանդէսի ընթացքին ուենեցած ելոյթներուն ամբողջական վիտէոն, որ բոլորին կողմէ մեծապէս գնահատուեցաւ։

Նկրկանները խիստ գոհ տրամադրութիւններով հրաժեշտ առին ու մեկնեցան Հայկական Ընթերցասրահէն, շնորհաւորելէ և յաջողութիւն մաղթելէ ետք վարչութեան անդամներուն և գործօն անդամուհիներուն։

ՆԵՐԿԱԾ ՄԸ

ՄՈՆԹՐԷԱԼ

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

ՁՕՆՈՒԱԾ՝

ՉԱՀԱԿԻՐ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ

35-րդ Տարեդարձին

Հոգեւոր առաքութեամբ

ԳԵՐՇ. Տ. ՎԱԶԳԷՆ ԵՊՍ. ՔԷՇԻՇԵԱՆԻ

Գաղտապահ Թեմի Առաջնորդ

Խօսք կ՚առնէ

ՏՕՔԹ. ԳԷՈՐԳ ՊԱՂՃԵԱՆ (ՎԱԶԳԷՆ ԱՃԳՈՒՆԻ)

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Մասնակցութեամբ՝

ՔԱՂԱՔԻՍ ՄՇԱԿՈՒՕՔԱՍԷՐ ԱՆՀԱՏՆԵՐՈՒ

Կը ներկայացուի՝ ՅԱԿՈԲ ԱՃԿԱՃԻԱՆ

«ՇԱՏԵՐԷՆ ՄԷԿԸ» ԿԱՄ «ՎԵՐՋԻՆ ՎԱՐԱԳՈՅՐԸ»

Տեղի կ՚ունենայ

13 Ապրիլ 1985, Շաբաթ երեկոյ ժամը 8ին

Հ.Բ.Ը.Մ.-Ի ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ

805 Մանուկեան փողոց — Սէն Լորան

Սիրալիր հրաւէր բոլորին

ՏՕՔԹ. ՊԵՐՃ ԵԱԳՈՒՊ ԹԱՇԳԱԲՈՒԼԵԱՆ

ԱՆԱՍՆԱԲՈՅԺ

ԱՃՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ Կ՚ԸՆԴՈՒՆԻ ԻՐ ԴԱՐՄԱՆԱՏԱՆ ՄԷՋ

44, Ալ Ահրամ փողոց, Հելիոպոլիս

Հեռաձայն 582137

Այցելութեան ժամեր՝ կէսօրէ ետք ժամը 6 — 9։

ՄՐՑԱՆԱԿ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՕԹԱՆԱՍՈՒՆԱՄԵԱԿԻ

Թերթիս նիւ եորքի բաժանորդներուն տէր եւ տիկին Բաբգէն եւ Անահիտ Խանճանճերու առաջարկութեամբ, «Ջահակիր»ի խմբագրութիւնը կը հաստատէ Մեծ Եղեռնի 70-ամեակի մրցանակ՝ հայ ուսանողներու համար։

1.- Մրցանքին կրնայ մասնակցիլ ոեւէ հայ երիտասարդ, Հայաստան թէ սփիւռք առանց ոեւէ խտրութեան։

2.- Գրութիւնը, հայերէնով, սրձակ կամ չափածոյ։ Սրձակի պարագային առաւելագոյնը թերթիս երեք սիւնակին ծաւալովը։

3.- Գրութիւնները հասցնել թերթիս հասցէին, ամենաուշը 30 Ապրիլ 1985։

4.- Առաջին պարգեւ՝ 3 տարուայ բաժանորդագրութիւն, երկրորդ պարգեւ՝ 2 տարուայ, երրորդ պարգեւ՝ մէկ տարուայ բաժանորդագրութիւն թերթիս։

5.- Մրցանակի մեկենասը՝ Տէր եւ Տիկին Բաբգէն եւ Անահիտ Խանճեան, Նիւ Եորք։

6.- Աւելի ուշ՝ պիտի յայտարարենք Գնահատիչ Յանձնախումբի *(ժիւրի)* կազմը։

7.- Մրցանակի արժանացող գրութիւնները պիտի հրատարակուին «Ջահակիր»ի մէջ, եօթանասունամեակին ընթացքին։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

Հասցէ.

TCHAHAKIR WEEKLY
P. O. Box 2111
CAIRO (11511) — EGYPT

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Կիրակի, 23 Յունիս 1985

ՏԱՐԵԿԱՆ ՔԷՐՄԷՍ

Կը խնդրուի ճկատի ունենալ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

دار نشر الطباعة – رقم الكتب ١٩٨/٨٠

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Աբոնեմանէր — ԱՃՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ

Սեփս կանատէր՝ իմ բագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1008 — ՀԻՆԳՇԱԹԻ 4 ԱՊՐԻԼ 1985

ՀԱՏԸ ՉԵՌԲԷ 5 ԲԳ. ԴՀԿ.

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عاية سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

عدد رقم ١٠٠٨ — الخميس ٤ ابريل ١٩٨٥

Հիմնուած 1948

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԻՐՔԷՆ ԿԱԻՐԱ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ 1983-84 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՇՐՋԱՆՍԻՒՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳԾԱԳՐՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

Տօնական ցնծութեամբ լեցուն մթնոլորտի մէջ է, որ Հորեքշաբթի, 27 Մարտ 1985, երեկոյեան ժամը 7.30ին, տեղի ունեցաւ Գալուստեան Ազգ. վարժարանի 1983-84 տարեշրջանի շրջանաւարտներու հանդիսութիւնը և աշակերտական գծագրութեան ցուցահանդէսը վարժարանին վերանորոգուած սրահին մէջ։

Հանդիսութիւնը կը հովանաւորէր թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն արք. Յինչինեանը, և կը նախագահէր Քաղաքական ժողովի ատենապետ պր. Անդրանիկ Մեսրոպեան։ Ներկայ էին նաեւ վարժարանի հոգաբարձութեան կազմը գլխաւորութեամբ ատենապետ պր. Վարուժան Վ. Գազանճեանի, Ազգային երեսփոխանները, մամուլի ներկայացուցիչները, ծնողները եւ յոգնախուռն բազմութիւն մը։

Մուտքի սրահին մէջ ցուցադրուած էին աշակերտներուն գունաւոր նկարները։ Գործերը այնքան գեղեցիկ էին որ կարծէք պատանի արուեստագէտներ էին ցուցադրողները և ոչ թէ աշակերտներ։ Այս առթիւ կը շնորհաւորենք գծագրութեան ուսուցչուհի օր. Քրիստին Զատըրճեանն ու աշակերտները և կը մաղթենք բոլորին նորանոր յաջողութիւններ։

Հանդիսութեան բացումը կատարուեցաւ եգիպտական և վարժարանին քայլերգներուն յոնկայս ունկնդրութեամբ խմբերգուած վարժարանի աշակերտական երգչախումբին կողմէ։ Հանդիսավարութիւնը կատարեց վարժարանին երգի ուսուցիչ խմբավար Հայկ Սարգիսեան։

Գեղարուեստական բաժնը ճաշակով կազմուած յայտագրին երգային բաժինը՝ կազմուած առաւելաբար երիտասարդական, հայրենասիրական և ազգագրական երգերէ, կատարեց վարժարանի աշակերտական երգչախումբը, դեկավարութեամբ խմբավար Հայկ Սարգիսեանի և դաշնակի ընկերակցութեամբ օր. Կամա Տէօվլէթեանի։ Յաջորդաբար երգուեցաւ «Երիտասարդական քայլերգ» (խօսք Սարմենի և երաժշտ. Ալ. Յարութիւնեանի), «Լորիկ» (երաժշ. Անտոն Մայիեանի), «Կաքաւի երգը» խօսք՝ Ց. Թումանեան և երաժշտ. Ա. Մանուկեան) մենակատար՝ Էտուար Միլատ, «Անձրեւ եկաւ» և «Սոնա Եար» (Կոմիտասի), մենակատար՝ Նորա Գոլոյեան, «Կեռնաց երգ» (ժողովրդական), «Շորոր» և «Նա մի նազ ունի» (Գուսան Շերամ) մենակատար անցեալ տարուայ շրջանաւարտ Գարմէն Մխիթեան, «Երգ բարեկամութեան» (խօսք Ց. Ղուկասեանի և երաժշ. Ճէյմս Կզալեանի), «Գարուն Երեւան» (խօսք Ա. Գրաշխի և երաժշ. Արամ Խաչատուրեանի), «Երազ» և «Նանիկ արա» (Ս. Շահազիզի) մենակատարներ՝ Մարի Ներսէսեան եւ Մարի Ժողէֆ, «Մոկաց Շուկէն» (ազգագրական) մենակատար Թալին Կապէյեան, «Նխչուն Թել» (ազգագրական) մենակատարներ՝ Գարոլին Աասատ, Ց. Գոլոյեան, Ց. Սայեան եւ Ժ. Թահտապրունեան, «Մշու սարեր» եւ «Նինի-նամ-նիննամ» (ազգագրական) մենակատարներ՝ Էտուար Միլատ, Ռաֆֆի Պօղոսեան եւ Գարոլին Աասատ։

Բոլոր խմբերգներն ալ ընդունեցան ջերմ խանդավառութեամբ, մինչ ազգագրական երգերը արժանացան ներկաներուն անվերապահ հիացմունքին եւ կրկնուեցան։ Ցիշենք նաեւ, որ կարգ մը երգերու, սրինգով կ'ընկերակցեր տիկին Անահիտ

(Շար. տեսնել էջ 2)

ՈՂՋԵՐԹԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻԻՆ Ն.Գ.Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍ-ՊԵՏՐՈՍ ԺԸ.Ի

Անցեալ Երկուշաբթի, 1 Ապրիլ 1985, երեկոյեան ժամը 9ին, Հելիոպոլսոյ Սրբուհի Թերեզա եկեղեցին սրահին մէջ, տեղի ունեցաւ ողջերթի ընդունելութիւն մը ի պատիւ Նորին Գերերջանկութեան Տէրութեան Յովհաննէս-Պետրոս ԺԸ. Հայ կաթողիկէ կաթողիկոս-Պատրիարքին, որ Երկու շաբաթէ ի վեր հովուապետական այցելութեամբ Եգիպտոս կը գտնուի։

Ողջերթի այս ընդունելութեան ներկայ էին Եգիպտոսի հայ կաթողիկէ թեմի վիճակաւոր Գերպ. Եպս. Պայեան, Հ. Վարդան վրդ. Աճէմեան, Հ. Գէորգ վրդ. Տէր Եղիայեան (Լիբանանէն), Հ. Պետրոս ծ.վրդ. Թարմունի, Հ. Անդրանիկ վրդ. Ադամեան, Հայ Աւետ. համայնքի ճախագահ պր. Աւետ Զազըճեան, Գահիրէի Քաղաք. ժողովի ատենապետ պր. Անդրանիկ Մեսրոպեան եւ իր տիկինը, Ազգային երեսփոխաններ, հայ կաթողիկէ համայնքի ատենապետ պր. Ժորժ Միքայէլեան եւ իր տիկինը, տէր եւ տիկին Պետրոս Պեթիկեան, Անարատ Յղութեան վարժարանի բոյրեր, մեր զոյգ ազգային վարժարաններու տնօրէնը, մամուլի ներկայացուցիչներ եւ հրաւիրեալներ։

Ընդունելութեան աւարտին, Գերերջանիկ Հոգեւոր Տէրը խօսք առնելով, նախ հայերէն եւ ապա Ֆրանսերէն, իր շնորհակալութիւնները յայտնեց բոլորին՝ այն ջերմ մթնոլորտին համար, որով շրջապատեցին Զինի Եգիպտոս իր կեցութեան ընթացքին։ Ան պատիւ ընծայեց եգիպտահայութեան, որ հակառակ համայնքին նուազումին, կրցած է պահել հայ ապրելու եւ գործելու իր կենսունակութիւնը։ Ան իր գոհունակութիւնը յայտնեց, այն սերտ համագործակցութեան համար որ կը տիրէ եգիպտահայ համայնքներուն միջեւ ի խնդիր հայ ժողովուրդի գոյատեւման եւ հայապահպանման վսեմ գործին ի սփիւռս աշխարհի։ Ան իր խօսքը ուղղելով իր համայնիկներուն, կոչ

(Շար. տեսնել էջ 4)

ՔՈՔԹԷՅԼ-ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻոՅ Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻ ՃՔԵՂՕՐԷՆ ՆՈՐՈԳՈՒԱԾ ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻԻՆ ԵՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑԱԾ ԴԱՇՏԻՆ ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻԻ

Նախանցեալ Շաբաթ, 23 Մարտ 1985, երեկոյեան ժամը 9.30ին, Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի հիմնոլին վերանորոգուած կեդրոնատեղին հանդիսաւոր բազմութիւն մը, ներկայ գտնուելու համար Ս. Պատարագին, որ նուիրուած էր Աղեքսանդրիոյ Պատակ. թեմական ժողովի առենապետ պր. Մարիկ Զարպհանէլեան, Քաղաք. ժողովի եւ Մխիթարեան առենապետ պր. Վահրամ Թօսունեան եւ տիկինը, Գահիրէի Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի առենապետ եւ Հ.Բ.Ը.Մ.ի Եգիպտոսի Օրջանայի նախագահ՝ հիւպատոս եւ տիկին Վահան Տ. Ալեքսանեան։

Ներկայ էին մասնաւորապէս Արժ. Տ Գրիգոր քհնյ. Օհանեան և երէցփոկինը, Աղեքսանդրիոյ Պատակ. թեմական ժողովի առենապետ պր. Մարիկ Զարպհանէլեան, Քաղաք. ժողովի և Մխիթարեան առենապետ պր. Վահրամ Թօսունեան և տիկինը, Գահիրէի Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի առենապետ և Հ.Բ.Ը.Մ.ի Եգիպտոսի Օրջանայի նախագահ՝ հիւպատոս և տիկին Վահան Տ. Ալեքսանեան։

Ներկայ էին մասնաւորապէս Արժ. Տ Գրիգոր քհնյ. Օհանեան և երէցփոկինը, Աղեքսանդրիոյ Պատակ. թեմական ժողովի առենապետ պր. Մարիկ Զարպհանէլեան, Քաղաք. ժողովի և Մխիթարեան առենապետ պր. Վահրամ Թօսունեան և տիկինը, Գահիրէի Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի առենապետ և Հ.Բ.Ը.Մ.ի Եգիպտոսի Օրջանային

Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի Նորընտիր Վարչութիւնը

Կիրակի, 10 Մարս 1985ին, տեղի ունեցաւ Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի տարեկան Ընդհանուր ժողովը:

Այս ժողովին ընթացքին ընտրուեցաւ մի նոր վարչութիւն, որ գումարելով իր առաջին նիստը բաշխեց իր պաշտօնները հետեւեալ կազմով.

ՊՊ. ՎԱՀՐԱՄ ԹՕՍՈՒՆԵԱՆ	Ատենապետ
ՎՐԷԺ ՍԷՓԷԼԵԱՆ	Փոխ-ատենապետ
ՏՓ. ԿԱՐՊԻՍ ԹՕՍՈՒՆԵԱՆ	Ատենադպիր
ՊՊ. ՀԱՅԿԱԶ ՏԷՏԷԵԱՆ	Գանձապետ
ԴԱՆԻԷԼ ՃՈՃՈԵԱՆ	Փոխ-գանձապետ
ՏԻԿ. ԱՐԱՔՍԻ ԴԱՒԻԹԵԱՆ	Ջեռնարկներու եւ հանդիսներու պատասխանատու
ՏՓ. ԱՐԹՕ ԱՐԹԻՆԵԱՆ	Մարզական պատասխանատու

Իր բազմաթիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ վարչութեան նոր կազմը և յաջողութիւն կը մաղթէ յառաջիկայ գործունէութեանց համար:

ՔՈՔԹԷՅԼ - ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Ներկաները հիւրասիրեցան մի ուրիշ ժրաջան անդամուհիներուն պատրաստած ճոխ և առատ համադասիներով, գինիով և այլազան զովացուցիչներով:

Յանուն վարչութեան խօսք առաւ փոխ-ատենապետ ընկ. Վրէժ Սէփէլեան, և տեղեկութիւններ տուաւ պաղքէթ-պոլի մարզադաշտին և շէնքին վերանորոգման աշխատանքներուն մասին, որ մի ուրիշ արժած էր աւելի քան 45.000 եգ. ոսկի: Ան շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք իրենց նիւթական և բարոյական աջակցութեամբ սատարած էին այս մեծ ձեռնարկին յաջողութեան: Մանաւանդ յիշեց Հ.Բ.Ը.Մ.ի Աղեքսանդրիոյ Մանուածոցի վարչութիւնը, բարերար տիկին Նուարդ Ջամպազեան, Հ.Բ.Ը.Մ.ի Աղեքսանդրիոյ Մանուածոցի վարչութեան, որ սիրայօժար կատարած էր եղեկտրական բոլոր գործերը (2500 եգ. ոսկի արժողութեամբ), ճարտարապետ Կարեգին Նախիջեւանի և վարդաց տանկը բոլոր անոնց որոնք նուիրատուութիւններ կատարած էին այս առթիւ:

Ապա, յանուն Հ.Բ.Ը.Մ.-ի Եգիպտոսի Շրջանագայինի Ցանձնաժողովի և Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութեան, խօսք առաւ պր. Կրիգոր Շահէնեաերեան և իր պատմականութիւնը յայտնեց կատարուած չինարարական աշխատանքներուն համար, յիշեց Աղեքս.ի Հ.Մ.Ը.Մ.ի ատեան մարզական յաղթանակները և իր խօսքը աւարտեց չնորհաւորելով Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ. Նուպարի վարչութիւնը և մաղթելով անոր նորանոր յաղթանակներ:

Շինութիւններուն գլխաւոր գործադրող և մղիչ ուժը հանդիսացաւ առենապետ պր. Վահրամ Թօսունեան, որուն անվերապահ ջանքերուն չնորհիւ կարելի եղաւ իրականացնել այս գեղեցիկ մարզարանին նորոգութեան և արդիականացման աշխատանքները:

Խօսք առաւ նաեւ մի ուրիշ ատենապետ՝ նախագահ հիւրասիրութեան վահան Տ. Ալեքսանեան, և իր մաղթանքներուն մի քանիսով իր շնորհաւորութիւնները:

Այս գեղեցիկ քոքթէյլ - ընդունելութիւնը վերջ գտաւ կէս գիշերին, Աւրժանապատիւ Տէր Հօր փակման խօսքով և պահպանիչով, որմէ ետք ներկաները պալտեցան կեդրոնատեղիին զանազան բաժինները և զոհ սրամադրութեամբ մեկնեցան:

* * *

Կիրակի, 24 Մարտ 1985ին, մարզական խաղերով շարունակուեցաւ Շաբաթ օրուան սկսած հանդիսութիւնը: Մարզասէրը հոծ բազմութիւն մը ներկայ գտնուեցաւ և վայելեց մարզական գեղեցիկ օր մը:

Արդարեւ, առաջին առթիւ, կէսօրէ ետք ժամը 1ին, «Նազարէթ Ջամպազեան» լսարանին մէջ ուղի ուննեցաւ փինկ-փոնկի բաւեկամական հանդիպում մը, Հելիոպոլսոյ և Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարներու խումբերուն միջև և վերջացաւ վերջինին յաղթականով 3-2 արդիւնքով:

Յակոբ Գուլթնուեան (Աղեքս.) յաղթեց Սերժ Սագայեանի (Հել.) 21 8, 21-17:

Կարի Կիրակոսեան (Հել.) յաղթեց Մուրատ Փաուզիի 18.21, 21-10 և 21-17:

Զոյգերու մրցումին, Ժորժ Սիմոնեան և Կարի Կիրակոսեան (Հել.) յաղթեցին Յակոբ Գուլթնուեանի և Սամի Էմիլի (Աղեքս.) 21-18 և 22-20:

Արամ Փափազեան (Աղեքս.) յաղթեց Յովսեփ Տէյիրմէնճեանի 21-9 և 21-13:

Սամի Էմիլ (Աղեքս.) յաղթեց Ժորժ Սիմոնեանի (Հել.) 21-9, 18-21 և 21-13:

Կէսօրին բոլոր ներկաները անխտիր հիւրասիրուեցան լամմաճունով, համադասիներով և զովացուցիչներով:

Պաղքէթ-պոլի արդիականացած դաշտին վրայ, կ.ե. ժամը 4ին, սկսաւ մրցումը Սփորթինկի և Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի խումբերուն միջեւ: Հակառակ հիւր խումբի օրիորդներուն ֆիզիքական առաւելութեան, մրցումը աւարտեցաւ ի նպաստ Սփորթինկի մրցման 5 կէտերու առաւելութեամբ 30-25 (12-8):

Ժամը 5.30ին սկսաւ պաղքէթ-պոլի բաւեկամական երկրորդ մրցումը Հելիոպոլսոյ և Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարներու արական խումբերուն միջեւ: Մրցումին առաջին կիսախաղը ի նպաստ իրենց աւարտելէ ետք (21-18), Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի խումբը աւելի արագ խաղարկութեամբ ապահովեց յաղթանակը (47-42) արդ. ընդմէջ:

Հոս կ'արժէ յիշել, թէ մարզարանին ողջոյն և աղկանոյ հանդերձարանները, ջրցիները (տուշ) և մարզասրահը հիմնովին նորոգուած էին:

Սրահային կը շնորհաւորենք Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութիւնը և կը մաղթենք որ իր բոլոր ձեռնարկները յաջողութեամբ պսակուին:

ԹԼԹԱՆ Յ
ՄԻՆԱՍ ՊԱՆՅՈՑԵԱՆ
Աղեխս, 27 Մարս 1985

ԱՊԱՔԻՆՈՒԻՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Յաւով կը տեղեկանանք, թէ մեր բարեկամ պր. Խաչիկ Վարդանեան արտի ծանր ապտնապի մը հետեւանքով «Քայրօ Մեթիքըլ Սենթըր» հիւանդանոցը փոխադրուած է և մշտական խնամքի ներքեւ գըրուած է:

Շուտափոյթ և կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի բարեկամին:

* * *

Դարձեալ յաւով կը տեղեկանանք, թէ ֆրանսահայ «Ռանթէր» ամսագրի խմբագիր պր. Արի Թօփուզխանեան ցաւալի արկածի մը հետեւանքով վնասուածք ստացած է սրունքէն:

Շուտափոյթ ապաքինում կը մաղթենք մեր յարգելի հայրենակիցին:



ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑՔ

«ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹ
Պէյրութ – Լիբանան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»
Նիւ Եորք – Միաց Նահանգներ

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Գահիրէ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Պուէնոս Այրէս (Արժանթին)

«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Փասատինա (Միաց. Նահանգներ)

«ՅԱՂԹԱՆԱԿ» ԱՄՍԱԹԵՐԹ
Փարիզ (Ֆրանսա)

«ԼՈՒՍԱԲԱՑ»
Թորոնթօ (Գանատա)

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»
Սիտնի (Աւստրալիա)

ՏԽՐՈՒՆԻ

Յաւով տեղեկացանք, թէ Երեքշաբթի, 26 Մարտի երեկոյեան, Հելիոպոլսոյ իր բնակարանին մէջ, յետ երկարատեւ եւ անողոք հիւանդութեան, իր մահկանացուն կնքած է՝

ՁԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԿՐՏԻՉ ՁԱՆԻԿԵԱՆԸ

խոր սուգի մատնելով իր այրին, զաւակները եւ ազգականները:

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցած է Չորեքշաբթի, 27 Մարս 1985, յետ միջօրէի ժամը 4ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց մատուռն մէջ, եւ հանգուցեալին մարմինը ամփոփուած է տեղւոյն ընտանեկան դամբանին մէջ:

Ողբ. Մկրտիչ ձանիկեան եղաւ ոչ միայն ընտանիքի բարի, գուրգուրոտ եւ օրինակելի հայր մը, այլ եւ նուիրեալ մը իր համայնքին: Ան հետեւած էր Փարիզի հանրային ճիւղերուն վարժարանի ճարտարագիտութեան եւ ճարտարապետութեան ճիւղերուն: Մասնագիտացած էր հանրային շինութեանց ճիւղին մէջ՝ Ճրանսայի Բան եաղաֆի համալսարանին մէջ եւ վկայուած 1949 թուականին որպէս ճարտարապետ: Ան եղած էր Ալարկիրի Հայրենակց. Միութեան Գահիրէի Մասնաճիւղի վարչութեան ատենապետ (1946ին), իսկ 1971 թ. Գահիրէի Կալուածոց Հոգաբարձութեան անդամ:

Այս տխուր առթիւ, «Ջահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին այրիին՝ տիկ. Արաքսիին, զաւակներուն՝ Արայիին, Օհանին և Արփիին, ինչպէս նաեւ ազգակիր բոլոր պարագաներուն:

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Սարգիսեան:

Մէջ ընդ մէջ եղան նաեւ արտասանութիւններ: Յովհ. Շիրազի «Աչքերը» քերթուածը արտասանեց Մարի Թահտապրունեան, Յովհ. Շիրազի «Կտակ» քերթուածը արտասանեց Անի Գրիգորեան, Պարոյր Սեւակի «Կոմիտասին» քերթուածը արտասանեց Ֆրէտի Մուֆիա, Ժագ Յակոբեանի «Հոգին հայկական» քերթուածը արտասանեց Նորա Գոլոյեան, Մկրտիչ Սարգիսեանի «Զօն երեւանի» քերթուածը արտասանեց Ռիթա Աւագեան, Վահագն Դաւթեանի «Հայաստան Աչխարհ» քերթուածը արտասանեց Թալին Կապէյեան, Վահագն Դաւթեանի «Մօրս յիշատակին» քերթուածը արտասանեց Միրա Մուֆիա, Պարոյր Սեւակի «Մօր ձեռքերը» քերթուածը արտասանեց Սիլվա Կապուտիկեանի «Հայ պատանիի երդումը մայրենի լեզուին» քերթուածը արտասանեց Սոնա Յարութիւնեան:

Դադարին, պր. Տնօրէնը յայտարարեց թէ հանդէսին ներկայ էին Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆաքիւլթէէն՝ Վաչական Ենկիպարեան եւ Արչակ Յարութիւնեան, որոնք եկած են Եգիպտոս Գահիրէի պետական համալսարանին մէջ կատարելագործելու իրենց ուսումը: Անոնք վարժ անին նուիրեցին երեք գիրքեր:

Դադարէն ետք, շրջանաւարտներուն անունով ուղերձ մը կարդաց պր. Կարպիս Ժամկոչեան:

Վկայականներու եւ մրցանակներու բաշխումէն ետք, անցեալ տարուան հինգ շրջանաւարտներուն, տնօրէն պր. Նչան Վարդեան կարդաց «Հուսկ հանք ը, եւ ապա, օրուան նախագահ պր. Անդրանիկ Մեսրոպեան ըրաւ իր խօսքը:

Գերաշնորհ Սրբազան Հայրը իր փակման խօսքին մէջ մասնաւորապէս չեշտեց, թէ եղեռնի 70-ամեակին պուգտրիպող այս հանդիսութիւնը մեր վրէժը կը խորհրդանշէ, թէ մենք վանք տակաւին և նոր սերունդներ կը հասցնենք մեր ազգին:

Ներկաներուն կողմէ Միաբան երգուած Տէրունական Աղօթքով վերջացաւ այս հանդիսութիւնը, որուն համար կը շնորհաւորենք շրջանաւարտները, անոնց ծնողները եւ վարժարանին կրթական մշակները:

Զ.Պ.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հայաստանեայց Եկեղեցւոյ հնաւանդ սովորութիւններէն մեկն է իւղադին տալու սովորութիւնը, որ բարեպաշտական նշանակութիւն մըն է իւրաքանչիւր հաստատացեալի համար: Եկեղեցւոյ տարեկան տուրքն է: Իւղադին տալ կը նշանակէ ստանալ եկեղեցւոյ պայծառութեան, միշտ վառ պահել Ս. Գրիգոր Լուսաւորչի կանթեղը Ս. Խորանին վրայ:

Ուստի, կը յանձնարարենք մեր բարեպաշտ ժողովրդեան թէ ըստ ընկալեալ սովորութեան, Եկեղեցւոյ Հոգաբարձութեան անդամները սկսած են 1985 տարուան Իւղադինի նուիրահաւաքութեան: Ապահով ենք թէ եկեղեցասէր մեր ժողովուրդը առատաձեռնութեամբ պիտի մատնանշի իւղադինի վճարումին:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ

Պէյրութէն ստացանք «ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ», ձայնագրբեալ և պատկերազարդ:

Խմբագրեց և կազմեց՝ Կարապետ Հաննէսեան: Աւելի քան 160 երգեր: Մաքուր ձուղթ և հրատարակութիւն Հաննէսեան Եղբայրներու Շիրակ Հրատարակչատան, Պէյրութ, 1984:

Ունենալու համար պիտի դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան:

Գին 5 եգ. ոսկի:

908

ԽՄԲԱՎԱՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԷՔԻՃԵԱՆ

ՄԿՐՏԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ

Հայ մամուլին մէջ չոայլուած դրուատիքները կարդալով Յովհաննէս Չէքիճեանի տաղանդին մասին, պարզապէս առինքնուած էի։

Երազս էր իր ղեկավարութեամբ երգչախումբ – նուագախումբ ունկնդրել։

Իսկապէս Աստուածային անհրաժեշտ կարգադրութեամբ 1984ին Սովետական Հայաստան գացի։

Եւ 16 Սեպտեմբեր կիրակի երեկոյեան կնոջս հետ երեւանի օփերան մտանք։ Հոծ բազմութիւն. նաեւ Մոսկուա լիազօրուած 22 դեսպանները իրենց տիկիններով։

Պրահի ներկայացուչէր «Արշակ Բ.»ը։

Երաժշտական ղեկավարն էր Յովհաննէս Չէքիճեան։

Անսպասելի և մեծ անակնկալ էր ինծի համար։ Երջանկութիւնս աննկարագրելի էր և պարզապէս ելեկտրականացած էի։

Անվարան կը խոստովանիմ, թէ բեմէն, երգչախումբէն և նուագախումբէն աւելի աչքերս յառած էի Չէքիճեանի կախարդական ճպոտին։ Հմայուած եւ ոգեւորուած ըմբոշխնեցի կեանքի գեղեցիկը և հոգիս լիացաւ անհուն բերկրանքով։

Ներկայացման աւարտին խոր և անզսպելի հիացումս յայտնեցի Յ. Չէքիճեանի, աւելցնելով թէ տարիներու փայփայած մէկ երազս իրականացած էր։

Ժպտելով լսեց ու եզրակացուց «...ուրեմն ձեր երազը իրականացաւ այս գիշեր»։ Եւ գրոցը բանալով իր մասին գրուած գեղատիպ և պատկերազարդ հատորը մակագրեց ինծի համար։ Նաեւ ստորագրելով լուսանկարը նուիրեց։ Յաւելեալ երանութիւն մը ողողեց էութիւնս։ Անկրկնելի ակնթարթ էր ասիկա ինծի համար։

Շատ դժուար է ղեկավար Չէք ճեանի արուեստը գնահատել սովորական չափանիշերով։ Ան արտասովոր երեւոյթ մըն է – ֆէնօմէն։ Արտակարգ հմայք ուներ ամենազգի ունկնդիրներուն վրայ հաւասարապէս։ Ան հնչեղին ծարաւը ունի և ճպոտովը արքայօրէն կը ճախրէ ղեկավարի ամպիոնին վրայ։ Կարծես իր խեչալն է – լիացիր և լիացո՛ւր։

Չէքիճեանի հետ առաջին հանդիպումս, ինծի համար չվերջացող հանդիպում է։ «Արշակ Բ.»ի երգին ու նուագին յիշատակը դեռ կ'ընկերանայ ինծի։ Իր արուեստին հրաշագործութիւններէն արբեցած եմ։ Իր երաժշտական գագաթնակէտերը անվերջանալի են և գագաթնակէտէն անդին տիեզերական ձայները կան...։ Աներեւակայելիօրէն ապառ է Չէքիճեան։ Չէ կարելի չզարմանալ իր տեսակ մը տարերային։

Աւրուեստի խորապնին իմաստը և խորհուրդը գաղանիք չունի իրեն համար։ Այս հանճարեղ և անկրկնելի վարպետը արուեստագէտի աննման թափչքուն եւ առաքեալի չունչ։ Ան յորդառատ ծով է ուր իր ըմբռնած արուեստը համադրելով կոթողական բարձրութիւններու կը հասնի։ Նաեւ 20րդ դարու երաժշտական երկնակամարին ամենափայլուն արեւներէն մին է անվիճելիօրէն։

Աստուած միայն գիտէ, թէ նուաճուած մէկ գագաթէն դէպի



ԽՄԲԱՎԱՐ Յ. ՉԷՔԻՃԵԱՆ

միւսը ինչպէ՛ս հազուագիւտ ա կեանքի ուղի ունի։

Չկրնալով զսպել զեղումս կ'աւելցնեմ համոզումով – Աստուծոյ օրհնութեամբը մեր ազգային պարծանքներէն մին է Յովհաննէս Չէքիճեան։

***

Նա'ս սիրելի ընթերցողներս, չեմ ուզեր վերջացնել յօդուածս միայն իմ տպաւորութիւններով։

Չէքիճեանը ճանչցողներուն եւ չճանչցողներուն համար, կը փափաքիմ նո՛ր մտահոգիչ վայելքներ պատճառել, մէջբերումներ կատարելով համաշխարհային չափանիշով արուեստագէտներուն և քննադատներուն կողմէ։ Նաեւ մէջբերումներ նոյն ինքն Չէքիճեանի կողմէ, արուեստի եւ ...կեր անձին մասին։

Եգիպտոս վերադարձիս մէկ հունչով կարդացի Չէքիճեանի մասին գրուած բովանդակալից գիրքը։

Նոր – նոր յայտնութիւններ և երաժշտական բազմաթիւ յաղթանակներ ապչեցուցին զիս։ Այո՛, պարզապէս ապշեցուցին արուեստի և կեանքի իր բազմակողմանի հմտութեան և ներքին փայլատակող մարդ է։ Ասոր վերջին ապացոյցը անոր հասած է։ Ամենէն պահանջկոտներուն համար իսկ անակնկալ էր «Այդ հրաշքը...»։

(Շար. տես էջ 4)

ԵՂԲԵՒԱՆԻՆ

(ԵՐԳ «ՅԱՍՄԻԿ» ՄԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ)

Խօսք՝ Ծուարդովսկի

Երաժշտութիւն՝ Արաքսիա Վարդերեսեանի

1

Պահերը կարճ են այս աշխարհում
Ով ինչ կարող է այն էլ կանի,
Պատուհանիս տակ ամէն գարուն
Ծաղկում է մի պահ եղրեւանին,
Ծաղկում է փոքրում մի բանի օր
Ու դառնում մի ծառ սովորական
Յետոյ ժպտում է նա, ժպտում է մեղաւոր
Կարծես չի եղել երբեք ծաղկած։

Նոյնիսկ ճաղերի ծողերը թարմ
Դեռ չփոշոտուած տերեւներին
Չեն տալիս նրա հմայքը տարմ
Ինչպէս իր ծածկած այն օրերին։

(Կրկն.)

2

Մնում է նա իր սուտերի մէջ
Իր պահը ապրած ակնթարթում,
Թէեւ դեռ այլոց երգերու մէջ
Նա եւ ծաղկում է եւ փթթում։

ՄՐՑԱՆԱԿ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՕԹԱՆԱՍՈՒՆԱՄԵԱԿԻՆ

Թերթիս Նիւ Եորքի բարեկամներուն Տէր եւ Տիկին Բաբգէն եւ Անահիտ Խանճեաններու առաջարկութեամբ, «Ջահակիր»ի խմբագրութիւնը կը հաստատէ Մեծ Եղեռնի 70-ամեակի մրցանակ՝ հայ ուսանողներու համար։

1.- Մրցանակին կրնայ մասնակցիլ ոեւէ հայ երիտասարդ, Հայաստան թէ սփիւռք առանց որեւէ խտրութեան։

2.- Գրութիւնը, հայերէնով, արձակ կամ չափածոյ։ Արձակի պարագային առաւելագոյնը թերթիս հրեք սիւնակին ծաւալովը։

3.- Գրութիւնները հասցնել թերթիս հասցէին, ամենաուշը 30 Ապրիլ 1985։

4.- Առաջին պարգեւ՝ 3 տարուայ բաժանորդագրութիւն, երկրորդ պարգեւ՝ 2 տարուայ, երրորդ պարգեւ՝ մէկ տարուայ բաժանորդագրութիւն թերթիս։

5.- Մրցանակի մեկնաբանը՝ Տէր եւ Տիկին Բաբգէն եւ Անահիտ Խանճեան, Նիւ Եորք։

6.- Աւելի ուշ՝ պիտի յայտարարենք Գնահատիչ Յանձնախումբի (ժիւրի) կազմը։

7.- Մրցանակի արժանացող գրութիւնները պիտի հրատարակուին «Ջահակիր»ի մէջ, Եօթանասունամեակին ընթացքին։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐԻ

Հասցէ.

TCHAHAKIR WEEKLY
P. O. Box 2111
CAIRO (11511) — EGYPT

ՏՕՔԹ. ՊԵՐՃ ԵԱԳՈՒՊ ԹԱՇԳԱԲՈՒԼԵԱՆ

ԱՆԱՍՆԱԲՈՅԺ

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ Կ'ԸՆԴՈՒՆԻ ԻՐ ԴԱՐՄԱՆԱՏԱՆ ՄԷՋ

44, Ալ Ահրամ փողոց, Հալիոպոլիս

Հեռաձայն 582137

Այցելութեան ժամեր՝ կէսօրէ առաջ ժամը 6 — 9։

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱՑԱՌԻԿԸ

Պէյրութէն ստացանք «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի Բացառիկը նախ բովանդակութեամբ։

Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 45 ուշխատակցութիւն։ Մեր կրօնապետերու պատգամներով՝ Մեծ Եղեռնի 70-ամեակին առիթով։

Ուրեմն պէտք է դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան։

Գինը՝ 5 եգ.ոսկի։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԳԱԽՈՒՄԲԸ, ՂԵԿԱՎԱՐ ՅՈՎՀ. ՉԷՔԻՃԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԻՐԱՑ-ԳԱՂՈՒՐԵ.

ՀԱՅԿԱԿԸ

ՍՂՉՍՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՅԻՆ ԵՍԲՆԹԱԹԵՐԸ

4 ԱՊՐԻԼ 1985

ՊԱՍՔԷԹ ՊՕԼ

ՓԱՍԱՏԻՆԱՑԻ Հ.Մ.Մ.Ի ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Մարտ 4ին, Հ.Բ.Ը.Մ.-ի նախաձեռնած «Փան Արմինիըն» բաժակի մրցաշարքի գծով տեղի ունեցաւ խիստ հետաքրքրական մըրցում մը Փասատինայի Հ.Մ.Մ.-ի և Լոս Անճելըսի Հ.Բ.Ը.Մ.ի միջեւ։ Խաղը չափէն աւելի լարուած եւ հետաքրքրական բնոյթ կը կրէր քանի որ զոյգ խումբերն ալ այս մրցաշարքին որեւէ պատուհիւն չէին արձանագրած։ Այս վճռական մրցումին կիսախաղի արդիւնքն էր 34 – 33։

Երկրորդ կիսախաղը առաջինին նման կ'ընթանար։ Սակայն խաղի աւարտին երեք վայրկեան մնացած Հ.Մ.Մ.-ի պասքէթ-պոլիստները իրենց թեքնիքը փոփոխութեան ենթարկելով թայմաութէն ետք խաղադաշի չհշտուած արագութիւն մը որդեգրեցին եւ զեղջիկ յաղթանակ մը եւս ապահովեցին ի նպաստ Հ.Մ.Մ.ի (76-70)։

***

Նոյն բաժակի մրցաշարքի գծով, Մարտի 7ին, տեղի ունեցաւ հերթական մրցումներէն մին Հ.Ս.Մ. Փասատինա ընդդէմ Հ.Մ.Ը.Մ.– Մասիս Ա.-ի։

Նորթ Հոլիվուտի Հայ Սքաուլ Ճիմնէզիումին մարզադաշտին վրայ կայացած սոյն մրցումի առաջին կիսախաղի արդիւնքը հաւասար վերջացնելէ ետք՝ խաղն աւարտեցաւ գրեթէ հաւասարազօր արդիւնքով։ Մրցումի աւարտին երկու վայրկեան մնացած Նիք Աղաճանեանի դիպուկ նշանառութեամբ եւ արագ խաղարկութեամբ հաշիւը փակուեցաւ ի չահ Հ.Մ.Մ.-ի 89 – 85 արդիւնքով։

Երթի մրցումներու աւարտին Հ.Մ.Մ. կը գրաւէ ազիւսակի առաջին տեղը 14 կէտով։

ԽՄԲԱՎԱՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԷՔԻՃԵԱՆ

(Շարունակութիւն Գ. էջէն)

Ռուսական, գերմանական, իտալական, ուքրանական, վրացական, ատրպէյճանական և այլ տասնեակներով թերթերուն գրածներէն սահելով ընթերցողը կը հասցնեմ Պէյրութ։

«Ազգակ» օրաթերթը կը գրէ – «Լիբանանահայութիւնը ինքզինք գտաւ հրաշքի համազօր երեւոյթի դիմաց, երբ հայ երգը կ'երգուէր համաշխարհային գլուխ – գործոցներուն Պախերու, Հենդէլներու, Վերտիներու, Ռոսսինիներու կողքին, մրեւնոյն յայտագրով, բայց մանաւանդ՝ կատարելութեան հասնող զօրութեամբ, մրեւնոյն անխոցելի ներդաշնակութեամբ, բարձրագոյն արուեստի մը մրեւնոյն չափանիշներով»։

Արաբական «Սաֆա» թերթը – «... բացառիկ իրադարձութիւն, ուրախութեան և վայելքի ակունք»։

«Լա Ռեվիւ տիւ Լիբան» ֆրանսերէն թերթը – «Հայկական երգչախումբը մեր ժամանակի ամենանշանաւոր կոլեկտիվներէն մէկն է»։

Անգլիական «Մընտէյ Մօրնինկ» թերթը – «Իմբաւարի իտէալական օրինակ է Չէքիճեան»։

Արամ Խաչատուրեան կ'ըսէ. «... Շատ բարձր եմ գնահատում Յ. Չէքիճեանի կատարած աշխատանքը։ Նա համաշխարհային ընդգրկման տիրիժէօր է, երգչախմբային արուեստը կարողանում է հասցնել համամարդկային հնչեղութեան»։

Հոս կանգ կ'առնեմ, թէ ոչ ամբողջ հատորը արտագրելու է։

Պիտի չանամ եզրակացնել։

Հայաստանի պետական երգչախումբը հարիւրաւոր քաղաքներու մէջ տուած է երկու հազար համերգ, չսան տարուան մէջ։

Երգչախումբին երգացանկը կը հաշուէ աւելի քան 800 ստեղծագործութիւններ, որոնք մատուցուած են 27 լեզուներով։ Եւ ելոյթներ է ունեցեր սովետական երկրի և արտասահմանի 43 սիմֆոնիք նուագախումբերու հետ։

Ան Հայաստանէն դուրս մօտ կէս միլիոն քիլոմեթր ճանապարհ անցնելով ցամաքով, ծովով և օդով, երգ տարած է բազմաթիւ ազգերու։ Չէքիճեանական կատարումները, երգի կատարեալ հրաւառութիւն, ահա, արեւի արբեցում։

Չէքիճեան աշխարհի փառաբանուած սիրիժէօրներէն մին է և իր հազարաւոր համերգները տեղի ունեցած են փակ կրչհներով – Բոլոր տոմսերը վաճառած են, ծանուցում։

Անգամ մը Լենինկրատի մէջ սրահէն դուրս մնացած երկրպագուները, փակ դուռները կոտրած են ներս մտնելու համար։

Կարծեմ մեկնաբանութեան կարօտ չէ։

Հայ ժողովուրդը, նաեւ սովետական ու արեւմտեան ժողովուրդները բարձրօրէն կը գնահատեն Չէքիճեանի հանճարը։ Իր անունը կը հնչէ որպէս կախարդանք։

Չէքիճեանի խօսքերէն նմոյշներ։ «Համերգներս կը նըմանին ասեղի ծայրով հող փորելու։ Մինչեւ առջեւում ինչքան չհերկած սեւահող կայ»։

«Երկու հազար համերգներս, ինձ թուում են երկու հազար ճակատամարտ ամուսկի դէմ...։ Իւրաքանչիւր համերգ ապրում եմ որպէս կեանքիս առաջին ու վերջին ելոյթը»։

Ի՜նչ իմաստալից ու պիրճախօս խոստովանութիւններ։

Երանի՜ թէ երգչախումբը եգիպտոս ալ այցելէր, որպէսզի տօնական օրեր ապրէինք։

ՄԿՐՏԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ

Ալեքսանդրիա, 20 Մարտ 1985

ՀԶԱՀԱԿԻՐ»ԻՆ

«Ոքթ. Պերճ Ե. գուպ թաշգաբուլեանի (անասնաբոյժ) գրաքանատան բացման ուրբաթ առաթիւ, վասն չնորհաւորութեան եւ իրախան ծաղկեկողովի տիկին Զարուհի Ցովէլեան (Փարիզ) կը նուիրէ 60 ֆրանս. ֆրանք։

ՅՈՒՇԱՏՈՒԻՉԱՆՔ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իր հանգուցեալ հօր վաղեմի և սիրելի բարեկամին՝ ողբ. Մկըրտիչ Ճանիկեանի մահուան տխուր առթիւ, Տիար կարապետ Գեղամ Երզնկացեան կը նուիրէ.

«Արեւ»ին	4
«Ցուսաբեր»ին	3
«Զահակիր»ին	3

(Մտանալ «Արեւ»էն)

ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Տէր և տիկին Փօլ Քիլիտճեաններու բարի վերադարձին առթիւ Տէր և Տիկին Պերճ Օտապաշեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

Տէր և տիկին կարօ Ներսեսեաններու երկրորդ թոռնիկով մը բախտաւորուելնուն ուրախ առթիւ, վասն չնորհաւորութեան տէր և տիկին Փօլ Քիլիտճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

Ողբ. Մկրտիչ Ճանիկեանի մահուան կսկծալի առթիւ, վասն ցաւակցութեան տէր և տիկին Փօլ Քիլիտճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Պր. ՍՈՒՐԷՆ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԷ (Սիտնի – Աւստրալիա) չնորհակալութեամբ ստացած ենք 1983ի, 1984ի և 1985ի բաժանորդագրութիւնները՝ 60 սթերլին։

ՈՂՋԵՐԹԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

(Շար. Ա. էջէն)

ըրաւ ամոնց. որ աւելի մեծ թիւով ներկայ գտնուին, եւ եթէ Հոգեւոր Տէրը Երեքշաբթի օր վերադարձաւ Լիբանանէ՝ իր Աթոռը, խոստանալով կրկին այցելել Եգիպտոս։

Բարի ճանապարհ կը մաղթենք Իրեն եւ յաջողութիւն Իր առաքելութեան։

ԱՐԱՔՍԻԱ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆԻ ՁԱՅՆԵՐԻԶԸ

Անոնք որոնք կը փափաքին ունենալ արուեստագիտուհի ԱՐԱՔՍԻԱ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆԻ ձայներիզը (քասէթ), կրնան դիմել Հայկական Ընթերցասրահ, ամէն երեկոյ ժամը 6-էն 9ը, Պր. Մուրատ Պահատրեանի։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգիները, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէ կամ մանաւանդ ղրկել «ZAVEN BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

ՄՈՆԹՐԷԱԼ

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

ՁՕՆՈՒԱԾ՝

ՀԱՅԿԱԿԸ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ

35-րդ Տարեդարձին

Հովանաւորութեամբ

ԳԵՐԹ. Տ. ՎԱԶԳԷՆ ԵՊՍ. ՔԷՇԻՇԵԱՆԻ

Գանատայի Թեմի Առաջնորդ

Խօսք կ'առնէ

ՏՈՔԹ. ԳԷՈՐԳ ՊԱՂՃԵԱՆ (ՎԱԶԳԷՆ ԱՑԳՈՒՆԻ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Մասնակցութեամբ՝

ՔԱՂԱՔԻՍ ՄՇԱԿՈՒՅԹԱՍԷՐ ԱՆՀԱՏՆԵՐՈՒ

Կը ներկայացուի՝ ՅԱԿՈԲ ԱՑՎԱՑՈՒԻ՝

«ՇԱՏԵՐԷՆ ՄԷԿԸ» ԿԱՄ «ՎԵՐՋԻՆ ՎԱՐԱԳՈՅՐԸ»

Տեղի կ'ունենայ

13 Ապրիլ 1985, Շաբաթ երեկոյ ժամը 8ին

Հ.Բ.Ը.Մ.-ի ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ

805 Մանուկեան փողոց — ՍԷն Լոռան

Սիրալիր հրաւէր բոլորին

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ – ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ԱՒԱՆԴԱԿԱՒ ՄԱՐԶԱՀԱՆԴԷՍ

Բարձր հովանաւորութեամբ

ԳԵՐԹ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայ թեմի

Նախագահութեամբ

ՏԻԱՐ ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆԻ

Ատենապետ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի

Կիրակի, 14 Ապրիլ 1985, կ.ե. ժամը 6-ին

Վարժարանիս խաղավայրին մէջ

Մարզասէր հասարակութիւնը սիրով կը հրաւիրուի:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԻՐԱՑ-ԳԱՂՈՒՐԵ.

ԳՐԱԽՕՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Շաբաթ 26, Հինգշաբթի 27, Ուրբաթ 28 և

Կիրակի 30 Յունիս 1985

ՓԻՆԿ-ՓՈՆԿԻ ՄԻՋ-ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ

«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Գ. ՁԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (ԺԱ. ՏԱՐԻ)

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ – ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՍԿԱՈՒՏԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ԳՐԱԽՕՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Կիրակի, 23 Յունիս 1985

ՏԱՐԵԿԱՆ ՔԷՐՄԷՍ

Կը խնդրուի ներկայ ուենալ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՀԵՌԱՁԱՅՆԻ ԹԻՒԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

		ՆՈՐ ԹԻ
Տէր և Տիկին կարապետ Թումայեանց	Բնակարան	580631
Տէր և Տիկին Զաւէն Պալեաններ	»	581612
Պ.Պ. Պետրոս և Աւետիս Մովսէսեաններ	»	540949
Պր. Պետրոս Մովսէսեան	Գործատեղի	751173
Տիկին Լիւսի Ս. Մովսէսեան	Բնակարան	675554

ՇԱՆՕԹ.– Այն ազգայինները որոնց հեռաձայնի թիւերը փոփոխութեան ենթարկուեցան վերջերս, կրնան հեռաձայնել խմբագրութեանս (հեռ. 934908) ամէն օր կէսօրէ ետք, եւ մենք սիրով կը հրատարակենք իրենց նոր թիւը։

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնադրած 1948

Խմբագրատուն — ԱՐՏԱ. ՍԵՐՈՎԲԵԱՆ

Սեխ. Խմբագիր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻ 1009 — ՉԻՆԳՇԱԲԹԻ 11 ԱՊՐԻԼ 1985

ՀԱՅԿ ՁԵՌՔԷ 5 ԵԳ. ԴՀԿ.

عدد رقم ١٠٠٩ — الخميس ١١ ابريل ١٩٨٥

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ.Տ. ՎԱԶԳԷՆ Ա. ՀԱՅՐԱՊԵՏԻ ՋԱՏԿԱԿԱՆ ՔԱՐՈԶԸ՝

ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ, 7 ԱՊՐԻԼ 1985Թ.

Ցանուց Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ»:

Սիրելի հաւատացեալ ժողովուրդ,

Մեր սուրբ եկեղեցին վերսին բերում է մեզ բոլորիս աւետիք հրաշափառ Յարութեան մեր Փրկչի Յիսուս Քրիստոսի: Այս մեծ աւետիսով է բացւում գարունը աշխարհի, այս մեծ աւետիսով գարուն է իջնում մեր հոգիներին: Նոր կեանքի սոսափիւն բնութեան մէջ, նոր կեանքի լուսաբաց մարդկային հոգեկան աշխարհում:

«Փառք Յարութեան Ք.ո, Տէր»:

Քրիստոսի Յարութիւնը պատմական գերբնական մի իրողութիւն է, աւանդուած մեզ սուրբ Աւետարանով: Գերբնական մի եղելութիւն, որ եկաւ յեղաշրջելու մարդկութեան պատմութիւնը եւ նոր իմաստ ու նոր ընթացք տալու նրան: Գերբնական եղելութիւն, որ վերաձորոգեց մարդկանց հոգիները, նոր ճանապարհ՝ բարոյական բարձր ըմբռնումների եւ ստեղծագործ կեանքի: Վերջին երկու հազար տարիների ընթացքում քրիստոնէութեան մտածումի թռիչքով, զգացումի ջերմութեամբ եւ տեսիլքների ու ոգեւումների խոյանքով յօրինուած բոլոր հրաշալիքները, պատմում են Քրիստոսի Յարութեան փառքի մասին: Յարութեան հրաշքը դարեր շարունակ դարձել է հոգեկան սնունդ եւ մարդկային կեանքի ոգեբարոյական պայման: Հաւատքը Քրիստոսի Յարութեան՝ հոգեկան վիճակ է ոգեկանութեամբ ու բարոյականով լուսաւորուած մարդկանց: Մանաւանդ այս իմաստով է, որ յայտնւում է մեզ ճշմարտութիւնը մեծ առաքեալի խօսքի. «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, լուտանքն է քարոզութիւն մեր, լուտանքն են եւ հաւատքն ձեր» (Ա. Կորնթ. ԺԵ 14):

Այսօր, Քրիստոսի Յարութեան աւետիսը մեզ համար գերիրական հրաւէր է՝ հաստատ մնալու մեր նախնեաց հաւատքի վէմի վրայ եւ հաւատարիմ՝ աւետարանական բարոյականին: Հայ ժողովուրդը բազմադարեայ իր գոյատեւումի պարական է ամէն բանից առաջ իր կանոնական հաւատքին: Նա կարողացաւ տոկալ, յաղթահարել ժամանակներ բոլոր արհաւիրքներ եւ ամէն նահատակութիւնից յետոյ վերածնուել, որովհետեւ ճշմարտապէս հաւատաց, թէ Քրիստոս «մահուամբ զմահ կոխեաց» եւ «յարեաւ ի մեռելոց»: Հայոց պատմութեան հանճապարհը տեւապէս տառապանքի ու խաչելութեան ճանապարհ է եղել, որի ընթացքում մեր ժողովուրդը, բազում անցամներ, իր մահով յաղթել է մահին եւ մեռելներից յարութիւն առել: Մենք ինչպէ՞ս չհաւատանք Քրիստոսի Յարութեան, երբ պատմական վաւերական ապացոյցը ունենք մեր ժողովրդի վերածննդի, մեր ժողովրդի յարութեան: Քրիստոսի Յարութեան յոյսով մենք պիտի շարունակենք հաւատալ հայ ժողովրդի հանճարի մեծանորոգ ուժերին եւ նրա յաւերժութեանը: Յիսուս այսօր էլ ասում է մեզ՝ «Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» (Յովն. ԺԴ 20):

Քրիստոսի Յարութիւնը մեր յոյսն է, մեր զրահն է, մեր յաղթութիւն է, մեր ուրախութիւնն է:

Այս ճշմարտութիւնը, մանաւանդ այս տարի մի անգամ եւս բացայայտւում է մեր գիտակցութեան հորիզոնի վրայ, երբ մի քանի օրեր յետոյ, 24 Ապրիլին, պիտի ոգեկոչենք սուրբ յիշատակը 1915-ի մեծ եղեռնի մեր նահատակների: Այդ սեւ թուականից ետքն անգամ տասը տարիներ յետոյ մեր ժողովուրդը իր նոր կեանքով, իր իրաւ վերածննդով մի անգամ եւս հաս-

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ԵՒԻՊՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

Ս. Յարութեան Հրաշափառ Տօնին առթիւ, ի գիմաց եգիպտահայ գաղութի հաւատացեալներուն, մեր բոլոր ժողովներու անդամներուն, ներքոյիշեալ շնորհաւորական եւ բարեմաղթութեան հեռագիրը ղրկուեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԷՆ Ա
Վեհափառ Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ի Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Վեհափառ Տէր, Մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի Հրաշալի Յարութեան տօնին առթիւ, եգիպտահայ մեր Տիրախնամ Թեմին հաւատացեալներ եւ Ձեր հոգեւոր զաւակներ, Թեմական ժողովի եւ բոլոր ժողովներու անդամները Ձեզի կը ներկայացնեն ամենաջերմ շնորհաւորութիւններ, մաղթելով առողջութիւն, երկար կեանք եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաւել պայծառութիւն:

Թող յարուցեալ Փրկիչ, աշխարհիս խաղաղութիւն պարգեւէ:

ՉԱՒԻԷՆ ԱՐՔԵՊՍ. ՉԻՆՉԻՆԵԱՆ
ՓՕԼ ՓԻԼԻՃՃԵԱՆ
Առեղապես Թեմական Ժողովի
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ
ԳԱՀԻՐԷԻ Ա.Զ.Ա.ՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ

Կիրակի, 24 Մարտի կէսօրին, Հելիոպոլսոյ Ս. Թերեզա եկեղեցւոյ բակին մէջ, Ն.Դ.Տ. Յովհաննէս-Պետրոս ԺԸ. Կաթողիկոս-Պատրիարքը օրհնեց և բացումը կատարեց Հայ Մշակոյթի նուիրուած յուշարձանին՝ որուն նախագիծը կազմած է եգիպտահայ ծանօթ ճարտ. Հրաչդան Պալեան: Յուշարձանին յատկացուած տարածութեան վրայ կանգնած են Ս. Սահակի և Ս. Մեսրոպ Մաշտոցի մեծադիր արձանները, որոնց հայն՝ պատի կեդրոնը փորագրուած է Առակաց գրքէն «ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՁԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶՐԱՆՑ ՀԱՆՃԱՐՈՅ», իսկ երկու կողմերուն՝ այբուբենի 36 տառերը: Յուշարձանը կառուցուած է Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն արք. Չինչինեանի և իր աղն. Տիկնոջ նուիրատուութեամբ:



Նկարին մէջ ձախէն աջ՝ Հայ Կաթողիկէ Համայքի Վիճակային Գերպ. Ուսուցիչ Եպս. Պայեան, Գահիրէի Մօտ Պապական Նուիրակ՝ Գերշ. Ճիովաննի Մորէթթի Եպս., Գերբ.Յանիկ Հոգեւոր Տէրը, Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն արք. Չինչինեան, Պապի կաթողիկէ եպիսկոպոս մը և Պապական Նլուրակի փոխանորդը: *(Լուսանկարը՝ ՓԵՐՈՒԻ)*

Ս. ՋԱՏԻԿԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Անցեալ Կիրակի, 7 Ապրիլ 1985, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ հանդիսաւորութեամբ նշուեցաւ Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը:

Հաւատացեալներու հոծ բազմութիւն մը լեցուցած էր Մայր Տաճարը:

Ս. Պատարագը երգուեց քառաձայն «Շնորհալի» երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ Մօ. Եդուարդ Յակոբեանի և երգհնոնահարութեամբ տիկին Շամիրամ Դարմանեանի: Իրենց մասնակցութիւնը բերին նաեւ տիկիններ Զապէլ Ռշտունի, Մարկըրիթ Յակոբեան և պպ. Գրիգոր Փարթամեան և Շաւարշ Գարանֆիլեան:

Օրուան պատարագիչն էր Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գ. Զաւէն արք. Չինչինեան, որ «Հայր Մեր»էն առաջ կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Յարութեան շնորհաւորութիւնները ու օրհնութիւնները Եգիպտոսի Հայոց և ապա խօսեցաւ քարոզ: Յորանին առջեւ կը սպասարկէին աւագ սարկաւագները Բրչն. Յարութիւն Լեւոնեան և Օննիկ Պօղոսեան:

Ուրախալի երեւոյթ մըն էր երբ եկեղեցւոյ մէջ չարքի կեցած էին Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի և Հ.Մ.Ը.Մ.-Աբարատի արիները, արենուշները և քայլիկները, իրենց առաջնորդներով:

Պատարագի աւարտին, եկեղեցական թափօրը ուղղուեցաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճը, ուր հաւաքուած էին Ազգային Իշխանութեան անդամներ, դպիրներ և հիւրեր: Տեղի ունեցաւ ազի և ջուրի օրհնութիւն: Յանուն Ազգային Իշխանութեան խօսք առաւ պր. Նորայր Տէօվլէթեան: Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացուց հիւրեր օրհնք ներկայ էին դահլիճին մէջ և բոլորին շնորհաւորեց Ս. Զատիկը: Սրբազան Հայրը հազորդից նաեւ Թէ պր. Լեւոն Փրունճեան սիրով յանձն առած էր եկեղեցւոյ զանգակներուն նորոգութեան բոլոր ծախսերը:

Տեղի ունեցաւ նաեւ պատառաքաղութիւն եկեղեցւոյ Տիկնանց Անդամակալութեան կողմէ:

Այս կոկիկ հանդիսութենէն ետք, ներկաները Սրբազան Հօր Աջը համբուրելէ և Ս. Զատիկը շնորհաւորելէ ետք հրաժեշտ առին գոհ տրամադրութեամբ:

24 ԱՊՐԻԼԸ ՈՒԽՏԻ՛ ՕՐ Է

ԼԻԲԱՆԱՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ և Ազդակ Շաբաթօրեակ – Դրօշակի խմբագրապետ Սարգիս Ջէյթլեանի առեւանգումը իսը ընդվզումով դիմաւորուեցաւ Լիբանանի և համայն սփիւռքահայութեան կողմէ։

Առեւանգումը տեղի ունեցաւ Հինգշաբթի, 28 Մարտ 1985ի առաւօտուն, Զոքաք Պլաթի շրջանին մէջ, Նշան Փալանճեան ճեմարանի ճամբուն վրայ։ Միաժամանակ առեւանգուեցաւ նաեւ Ս. Ջէյթլեանի ընկերակցող երիտասարդ կարօ Գոլանճեանը։

Առեւանգուածներուն ազատագրումը ապահովելու նպատակով, պետական, քաղաքական բոլոր մակարդակներուն վրայ, ինչպէս նաեւ տեղական գործօն ուժերու և կազմակերպութիւններու մօտ կատարուած դիմումները, հետապնդումներն ու փնտուտուքները ցարդ մնացին ապարդիւն։

Ներօրէն դատապարտելի այս արարքը կը նկատենք Լիբանանի Հայ համայնքին դէմ ուղղուած արարք մը, յատկապէս Հայկական Յեղափոխութեան 70ամեակի նշումի այս օրերուն, երբ բովանդակ հայ ժողովուրդը, ամէնուրեք, վճռական միասնականութեամբ կը վերահաստատէ պահանջատիրական իր կեցուածքը։

Ոճրային ձեռքերու միջոցով գործուած այս արարքը ծանր հարուած մըն է նաեւ լիբանանեան մեր հայրենիքին, որ, իր պատմութեան ամենէն բախտորոշ այս հանգրուանին, աւելի քան երբեք կարիքն ունի իր բոլոր զաւակներուն միութեան և գործակցութեան, ազատագրելու համար այն բոլոր դաւերը, որոնք կը միտին վերջնական կործանումի տանիլ այս երկիրը։

Հայ ազգային քաղաքական կուսակցութիւնները այս առիթով կը յայտարարեն, թէ, հակառակ նմանօրինակ բոլոր դաւերուն, որոնք կը միտին խախտելու մեր ժողովուրդին բարոյական կորովը, դիմադրական կամքն ու միասնական ոգին, հայութիւնը պիտի շարունակէ առաւել վճռականութեամբ կառչած մնալ իր արդարացի իրաւունքներուն և լիբանանեան հայրենիքի հողային և մարդկային մխրճեան և ազատութեան Դատին։

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԵՆԴՐ. ԿՈՄԻՏԷ
Ս. Դ. Հ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԼԻԲ.Ի ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ
Ռ. Ա. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԼԻԲ.Ի ՇՐՋ. ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ
ԱՐՔՈՒԹԵԱՆ ՏԻՏՂՈՍ ԿԸ ՇՆՈՐՀԷ
Տ ԳՆԷԼ ԵՊՍ. ՋԷՐԷՋԵԱՆԻ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ գնահատելով Գերշ. Տ. Գնել եպս. Ճէրէճեանի տարիներու ծառայութիւնները Հայ Եկեղեցւոյ և Հայ Դպրոցին, Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը իրեն շնորհած է Արքունեան տիտղոս։

Սրբատառ կոնդակին ընթերցումը կատարուած է Կիրակի, 31 Մարտ 1985ին, Ծաղկազարդի օրինն առիթով, Նոր Հաճնոյ Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ, հանդիսաւոր Ս. և Անմահ Պատարագի ընթացքին։

Այս ուրախ առթիւ, «Զահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ Գերշ. Տ. Գնել արք. Ճէրէճեանը և արեւշատութիւն և քաջառողջութիւն կը մաղթէ իրեն։

ՏԽՐՈՒՆԻ

Տիկին Աշխէն Իշխանեան, տիկին Զապէլ Գավալճեան (Գաճատա) եւ համայն սգակիր պարագաները ցաւով կը տեղեկացնենք մահը իրենց սիրելի ամուսնոյն եւ ազգականին ողբ.

ՍԵԴՐԱԿ ՅՈՎՍԷՓ ԻՇԽԱՆԵԱՆԻ
(ԱԶԳԱՅԻՆ ՆՈՒԻՐԱՏՈՒ ԵԿԵՂԵՑԻՈՅ)

որ իր մահկանացուն կնքեց Ուրբաթ, 5 Ապրիլ 1985-ի երեկոյեան, յետ երկարատեւ հիւանդութեան, իր բնակարանին մէջ։

Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի ունեցաւ Շաբաթ, 6 Ապրիլ 1985-ի կէսօրին, Հիլիոպոլսոյ Ամենայն Սրբոց Մատրան մէջ եւ մարմինը ամփոփուեցաւ ընտանեական դամբանին մէջ։

Ե. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Այս ախուր առթիւ «Զահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին այրիին՝ տիկին Աշխէն Իշխանեանին եւ սգակիրը բոլոր պարագաներուն։

Ցաւով կը տեղեկացնենք, թէ Մոնթեպելլոյի (Գալիք.) մէջ, յառաջացած տարիքի մէջ, 20 Mars 1985-ին, իր մահկանացուն կնքած է

ՏԻԿԻՆ ԵՍԹԵՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ

խոր սուգի մատնելով իր զաւակները, թոռները եւ սգակիր բոլոր պարագաները։

Այս ախուր առթիւ «Զահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին զաւակներուն՝ տէր և տիկին Կարապետ Տէմիրճեանի, տիկին Լիւսի Թորիկեանի, տէր և տիկին Երուանդ Տէմիրճեանի, տէր և տիկին Գէորգ Պիլէմճեանի, օր. Անայիս Տէմիրճեանի, Թոռներուն և սգակիր բոլոր պարագաներուն։

ՍՈՒՐԻԱ

ՏԱԹԵՒԻԿ ՍԱՋԱՆԴԱՐԵԱՆ
ՀԱԼԷՊԻ ՄԷՋ

Երեւանէն գալով, Հալէպ ժամանած է հայրենի վաստակաւոր երգչուհի եւ Կոմիտասի անուան Պետական երաժշտանոցի աւագ դասախօսուհի Տաթեւիկ Սազանդարեան, որ անդամ է սփիւռահայ կազմակերպութիւններու գեղարուեստական իմքնագործունէութեան Երեւանեան Փառատօնի գլխաւոր դատակազմին։

Հալէպ իր կեցութեան ընթացքին, հայրենի արուեստագիտուհին մօտէն պիտի հետեւի Հալէպահայ մասնակիցներու նախապատրաստական աշխատանքներով՝ մասնագիտական օժանդակութիւն կատարելով իմքնագործ խումբերուն եւ անոր կատարողներուն։

ՁԳՈՒՄ ԵՒ ՄՈՌԱՑՈՒՄՆԵՐ

Մեր անցեալ թիւի Ազեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի քոքթէյլ – ընդունելութեան նկարագրականին մէջ, միութեան բարերարուհի տիկին ՆՈՒՐԻԿ ԶԱՄՊԱՔԵԱՆի անունը սխալմամբ եղած էր տիկին Նուարդ Զամպաքեան։

Մոռցած էր Հ.Բ.Ը.Մ.Ի մեծանուն և ակեանս նախագահ պր. Ալեք Մանուկեանի 10525 ամեր. տոլարի նուիրատուութիւնը։ Գանատա հաստատուած տէր եւ տիկին Պետրոս Զիլինկիրեանի եւ տէր եւ տիկին Սուրէն Աճէմեանի նուիրած «Փիլիփս» մեծ և գունաւոր հեռատեսիլի գործիքը։ Ամերիկա հաստատուած տէր եւ տիկին Յակոբ Գարամը, եանի նուիրած չարժական բարձրախօսը։ Հ.Բ.Ը.Մ.Ի Ազեքսանդրիոյ մասնաժողովը իր նուիրած «Փիլիփս» 5 տարբերակ վիտիոյէն զատ ուղարկած էր նաեւ գունակ ծաղկեկողով մը։

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹ
Պէյրութ – Լիբանան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»
Նիւ Եորք – Միաց. Նահանգներ

«ԶԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Գահիրէ (Եգիպտոս)

«ՇԱՐԱԺՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Պուէնոս Այրէս (Արժանթին)

«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Փասատինա (Միաց. Նահանգներ)

«ՅԱՂԹԱՆԱԿ» ԱՄՍԱԹԵՐԹ
Փարիզ (Ֆրանսա)

«ԼՈՒՍԱՔԱՁ»
Թորոնթօ (Գանատա)

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»
Սիտնի (Աւստրալիա)

«Զահակիր»ի Ազեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու բրոթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ՅԻՇԱՏԱԿԻ ՆԿԱՐՆԵՐ
ԱԶԵՔՍԱՆԴՐԻՈՅ Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻ
ՆՈՐՈԳՈՒԱԾ ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻԻՆ ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՒ



Բարերարուհի տիկին Նուբիկ Զամպաքեան լսարանին բացումը կը կատարէ իր հուրվը ունենալով Ազեքս. Թեմական ժողովի առենապետ պր. Մարտիկ Զարպհանէլեան, զոյգ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարներու առենապետները՝ պպ. Վահրամ Թօսունեան և Գրիգոր Շահպենտերեան, Արժ. Տ. Գրիգոր քհնյ. Օհաննեան եւ վարչական տիկին Ա. Բաքոի Դաւիթեան։

Բարերարուհի տիկին Նուբիկ Զամպաքեան չրջապատուած պր Լեւոն Գաղթացեանէ, առենապետ պր. Վահրամ Թօսունեանէ, նախագահ եւ հիւպատոս Վահան Ալեքսանեանէ, Թեմական ժողովի առենապետ պր. Մարտիկ Զարպհանէլեանէ եւ վրէժ Սէֆֆերեանէ։

ՄՐՑԱՆԱԿ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՕԹԱՆԱՍՈՒՆԱՄԵԱԿԻ

Թերթս Նիւ Եորքի բարեկամներուն տէր եւ Տիկին Բարկէն եւ Անահիտ Խանճեանցներու առաջարկութեամբ, «Զահակիր»ի խմբագրութիւնը կը հաստատէ Մեծ Եղեռնի 70-ամեակի մրցանակ՝ հայ ուսանողներու համար։

1.- Մրցանքին կրնայ մասնակցիլ ոեւէ հայ երիտասարդ, Հայաստան թէ սփիւռք առանց որեւէ խտրութեան։

2.- Գրութիւնը, հայերէնով, սրձակ կամ չափածոյ։ Սրձակի պարագային առաւելագոյնը երեք սիւնակին ծալարով։

3.- Գրութիւնները հասցնել թերթս հասցէին, ամենաուշը 30 Ապրիլ 1985։

4.- Առաջին պարգեւ՝ 3 տարուայ բաժանորդագրութիւն, երկրորդ պարգեւ՝ 2 տարուայ, երրորդ պարգեւ՝ մէկ տարուայ բաժանորդագրութիւն յերթիս։

5.- Մրցանակի մեկենասը՝ Տէր եւ Տիկին Բարկ ե եւ Անահիտ Խանճեանց, Նիւ Եորք։

6.- Աւելի ուշ՝ պիտի յայտարարեմ Գնահատիչ Յանձնախումբի (ժիւրի) կազմը։

7.- Մրցանակի արժանացող գրութիւնները պիտի հրատարակուին «Զահակիր»ի մէջ, եօթանասունամեակին ընթացքին։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ԶԱՀԱԿԻՐ»Ի

Հասցէ.
TCHAHAKIR WEEKLY
P. O. Box *2111*
CAIRO (*11511*) — EGYPT

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

Հանրահռչակ երգչուհի Գոհար Գասպարեանը, Աւեսիք Իսահակեանի բնորոշմամբ՝ «հայոց սրտակը», վերջերս արժանացաւ սոցիալ-նիւթական աշխատանքի հերոսի բարձր ու պատուաւոր կոչմանը։ Դա նրա մեծ վաստակի արժանի գնահատութիւնն է։ «Ջահակիր»ի խմբագրութիւնը իր աշխատակիցների և ընթերցողների անունից ջերմօրէն շնորհաւորում է սիրելի երգչուհուն՝ նրան մաղթելով քաջառողջութիւն և ստեղծագործական նորանոր յաջողութիւններ։

Ստորեւ արտատպում ենք հայրենի «Գրական Թերթի» թղթակիցին հարցազրոյցը։

ԽՄԲ.

ՀԱՅՈՑ ՍՈՒԱԿԻ ՁԱՅՐԸ

ԹՂԹ.- Ընկեր Գասպարեան, ամէն մի արուեստագէտ իր ստեղծագործական կեանքի ամենաճակատագրական պահերին կրկին ու կրկին վերյիշում է իր ճանապարհի սկիզբը։ Դուք եւս, հաւանաբար, այսօր մի յետադարձ հայեացք կ՚ձգում անցեալին։ Ո՞րն է ձեր սկիզբը եւ ովքե՞ր էին ձեր առաջին ուսուցիչները։

Գ. ԳԱՍՊԱՐԵԱՆ.- *Երեք տարեկանից երգում եմ, և ինձ թւում է, թէ այդ տարիքից էլ ուրուագծել է իմ ճակատագիրը։ Կոմիտասը Գահիրէում համերգներ տալու օրերին ապրել է մեր տանը։ Այդ փաստը սրբութիւն էր մեր ընտանիքի համար։ Ծնողներս այն յիշում ու պատմում էին որպէս լեգենդ, և ես միշտ զգում էի, որ այդ տանն է մէջ երգ կայ։*

Ունեցել եմ երեք ուսուցիչ, որոնք ոկզբնաւորել են իմ երգեցողութիւնը։ Առաջինը Ղազարոս Ղազարոսեանն էր, որը մեր դպրապետը և երգչախմբիղեկավարն էր։ Ինը տարեկանից երգել եմ նրա ղեկավարած մանկական երգչախմբում, բայց մասնակցում էի նաեւ եւրոպական խմբերին։ Ղազարոս Ղազարոսեանը ինձ այնպէս էր սովորեցրել, որ ես կարող էի, առանց օրեւէ չանքի, մի հանդամից երգել նոտաներով։

Յաջորդ ուսուցիչս եղաւ Էլիզա Ֆելդմանը, որը ծագումով ռուս էր, բայց ընտանիքով երկար տարիներ ապրում էր Եգիպտոսում։ Իր երաժշտական կրթութիւնն ստացել էր Միլանում և, Գահիրէ տեղափոխուելով, վինչենցո Կարայի հետ հիմնադրեց սեղի վոկալ դասարանը, որի առաջին շրջանաւարտներից եմ։ Ասոդիան աւարտողները աճհատարակ ընդհանուր գիտելիքներ էին ստանում երաժշտական մշակոյթի վերաբերեալ, և առաջին քայլերն անող երաժիշտներին արդէն վստահում էին մեզ ժանր նրանց սովորեցնում էինք այն, ինչ գիտէինք, այնպէս որ; ստացման նաեւ մանկավարժական աշխատանքի փորձ էր տալիս։

Իսկ Էրպրայիին առաջին դիտելիքներս ստացել եմ վինչենցո Կարայից։ Նա է ինձ սովորեցրել երաժշտական երկի խորքը թափանցելու միջոցները, ժեղեդան սիրապես եղանակը։ Հանդամանօրէն ուսումնասիրում էր երաժշտական երկը և ինձ ծանօթացնում կոմպոզիտորական մեծ կերպ, աշխատասիրութիւն։ Ես օրական վեց-եօթ ժամ պարապում էի, և խեղճ մայրս ասում էր. «Հերիք է, դլուխս դնայ»։

ԹՂԹ.- Ընկ. Գասպարեան, երեւանցի, անշուշտ, ձեզ համար դարձաւ հայրենի օջախ, այս բաղաքից ծաւալուեց ձեր ձայնը աշխարհով մեկ, այստեղ գտաք մեծ արուեստագէտի ու տարագիր հայի ձեր բախտը։ Երեւանը ձեզ բերից ճանաչում, փառք, ինչպէս եւ դուք՝ նրան, եւ հայոց մեղ մայրաքաղաքում դուք ստացաք սոցիալ-ստական աշխատանքի հերոսի կոչում։ Պատահական չէ, որ դուք նրա պատուաւոր քաղաքացին էք։

Գ. ԳԱՍՊԱՐԵԱՆ.- *Երբ մենք 1948 թուականին Եգիպտոսից հեռագրեցինք, այսօրուայ երեւանը չկար։ Ուրիշ երեւան էր՝ ուրիշ սովորութիւններով, ուրիշ ապրելակերպով՝ ինձ անծանօթ։ Անսովոր էր, և ես մտածեցի՝ սա պիտի իմը լինի։ Եւ աչքիս առջեւ բարձրացող ամէն չէնք, գցուող իւրաքանչիւր այգի ու երկաթգիծ ինձ անսահման ուրախացնում էին։*

Այսօր եւս այդպէս է։

Ես իմ առաջին համերգը տուեցի Ֆլորայի այգում, վոքրիկ մի դահլիճում, և վախահ էի, որ այն կը փոխուի։

Յետոյ երգեցի, ինչպէս պիտէք, հայրենի և օտար չատ դահլիճներում, բայց մինչ սիրահարուած մնացի կոմիտասի անուան դահլիճին, որն անփոխում է իմ ջահելութեան ընդերը և հին յիշողութիւնները։

Եղել եմ բազմաթիւ ժեղ ու չժեղ քաղաքներում, բայց Երեւանն ամենից թանկն է ինձ համար։ Չէ՞ որ ուրիշ ոչ մի քաղաքում չես արթնանայ և տեսնի Արարատը։

Ես ամէն առաւօտ, արթնանալով, նայում եմ Արարատին... Այդպէս է սկսւում իմ օրը։

Եւ անհասկանալի է ինձ համար, թէ ինչպէս են սմանք կարողանում թողնել այս քաղաքը, այս հողը և սեփական կամքով հեռանալ նրանից։ Ինչպէ՞ս կարող է մարդը հանգիստ խղճով նայել մի այլ մարդու աչքերին, շաց ճակատով քայլել հողագնդի վրայ որեւէ տեղ, երբ ինքը թողել է հայրենիքը։ Կարո՞ղ է, արդեօք, մարդ երջանիկ զգալ ո՛չ իր հայրենիքում։

Ես 23 տարեկան էի, երբ եկայ Սովետական Հայաստան։ Դեռ այնտեղ հասկացել էի, որ աստը երկրում հայն իր երջանկութիւնը գտնել չի կարող։ Ինչպէ՞ս կարող է մարդն իր երկրից դուրս ուժեղ զգալ իրեն։ Այլ մի երկրում օտարազգի մարդուն կասեն՝ ո՞վ ես դու՝ հայ ես, կամ խաչացի ես։

Իսկ քո երկրում ո՞վ կարող է քեզ այդպիսի բան ասել։

Դու գիտես, որ դու հայ

(Շար. տեսեք էջ 4)



բից։ Սովետական աբնանքի ու բերկրանքի պահեր եմ ապրել Մելիք-Փաշաեւի հետ, որին ես ճանաչել եմ պատանի։

Այնուհետեւ շատ բան եմ սովորել ես ժամանակի ընթացքում։

ԹՂԹ.- Իսկ դուք, որպէս ուսուցիչ, ձեր դասական բարձունքից ինչպէ՞ս էք պատկերացնում ձեր նպատակները։

Գ. ԳԱՍՊԱՐԵԱՆ.- *Առաջին հերթին, իմ սանին ուզում եմ տալ այն ամէնը, ինչ իր մէջ ամփոփում է հայ վաղնջական երաժշտութիւնը։ Մեր հին երաժշտութիւնը ես համարում եմ դասական։*

Կարծում եմ, ամէն մի արուեստագէտ միմիայն ազգային արժէքների ճշմարիտ ճանաչողութեամբ կարող է քայել ստեղծագործական խոստումնալից ճանապարհ։

Պէտք է իմանալ, որ դհոլն ու զուռնան չեն մեր ազգային երաժշտութեան միջոցները։ Մեր երաժշտութիւնը շատ աւելի լուրջ է։ Նրա իսկական ոգին, թերեւս, տուիլն է։ Մեւս նուագարանները յետոյ են եկել և այսօր էլ ունեն իրենց իւրայատուկ դերը։

ԹՂԹ.- Զարգացման ինչ հեռանկարներ ունի մեր վոկալ արուեստը։

Գ. ԳԱՍՊԱՐԵԱՆ.- *Նոր ձայներ, նոր անուններ, անշուշտ, կան, որոնց հետ յոյսեր կարելի է կապել։ Օրինակ, վերջերս Երեւանում կայացած Գլինկայի անուան մրցոյթը յայտնաբերեց չնորհալի երիտասարդների։ Բայց չնորհքն ու մրցանակը դեռեւս բաւական չեն։ Անհրաժեշտ է նաեւ ստեղծագործական մեծ կիրք, աշխատասիրութիւն։ Ես օրական վեց-եօթ ժամ պարապում էի, և խեղճ մայրս ասում էր. «Հերիք է, դլուխս դնայ»։*

ԹՂԹ.- Ընկ. Գասպարեան, երեւանցի, անշուշտ, ձեզ համար դարձաւ հայրենի օջախ, այս բաղաքից ծաւալուեց ձեր ձայնը աշխարհով մեկ, այստեղ գտաք մեծ արուեստագէտի ու տարագիր հայի ձեր բախտը։ Երեւանը ձեզ բերից ճանաչում, փառք, ինչպէս եւ դուք՝ նրան, եւ հայոց մեղ մայրաքաղաքում դուք ստացաք սոցիալ-ստական աշխատանքի հերոսի կոչում։ Պատահական չէ, որ դուք նրա պատուաւոր քաղաքացին էք։

Գ. ԳԱՍՊԱՐԵԱՆ.- *Երբ մենք 1948 թուականին Եգիպտոսից հեռագրեցինք, այսօրուայ երեւանը չկար։ Ուրիշ երեւան էր՝ ուրիշ սովորութիւններով, ուրիշ ապրելակերպով՝ ինձ անծանօթ։ Անսովոր էր, և ես մտածեցի՝ սա պիտի իմը լինի։ Եւ աչքիս առջեւ բարձրացող ամէն չէնք, գցուող իւրաքանչիւր այգի ու երկաթգիծ ինձ անսահման ուրախացնում էին։*

Այսօր եւս այդպէս է։

Ես իմ առաջին համերգը տուեցի Ֆլորայի այգում, վոքրիկ մի դահլիճում, և վախահ էի, որ այն կը փոխուի։

Յետոյ երգեցի, ինչպէս պիտէք, հայրենի և օտար չատ դահլիճներում, բայց միշտ սիրահարուած մնացի կոմիտասի անուան դահլիճին, որն անփոխում է իմ ջահելութեան ընդերը և հին յիշողութիւնները։

Եղել եմ բազմաթիւ ժեղ ու չժեղ քաղաքներում, բայց Երեւանն ամենից թանկն է ինձ համար։ Չէ՞ որ ուրիշ ոչ մի քաղաքում չես արթնանայ և տեսնի Արարատը։

Ես ամէն առաւօտ, արթնանալով, նայում եմ Արարատին... Այդպէս է սկսւում իմ օրը։

Եւ անհասկանալի է ինձ համար, թէ ինչպէս են սմանք կարողանում թողնել այս քաղաքը, այս հողը և սեփական կամքով հեռանալ նրանից։ Ինչպէ՞ս կարող է մարդը հանգիստ խղճով նայել մի այլ մարդու աչքերին, շաց ճակատով քայլել հողագնդի վրայ որեւէ տեղ, երբ ինքը թողել է հայրենիքը։ Կարո՞ղ է, արդեօք, մարդ երջանիկ զգալ ո՛չ իր հայրենիքում։

Ես 23 տարեկան էի, երբ եկայ Սովետական Հայաստան։ Դեռ այնտեղ հասկացել էի, որ աստը երկրում հայն իր երջանկութիւնը գտնել չի կարող։ Ինչպէ՞ս կարող է մարդն իր երկրից դուրս ուժեղ զգալ իրեն։ Այլ մի երկրում օտարազգի մարդուն կասեն՝ ո՞վ ես դու՝ հայ ես, կամ խաչացի ես։

Իսկ քո երկրում ո՞վ կարող է քեզ այդպիսի բան ասել։

Դու գիտես, որ դու հայ

(Շար. տեսեք էջ 4)

ԱՄԵՆՍՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՁԱՏԿԱԿԱՆ ՔԱՐՈԶԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

տատում է «մահուամբ մահը» յաղթելու հրաշքը։

Այո, կենդանի է այսօր հայ ազգը, եռանդով լեցուն ու ստեղծարար տենչող գոտեպինդ ի մայր Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, որ վերածնորոգուած ուժերով եւ նիրճչացումներով, նայ առ նայ ընթանում է դէպի բարձունքներ նոր նուաճումների, նոր իրագործումների։

Քրիստոսի Յարութեան աւետիսը հրաւէր է նաեւ ուղղուած բոլոր մարդկանց եւ աշխարհի բոլոր ժողովուրդներին, որպէսզի նրանք ապրեն խաղաղ ու համերաշխ։ Վասնզի Քրիստոս երկնատաք իշխանն է սիրոյ եւ խաղաղութեան գաղափարի։ Մանաւանդ Յարութեան աւետիսով, մարդկային աշխարհում նզօր ու պայծառ է նչում հաշտութեան ու եղբայրութեան պատգամը, հորիզոնից հորիզոն։

Խաղաղութիւն աշխարհաց ու եղբայրութիւն ժողովրդոց. ահա հրամայական պատգամը մեր ժամանակների, երբ աշխարհակործան պատերազմի նոր ուրուականը խռովում է կեանքը եւ խլդեը համայն մարդկութեան։ Սեմ, Պօղոս առաքեալի խօսքը պիտի վերծանէինք, ասելով. «Երէ յարուցեալ Քրիստոսի սիրոյ եւ խաղաղութեան պատգամը պիտի չկարողանանք կենսագործել աշխարհի վրայ, ընդունայն է մեր հաւատքը, ընդունայն է մեր քարոզութիւնը»։

Աստուածակառոյց Սուրբ Էջմիածնի կատարներից, այս խոներով ու այս իղձերով, ցնծութեամբ աւետում ենք հրաշափառ Յարութիւնը մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, համայն հայ հաւատացեալ ժողովրդին, որ ի Հայաստան եւ որ ի սփիւռս աշխարհի, աղօթելով, որ սուրբ Յարութեան շնորհներ առատապէս բաշխուեն մեր եկեղեցիներին, մեր բոլոր զաւակներին, որպէսզի նրանք շարունակեն իրենց առաքելութիւնը աշխարհի վրայ, մեր ազգի մեծ լուսաւորիչների անմար ջահը բարձր բռնած իրենց ձեռներում։

Սիրելի հաւատացեալ զաւակներ Մեր, դուք, որ հաւաքուած էք այս սուրբ Տաճարում եւ դուք, որ Մեզ լսում էք հեռուներից, լուսաւոր Սուրբ Էջմիածնից եւ վերածնուած Մայր Հայրենիքից շնորհաւորում ենք ձեզ բոլորիդ սուրբ Յարութեան աւետիսով եւ հայրական սիրով աղօթում ենք բոլորիդ կեանքի բարօրութեան ու խաղաղութեան համար։

Մանաւանդ դուք, հեռաւոր պանդուխտ զաւակներ Մեր Սուրբ Հայկի շնորհներով անսասան ու կենդանի պահեցէք ձեր հաւատքն ու ձեր հայկական հոգին, ձեր աչքերը միշտ յառած դէպի վերաբնուած Հայաստան աշխարհ, մայր երկիրը ձեր ու դէպի լուսոյ խորան Ս. Էջմիածին, Քրիստոսաշէն Մայր Աթոռը ամենայն Հայոց։

«Այսուհետեւ եղբարք, ողջ լերուք, հաստատուն կացէք, մի՛ թարեցարուք, միաբան լերուք, խաղաղութիւն արարէք եւ աստուած խաղաղութեան եւ սիրոյ եղիցի ընդ ձեզ» (Բ. Կորնթ. ԺԳ 11-12) եւ «Ընդ հաշտութեան Աստուծոյ միմեանց արկցուք գիրկս սիրով եւ միաբան գոչեսցուք՝ Քրիստոս յարեաւ ի ռւոլոց» (Շարական)։ Ամէն։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՆՈՒԷՐՆԵՐ

ԳԵՂԵՑԻԿ, ՄՆԱՑՈՒՆ, ԱՐԺԷՔԱՒՈՐ ՆՈՒԷՐՆԵՐ, կը վաճառուին Ազգային Առաջնորդարանիս մէջ։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակութիւնները.

1.- ԳԱՆՁԵՐ, բազմալեզու բացատրութեամբ

Մայր Աթոռոյ Գանձատան թանկագին իրեղէններու գունաւոր վերարտադրութեանց փառաւոր հատորը, 50 եզ. ոսկի։

2.- ԱՐԱՐԱՏ Ալպոմ

Յատկանշական եւ խորհրդանիշ լեռան գունաւոր, հիանալի նկարներու եւ հայ մեծ բանաստեղծներու տաղաւորներով, գեղատիպ հատորը, 10 եզ. ոսկի։

3.- ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ չորս ալեստարաններ,

Գործ Առաքելոց եւ Առաքելական նամակներ։ Աշխարհաբար լեզուով եւ փառակազմ, 5 եզ. ոսկի։

4.- Ս. Ծննդեան տարողութիւններու եւ Ս. Պատարագի ժապաւէն-հասէթը։ Շնորհալի երգչախումբ։ Պատրաստուած Էյիֆօ հաստատութեան կողմէ, 5 եզ. ոսկի։

ԴԻՒԱՆԱՏՈՒՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՅԿԱԿԻՐ
ՍՂԳՍՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՍԻՈՒԹԱԹՈՐԹ
11 ԱՊՐԻԼ 1985

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր եւ տիկին Խորով Զաքարեան եւ զաւակը՝ Վաղարշ, տէր եւ տիկին Թովմաս Զաքարեան եւ զաւակը, տիար Լիւսի Ճրուճճեան եւ զաւակուհի, տիկին Ազնիւ Գույումճեան (Պելճիքա, տիկին Արմենուհի Նաճարեան եւ դուստրը (Թէխաս), տիկին Արաքսի Ճրուճճեան (Մոնրէալ), տիկին Էլմոն Ճրուճճեան, տէր եւ տիկին Միսաք Տրճկճեան եւ զաւակուհի, եւ համայն սգակիր պարագաները կը ծանուցանեն, թէ յառաջիկայ Կիրակի, 14 Ապրիլ 1985, առաւօտեան ժամը 10ին, յաւարս Ս. Պատարագի, Մարմինայի ազգային գերեզմանատան Ս. Միսաս մատուռ մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրելի մօր, մեծմօր, հրոջ եւ ազգականին՝

ՈՂԲ. ՆՈՒԱՐԴ ԶԱՔԱՐԵԱՆԻ

մահուան առաջին տարելիցին առթիւ:

Հանգուցեալին յիշատակը յարգողները կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՀԱՅՈՑ ՍՈՒՐԱԿԻ ՃԱԽԸՐԸ

(Շարունակութիւն Գ. էջէն)

ես, և սա քո երկիրն է:

Եւ այս ամէնն ասում եմ, քանի որ իւրայատուկ է մեր ժողովրդի ճակատագիրը և այն առաւել ևս բարդացնելու կարիք չկայ:

ԹՂԹ.- Երգելով ափսարհի մեծ ու փոքր բնմերում, ամենից շատ ո՞ր զգացումն է համակում ձեզ:

Գ. ԳԱՍՊԱՐԵԱՆ.- *Որ ես հնչեցնում եմ իմ ժողովրդի ձայնը: Նոյնիսկ այն ժամանակ, երբ երգում եմ ոչ թէ հայկական, այլ համաշխարհային դասական երաժշտութեան նմուշներ:*

Ծուլիչ է եղել իմ երգը, անշուշտ, այն պատճառով, որ ես երգել եմ հայկական ոգու թափանցով ու լոյսով, և շատ է պատահել, որ դահլիճն արցունքոտուել է նոյնիսկ հրճուալից երգից: Պարզ է, դահլիճում եղել են աշխարհասփիւռ հայերի բեկորները:

Ինձ չնորհուած բարձր կոչման համար չնորհակալ եմ մեր սովետական կառավարութեանը և ողջ ժողովրդին, որի համակրանքն ինձ բերեց այս բարձրագոյն պարգեւը: Դա մեր արուեստի արժէքները ճանաչելու իսկական վկայութիւնն է:

Հարցազրոյցը վարեց
ՌԱՖԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆԸ

ՏՕՔԹ. ՊԵՐՃ ԵԱԳՈՒՊ ԹԱՇԳԱԲՈՒԼԵԱՆ
ԱՆԱՍՆԱԲՈՅԺ
ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ Կ'ԸՆԴՈՒՆԻ ԻՐ ԴԱՐՄԱՆԱՏԱՆ ՄԷՋ
44, Ալ Ահրամ փուղոց, Հալիֆաքսի
Հեռաձայն 582137
Այցելութեան ժամեր՝ կէսօրէ ետք ժամը 6 — 9:

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱՑԱՌԻԿԸ
Պէյրութէն ստացանք «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի բացառիկը ճոխ բովանդակութեամբ:
Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 45 ս՛էջատակցութիւն: Մեր կրճատպետերու պատգամներով՝ մեծ եղեռնի 70 ամեակին առիթով:
Ունենալու համար դիմել «Զահակիր»ի խմբագրութեան:
Գինը՝ 5 եգ.ոսկի:

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ
Պէյրութէն ստացանք «ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ», ձայնագրբաել և պատկերազարդ:
Խմբագրեց և կազմեց՝ Կարապետ Հաննէսեան: Աւելի քան 160 երգեր: Մաքուր թուղթ և հրատարակութիւն Հաննէսեան եղբայրներու Շիրակ Հրատարակչատան, Պէյրութ, 1984:
Ունենալու համար դիմել «Զահակիր»ի խմբագրութեան:
Գինն 5 եգ. ոսկի:

«ԶԱՒԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Կիւլվարդ Մերճանեանի մահուան տխուր առթիւ և անոր քաղցր յիշատակին, տիկին Նուարդ Արթինեան և զաւակուհք (Սիտնի – Աւստրալիա) կը նուիրեն 5 եգ. ոսկի:

Պր. Պերճ Բէչէճեանի ընդ օր. Լիլիան Աբգարեանի նշանախօսու թեան ուրախ առթիւ, վասն խնդակցութեան տիկին Նուարդ Արթինեան եւ զաւակուհք (Սիտնի – Աւստրալիա) կը նուիրեն 5 եգ. ոսկի:

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Տէր եւ տիկին Վրէժ Քէօշկէրեան եւ զաւակուհք, իրենց սիրելի հօր եւ մեծ հօր ողբ Շահէն Գրիգորեանի մահուան քառասունքին առթիւ, կը նուիրեն.

Աղեքսանդրիոյ Ս.Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ	10
Հայ Կարիքի Խաչին	10
«Ծուսաքեր»ին	10
«Արեւ»ին	10
«Զահակիր»ին	10

(Ստանալ «Ծուսաքեր»էն)

Ողբ. Մկրտիչ Ճանիկեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տիկին տոքթ. Աստղիկ Փափազեան կը նուիրէ.

«Արեւ»ին	5
«Ծուսաքեր»ին	5
«Զահակիր»ին	5

(Ստանալ «Զահակիր»էն)

Ողբ տիկին Եսթեր Տէմիրճեանի (Մոնթեպելլօ – Գալիֆ.) մահուան տխուր առթիւ, փոխան ցաւակցական հեռագրի տէր եւ տիկին Ցոլակ Երզնկացեան կը նուիրեն.

«Արև»ին	5
«Զահակիր»ին	5

(Ստանալ Նուիրատուէն)

Ողբ. տիկին Եսթեր Տէմիրճեանի (Մոնթեպելլօ – Գալիֆ.) մահուան տխուր առթիւ, փոխան ցաւակցական հեռագրի տէր եւ տիկին Զաւէն Պալաեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	5
«Արև»ին	5

(Ստանալ «Զահակիր»էն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Մկրտիչ Ճանիկեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր և տիկ. Նուպար Կէրիկեան 5
» » Զաւէն Պալաեան 5

Ողբ. Սեդրակ Իշխանեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան տէր եւ տիկին Զաւէն Պալաեան կը նուիրեն 5 եգ. ոսկի:

ԱՐԱՔՍԻԱ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆԻ ՁԱՅՆԵՐԻՁԸ
Անոնք որոնք կը փափաքին ունենալ արուեստագիտուհի ԱՐԱՔՍԻԱ Վ.ԱՐԴԵՐԵՄԵԱՆԻ ձայներիզը (քասէթ), կրնան դիմել Հայկական Ընթերցասրահ, ամէն երեկոյ ժամը 6-էն 9ը ,Պր. Մուրատ Պահաբեանի:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Ազգային Առաջնորդարանի վարչութիւնը, պատքէթ-պոլի խումբը և խումբին ընկերացող անդամ-անդամուհիները յայտնել Գահիրէի իրենց քոյր միութեան Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի անխոնջ վարչական անդամ պր. Հրաչ Սիմոնեանին, որուն նուիրեալ հասարակական աշխատանքին շնորհիւ կարելի եղաւ լրացնել կառավարական և վիզայի ձեւակերպութիւնները և մասնակցիլ Թլնեի Նաւասարդեան խաղերուն:

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ – ՀԵԼԻՈՊՈԼԻՍ
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԶԱՀԱՆԴԷՍ
Բարձր հովանաւորութեամբ
ԳԵՐԹ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ
Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայ թեմի
Նախագահութեամբ
ՏԻԱՐ ՓՕԼ ՔԻԼԻՏՋԵԱՆԻ
Ատենապետ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի
Կիրակի, 14 Ապրիլ 1985, կ.ե. ժամը 6-ին
Վարժարանիս խաղավայրին մէջ
Մարզասէր հասարակութիւնը սիրով կը հրաւիրուի:
ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ
ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ
Շորեքշաբթի 26, Հինգշաբթի 27, Ուրբաթ 28 և
Կիրակի 30 Յունիս 1985
ՓԻՆԿ-ՓՈՆԿԻ ՄԻՋ-ԱԿՈՒՄԲԱՑԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ
«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»
Գ. ՉԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (ԺԱ. ՏԱՐԻ)

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ – ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
Կիրակի, 23 Յունիս 1985
ՏԱՐԵԿԱՆ ՔԷՐՄԷՍ
կը խնդրուի ներկայ ունենալ
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՀԵՌԱՁԱՅՆԻ ԹԻՒԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

		ՆՈՐ ԹԻՒ
Տէր և Տիկին Կարապետ Թումայեանց	Բնակարան	580631
Տէր և Տիկին Զաւէն Պալաեաններ	»	581612
Պ.Պ. Պետրոս և Աւետիս Մովսէսեաններ	»	540949
Պր. Պետրոս Մովսէսեան	Գործատեղի	751173
Տիկին Լիւսի Ա. Մովսէսեան	Բնակարան	675554

ՇԱՆՕԹ.- Այն ազգայիններդ որոնց հեռաձայնի թիւերը փոփոխութեան ենթարկուեցան վերջերս, կրնան հեռաձայնել խմբագրութեանս (հեռ. 934908) ամէն օր կէսօրէ ետք, եւ մենք սիրով կը հրատարակենք իրենց նոր թիւը:

ԴՈՒԻՆ ՀԻՒՐԱՆՈՑԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

ذار شوشه للطباعة – رقم الكتب ٥٨٠/٨٧٤

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م. ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز: السيدة عاية سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique: TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef: SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տպագրատէր — ԱՐՏԱ ՕՀԱՆԵԱՆ

Սեխ կանատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇԱՐՔԱՆ ԹԻՒ 1010 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 18 ԱՊՐԻԼ 1985

ՀԱՅԸ ՉԵՒՐԷ 5 եգ. Դհկ.

العدد رقم ١٠١٠ — الخميس ١٨ ابريل ١٩٨٥

ԱՂԵՔՍԱՆԴՐԱՀԱՅ կեանք

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՑՑԸ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Հայ կաթողիկէ քոյր հա-մայնքը ցնծութեան օրեր ապրեցաւ։

Ն.Գ.Տ. Յովհաննէս-Պետրոս ԺԲ. Գասպարեան Կաթողիկոս-Պատրիարքը Գահիրէէն գալով քաղաքս ժամանեց Ուրբաթ, 29 Մարտ 1985ի կէսօրին, ընկերակցութեամբ Եգիպտոսի Հայ Կաթողիկէ համայնքի վիճակաւոր Գերպ. Ռափայէլ եպս Պայեանի, Պատրիարքարանի քարտուղար՝ Հայր Դէորգ վրդ. Եղիայեանի և Գահիրէի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ պր. Ժորժ Միքայէլեանի։

Հոգեւոր Տէրը, եկեղեցական թափօրով և առաջնորդութեամբ եկեղեցւոյ առժամեայ հոգեւոր հովիւ՝ Հայր Յովսէփ վրդ. Սաապի, մուտք գործեց եկեղեցի աւագ սարկաւագներ Բրշն. Մինաս Պանտոյեանի և Նազարէթ Գարթալեանի Հրաշափառ երգեցողութեամբ։ Իր աղօթքը կատարելէ և ներկայ հաւատացեալները օրհնելէ յետոյ, Հոգեւոր Տէրը նոյն թափօրով կ'առաջնորդուէր դէպի Պատրիարքարանի դահլիճը ուր Ան կ'ընդունէր բարի գալստեան մաղթանքները։

Երեկոյեան, ի պատիւ Կաթողիկոս-Պատրիարքին պատրաստուած «Ճառագիմասէր» Մշակ. Ընկ. Միութեան «Մ. Էյլէկեան» սրահին մէջ, որուն ներկայ էին Ազգային Իշխանութեան, քոյր համայնքներու և միութիւններու վարչական անդամներ։ Դոր-ծադրուեցաւ պետական կոկիկ յայտագիր մը, որ մէ եաք եղան բարի գալստեան և շնորհակալական խօսքեր։

Շաբաթ, Մարտ 30ի երեկոյեան, Աղեքս.ի Հայ Կաթողիկէ համայնքը ի պատիւ իր Հոգեւոր Տէրոջ ընթրիք մը տուաւ Առաջնորդարանի մեծ դահլիճին մէջ, որուն հրաւիրուած էին հոգեւոր հայրեր և համայնքի ներկայացուցչական դէմքերը։ Ընթրիքէ ընթացքին խօսք առին Գասպեան Ներկայացուցիչ և Աղեքս.ի Քրիստոնեայ եկեղեցիներու Խորհուրդի նախագահ Մօնսէնիօր Էճիփիօ Սամբիէրին, Հայ Կաթողիկէ համայնքէն պր. Ժորժ Քաղաքի և Արժ. Գրիգոր քհնյ. Օհանեան, որ առաջարկեց բաժակ բարձրացնել Նորին Գերերջանկ Տէրութեան արեւշատու-

(Շար. տեսնել էջ 2)

ԱՆԳԼԻԱ

ԼՈՆՏՈՆԻ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Տարիներ առաջ, իր գոյութեան հիմերը նետելէ ետք Լիբանանի մէջ, Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը Սփիւռքի տարբեր գաղթօճախներու մէջ սկսաւ ճիւղաւորուիլ և իր կարեւոր նպաստը բերաւ սփիւռքահայ մշակութային կեանքի աշխուժացման ու վերելքին։

Շարունակելով իր վերընթաց զարգացումը, 24 Փետրուար 1985ին, Լոնտոնի մէջ եւս հանդիսութեամբ մը հիմնադրութիւնը յայտարարուեցաւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան։

Վերոյիշեալ Թուականին, երեկոյեան ժամը 7.30ին, Լոնտոնի «Քէնզինկթըն Փլօզ» պանդոկի չքեղ սրահը լեցուն էր հրաւիրեալներով։ Մօտաւորապէս երկու հարիւր հրաւիրեալներուն մէջ կը գտնուէին լոնտոնահայ գաղութի հայկական բոլոր կազմակերպութեանց ներկայացուցիչները, մտաւորականները, հիւրեր արտասահմանէն, յատկապէս Ժընեւէն, ինչպէս նաեւ նորակազմ միութեան անդամները։

Ընդունելութիւնը սկսաւ քոքթեյլով մը, որ տեւեց մօտ մէկ ժամ։ Քոքթեյլի ընթացքին հրաւիրեալները մտերմիկ զրոյցներով նոր ծանօթութիւններ հաստատեցին և կարծիքներ փոխանակեցին նորակազմ միութեան կազմակերպական կառոյցը զօրացնելու մասին։ Ուրախալի և գոհունակիչ երեւոյթ էր Նոր Սերունդի երիտասարդ-երիտասարդուհի նորագրի անդամներու ներկայութիւնը, որոնք որպէս կարգադիր յանձնախումբ, իրենց յատուկ կրծքանշաններով, հաճելի ու կազմակերպուած հանդիսութեան վերածեցին այդ երեկոն։ Ցետ քոքթեյլի ներկաները մասնակից եղան ընթրիքի, որու ընթացքին կատարուեցան բարեմաղթութիւններ՝ բաժակաճառերու ընկերակցութեամբ։

Ընթրիքի աւարտէն անմիջապէս յետոյ, տեղի ունեցաւ երեկոյի հանդիսաւոր բաժինը։ Պր. Զարեհ Ճէրէճեան, յանուն Նոր Սերունդ Մշակութային Միութեան վարչութեան, բարեգալուստ մաղթեց հրաւիրեալներուն և յայտարարեց թէ լոնտոնահայ գաղութը այս երեկոյ կը համալրուի նոր մշակութային կազմակերպութեամբ մը Նոր Սերունդ Մշակութային Միութիւն յատկանշական անուանումով։ Ան կոչ ուղղեց գաղութի բոլոր կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն, որոնք ներկայ էին երեկոյին, համագործակցիլ, մշակոյթի հանապարհով հայապահպանումը աւելի ամուր հիմերու վրայ դնելու համար, հեռաւոր ապերու վրայ։

Լոնտոնի չորրորդ Նոր Սերունդ Մշակութային Միութեան հիմնադրութեան հանդիսաւոր երեկոյին մասնակցելու ու ելոյթ ունենալու համար, Պէյրութէն յատուկ հրաւէրով Լոնտոն ժամանած էր ընկ. Մանուէլ Ադամեան։ Երբ խօսքը տրուեցաւ յարգելի ընկերոջ, ան ողջունելով Նոր Սերունդ Մշակութային Միութեան հիմնադրութիւնը Լոնտոնի մէջ, ի մէջ այլոց աւելցուց.

«Լոնտոն քաղաքը անցեալին, հայ ժողովուրդի Ազգային Ազատագրական պայքարի օրերուն, հանդիսացած է մեր յեղափոխականներու ժամադրավայրը. այստեղ գոյութիւն ունեցած է հայկական գաղութ, հրատարակուած է մամուլ, գործած են հայկական քաղաքական և հասարակական բազմաթիւ կազմակերպութիւններ։

«Յատկապէս վերջին տասնամեակին, Լոնտոնի հայ գաղութը նոր աշխուժութիւն ապրեցաւ։ Ամենատարբեր պատճառներով, յատկապէս Միջին Արեւելեան երկիրներէն, բազմաթիւ հայ ընտանիքներ հանգրուանեցին այստեղ։ Արդ, հայոց քանակական թիւի աճին հետ միատեղ Մեծն Բրիտանիոյ մայրաքաղաքին հայ կեանքը սկսաւ զարթօնքի նշաններ ցոյց տալ։ Իսկ այժմ, այստեղ գոյութիւն ունին բազմաթիւ հայկական կազմակերպութիւններ, առաւել կազմակերպուած ձեւով, մէկօրեայ երկու դպրոցներ հայեցի դաստիարակութիւն կու տան մեր մատաղ սերունդներուն, մէկի փոխարէն ունինք հայկական երկու եկեղեցիներ։

«Ցարգելի բարեկամներ, այս երեկոն լոնտոնահայ գաղութի աշխուժացման կարեւոր փաստերէն մէկն է։ Այսօր, հանդիսապայմաններու մէջ մեծ ուրախութեամբ կը յայտարարենք հիմնադրութիւնը Լոնտոնի Նոր Սերունդ Մշակութային Միութեան։ Մշակութային այս նոր կազմակերպութիւնը պիտի գործէ ձեռք ձեռքի տուած մարզականի իր քոյր կազմակերպութեան Հ.Մ.Մ.Ի հետ մէկը՝ մշակոյթի, միսը՝ մարզական բնագաւառներէն ներս։

(Շար. տեսնել էջ 2)

ՄՈՆԹՐԷԱԼ

ԽԱՆԴԱՎԱՌ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԷՋ ՆՇՈՒԵՑԱՒ «ՉԱՀԱԿԻՐ»ի 35-րդ Տարեդարձի Գնահատանքի Հանդիսութիւնը

Անցեալ Շաբաթ, 13 Ապրիլ 1985, երեկոյեան ժամը 8.30ին, Հ.Ռ.Հ.Մ.ի Կեդրոնին մէջ, խանդավառ մթնոլորտի մէջ նշուեցաւ «Չահակիր» շաբաթաթերթի 35-րդ տարեդարձի Գնահատանքի Հանդիսութիւնը, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ թեմիս Առաջնորդ Գերե. Տ. Վազգէն եպս. Քէշիշեանի եւ կազմակերպութեամբ թերթին մոնրէալահայ բարեկամներուն կողմէ

Ներկայ էին էջմածինի հիւրաբար հաղթս գտնուող Գերե. Տ. Սիրո արհ. Մանուկեան, Հոգեւոր Հայրեր, մտաւորականներ, թղթակիցներ եւ հոծ բազմութիւն մը:

Գործադրուեցաւ ցեղարուեստական պատեան յայտագիր մը: Խօսք առաւ տոքթ. Գէորգ Պաղճեան (Վազգէն Այգունի) եւ ներկայացուցեց Յակոբ Այվազի «Շատերէն մէկը» կամ «Վերջին վարագոյրը» թատերգութիւնը:

Մասնրամասնօրէն պիտի անդրադառնանք յաջորդով:

ՕՆ[illegible] ԹԱԿԻՑ (Հետաքննող)

1915 - 1985

ԵՕԹԱՆԱՍՈՒՆԱՄԵԱԿ

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍ

Հովանաւորութեամբ

ՀԱՅ ՅԱՌԱՆՈՒԱՆՈՒԹԵԱՆՑ ԵՐԵՔ ՊԵՏԵՐՈՒՆ

Մասնակցութեամբ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ՈՒ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆՑ

Շաբաթ 24 Ապրիլի գ՛ չերը, ժամը հինգ 8.-ին

Գահիրէի Ամերիկեան Համալսարանի

ԷՈՒԼԲԻ ՄԵՄՈՐԻԱԼ ՀՈԼ ՍՐԱՀԻՆ ՄԷՋ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐ ԿՐ ԲԱՆԱԽՕՍԵՆ

1.- Հայկական եղեռնի նախընթաց դէպքերը.

2.- Բռնագաղթը և Հայկական Դատ.

3.- Հայկական Վերածնունդ.

Կը ներկայացուին եղեռնի և բռնագաղթի վաւերագրական նկարները պատառաքի վրայ:

ՑԱՐԳԵՆՔ ՄԵՐ ՄԻԼԻՈՆԱՒՈՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՔԱՂՑՐ ՑԻՇԱՏԱԿԸ ՄԵՐ ՆԵՐԿԱՑՈՒԹԵԱՄԲ

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ - ԳԱՀԻՐԷ

ԼՈՆՏՈՆԻ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

«Լոնտոնի համար Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը թէեւ նոր անուն մըն է, սակայն Սփիւռքի տարբեր գաղթօճախներու մէջ այս կազմակերպութիւնը ունի իր վաստակը, ճանաչում ունեցող կազմակերպութիւն է. անոր մասնաճիւղերը կը գործեն Հալէպի, Դամասկոսի, Թորոնթոյի, Լոս Անճելըսի, Սիտնիի, Պուէնոս Այրէսի, Ն ոնթէ Վիտէոյի մէջ, իսկ Լիբանանի Պէյրութ քաղաքը կը հանդիսանայ Նոր Սերունդի ծննդավայրը, ինչպէս նաեւ ամենագործօն չրջանը:

«Մշակութային աշխատանքները եթէ իրենց ձեւով տարբեր մշակութային կազմակերպութեանց համար, գրեթէ նոյնն են, բայց անոնց բովանդակութիւնը իրարմէ կը տարբերին: Այսինքն իւրաքանչիւր մշակութային միութիւն ունի իր հայեացքները, գաղափարները նաեւ մշակոյթի էութեան մասին: Արդ Լոնտոնի մէջ գոյութեան իրաւունք ստացած Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը պիտի գայ իր խօսքը ըսելու մշակոյթի բնագաւառէն ներս:

«Մեր չրջանակին՝ Նոր Սերունդ Մշակութային Միութիւն, Հ.Մ.Մ., ինչպէս նաեւ այս միութիւնները հովանաւորող ու առաջնորդող կազմակերպութեան համար միութենական կամ կուսակցական դառնալը ինքնանպատակ չէ: Այսինքն մեզի համար կազմակերպութիւնը կուռք կամ կիսաստուած չէ, ոչ ալ անձնական փառքի հասնելու ուղիղ ճանապարհ: Մեզի համար մեր կազմակերպութիւնները միջոցներ են ծառայելու ազգին, հայրենիքին և ժողովուրդին: Միթէ իրենց անձնական կեանքի օրինակով նման փաստեր մեզ ցոյց չըտուին փարամազներն ու փարամազի ընկերները, Սուլթան Պայազիտի քան կախաղանները...

«Եկած է ժամանակը, որպէսզի լոնտոնահայ գաղութը չարունակէ լաւագոյն ու մեծ թափով վերակազմակերպուիլ: Լոնտոնի ունեցած կարեւորութիւնը մեզ կարեւորութեամբ կ'ընդգծենք: Այս քաղաքը եւրոպական ցամաքամասի վրայ իւրայատուկ աշխարհագրական դիրք ունի. ան միեւնոյն ժամանակ, որոշակի համեմատութիւններով, մօտիկ է Միջին Արեւելքի հայաշատ կեդրոններուն, ամերիկահայ բազմաթիւ գաղութներուն, անշուշտ նաեւ հայրապական բոլոր հայկական գաղութներուն ու մայր հայրենիքին Խորհրդային Հայաստանին: Ուրեմն Լոնտոնը կրնայ տեսակ մը կամուրջի դեր խաղալ եթէ կարողանանք լաւագոյն կազմակերպուիլ:

«Բարեկամները, յանուն Լիբանան գտնուող մեր կեդրոնական Վարչութեան, կը յայտարարեմ թէ Լոնտոնի մէջ հիմնելով Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը ոչ օքի հակադրուելու նպատակ ունինք, որեւէ կազմակերպութեան ցաւդ կատարած գրական աշխատանքները քննադատելու չենք եկած: Սակայն կը հաւատանք որ Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը այս քաղաքին մէջ նոր խօսք պիտի ըսէ, պիտի նպաստէ հայապահպանման մեծ ճիգին, մեր վերածնուած հայրենիքի գիտութեան ու մշակոյթի նուաճումները պիտի ծանօթացնէ բոլորին, իր կարելի բաժինը պիտի բերէ Հայ Դատին հետապնդման, պիտի մնայ հաւատարիմ իր մայր եկեղեցիին Ս. Էջմիածնին և անոր ազգընտիր գահակալին:

Ընդ. Մանուէլ Ադամեանի ելոյթէն ետք, խօսք առաւ լոնտոնահայ գաղութի մտաւորականներէն, բազմամեայ կրթական մշակ Պր. Կարապետ Եսայեան և ողջունեց Նոր Սերունդ Մշակութային Միութեան հիմնադրութիւնը Լոնտոնի մէջ. ապա տուաւ իր խորհուրդները, կատարեց բարեմաղթութիւններ, քաջալերեց յատկապէս երիտասարդ Նոր Սերունդականները:

Հանդիսութիւնը եզրափակուեցաւ Լոնտոնի հայոց Առաջնորդ Տ. Եղիշէ եպիսկոպոս Կիզիրեանի խօսքով: Սրբազան Հայրը իր ուրախութիւնը յայտնեց գաղութին մէջ մշակութային նոր չարժումի մը երեւնալուն առիթով, մաղթեց որ Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը, գաղութի այլ մշակութային կազմակերպութեանց հետ միասին, չարունակէ ազգապահպանման սուրբ գործը:

Հանդիսութեան ընթացքին գործադրուեցաւ գեղարուեստական բարձրորակ յայտագիր, որուն մասնակցեցան Լոնտոնի լաւագոյն հայ կատարողները երգ, ասմունք, նուագ՝ դաշնամուրի վրայ և կիթառով:

Երեկոյի ընթացքին դրամահաւաք տեղի չունեցաւ: Սակայն, ներկաները սրտաբուխ նուէրներ կատարեցին, որը հասաւ մօտ հազար սթերլինի: Հանդիսութեան յաջորդող օրերուն ալ նուէրներու առաքումը կը չարունակուի Վարչութեան հասցէին:

Կը չնորհաւորենք և կատարեալ յաջողութիւն կը մաղթենք Նոր Սերունդ Մշակութային Միութեան Լոնտոնի մեր ընկերներուն:

ԹՂԹԱԿԻՑ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԿԱԹՈՂԻԿՈՍ - ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՅՑԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

թեան համար: Հայր Յովսէփ վրդ. Սահակի խնդրանքին ընդառաջելով, էջը Հայրը երգեց «Կիւրիէ ա» երգը:

Վերջին խօսք առնողը եղաւ Հոգեւոր Տէրը: Ան նախ Աստուծոյ փառք տուաւ որ զինք բարիով այցի էր բերած իր ծննդավայրը կրկին տեսնելու և իր հօտին այցելելով զայն օրհնելու, մխիթարելու և իր հայրական խրատն ու ուղղութիւնը տալու: Ապա Ան կոչ ըրաւ որ բոլորովին եկեղեցիին չուրջ և Քրիստոսի լոյս հաւատքով զօրանալու և պայքարելու ընդդէմ ձուլման ու կորըստեան մատնանչելով թէ՝ - «Միացէք և սիրեցէք զմիմեանս ինչպէս որ Քրիստոս սիրեց իր չուրջինները: Մի մոռնաք նաեւ ձեր հայութիւնը, լեզուն և հայրենիքը և հպարտ զգացէք ձեր հայութեամբ»:

Հոգեւոր Տէրոջ պահպանիչով վերջ գտաւ սոյն ընթերիքը և ներկաները Աղահամբոյրով մեկնեցան իրենց հետ տանելով Անոր հայրական խրատներն ու օրհնութիւնները:

Կիւրակի, 31 Մարտ 1985ի առաւօտեան ժամը 10.30ին, Ս. վիպաշարդի տօնին առթիւ, Լ. Թաղիկէ Հայոց Ս.Նարեկա Հոգութեան եկեղեցիին մէջ, տեղի ունեցաւ Հայրապետական Ս. Պատարագ: Պատարագեց և քարոզեց Ն.Դ.Տ. Յովհաննէս - Պետրոս ԺԸ.ը իրեն առընթեր ունենալով Հայր Գէորգ վրդ. Եղիայեանը և Հայր Յովսէփ վրդ. Սահակը, իսկ սարկաւագութիւնը կատարեց Մինաս ս. սրկ. Պանոյեանը:

Հոգեւոր Տէրը իր քարոզին մէջ օրուայ տօնին լիմաստ տուաւ, որուն ուարաին օրհնեց ներկայ հաւատացեալ ժողովուրդը:

Ս Պատարագի ուարտին, եկեղեցական դասը օրհնեց ձիթենիի ճիւղերը որմէ եաք թափօրը ուղղուեցաւ դէպի եկեղեցւոյ բակը կատարելու համար աւանդական Անդաստանը:

Եկեղեցական արարողութեանց ուարտին, Հոգեւոր Տէրը բարձրացաւ Առաջնորդարան ընդունելու համար հաւատացեալ ժողովուրդի որդիական յարգանքն ու մաղթանքը և տուաւ իր օրհնութիւնները:

Կէսօրին, Ն.Գ Տ. Յովհաննէս - Պետրոս ԺԸ. իր չքախուժքով այցի գնաց Հայց. Առաքելական Ս. Պօղոս - Պետրոս եկեղեցին, ուր Մաղկազարդի տօնին առթիւ պատարագիչն էր Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն արք. Զինչինեան:

Եկեղեցւոյ զանգակներուն ղօղանջը ուեռոց Հայրապետական չքախուժքին ժամանումը: Երգչախումբի երգեցողութեամբ Հոգեւոր Տէրը մուտք գործեց եկեղեցի և յառաջացաւ մինչեւ Ս. Խորանը ուր իրեն դիմաւորեց պատարագիչ Սրբազան Հայրը: Եղբայրական ողջագուրում եաք, Սրբազան Հայրը, յանուն Ազգային Իշխանութեան և Հոգեւոր դասին, բարի գալուստ մաղթեց Կաթողիկոս - Պատրիարքին: Հոգեւոր Տէրը խօսք առնելով իր խորին չնորհակալութիւնը յայտնեց եղբայրական այս յարգալիր ընդունելութեան համար, մաղթելով բոլորին խաղաղութիւն և առողջութիւն, նա մանաւանդ Լիբանանի հայութեան և կոչ ուղղեց ներկայ հաւատացեալներուն որ ամէն գնով կառչած մնան իրենց հայութեան, աւանդութիւններուն, լեզուին ու մշակոյթին և ի գին զոհողութիւններու անխախտ պահեն ազգային և համայնքային եղբայրական միասնականութիւնը և իրագործեն ազգային իրաւունքները: «Սփիւռքի միասնականութեամբ և հայրենիքի գոյութեամբ է որ միայն կարելի է իբր հայ և ազգ գոյատեւել» ըսաւ Հոգեւոր Տէրը, իր պատգամն աւարտին:

(Շարունակելի)

ԹՂԹԱԿԻՑ

ՄԱՆԱՍ ՊԱՆՅՈՑԵԱՆ

Աղեք., 8 Փետր. 1985

ՏԽՐՈՒՆԻ

Ցաւով տեղեկացանք, թէ ուղեկալ Հինգշաբթի, 11 Ապրիլ 1985, Հելիոպոլսոյ իր բնակարանին մէջ, իր մահկանացուն կնքած է՝

ՊՐ. ՆԻԳՈԼԱ ՍԱՐԳԻՍԸ

խոր սուգի մատնելով իր այրին, դուստրը եւ ազգականական բոլոր պատրաստները:

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը կատարուած է Ուրբաթ, 12 Ապրիլ 1985, յ.մ. ժամը 3ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց գերեզմանատան մատուռին մէջ եւ հանգուցեալին մարմինը ամփոփուած է տեղւոյն ընտանեկան դամբարանին մէջ:

Այս տխուր առթիւ «Ջահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին այրիին՝ տիկին Անահիտ Սարգիսի, դուստր՝ օր. Սոնիա Սարգիսի, եղբայրներուն և տղակիր բոլոր պարագաներուն:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԽՐՈՒՆԻ

Խոր ցաւով կը տեղեկանանք, թէ Երեքշաբթի 9 Ապրիլ 1985, իր բնակարանին մէջ, տասի անակնկալ կաթուածի մը հետեւանքով, իր մահկանացուն կնքած է՝

ՏԻԿԻՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԱՐԹԱԼԵԱՆԸ

(ԾՆԵԱԼ ՄՈՒՇԻԿԵԱՆ)

խոր սուգի մատնելով իր զաւակները եւ ազգականական պարագաները:

Ի յարգանս ողբացեալին զաւակները՝ Բրճ. Նազարէթ աւագ սարկաւագ Գարթալեանի եկեղեցւոյ երկարամեայ ծառայութեան համար, յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը կատարուած է Շաբաթ, 10 Ապրիլ 1985, յ.մ. ժամը 4ին, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցիին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուած է Շաթպիի ազգային գերեզմանատունը եւ ամփոփուած է ընտանեկան դամբարանին մէջ:

Այս տխուր առթիւ «Ջահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին զաւակներուն՝ տէր և տիկին Բարսեղ Գարթալեաններու (Լոս Անճելըս), պր. Նազարէթ և օր. Սիլվարդ Գարթալեաններու և տղակիր բոլոր պարագաներուն:

ՄՐՑԱՆԱԿ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՕԹԱՆԱՍԱԻՆԱՄԵԱԿԻ

Թերթիս Նիւ Եորքի բարեկամներուն Տէր եւ Տիկին Բարկէն եւ Անահիտ Խանճեաններու առաջարկութեամբ, «Ջահակիր»ի խմբագրութիւնը կը հաստատէ Մեծ Եղեռնի 70-ամեակի մրցանակ՝ հայ ուսանողներու համար:

1.- Մրցանակին կրնայ մասնակցիլ ոեւէ հայ երիտասարդ, Հայաստան թէ սփիւռք առանց որեւէ խտրութեան:

2.- Գրութիւնը, հայերէնով, սրձակ կամ չափածոյ: Սրձակի պարագային առաւելագոյնը թերթիս հրեք սիւնակին ծաւալովը:

3.- Գրութիւնները հասցնել թերթիս հասցէին, ամենաուշը 30 Ապրիլ 1985:

4.- Առաջին պարգեւ՝ 3 տարուայ բաժանորդագրութիւն, երկրորդ պարգեւ՝ 2 տարուայ, երրորդ պարգեւ՝ մէկ տարուայ բաժանորդագրութիւն թերթիս:

5.- Մրցանակի մեկնումը՝ Տէր եւ Տիկին Բարկէն եւ Անահիտ Խանճեանի, Նիւ Եորք:

6.- Աւելի ուշ՝ պիտի յայտարարենք Գնահատիչ Յանձնախումբի (ժիւրի) կազմը:

7.- Մրցանակի արժանացող գրութիւնները պիտի հրատարակուին «Ջահակիր»ի մէջ, Եօթանասունհինգամեակին ընթացքին:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

Հասցէ.

TCHAHAKIR WEEKLY
P.O. Box 2111
CAIRO (11511) — EGYPT

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

916

ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ ԿԱԹԱՆ

Նուէր՝ Դոկտ. Ա. Ե.-ին

Ա.

Նէֆիսա հանըմը աղօթելու սովորութիւն չունէր։

Ան աղօթքի այժին ալ չէր հաւատար։

Եւ ամէն Ուրբաթ, աղօթատան ժամերուն, իրեն կ'այցելէին Մա'ամուրին կինը և գիւղապետին աղջիկը՝ միասին չաղակրատելու և գիւղին լուրերը իրարու հաղորդելու։

Նէֆիսա հանըմ այրիացած էր տասնհակ տարիներ առաջ։ Իր անդրանիկ զաւակը ամուսնացած էր մօտակայ գիւղի մէկ մեծ վաճառականի աղջկան հետ և կը վարէր անոր խանութները։ Իր երկրորդ զաւակը՝ Իպրահիմ, զինուոր գացած էր եմէն...

Դեռ վեց ամիս կար, որ Իպրահիմ աւարտէր իր զինուորական ծառայութիւնը և գիւղ վերադառնար հօրը ագարակովը զբաղելու։

Այդ Ուրբաթ, գարձեալ, երեք կնիկներ, նստեր էին տան փոքր պարտէզին մէջ և սուրճ կը խմէին։

Դուռը զարնուեցաւ։

Կիներէն մէկը, կրտսերը, ոտքի ելաւ և գնաց դէպի դուռը։

— Ամա՛ն, աղջիկս, եթէ նորէն նոյն Տերվիշ մուրացկանն է, հոգիդ սիրեմ, ճամբէ՛, ճամբէ՛ թող երթայ...

Երիտասարդ կինը վերադարձաւ քանի մը վայրկեանէն և ըսաւ։

— Տերվիշ մուրացկանը չ'ուզեր երթալ, հանըմը կ'ուզեմ տեսնել՝ կ'ըսէ...

Նէֆիսա հանըմ քթին տակէն բան մը մրմռմռալով ոտքի ելաւ եւ ծանր մարմինը դժուարաւ քաշելով՝ գնաց դէպի դուռը։

Դրան վրայի քառակուսի պզտիկ պատուհանը բանալով՝

— Է՛հ, ի՞նչ է, ինչո՞ւ կ'ուզես վիս տեսնել...

— Կ'ուզեմ տեսնել՝ որ հանգիստ ես և առողջ... յետոյ՝ իմ պատառ մը հաց, ըստ սովորականին...։

— Ամմա աներես ես եղեր։ Ջե՞ս տեսներ որ հիւրեր ունիմ...

Եւ քովի գունէն խոհանոց մտնելով, հացի մեծ կաթսային մէջէն կոր մը հաց առնելով՝ բերաւ տուաւ Տերվիշին՝ միշտ նոյն պղտիկ պատուհանէն։

— Աստուա՛ծ, իմ պակասցուցածս տասնապատիկ անգամով վերադարձնէ՛ քեզի, հանըմս, Ո՛վ ՈՐ Կ'ԸՆԷ ԻՆՔՆ ԻՐԵՆ Կ'ԸՆԷ։

Նէֆիսա հանըմ, պատուհանիկը գոցելէն եառ կրկին բացաւ և մեկնիլ սկսած Տերվիշին՝

— Հո՛ս եկուր, հո՛ս եկուր, ըսաւ։ Ի՞նչ ըսել կ'ուզես այդ խօսքով...

— Ի՞նչ ըսել կ'ուզե՞մ, պատասխանեց մուրացկանը։ Ցստակ է, չէ՞։ Եթէ բարիք ընես՝ դուն քեզի ըրած կ'ըլլաս, եթէ բարիք չընես դուն քեզ զրկած կ'ըլլաս բարիքէ։

Բ.

*Ցաջորդ Ուրբաթ օրը Նէֆիսա հանըմի բարեկամուհիները չեկան իրեն այցելելու։ Մա'մուրին կինը հիւանդացած էր։ Գիւղապետին աղջիկն ալ առջի օր, ձի նստած անցաւ իր տան առջեւէն, և ձիէն վար չիջած՝ պատաց Նէֆիսային պատշգամին.

ՋԱՀԱԿԻՐ

ՍԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՍԲԹԵԹԵՐԸ

18 ԱՊՐԻԼ 1985

ՖՈՒՏԲՈԼ

ԽՄԻՈՒԹԵԱՆ 48ՐԴ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ԳԾՈՎ

«ԱՐԱՐԱՏ»Ի ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

Հայրենի «Արարատ»ը, Մարտ 4ին Վիլնիւսի «ժալգիրիս»ի դէմ հաւասար մնալէ ետք, ունեցած է երեք հանդիպումներ։ Մարտ 15ին, Վորոնեժի մէջ տեղւոյն «Ֆակէլ» խումբին 0-1 պարտուելէ ետք, Մարտ 22ին Ռոստովի մէջ յաջող ելոյթ մը ունեցած է տեղւոյն ԲՄԱ խումբին դէմ 0-1 արդիւնքով։ Մարտ 31ին, Երեւանի մէջ, «Արարատ» 1-1 հաւասար արդիւնքով աւարտած է խաղը Մոսկուայի «ըՍպարտակ խումբին դէմ։

«Արարատ»ի մրցումը Մինսկի «Տինամօ»ին դէմ, որ տեղի պիտի ունենար Մարտ 11ին, յետաձգո ած է նախագահ Կ. Չերնէնքոյի մահուան առթիւ։

ՁԱՒ՝ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՐՁԱՆՆԵՐՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻԻ

(Շարունակութիւն Գ. էջէն)

Հայ լեզուն սկիզբէն 36 տառեր ունի՝ որոնք կը պարունակէին հայ լեզուին ամէն հնչումներն ու առոգանութիւնները։ Միջին դարուն, 2 տառեր եւս աւելցան եւ ամբողջութիւնը 38ը եղաւ։ Հայ տառերուն յարմարութիւնը այնչափ յաջող ու կատարեալ է, որ կարելի է առանց դժուարութեան օսար լեզուներու գրեթէ բոլոր հնչումները արտայրել։

Առաջին ձեռնարկուած գործը եղաւ Աստուածաշունչի թարգմանութիւնը, որուն նուիրուեցան Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ իրենց ընտրելագոյն աշակերտներու գործակցութեամբ, զոր զատած էին թարգմանիչ աշակերտներու դասակարգէն։ Արդարեւ երկուքին աշակերտներուն թիւը, պատմութիւնը հարիւրի կը հասցնէ։

Ս. Գրքի թարգմանութիւնը առաջին մղիչ ուժը եղաւ ժողովուրդը դէպի մատուռականութեան տանող։ Շատ հաւանական է որ եթէ այս մատուռականութեան գաղթօնքը եղած չըլլար, մասնաւորաբար այն օրերուն տիրապետող տէրութիւններու ազդեցութեան տակ, հայերը պիտի լուծուէին եւ պիտի անհետանային իբր ազգ, ինչպէս պատահած է շատ մը ուրիշ ազգերու։

Ս. Սահակի հայրապետութեան միջոցը կը գրաւէ ե դարու առաջին երրորդ մասը։ Այդ շրջանին գրական յաջողութիւնները մէջ պէտ է երկնային նախախնամութեան յատուկ ներգործութիւնը տեսնել, որովհետեւ ան ազդեցութիւն եւ զօրութիւն ունեցաւ ազգը յայտնի կործանումէ եւ ստոյգ ոչնչացումէ ազատելու. ան հայութեան տուաւ քննադատոյն եւ անկախ գոյութեան պէտ եղած տարրերը, երբ բոլոր քաղաքական պատգամաւորները անոր տեւականութեան դէմ կը դառնային։

Մեր խօսքը չփակած պարտ կը համարենք խորին շնորհակալութիւն յայտնելու Տիար Հրազդան Պալեանի իր բերած սիրայօժար եւ թանկագին մասնակցութեան այս յուշարձանի իրագործման համար։ Ան տրամադրեց իր արժէքաւոր ճարտարապետի եւ արուեստագէտի փորձառութիւնը եւ ճմտութիւնը. ծրագիրը մշակեց, գործադրութեան հսկեց, ուղղեց եւ յաջողցուց այս յուշարձանին շինութիւնը։ Նոյնպէս շնորհակալութիւն Տիար Հասան Հէշմադի, նեանաւոր եգիպտացի գանդակագործին որ շինեց մեր Սրբոց Թարգմանչաց արձաններն։ Նաեւ խորին շնորհակալութիւն Տիար Ժորժ Միքայէլեանի որ այս 2 արձաններու շինութեան համար յանձն առաւ նիւթական զոհողութիւնը, ի յիշատակ իր սիրեցեալ հօր եւ մօր։ Թող Տէրը պարգեւէ անոնց յաւիտենական երջանկութիւն։ Իսկ յուշարձանին մատաղ նիւթական հոգը ստանձնեցին բազմաթիւ պատուական համայնքի զաւակներ, որոնց անուններն Աստուած գիտէ եւ զանոնք պիտի վարձատրէ հարիւրապատիկ տոկոսով։

Մեր խօսքը եզրակացնելու համար, կ'ուզեմ յիշել նեանաւոր պատմաբան Իրլէ Կրուսէրի խօսքը իր հայոց պատմութեան գիրքին մէջ։ Ան կը գրէ «Ազգերու պատմութեան մէջ հիմ դէպքեր իրենց այնչափ զօրաւոր ազդեցութիւնը կը գործեն, որչափ Մեսրոպեան գիրերու գիւտը եւ Աստուածաշունչի թարգմանութիւնը։ Յանկարծ՝ հայ լեզուն բարձրացաւ գրական լեզուի մը արժանիքին»։

Փակեմ Լ'Հոյի հռչակաւոր խօսքով՝ Մեսրոպը, ամէն տեղ Մեսրոպը։

ՊԵՏՐՈՍ ՊԵՏԻԿԵԱՆ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Ժոզէֆ Գըվըրեանի (Փարիզ) մահուան առթիւ, վասն ցաւակցութեան տիկին Զարուհի Յովէլեան (Փարիզ) կը նուիրէ 40 ֆր. ֆրանք։

Ոմն (ընկ. թիւ 649), առ ի քաջալերութիւն թերթիս ազգօգուտ և հայրենանուէր գործունէութեան կը նուիրէ 50 եգ. ոսկի։

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Ոմն իր սիրեցեալ կնոջ մահուան 11րդ տարելիցին առթիւ և անոր քաղցր յիշատակին, կ'ընէ հետեւեալ նուիրատուութիւնները.

Եկեղեցւոյ Պայծառութեան	*10*
Գերեզմանատան բարեզարդման	*10*
Աղքատախնամին	*10*
Այծեմնիկ Հանգստեան Տան	*10*
Գալուստեան վարժարանին	*10*
Նուպարեան վարժարանին	*10*
Հայ Կարիքի Քաչին	*10*
«Արեւ»ին	*10*
«Ցուսաբեր»ին	*10*
«Ջահակիր»ին	*10*

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Այրի տիկին Սիրանոյշ Գրիգորեան, իր սիրեցեալ ամուսնոյն՝ ողբ. Շահէն Գրիգորեանի մահուան քառասունքին առթիւ անոր քաղցր յիշատակին կը նուիրէ.

Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան	*10*
Աղե. ս. Հայ Աղքատախնամին	*10*
Ցառաջդիմասէր Մշակ. Ընկ.	*10*
Կամք Մարզական Ակումբին	*5*
«Արեւ»ին	*5*
«Ցուսաբեր»ին	*5*
«Ջահակիր»ին	*5*

Տէր և տիկին Գրիգոր Գրիգորեան (Թորոնթօ), իրենց սիրեցեալ հօր՝ ողբ. Շահէն Գրիգորեանի մահուան քառասունքին առթիւ անոր քաղցր յիշատակին կը նուիրեն.

Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան	*10*
Աղե. ս. Հայ Աղքատախնամին	*10*
Ցառաջդիմասէր Մշակ. Ընկ.	*10*
Կամք Մարզական Ակումբի	*5*
«Ցուսաբեր»ին	*5*
«Արեւ»ին	*5*
«Ջահակիր»ին	*5*

Տօքթ. և տ. կին Յակոբ Գրիգորեան իրենց սիրեցեալ հօր ողբ Շահէն Գրիգորեանի մահուան քառասունքին առթիւ անոր քաղցր յիշատակին կը նուիրեն.

Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան	*25*
Աղե. ս. Հայ Աղքատախնամին	*25*

(Ստանալ Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանէն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Ն'գոլա Սարգիսի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր և տիկ. Նուպար Կէրկեան	*5*
» » Ջաւէն Պալեան	*5*

ՓՕԼ ՔԻԼԻՏՋԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Ողբ. Կնէլնէնթա Աւանեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Տէր և Տիկին Փօլ Քիլիտճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

Ողբ. Եսթեր Տէմիրճեանի (Մ.Ն.) մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Տէր և Տիկին Փօլ Քիլիտճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

Ողբ. Շահէն Գրիգորեանի (Ազեքսանդրիա) մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Տէր և Տիկին Փօլ Քիլիտճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

ՆՈՒԻՐՆԵՐ

ԳԵՂԵՑԻԿ, ՄՆԱՑՈՒՆ, ԱՐՁԱԿՔԱՒՈՐ ՆՈՒԻՐՆԵՐ, կը վաճառուին Ազգային Առաջնորդարանիս մէջ։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակութիւններ.

1.- ԳԱՆՁԵՐ, բազմալեզու բացատրութեամբ

Մայր Աթոռոյ Գանձատան թանկագին իրեղէններու գունաւոր վերարտադրութենից փառաւոր հատորը, 50 եգ. ոսկի։

2.- ԱՐԱՐԱՏ Ալպոմ

Յատկանշական եւ խորհրդանիշ լիրաց գունաւոր, հիանալի նկարներու եւ հայ մեծ բանաստեղծներու տաղաւորներով, գեղատիպ հատորը, 10 եգ. ոսկի։

3.- ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ չորս աւետարաններ,

Գործ Առաքելոց եւ Առաքելական նամակներ։ Աշխարհաբար լեզուով եւ փառակազմ, 5 եգ. ոսկի։

4.- Ս. Ծննդեան արարողութիւններու եւ Ս. Պատարագի ժապաւէն-ֆասէթը։ Շնորհալի երգչախումբ։ Պատրաստուած էսիֆօ հաստատութեան կողմէ, 5 եգ. ոսկի։

ԴԻՒԱՆԱՏՈՒՆ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ.

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Չորեքշաբթի 26, Հինգշաբթի 27, Ուրբաթ 28 և

Կիրակի 30 Յունիս 1985

ՓԻՆԿ-ՓՈՆԿԻ ՄԻՋ-ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ

«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Գ. ՉԱԼԵՆՃ ԲԱՅԱԿԻՆ ՇՈՒՐՋ (ԺԱ. ՏԱՐԻ)

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՍԿԱՈՒՏԱ ԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Կիրակի, 23 Յունիս 1985

ՏԱՐԵԿԱՆ ՔԷՐՄԷՍ

Կը խնդրուի նկատի ունենալ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՀԵՌԱՁԱՅՆԻ ԹԻՒԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

		ՆՈՐ ԹԻՒ
Տէր և Տիկին Վահան Զէյէկեաններ	*Բնակարան*	*547095*
Աստուրեան Հնտանիք, Կ/զէ	*»*	*485189*
	Գործատեղի	*484129*

ՇԱՆՕԹ.- Այն ազգայիները որոնց հեռաձայնի թիւերը փոփոխութեան ենթարկուեցան վերջերս, կրնան հեռաձայնել խմբագրութեանս (հեռ. 934908) ամէն օր կէսօրէ ետք, եւ մենք սիրով կը հրատարակենք իրենց նոր թիւը։

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ

Պէյրութէն ստացանք «ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ», ձայնագրեալ և պատկերազարդ։

Խմբագրեց և կազմեց՝ Կարապետ Հաննէսեան։ Աւելի քան 160 երգեր։ Մաքուր ձուլթ և հրատարակութիւն Հաննէսեան եղբայրներու Շիրակ Հրատարակչատան, Պէյրութ, 1984։

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան։

Գինն 5 եգ. ոսկի։

Հ.Մ.Ը.Մ. - ՆՈՒՊԱՐԻՆ (ԱՂԵՔՍ.)

Ժրընեւի մէջ տեղի ունեցած Հ.Բ.Ը.Մ.-ի Նաւասարդեան խաղերուն, մարզիկ Յակոբ Գուրնուեանի 36 մարզիկներու մէջ փինկ-փոնկի մրցումներուն 2րդ հանդիսանալուն և գեղեցիկ բաժակ մը ստանալուն ուրախ առթիւ կը նուիրեն.

Պր. Տիգրան-Հայկ Գուրնուեան	*20*
Տէր և տիկին Վահրամ Թօսունեան	*20*

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ընկեր ԵԶՆԻԿ ՊԷՐՊԷՐԵԱՆԷ (Ֆորթ - Լի, Նիւ Ճըրզի), չնորհակալութեամբ ստացած ենք իր 1985ի բաժանորդագրութիւնը՝ 20 տոլար։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «ZAVEN BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։



دار الجامعة - رقم الطلب ٨٥/٧٨٠

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عاية سيرديان (بالامتياز)
TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Պատասխանատու — ԱՇՏԱ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփ. կանոնատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1011 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 25 ԱՊՐԻԼ 1985

ՀԱՏԸ 2ԵՒՔԸ 5 եգ. ԴՀԿ.

عدد رقم ١٠١١ — الخميس ٢٥ ابريل ١٩٨٥

1915 ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՕԹԱՆԱՍՈՒՆԱՄԵԱԿ 1985

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ 70-ԱՄԵԱԿ

Ապրիլ 24-ի պատմական սեւ աքթին ներկայութիւնը գրաւական է, որ Հայերը միշտ մեծ ու չատ անելիք ունին։

ՎԱՐԴԱՆ ՎՐԴ. ՄԱՋԵՐԵԱՆ

Փոքր Ասիոյ քուն ափերը եղող բիւզանդացի ցոյնը և քրիստոնեայ Հայը՝ բռնութեամբ կամ կաշառքով իրենց կրօնքէն ուրացնելով, կամ անոնց թիւին կէսէն աւելին խոշտանգելով - մահացնելով, Օսմանցի կոչուած թուրքը ոճիր գործեց իւղալապէս, բայց, խորքին մէջ, բարոյապէս անգարմանելի չարիք չհասցուց երբեք։

Առողջ այր մարդիկը դաւադրս բար կալանաւորելով և կախաղան ղրկելով, ապա անդէն - անպաշտպան ծերերը, կիներն և մանուկները անապատներու կիզիչ աւազին վրայ և կիրճերու փշոտ յատակը նետելով՝ թուրքը մեր ցեղին ընտրելագոյն մասը ֆիզիքապէս չնջեց, բայց ոգեպէս դարձեալ մեծ վնաս մը պատճառած չեղաւ։

Առաջին ակնարկով, դուցէ քիչ մը տարօրինակ թուի այս տեսութիւնը, թէ ի բնէ և ի ծնէ աւերիչ գորշ գայլը չարիք չկրցաւ հասցնել Որգամայ թոռներուն։ Ի բնէ և ի ծնէ յափրշտակիչ մէհմէտճիկը չհասաւ իր սադայէլական նպատակին...

Այլ, ահաւոր այդ ողբերգութեանց և հոգեսոսնեռու մէկով, թուրքը մեզ ցնցեց ու արթնցուց ազգադրականօրէն, մեզ դուրս հանեց մեր թմրերէն, մեր թմրածութենէն, մեր քնածութենէն և ճոխութեան ու վայելքին մեզի բերած անղգայութենէն։ Առարկայական մտածողութեամբ՝ մենք ալ կը հաստատենք, որ թուրքը, նիւթապէս իրեն ի նպաստ, բայց պատմականօրէն և ազգագրապէս մեզի ի նպաստ ծանր կշռող աքթ մը իրացուց։

Հետեւաբար, 1915ի մեծ եղեռնը, կատարուած՝ ընդհանուր առմամբ քրիստոնեայ տարրին, և յատկապէս հայ ազգաբնակչութեան վրայ, թիւով ու թուանշաններով մեզ տկարացուց, աղքատացուց։ Բայց, ցեղային արժեւորումով և ազգային գիտակցութեամբ մեր իրականութիւնը անհամեմատօրէն յառաջացուց և բարձրացուց։

Մենք նուազեցանք մեր համրանքով և մոխիրի վրայ նստանք՝ յափշտակիչին ու ջարդարարին ձգելով մեր անչափելի ու փարթամ հարստութիւնները։ (Գերման գլխաւորական - ռազմական մանագէտ սպաները, կարապետ ձամճեանի արծաթեայ պնակներուն մէջէն ընթրելէ ետք, դաշճապետ էնվէր Պէյին ըսած են. «Դո՛ւք, Հայոց հարստութիւնովը, կրնաք չորս տարի պատերազմ մղել որեւէ մեծ տէրութեան մը դէմ...»)

Այո՛, մենք ընդմիշտ կործանելու, կորսուելու, չնջուելու վտանգին մէջն էինք ֆիզիքապէս գոյութեամբ, բայց մեր հաւատքին ու մշակոյթին զօրութեամբը, և մեր գիտակցութեան զարթումովը՝ մենք կրկին մեծցանք, բարձրացանք քաղաքակրթ և խղճի տէր մարդոց և պատմութեան առաջ։

Մեծցանք կրկին և յառաջդիմեցինք։

Վաթսունհինգ տարուան մէջ, թող թէ եղբայրակից ազգի մը ալակցութեամբ և մեր ստեղծագործող մաքի ու բազկի անկասելի ոյժովը, մենք ունեցանք՝ երեք հարիւր տարուան պետականութիւն ունեցող երկրի հաւասար դեղեցկութեամբ ու ոլորտ մէկ հանրապետութիւն, վոքր՝ բայց ուժական։ Փոքր, բայց չեզած՝ չենած՝ մարդկային վերջնագոյն ու բարձրագոյն աշխարհաեացքով կրանիտեայ մէկ լերան, բոլոր մարդերու մէջ սուրալու համար յաղթանակէ յաղթանակ, դաշնիէ դաշինք...

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ԿԱ՛ՆՔ ՈՒ ԿՐ՚ ՄՆԱ՛ՆՔ

Դուք ձեր մրրիկով մեր մարմինը թանկ՝
Հազար տ|ր - Զորի կլափին տուիք կե՛ր։
Բայց մեզի Սասունցի Դաւի՛թ իբր ամեռ՝
Հազար ծագերի՛ կը ձայնե՛ի — Ներկա՛յ...
Ձեր բոլոր դէմ՝ մեզի բո՛րբ արեզակ,
Կա՛նք ու կը մնա՛նք աշխարհի վրայ։

Ձեր նեցիր զէնիով մեր ամուսնց ամժանգ՝
Աշխարհի ստէն սրբե՛լ ճգնեցաք։
Բայց մե՛զի՝ յաւերժին մէջ բանգակուա՛ծ Հայի՝
Պատմութեան էջէն կը թնդանի — Ներկա՛յ...
Ձեր բիւր ջանիին դէմ՝ մեզի մէկ եւ կուռ կամք
Կա՛նք ու կը մնա՛նք աշխարհի վրայ։

Ձեր ոխին կրակով դարձուցիք մոխի՛ր,
Ձորս հովին տուիք մեր Գիրն ու Ոգին,
Բայց մե՛զի լուսապիւռ Մեսրոպ լուսածին
Անցեալի ձորէն կը գտնանի — Ներկա՛յ...
Ձեր հրդեհին դէմ՝ ծովի՛ պէս անծիր
Կա՛նք ու կը մնա՛նք աշխարհի վրայ։

Ձեր խոլ մոլուցքին անկուսս մանգաղով
Մեր հոգւոյն հանդէն Հաւատ՚ին յօտիքի՛ր։
Բայց մե՛զի՝ Խաչակիր Վարդա՛ն անաւրիկ՝
Ողջ Աւարայրէն կ՚ի փողենք — Ներկա՛յ...
Ձեր մանգաղին դէմ՝ մենք կաղնի՛ անխոով՝
Կա՛նք ու կը մնա՛նք աշխարհի վրայ։

Ձեր խուժ խուժանին ժանի՛ ճերով ժանտ
Յօշեցի՛ք մեր հողն անոյշ եւ կանայ։
Բայց մե՛զի դարեդէն Մասի՛ս անմուած՝
Գալիքի բարձրէն կ՚ողոտանի — Ներկա՛յ..
Ձեր ջրվէժին դէմ՝ վրէժի թո՛մբ եւ ծա՛նր,
Ձեր ճանկերուն դէմ՝ մեզի ժա՛յռ պողպատեայ,
Կա՛նք ու կը մնա՛նք աշխարհի վրայ...

ԺԱԳ ՅԱԿՈԲԵԱՆ

ՓՐԱՆՍԱ

ՆԱԽԱՏԱԿԱՑ ՅՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

ՄՈՆՓԵԼԻԷԻ ՄԷՋ

Մոնփելիէ և իր շրջակայքը, այսօր, կը հաչուեն մօտաւորապէս հարիւր յիսուն հայ ընտանիք։ Տարիներով հայկական կեանքը սահմանափակուած է Ապրիլ 24-ի առիթով մատուցուած պատարագին։ Ճիշդ այդ պարագաներու մէկուն առիթով է որ 1976-ին, ներկայութեամբ Նիկոդոս Ծ. վրդ. Քէհեաեանի (Առաջնորդ Ֆրանսայի հայոց կաթողիկէ համայնքին), որ հիմը դրուած է Մոնփելիէի և շրջակայքի Հայկական Բարեկամականին։

Բարեկամականը, 1982-ին, դիմում կատարած է քաղաքապետարանին մօտ, 1915-ի ցեղասպանութեան զոհ նահատակներուն նուիրուած յուշարձանի մը կառուցման համար։ Դիմումը, ներկայացուած ծրագիրը ընդունուած է և 1983-ին յուշարձանի կառուցման յատուկ միութիւն մը ստեղծուած է։

1983-էն 1985 վերոյիշեալ միութիւնը չարունակած է իր աշխատանքները և ձեռնարկը դրած է յաջողութեան ճամբուն վրայ։

Միութեան նախագահ՝ Ժան Փօլ Թահմազեան յայտարարած է որ ամիս մը առաջ քաղաքապետարանին հետ ստորագրած են պայմանագրութիւնը, որով միութիւնը կը դառնայ սեփականա-

(Շար. տեսնել էջ 2)

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 70-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻԻ

ՎԵՐ. ՎԱՇԱՆ ԹՈՒԹԻԿԵԱՆ

Մեր տարաբախտ ժողովուրդը իր դասական ողբերգութեան երկրին մէջ բազմաթիւ մահասարսուռ էջեր և ազգային աղետներ արձանագրած է, բայց իր արիւնագիր պատմութեան մէջ այդ անցած բայց ոչ մոռցուած դէպքերէն ոչ մէկը կրնայ բաղդատուիլ ա՛յն եղելութեան հետ զոր կը կոչենք ՄԵԾ ԵՂԵՌՆ։

Ազգային իրաւունք, Հայրենի Հող և Ինքնավարութիւն... այս երբեակ գաղափարները, որոնք միշտ տենչ ու երազ դարձած էին թրքական լուծին տակ ճնշուած մեր ժողովուրդին, կը կազմէին բազկացուցիչ տարրերը այսպէս կոչուած «Հայկական Խնդիրին», որ տրամագծօրէն հակառակ էր կայսերապաշտութեան մոլուցքէն գինովցած Թուրքիոյ շահերուն։

Հայ ժողովուրդի փայփայած իտէալէն ահաբեկած՝ Թուրքը իրեն նշանաբան դարձուց ա՛յն, թէ Հայկական Խնդիրը լուծելու միակ կերպը Հայերը չնչելն է»։

Ահա այս նշանաբանին տակ ցուցի գործադրութիւնը եղաւ Մեծ Եղեռնը, երբ բոլոր ժամանակներու մեծագոյն ոճրագործը, Թուրք Իթթիհատը, օգտուելով Ա. աշխարհամարտին իրեն ընծայած դիպուկ առիթէն՝ ի գործ դրաւ իր կանխամտածած ցեղասպանութեան դժոխային ծրագիրը։

«Մութին մէջ» ծրագրուած և «լոյսին մէջ» գործադրուած այս ահաւոր եղեռնագործութեան իբրեւ հետեւանք՝ Արեւմտահայաստանի Հայութիւնը ոչ միայն բառացիօրէն արմատախլուեցաւ իր երեքհազարամեայ Հայրենի Հողէն, այլեւ չուրջ մէկ ու կէս միլիոն անմեղ զոհեր տուաւ։

Դժուար է պատմել համազգային այդ անօրինակ նահատակումը, որ քանի մը տարիներ չարունակ մահուան գերանդին պտտցուց բնաչխարհի ամբողջ Հայութեան գլխուն վերեւ։

Դժուար է պատմել այն սրտաճմլիկ մահերքը և երկարատեւ ու ցաւատանջ հոգեվարքը, զոր ունեցաւ մեր արդէն իսկ ահռելիօրէն քաղաքամէ ժողովուրդը աքսորի ճամբաներուն վրայ։

Սրտակեղեք ողբերգութիւն մը... Քարերն իսկ լացնող ոճրագործութիւն մը, որ թէեւ դժուար է լրիւ պատմել, բայց դժուար չէ լման զգալ որպէս Հայ։

Այս տխուր «Գողգոթայ ի սակայն չուտով յաղորդեց «Հրաշալի Ցարս թիւնը»։

Դահիճին բիրտ ոտքերուն տակ տրորուող, բայց խիզախ մահով կեանքը հեգնող Հայ ժողովուրդը, չուտով ոտքի կանգնե-

(Շար. տեսնել էջ 3)

Հայ Ժողովուրդը մեծ յարգանքով կը խոնարհի եւ կ'ոգեկոչէ յիշատակը Մեծ Եղեռնի իր միլիոնաւոր զոհերուն, եւ կը պահանջէ իր արդար Դատին լուծումը:

Անկա՛ն ցեղասպանները:

Կեցցէ՛ Հայ Ժողովուրդը եւ Յաւերժական Հայաստանը:

ԱՂԵՔՍԱՆԴՐԱՀԱՅ ԿՅԱՆՔ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՅՑԸ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

(Շարունակութիւն նախորդ թիւէն եւ վերջ)

Ապա, եկեղեցական թափօրը ուղղուեցաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճը ուր տեղի ունեցաւ պատուասիրութիւն՝ Հոն եւս Առաջնորդ Սրբազան Հայրը և Հոգեւոր Տէրը խօսք առին և ուրախութիւն ու գոհութիւն յայտնեցին երկնաւոր Հօր որ իր շնորհը անպակաս ըրած է հայոց վրայէն: Ընդունելութեան աւարտին, չքախումբը մեկնեցաւ խոր գոհունակութեամբ:

Հայ Կաթողիկէ համայնքը ի պատիւ իր Հոգեւոր Տիրոջ, Հայ քոյր համայնքներու Ազգային Իշխանութենց և զանազան մխիթարեանց վարչութենց անդամները հրաւիրած էր Քոքթէյլի մը, որ տեղի ունեցաւ Կիրակի 31 Մարտ 1985ի եղեկոյեան, քաղաքիս Կլիմէնտուլոյի ծովահայեաց «Բասթրուտիս» հաստատութեան մէջ, ուր հրաւիրեալները առիթը ունեցան Հոգեւոր Տիրոջ հետ զրուցելու և ճանաչում հաստատելու: Իսկապէս յիշատակելի ընդունելութիւն մըն էր, ուր բոլորը կարծէք ի մի էին և ուր յայտնի չէր Հայ Կաթողիկէն, աւետարանականէն կամ լուսաւորչականէն, այլ մի՛այն հայը: Այդ առաւելապէս հետեւանքն էր Նորին Գերերջանիկ Տէրութեան անպակաս ժպիտին և դիւրահաղորդ կերպին ու Իր Հայրաբոյր և Հայասքոյր պատգամներուն, քարոզն, խրատներուն և արտայայտութեանց:

Ճոխ և ուռաց սեղաններու շուրջ հաւաքուած բոլորին խօսակցութեան նիւթն եղաւ Հոգեւոր Տիրոջ անձն ու գործը:

Ներկաներուն մէջ կը նշմարուէին Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն արք. Զինչինեան, Արժ. Տ. Գրիգոր քհնյ. Օհանեան, Պատկ. Թեմական և Քաղաքական Ժողովներու ատենապետները՝ պպ. Մաթիկ Զարպհանէլեան և Վահրամ Թօսունեան, Հայ Աւետարանական համայնքէն՝ պպ. Վահրամ Խունկանեան և Արա Խաչատուրեան, Հայ Կաթողիկէ համայնքէն Գերշ. Ռափայէլ եպս. Պայեան, Հայր Գէորգ վրդ. Եղիայեան և Հայր Յովսէփ վրդ. Սաապ, ատենապետ կարօ Անտուրեան, պր. Ճորճ Քաղասի, օր Փափազեան, պր. Թօփալեան, ինչպէս նաեւ զանազան մարզական, մշակութային և բարեսիրական միութենց ատենապետներն ու վարչական անդամներ և այլ ներկայացուցչական անձնաւորութիւններ:

Ընդունելութեան ընթացքին խօսք առին Հայ Կաթողիկէ համայնքէն տոքթ. Կարօ Անտուրեան (հայերէն) և պր. Ժորժ Քաղասի (ֆրանսերէն), որոնց ֆրանսերէնով պատասխանեց Հայրապետը նախ շնորհակալութիւն յայտնելով բոլորին իր անձին հանդէպ ցուցաբերուած ջերմ ընդունելութեան համար և ապա մղեց ահանել իր հօսք, այսինքն Հայ Կաթողիկէ համայնքը, նայի պէս բովանդակ հայութիւնը մի և անբաժանել՝ ամբողջութիւն, ուր մի՛այն քաւ Ան, սիրէ սէրը, եղբայրութիւնը և Քրիստոսի լոյս հաւաքքը: Մաղթեց հայրենիքին և աշխարհի խաղաղութիւն ու մարդկութեան սէր ու երջանկութիւն:

Հոգեւոր Տիրոջ խօսքերը ջերմ ծափահարութեամբ և գոհունակութեամբ ընդունուեցան ներկաներուն կողմէ:

Կը մաղթենք Հոգեւոր Տիրոջ քաջառողջութիւն ու երկար կեանք կարենալ հովուելու և առաջնորդելու իր խնամքին յանձնուած հօտը դէպի բարին գեղեցիկն ու առաքինին:

ԹՂԹԱԿԻՑ
ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

Աղեքս., 8 Փետր. 1985

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ
• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ԼԻԲԱՆԱՆ

ՍԱՀԱԿԵԱՆԻ 60-ԱՄԵԱԿ ՅՈՔԵԼԻՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՒՔ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

Սահակեանի 60-ամեակի Յոբելինական հանդիսութիւնը փառաշուք տարողութեամբ նշուեցաւ Կիրակի, 14 Ապրիլ 1985, կէսօրէ առաջ ժամը 11ին, Պուրճ Համուտի Յ. Տէր Մելքոնեան Թատերասրահին մէջ յոգնախուռն բազմութեան մը ներկայութեան:

Հանդիսութիւնը կը վայելէր հովանաւորութիւնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Հայրապետի և Կիլիկոյ Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Վեհափառի որ անձամբ ներկայ ըլլալով կատարեց հանդիսութեան եզրափակիչ խօսքը: Յոբելինական հանդիսութիւնը դրուած էր կրթական նախարար Ն.Վ. Տոքթ. Սելիմ Հոսի նախագահութեան տակ, որը կը ներկայացնէր կրթական նախարարութեան տնօրէն Տոքթ. Անթուան Հոպէյքա, որ յանուն կրթական նախարարին արտասանեց ողջոյնի խօսք մը:

Հանդիսութեան պաշտօնական հիւրերու շարքին կը գտնուէին համայնքապետեր, Սին էլ Ֆիլ և Պուրճ Համուտի քաղաքապետերը, Հայրենի կառավար

(Շար. տեսնել էջ 3)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄՊԼԸ ԺԱՄԱՆԵՑ ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ

Երկուշաբթի Ապրիլի 15-ին, Պուէնոս Այրէս ժամանեց Հայաստանի Պետական Անսամպլը, որ դեկավարութեամբ պարուսոյց Վանուշ Խանամիրեանի 15 երոյթներ պիտի տայ Ասպրոս ընդարձակ սրահին մէջ:

Օդանաւակայանին մէջ հայրենի արուեստագէտները ընդունուեցան հայրենասիրական միութիւններու դեկավարներու, կրօնական դասի և Մարի Մանուկեան եւ Պաղչէճեան վարժարաններու աշակերտութեան կողմէ:

ՆԱՀԱՏԱԿԱՑ ՅՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

(Շար. Ա· էջէն)

տէրը հաղին, որուն վրայ պիտի բարձրանայ յուշարձանը: Այս գործումը իրագործուած է «Փրանսէնպոլիքով»: Հողը, 200 մեթր քառակուսի տարածութեամբ մը, կը գտնուի հրապարակայն պարտէզի մը մէջ, ճիշդ քաղաքին սիրտը, բանուկ կեդրոնի մը մէջ:

Յուշարձանին յղացումը գործն է՝ ճարտարապետ Իտի Սարգսեանի (Մարսէյլէն): Մանրանկարը ներկայացուած և ընդունուած է քաղաքապետարանին կողմէ: Յուշարձանը պիտի կրէ, հայերէն և ֆրանսերէն լեզուներով, հետեւեալ արձանագրութիւնը, որ ստացած է վաւերացումը իշխանութենց:

«Ի ՅԻՇԱՏԱԿ 1 500 000 ՀԱՅԵՐՈՒՆ ԶՈՀ 1915-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՒԱԾ ԹՈՒՐՔ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒՆ ԿՈՂՄԷ»:

ՍՈՒՐԻԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ԼԵՒՈՆ ԵԱԳՈՒՊԵԱՆ

ԶՈՀ ԳՆԱՑ ԱՀՈՒԵԼԻ ՈՃԻՐԻ ՄԸ

Խոր ցաւումով եւ մեծ կսկիծով տեղեկացանք, որ Դամասկոսի Հ.Բ.Ը.Մ.-ի ատենապետ, ազգային բարեբար եւ սիրուած ու յարգուած ազգային՝

ՋԱՐՏԱՐԱԳԵՏ ԼԵՒՈՆ ԵԱԳՈՒՊԵԱՆ

զոհ գացած է ահուելի ոճիրի մը, որ գործադրուած է անցեալ Շորեքշաբթիէն Հինգշաբթիի գիշերը՝ անծանօթի մը կողմէ, Փարիզի հիւրանոցներէն միոյն մէջ, գողութեան նպատակով:

Երէկ, ողբացեալին անշնչացած մարմինը Փարիզէն փոխադրուած է Դամասկոս, ուր պիտի կատարուի թաղման կարգը ու ազգային յուղարկաւորութիւնը:

Առ ի գնահատանք ողբացեալին ազգային-հասարակական գործունէութեան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ի նպաստ կատարած իր բազմապիսի ուխտատուութիւններուն, անցեալ տարի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա. Հայրապետը իրեն շնորհած էր Ս. Գրիգոր Լուսաւորչի Ա. կարգի շքանշանը:

Ա յս դառնակսկիծ և մեծ կորուստին ախուր առթիւ, «Զահակիր» իր ղեկավարները կը յայտնէ ողբացեալին այրիին՝ տիկին Մարի-Լուիզ Եագուպեանի, զաւակներուն՝ Վազգէնի, Նարեկի և Մարկարիթի, եղբայրներուն, տիկին Լուիզ Համպուքճեանի, ինչպէս նաեւ ազակիր բոլոր պարագաներուն:

ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻ ՏԱՆԸ

ԱՒԱԶԻՆ ԱՆԳԱՄ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ժուռնալիստի տանը բացուել է մայր ու որդի՝ ՍԻՐՎԱՐԴ եւ ՆՈՒՊԱՐ ՔԵՇԻՇԵԱՆՆԵՐի նկարներուն անհատական ցուցահանդէսը: Զորս տասնեակից աւելի ստեղծագործութիւնները լաւ պատկերացում են տալիս նեղինակների նախասիրութիւններուն, ընտրած թեմաներուն մասին: Սա մայր հայրենիքում նրանց առաջին ցուցահանդէսն է, որ կազմակերպել է ժուռնալիստի տան կոլեկտիվի անմիջական աջակցութեամբ: Միեւնոյն հայրենադարձութիւնը, Սիրվարդ Քեշիշեանը անհատական ցուցահանդէս է բացել նաեւ Գահիրէում, որն արժանացել է ջերմ հաւանութեան:

Սիրվարդ և Նուպար Քեշիշեաններ

Յատկապէս ուշագրաւ են Սիրվարդ Քեշիշեանի արեւելեան (առանձնապէս՝ հափոնական, նիդկական) թեմաներով փայտի վրայ կատարած զուսազարդ հրափորագրութիւններ: Դրանք գրաւում են ընտրուած նիւթի ու գոյնի հաւակով համադրմամբ, կատարման նրբութեամբ ու ճարտարապետութեամբ:

Սէրը արուեստի նկատմամբ որդին, հաւանաբար, ժառանգել է մօրից: Բայց Նուպարի հակումներն էլ նիշ նպատակաուղղուածութիւն է տուել Երեւանի №8 գեղարուեստական-նիկական ուսումնարանի մանրանկարչութեան բաժինը, որտեղ ուսանել է նա: Լուսանկարչի հիմնական մասնագիտութիւնը Նուպարը սիրով է զուգակցում մանրանկարչութեան հետ: Եւ, ինչպէս ինքն է ասում հրկուսն էլ հաւասարապէս ճոս են նրա հոգուն, ձգտումներին: Պարսկական, եգիպտական եւ այլ թեմաներով կատարուած նրա «Հազար ու մէկ գիշեր», «Թութանհամոն», «Օմար Խայեամ» գործերը դիտողին հմայում են տաք զգացումներով:

Առանձնայատուկ վարպետութեամբ են կերտուած հայկական մանրանկարչութեան աւանդոյթներ իւրացրած պատանի մանրանկարչի ստեղծագործութիւնները, որոնք տճնաչան, յամառ աշխատանքի արդիւնք են:

Յուցահանդէսը դիտում է մեծ հետաքրքրութեամբ: Այդ են վկայում այն բազմաթիւ գրառումները, որոնք կատարուում են տպաւորութիւնների գրքում:

«Երեկոյան Երեւան» Զ. ՆԱԼԲԱՆԴԵԱՆ

ՔԱՆ՛ ՈՐԴԻՈՑԴ...

Հայ հայրենքուն

Ոդեա՛կ, գիտե՞ս այս գիշեր, ճօրս ոգին խռոված՝
Ինձ այցելեց վշտահար եւ աչերով բոցարծարծ,
Տուաւ անեղ իր պատգամ որ փոխանցեմ զայն ճեգի
Որ՝ դուն զաւկի՛դ, ան ալ ի՛ր.զաւկէ զաւակ հաղորդուի:

«Ժողովուրդ մը լուսատեսիչ, ոդիչակիզուած՝ ի Տէր Զօր
Գագաթնեւրու գիշակեր, զոհը դարձած անաւոր
Անօթեւան, աներդիմ, արիւնաթաւ, ճչասպառ
Ամպատեսիլ այն կիզիչ, աւազներէն հրավառ՝

Վերապրեցաւ ու խլեց: Հայ տղեկ մ'ալ ազազուն
Արհաւիրքներն այդ խուժդուժ, սեղմած խորը իր հոգւոյն
Բազուկներովն իր վաստուժ, մայրն ու հօրբայրն սովահար՝
Աւազին տակ անպատանճ, թաղեց, լրեց հիւծասպառ,

Մրմնջելով ճարեկեան աւրբ աղօթքներն երկնային...
Արցունք չկար որ հոսէր. ցամքած՝ վադուց ամէն ինչ
Չէր մնացած ո՛չ մէկ յոյս, ո՛չ խսկ երազ, ո՛չ խսկ խիղճ:

Ու մենք տեսա՛նք գժոխքը: Դժոխքը կա՛ր եւ հո՛ն էր...
Մահուան մռայլ այրերուն մենք նայեցա՛նք, անվեհե՛ր...
Եւ հայ բիկորն այդ լրեալ, ըսէ՛ ոդոյդ, Հա՛յդ ե՞...»

ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԵԱՆ

Մոնրէալ, Ապրիլ 1985

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

(Շար. Ա. էջէն)

«Կա՛նք, պիտի մնանք, և դեռ չատանանք» կ'աւետէ Պարոյր Սեւակ, պատասխանելով անմահն Փարամազի պատգամին թէ, «Հայը անգամ մը եւս պիտի մեռնի, որպէսզի Հայը ապրի...»:

Ո՞մ անթի՞զմ, վիպականութի՞ւն ցուցաբերած կ'ըլլանք արդեօք, եթէ ըսենք թէ մեր երկու միլիոն նահատակներուն և մեր արիւնաքամ մարտիկներուն սուրբ ու կամքը արիւնովն է վերագնուած և կերտուած այսօրուան գեղատեսիլ և պողպատակուռ Սովետական Հայաստանը: Մեր լկուտ մայրերուն և պարկերու մէջ հրիշուած մանուկներուն արցունքովն ու մոխիրովն է վերականգնած խորհրդահեղ և յուսաբեր Հայ Սփիւռքը:

Հայ սերունդները խանդավառ ու պատրաստակամ պահելու համար ճա՞ռ խօսած կ'ըլլանք արդեօք, եթէ ըսենք, որ վեց դարերու մեր զրկանքներուն, մեր տառապանքներուն և գերութեան, ապա մեր երկհարիւրամեայ ազատագրական պայքարնելուն, մեր անձնուրաց ճեղափոխականներուն և Հայդուկնեբուն արեան պտուղն է Հայկական ներկայ ձիգ Իրականութիւնը:

Յարաբերաբար, նեղ իմաստ ունի և փշոտ ճանապարհ՝ այս Հայ Իրականութիւնը այսօր՝ Մայր - Հայրենիքէն մինչեւ Ալասքա...

Բայց ո՞վ կրնայ ժխտել այդ Իրականութեան ուժական միջուկը և կռանդեալ կռնակը:

Ցաճիկ գերեզմանափորութեան եօթանասուններորդ տարուան սեմին, այսինքն՝ ողջօրէն, ազգագրականօրէն և պատմականօրէն Հայոց Հրաւալի Ցարութեան այս Տօնին, դիտեցէ՛ք անգամ մը ձեր չուրջը, նայեցէ՛ք այն արժէքներուն որ ընծայեցինք մարդկային քաղաքակրթութեան, գիտութեան և արուեստներուն, և աղաղակեցէ՛ք անդին Ուիլեամ Սարոյեանին հետ՝

— Օ՛ն, կործանէ՛ Հայաստանը, եթէ կրնաս: Ջարդէ հայը նորէն, եթէ կրնաս... ու տեսնենք...

Մշակոյթի և քաղաքակրթութենէ զուրկ դորշ գայլը, քաղաքակրթութեան և յառաջդիմութեան անատակ թուրք իշխանները մի՛կ ակռամ միայն խաղաց իր դերը, ու մնաց իր որջին մէջ, հոգ չէ թէ դեռ անպատիժ...

Սակայն, մշակոյթի և քաղաքակրթութեան ասպետ ու ախոյեան Հայ Ժողովուրդը, աւելի ճիշդը Հայ Երիտասարդութիւնը դեռ «մեծ ու շատ անելիք ունի», ինչպէս պատգամեր է արծուաստիրտ և չիկահեր Վարդան Վրդպ. Խաչերեանը:

Մեծ եղեռնի Հայ Նահատակներուն եօթանասունամեայ կանչն է և ներկայ Հայ Երիտասարդութեան կրկնակի Ուխտն է՝

Կառուցել մի՛շտ,
Յառաջդիմել միշտ,
Աչնուացնել նորէն,
Բարձրանալ առ յաւէտ...:

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԴԱՐԱՆ

Պէյրութէն ստացանք «ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԴԱՐԱՆ», ձայնապերեակ և պատկերազարդ:

Խմբագրեց և կազմեց՝ Կարապետ Հաննէսեան: Աւելի քան 160 երգեր: Մաքուր Լուղթ և հրատարակութիւն Հաննէսեան Եղբայրներու Շիրակ Հրատարակչատան, Պէյրութ, 1984:

Ունենալու համար պիտի «Զահակիր»ի խմբագրութեան:

Գին 5 եզ. ոսկի:

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ



Թուրք ցեղասպանութեան կողմէ ճահճացուած մէկ ու կէս միլիոն հայերու անմոռաց յիշատակին՝ Երեւանի մօս Ծիծեռնակաբերդի վրայ է կանգնեցուած Ապրիլեան Եղեռնի այս հոյակապ յուշարձան — կոթողը:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 70-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻԻ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ցաւ և ցոյց տուաւ ողջ աշխարհին՝ իր ապրելու և գոյատեւելու կամքն ու արժանիքը:

Իր սեփական մոխիրէն փիւնիկի մը պէս յառնող հայութիւնը, իր պապերուն սեփականութեան մէկ հողաշերտին վրայ Հայրենիք և Պետականութիւն կերտեց ու չուտով վառեց իր մշակոյթին ջահը և իր ճակտի քրտինքովն իսկ դարձուց նորատեղծ Հայրենիքի վերաշինութեան անիւը:

Իսկ արտասահմանի մէջ, Մեծ եղեռնէն ճողոպրած հողմացրիւ բեկորները՝ քարը ճեղքող և քարին վրայ արմատ նետող բոյսերու նման՝ անհնարին պայմաններուն մէջ իսկ ծիլ արձակեցին, ծաղկեցան, միշտ պատիւ բերելով Հայ անունին /րենց երկրորդ հայրենիքներուն մէջ:

Վերջապէս, Աքսորի և ըմպանդի բոլոր արհաւիրքները կրելէ և գաղթականութեան ցաւերուն կոտտանչը խորապէս զգալէ ետք՝ իր ինքնավերանորոգութեան և կենսաւորումի հրաշալի յատկութեամբը հայ ժողովուրդը, այսօր կ'ապացուցանէ ամբողջ աշխարհին, թէ Ինք «դարէ դար անմահութեան բեռ տանելու» սահմանուած ազգ է:

Ահռելին սակայն, Մեծ եղեռնէն 70 տարի ետք, երբ դեռ իր արդար իրաւունքները վայելեր են իրեն, Հայ ժողովուրդը՝ այն վճռակամութեամբ, որով երէկ որոշած էր ամէն գնով տէր մնալ իր ճակատագրին, այսօր ալ որոշած է անհատոյց մնացած իր իրաւունքները հետապնդել:

Եօթանասուն տարի անցած է Մեծ եղեռնի սպզբնական թրւականէն և դեռ ծով արեան ու արցունքի գնով երկնուած մեր արդարապոյն Դատը՝ անտեսուած ու թողւքուած է աշխարհի մեծերուն կողմէ, ինչպէս մենք անօգնական զոհ թողւքուած էինք մեծ դահիճին ձեռքը:

Եօթանասուն տարի ողջ Հայութիւնը ապասեց մալդկային արդարութեան, բայց գրագէտ Սւրբէն Պարթեւեանի խօսքով, «անվճար մնաց մեր արիւնլուայ իրաւունքին հատուցման պարտքը»:

Ի հեճուկս այս իրողութեան, սակայն, Հայութիւնը տէ՛րն է և տէ՛րը մնալ որոշած է իր Դատին: Մեծ եղեռնի եօթանասնամեակին առթիւ իր Նահատակներուն յիշատակը ոգեկոչելու հանդիսութիւններուն կողքին, Հայ ժողովուրդը որոշած է ոչ միայն մարդկութեան գայրոյթը հրաւիրել թուրք ցեղասպանութեան վրայ, այլ նաեւ իր հողային պահանջքը ներկայացնել աշխարհի խղճմտանքին:

Եօթանասնամեակի առթիւ՝ իր սուգին և աղօթքին հետ՝ գիտակից Հայ ժողովուրդը ուխտած է հոգեկին ուխլ իր Նահատակներուն ցեղագրոշմ առաքինութիւններով և ամբողջացնել անոնց անաւարտ առաքելութիւնը:

Մեր դատ յաղողութիւնը կրնայ երկար ժամանակի կարօտիլ, թերեւս սերունդ մը կամ աւելի անցնին մինչեւ ան հասնի լիակատար յաղողութեան: Սակայն այս ամէնը պատճառ չեն որ մենք տկարանանք մեր դատին նկատմամբ ունեցած մեր հաւատքին մէջ: Ամէն սերունդ ունի իր դերն ու պարտքը և Ժողովուրդի մը դատը մէկ սերունդի ջանքերով չէ, որ ձեռք կը ձգուի:

Սփիւռքահայերս մեր Դատի հետապնդումով ուրիշ բան չէ որ կը պահանջենք, եթէ ոչ մեր ապրելու իրաւունքը, որովհետեւ առանց Հայրենի հողի անկարող ենք մնայուն և ապահով պատուար կանգնել օտարացման հայակուլ մակընթացութեանց դէմ:

Իսկ այդ սրբազան Դատին հետապնդումը կը պահանջէ մեզմէ՝ լա՛ւ ճանչնալ այդ Դատը և ապա լա՛ւ ճանչցնել զայն նոր սերունդին, որ մեր փղձքական գոյատեւման միակ գրաւականն է: Ապա նաեւ պարտ ու պատշաճ ձեւով ներկայացնել զայն առ որ անկ է: Եւ քանի որ մեր Դատի պաշտպանութեան ծանր հրետանին միացեալ հայութեան կամքն է, ուստի հրամայական անհրաժեշտութիւն է. միակամ պահանջատէր դառնալ անոր և միացեալ ու կազմակերպեալ ուժերով հետապնդել զայն: Եւ այս գերագոյն նպատակի հետապնդման ճանապարհին վրայ երբե՛ք չը կրնկրկիլ:

Մինչ այդ սակայն, նկատի ունենալով որ Արտասահմանը խարխուլ խարխափ մըն է մեզի, անհրաժեշտ է հոգւոյս կապուած մնալ Հայրենիքին և հայրենասիրական բարկ սիրոյ կրակը վառ պահել ցրօնքի Հայ սրտերուն մէջ: Նոր սերունդին մէջ ստեղծել ազգային արժէքներու հանդէպ սէր և պարտաւորանք: Անխաթար պահել դարերէն հկած եւ դարերու հնութիւն ունեցող մեր աւանդութիւնները, բարքերը, Հայ լեզուն, հաւատքն ու մշակոյթը: Անշէջ պահել Ազգային խտալին բոցը, մինչեւ այն օրը երբ ամէն Հայ հասնի իր փրկութեան նաւահանգիստին — Մայր Հայաստանին:

ՎԵՐ. ՎԱՀԱՆ ԹՈՒԹԻԿԵԱՆ

ՍԱՀԱԿԵԱՆԻ ՃՕԱՄԵԱԿ

(Շար. Բ. էջէն)

րութեան ներկայացուցիչները, հայ երեսփոխանները, Ազգային մարմիններէ ներկայացուցիչներ, տարբեր հայ կուսակցութիւններէ ներկայացուցիչներ, բարեսիրական և մշակութային միութիւններու ներկայացուցիչներ և Հայկական երկրորդական վարժարաններու տնօրէններ և կրթական մարմիններու անդամներ:

Հ. Կ. Բ. Մ.ի կեդրոնական Մարմնի Ատենապետ Պր. Վահրիճ Ճերէճեան հանդէս եկաւ բացման խօսքով, իսկ Ինամակալութեան անդամ Տոքթ. Մակ Քէպապճեան արաբերէնով: Օրուան գլխաւոր բանախօսն էր Գոլէճի տնօրէն պր. Պէպօ Սիմոնեան: Առաջին ՀԸՋանի ՀԸՋանաւարտներու անունով ողջոյնի խօսք ըսաւ Տիկին Արմենուհի Մահտեսեան, իսկ 60-ամեակի հունձքին անունով արտերէն ուղերձ կարդաց Գլոտին Նազարեան: Գործադրուեցաւ գեղարուեստական բարձր մակարդակի յայտագիր:

ՁԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՍՓՅԹԱԹԵՐԹ
25 ԱՊՐԻԼ 1985

ԼԻԲԱՆԱՆ

ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏԻ ՈՃԻՐԻՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ՝ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵՑԱՆ

Ն. Ա. Ուժերու Պատպտյայի ջոկատէն տարբեր, գործակցաբար ձիւնիի ջոկատի տարեւորուն, անցեալ շաբաթավերջին յաջողեցան ձերբակալել Փանոս Ասատուր Նահապետեանը (27 տարեկան), անոր բնակարանին մէջ, մինչ Ոաս Պէյրութի մէջ ձերբակալուելու ցաւ անոր եղբայրը՝ Բաճճի Ասատուր Նահապետեան (25 տարեկան), կարճատեւ բախումէ մը ետք:

Անոնք խոստովանեցան, թէ իանի մը շաբաթներ առաջ, կողոպտած էին Լուլու Սեթիան Քիւրճեանի (ծանօթ՝ Հրանդ անունով) գոհարեղէնի վաճառատունը, իւրացնելով 3172 կրամ (18 ասիճանով) ոսկի, 495 կրամ արամանդ (2400 քարաթ արամանդ), 3244 ամերիկեան տոլար եւ 700 հազար տոլար արժող այլ գոհարեղէններ:

Իրենց ոճիրին կիրարկման ձեւին մասին խօսելով, Բաճճին խոստովանեցաւ, թէ 6.75 մմ. ձայնարկել ատրճանակով սպանուած է Հրանդը, որուն հետ նախապէս ծանօթ էր իր գործին բերումով: Ապա, ան սպանուած է նաեւ վաճառատան մէջ գտնուող միւս չորս պատասխանատուները եւ գոհարեղէններուն ու դրամը տոպրակի մը մէջ լեցնելով, դուրս մուտքին գլխէ սպասող եղբօրը՝ Փանոսին հետ հեռացած են եւ ապաստանած՝ Զոհաք Պլաթ շրջանը:

Անոնք հերքեցին երրորդ մեղսակիցի մը գոյութիւնը, մինչդեռ ականատեսներ նախապէս յայտնած էին, թէ իննշաբաթի մէջ երեք հոգի կային ծանօթ դէպքին օրը

Գողցուած գոհարեղէնները վերադարձուեցան տիրոջ՝ Ռաֆայէլ Պողոսեանի, որ սպանեալ Հրանդին գործի ընկերակիցն էր:

Ոճրագործները մատրած էին Եւրոպա փախչիլ հոն վաճառելու համար գողցքը, կը գրէ «Ազդակ»:

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

Կիրակի, 28 Ապրիլ 1985, առաւօտեան ժամը 11-ին
Նախաձեռնութեամբ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 70-ԱՄԵԱԿԻ
ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍ
Մասնակցութեամբ
«ՇՆՈՐՀԱԼԻ» ԵՐԳԱԽՈՒՄԲԻ
Աջակցութեամբ
«ԵԳԻՊՏԱՀԱՅ ԵՐԳԱԽՈՒՄԲ»-Ի
Ղեկավարութեամբ
ՄՕ· ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆԻ
Երգեհոնի նուագակցութեամբ
ՏԻԿԻՆ ՇԱՄԻՐԱՄ ԴԱՐՄԱՆԵԱՆԻ
Կազմակերպութեամբ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ

ՄՐՑԱՆԱԿ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՕԹԱՆԱՍՈՒՆԱՄԵԱԿԻ

Խմբագրութեանս հասցուած Մեծ Եղեռնի 70-ամեակի մրցանակի մասնակցող ուսանողներու ուշադրութեան կը յանձնենք հետեւեալները.-

1.- Գործերը պիտի հասցնել վերջին քսանչորս ժամուան, 30 Ապրիլ 1985:

2.- Մրցանակի մեկնում՝ Տէր եւ Տիկին Բարգ՛ճ եւ Անահիտ Թանճեանցներէ (Նիւ Եորք) ստացած են պարգեւ-բաժանորդագրութիւններու սակը:

3.- Գնահատիչ յանձնախումբի (ժիւրի) անդամ նշանակուած են՝ պպ. Յակոբ Համբիկեան եւ Վահան Զէյնլեան:

4.-Մրցանակի արժանացող գործերը պիտի հրատարակուին «Ջահակիր»ի մէջ, եօթանասունհամեակին ընթացքին:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

Հասցէ.
TCHAHAKIR WEEKLY
P. O. Box 2111
CAIRO (11511) — EGYPT

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Տէր և տիկին Նուպար Մոզոմոնեան (Սիտնի) առ ի քաջալերութիւն թերթիս ազգօգուտ և հայրենանուէր գործունէութեան կը նուիրեն 10 աւստրալիական տոլար:

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Տիկին Ազատուհի Մովսէսեան և զաւակունք իրենց չատ սիրեցեալ ազգականին՝ ողբ. Նիգոլա Սարգիսի մահուան տխուր առթիւ փոխան ծաղկեպսակի կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	3
Կոկանեան Սրահին	3
«Արեւ»ին	3
«Ջահակիր»ին	3

Տէր և տիկին Սրսէն և Մարի Էմիրզեաններ իրենց չատ սիրեցեալ ազգականին՝ ողբ Նիգոլա Սարգիսի մահուան տխուր առթիւ փոխան ծաղկեպսակի կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	3
Կոկանեան Սրահին	3
«Արեւ»ին	3
«Ջահակիր»ին	3

(Մնացալ «Ջահակիր»էն)

Ողբ. Վարսենիկ Գարթալեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Պր. Պետրոս Մովսէսեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	3
«Ջահակիր»ին	3

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Մկրտիչ Ճանիկեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տէր եւ տիկին Նուպար Զօրայեան կը նուիրեն 5 եգ. ոսկի:

Ողբ. Նիգոլա Սարգիսի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տէր և տիկին Դանիէլ Ճոճոհան կը նուիրեն 5 եգ. ոսկի:

Պր. Յակոբ Կիւրիւլեանի ընդ օր. Սիւզան Իսքանտարի բարեբաստիկ ամուսնութեան առթիւ վասն չնորհաւորութեան կը նուիրեն.

Տէր և տիկ. Նուպար Զօրայեան 5
» » Զաւէն Պալեան 5

ՓՕԼ ՓԻԼԻՏՃԵԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Ողբ. Նիգոլա Սարգիսի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան տէր և տիկին Փօլ Փիլիտճեան կը նուիրեն 10 եգ ոսկի:

ԲԱՌԱՐԱՆ
ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Տէր և տիկին Փօլ Փիլիտճեաններ, «Փօլ Փիլիտճեան Հիմնադրամ»ի կողմէ հրատարակուած, Մեսրոպ Գույումճեանի անգլերէնէ – հայերէն Ընդարձակ բառատաններէն մէկական օրինակ փոստով նուէր ուղարկած են Աւստրալիոյ իրենց հարազատներուն և բարեկամներուն.

Գերչ. Աղան եպս. Պալիոզեանի
Արժ. Տ. Արամայիս Ա. քհնյ. Միրզաեանի
Յակոբ եւ Նուարդ Սարգիսեանի
Արթիւր Գասարճեանի
Նազարէթ և Արշալույս Վարդուկեանի
Հրաչ եւ Լիւսի Վարդուկեանի
Հարի եւ Ալիս Զաքարեանի
Ժիրայր եւ Մարի Բաթմաքանեանի
Պերճ եւ Թոփիկ Ջաղլասեանի
Տիրան եւ Սիրվարդ Տէր Մինքայէլեանի
Յակոբ եւ Աննա Սեպուհեանի
Մարիա Սէֆէրեանի
Աբրահամ Բարլանճեանի
Ալիս Աւետիսեանի
Այտա եւ Կարօ Խաչատուրեանի
Լիւսիկ եւ Փօլ Անկրակեանի
Յասմիկ Վառվառեանի

Ս. Պատարագ եւ Հոգեհանգիստ

Ապրիլեան եղեռնի 70-ամեակի յիշատակին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, Կիրակի 28 Ապրիլ 1985, տեղի պիտի ունենայ հանդիսաւոր Ս. Պատարագ, նահատակներու խնկելի յիշատակի ոգեկոչման յատուկ արարողութիւն եւ հոգեհանգիստ:

Ս. Պատարագը պիտի մատուցանէ եւ քարոզէ

ԳԵՐԱԾ. Տ. ՋԱԻԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆ

Առաջնորդ Հայոց Եգիպտոսի

Ս. Պատարագը պիտի աւարտի ժամը 11-ին, ապա տեղի պիտի ունենայ «Շնորհալի» երգչախումբի մասնակցութեամբ յատուկ արարողութիւն եւ հոգեհանգիստ: Ծաղկեպսակներ պիտի գետեղուին բիւրաւոր նահատակներուն յուր կառուցուած մատուռին մէջ:

Հայրենիքի եւ հաւատքի համար մարտիրոսացեալներուն նահատակները յարգել, անոնց արժանի յաջորդները ըլլալ կը նշանակէ:

Բազմաձայն երգեցողութիւնները պիտի կատարուին «Շնորհալի» երգչախումբին կողմէ, ղեկավարուելեմբ Մօ. Եդ. Յակոբեանի, երգեհոնահարութեամբ Տիկ. Շ. Դարմանեանի:

Սկիզբ առաւօտեան ժամերգութեան ժամը 8.-ին
Սկիզբ Ս. Պատարագի » 9.30ին
Սկիզբ յատուկ արարողութեան » 11.-ին
Հոգեհանգիստ » 11.45ին

Բոլոր արարողութիւններու աւարտին, եկեղեցւոյ պարտէզին մէջ պիտի կատարուի ծառատնկման արարողութիւն յիշատակ մեր ժողովուրդի եւ հայրենիքի վերակենդանութեան:

Համաժողովրդական Հոգեհաց

Նոյն օրը, 28 Ապրիլի կէսօրէ հաք ժամը 1.30ին, Հելիոպոլսոյ Նուպարեան Ազգայինն վարժարանի Պըլըքեան սրահին ներքեւ, սեղանատան մէջ տեղի պիտի ունենայ ժողովրդական հոգեհաց:

Եկեղեցւոյ արարողութիւններէն հաք, օթօպուսը ժողովուրդը պիտի վերադարձնէ Հելիոպոլիս:

Ե. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՆՈՒԻԷՐՆԵՐ

ԳԵՂԵՑԻԿ, ՄՆԱՑՈՒՆ, ԱՐԺԷՔԱՒՈՐ ՆՈՒԻԷՐՆԵՐ, կը վաճառուին Ազգային Առաջնորդարանիս մէջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակութիւններ.

1.- ԳԱՆՁԵՐ, բազմազեղ բացատրութեամբ
Մայր Աթոռոյ Գանձատան բանկագին իրեղէններու գունաւոր վերարտադրութեանց փոքրաւոր հատորը, 50 եգ. ոսկի:

2.- ԱՐԱՐԱՏ Ալպոմ
Յատիտեցական եւ խորհրդանիշ լերան գունաւոր, հիանալի նկարներու եւ հայ մեծ բանաստեղծներու նկարաւորներով, գեղատպ հատորը, 10 եգ. ոսկի:

3.- ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ չորս աւետարաններ,
Գործ Առաքելոց եւ Սուրբ Հայր մեր կըներ: Արիարհատ լեզուով եւ փառակազմ, 5 եգ. ոսկի:

4.- Ս. Ծննդեան արարողութիւններու եւ Ս. Պատարագի ժապաւէն-ֆասէթը: Շնորհալի երգչախումբ: Պատրաստուած էսիֆօ հաստատութեան կողմէ, 5 եգ. ոսկի:

ԴԻՒԱՆԱՏՈՒՆ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԵՌԱՁԱՅՆԻ ԹԻՒԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

		ՆՈՐ ԹԻՒ
Տէր և Տիկին Վահան Զէյնէեաններ	Բնակարան	547095
Ասատուրեան Ընտանիք, Կիզէ	»	485189
	Գործատեղի	484129

ՇԱՆՕԹ.- Այն ազգայիններէն որոնց հեռաձայնի թիւերը փոփոխութեան ենթարկուեցան վերջերս, կրնան հեռաձայնել խմբագրութեան (հեռ. 934908) ամէն օր կէսօրէ հաք, եւ մենք սիրով կը հրատարակենք իրենց նոր թիւը:

ՍՏԱՑՈՒԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Թերթիս Նիւ Եորքի բարեկամներէն՝ տէր և տիկին Բարգէն և Անահիտ Թանճեաններէ չնորհակալութեամբ ստացանք թերթիս կազմակերպած Մեծ Եղեռնի 70-ամեակի մրցանակի պարգեւներու գումարը՝ 200 ամերիկեան տոլար:

Տէր և տիկին ՆՈՒՊԱՐ ՍԱՂՄՈՆԵԱՆԵՆ (Սիտնի) չնորհակալութեամբ ստացան՝ ննք իրենց 1985ի բաժանորդագրութիւնը՝ 30 աւստր լիական տոլար:

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ ղրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), եգիպտոս:

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالالبان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնադրված 1948

Տպագրատեր — ԱՐՏԱ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՍԵԱՆ

ՆՈՐ ՇԱՐՔԱՆ ԹԻՒ 1012 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 2 ՄԱՅԻՍ 1985

ՀԱՅԿ 250 ԼԻՐԷ 5 եգ. Դհկ.

عدد رقم ١٠١٢ — الخميس ٢ مايو ١٩٨٥

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՐԵՒՈՐ ՁԱՌԸ

Երէկ, Մայիս 1-ի առթիւ, Նախագահ Հոսնի Մուպարաք քաղաքական կարեւոր ճառ մը խօսեցաւ եգիպտացի գործաւորներու ներկայացուցիչներուն առջեւ, պարզելով երկրին ներքին և արտաքին քաղաքականութիւնը։

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ՄԵԾ ՏՕՆ

Մայիս Մէկ, տօն աշխատաւիր եւ աշխատաւորութեան, տօնը աւնոց ազատագրումին ու յաղթանակին՝ շահագործող դարձած անձնական, սեփական դրամատիրութեան բաբէն:

1889ի Լոնտոնի Աշխատաւորական Սենտիֆաներու համագումարին մէջ որոշուած եւ 1890 Մայիս 1ի մեծ ցոյցերով առաջադրուած աշխատաւորական հիմնգ պահանջներու այս տօնը՝ բոլոր յառաջադէմ երկիրներու մէջ կը տօնուի պատշաճապէս։

1952ի Արաբական Յեղափոխութենէն ետք, մինչեւ 1964ի վերջը անիկա այս երկրին մէջ կը տօնուէր կիսապատշաճ կերպով. սակայն 1965էն սկսեալ՝ Մայիս Մէկը դարձաւ նաեւ ընկերվարական Ե.Ա.Հ.ի պատշաճական մեծագոյն տօներէն մէկը:

Մայիս Մէկը այն թուականն է, որ մարդկային ընկերութեան հիմնական գոյազդակին՝ աշխատանքին վերադարձուց իր կարեւորութիւնը եւ աշխատաւորութիւնը տէր հռչակեց իր իրաւունքներուն: Աշխատանքը եղաւ ուրբ ժամ (այժմ տեղ տեղ՝ 7 ժամ), աշխատավարձն եղաւ համապատասխան ի գործ դրուած ճիգին, իրականացած արժէքին եւ աշխատաւորի կարիքներուն: Ապա՝ աշխատաւորն ապահովագրուեցաւ արկածին ու մահուան դէմ, դեղի ու դարմանի, զաւակներու կրթութեան եւ ծերութեան հանգստեան բոլակի առաւելութիւններով:

Աշխատաւորութիւնը խաղալիկ էր դրամատիրութեան իշխանութեան տակ եւ ոչ թէ աւնոր գործակիցը, ինչպէս այսօր: Աշխատաւորութիւնը բանուոր, գիւղացի, պատշաճեալ եւ ուսուցիչ — ենթակայ էր դրամատէրներու եմահաճոյին: Մայիս Մէկի պայքարներով (ցոյցեր, գործադուլներ եւ բախումներ) ազատագրուեցաւ աւիկա:

Այսօր, ընկերվարական եւ դեմոկրաս բոլոր երկիրներուն մէջ, եւ աւնոց կարգին մեր մայր հայրենիք Ս. Հայաստանի, ապա մեր երկրորդ հայրենիք Եգիպտոսի մէջ՝ աշխատաւորութիւնն է որ տուն կու տայ եւ կը վարէ աշխատանքը, արդիւնաբերութիւնն ու հարստութեան բաշխումը, անձնական, ընհասական կամ խմբակցական դրամագլուխը վերածելէ ետք Ազգային Դրամագլուխի:

Մայիս Մէկը, ուրեմն, այս մեծ եղելութեան յիշատակը պանծացնող եւ աշխատաւորութիւնը փառաւորող տօնն է:

Երեւանի եւ աւնոր նման մայրաքաղաքներուն մէջ՝ Մայիս Մէկին կը դադրի ամէն զբաղում, եւ աշխատաւորներ ու մտաւորականներ, երիտասարդ եւ տարեց, հազարաւորներով, մեծ տողանցք կը սարքեն, կը ցնծան, կը պարեն, կ'երգեն եւ կ'ուրախանան:

Նոյնը կ'ըլլայ նաեւ եգիպտոսի մէջ: Այդ օրը գոց են պատշաճատուները, վաճառատուները եւ հասատութիւնները: Ու աշխատաւոր ժողովուրդը՝ ցնծութեան եւ խրախճանքի մէջ է, որովհետեւ՝

Արաբ ժողովուրդն ալ այսեղ՝ ազատագրուած է ամէն տեսակ շահագործումէ եւ իմն իր սեփական տէրն է Արաբ աշխատաւորութիւնը՝ իմն է տօնէնը երկրի աշխատանքին ու աւնոր արդիւնքին յանձնառումին:

Մայիս Մէկը, ուրեմն, ճակատագրի վրայ իրաւ մարդկութեան տարած յաղթանակին տօնն է:

Կեցցէ՛ Մայիս Մէկը:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ապրիլեան Եղեռնի 70-ամեակի Համազգային Յուշատօնի

Շորեքշաբթի, 24 Ապրիլի դիշերը ժամը 8.-ին, Գահիրէի Ամերիկեան Համալսարանի մեծ սրահին մէջ տեղի ունեցաւ Համազգային Յուշատօն, Համաշխարհային Ա. Պատերազմի ընթացքին մարտիրոսացեալ միլիոնաւոր հայ նահատակներուն զոհը յիշատակին:

Նախօրօք, Յուշատօնի յատուկ յանձնախումբը Ազգային Առաջնորդարանին մէջ բազմաթիւ նիստեր գումարելով և բազմակողմանիօրէն քննելով բոլոր կարելիութիւնները հիւրընկալ այս երկրին մէջ ձեռնարկներ կազմակերպելու, եկաւ այն եզրակացութեան որ յուշահամդէսը բարձրորակ գեղարուեստական յայտագրով կատարուի:

Սոյն յայտագիրը արդէն իսկ եգիպտահայ մամուլին մէջ բազմաթիւ անդամներ հրատարակուեցաւ:

Յուշատօնը սկսաւ Եգիպտական ազգային քայլերգով ապա ազգային վարժարանի Աւագ ուսուցիչ Տիար Յակոբ Համբիկեանի բացման խօսքէն ետք ընթացք արուեցաւ յայտագրին:

Յուշահանդէսի յայտագրին մէջ իրենց բաժինը բերին այս տարի եօթանասնամեակի առիթով, երիտասարդ սերունդի ներկայացուցիչներ: Տեղի ունեցան արտասանութիւններ և երեք բանախօսութիւններ որոնց ընթացքին լայն պատկառի վրայ ցոյց արուեցաւ հայկական եղեռնի նախընթաց շրջանի եղելութիւնները: Եղեռնը իր ամբողջ զարհուրելի վաւերագրական նկարներով ապա հայ ժողովուրդի հրաշալի յարութիւնը ի լոփիւս աշխարհի և մանաւանդ ի Խորհրդային Հայաստան:

Հետաքրքրական էր Գահիրէի սէնֆոնիք նուագախումբի անդամներէն կազմուած քառեակի — 2 լութակ, վիոլա և թաւ լութակ — ելոյթը: Նուագուեցաւ Հայրենէն Տօ Մաժէօր և կամիտասէն «Գարուն ա» բացառիկ նուագակցութեամբ և յաջողութեամբ: Եաքը տեղի ունեցաւ «Կռունկ» երգչախումբի կատարմամբ «Անմահներին» ձօնուած ելոյթը ունկնդրութիւնը պատճառեց խոր զոհունակութիւն: Հանդէսը իր աւարտին հասաւ Առաջնորդ Սրբազան Հօր փակման խօսքով որու ընթացքին Սրբազան Հայրը հաւատքի և հայրենիքի համար զոհուածներուն յարգանական հանգիստ հայցեց և փառք, ապրող և սպեղծագործող հայ ժողովուրդին: Երախտագիտութեան զգացումներ յայտնեց Արաբ ազնիւ ժողովուրդին, իրենց ասպնջական ոգիին

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 70-ԱՄԵԱԿԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ, ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ՀՈԳԵՁԱՑ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Անցեալ կիրակի, 28 Ապրիլ 1985, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ, ի ներկայութեան Ազգային Իշխանութեան անդամներու, Ազգային վարժարաններու աշակերտութեան, ուսուցչութեան, Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի և Հ.Մ.Ը.Մ.-Արաքսի արիներուն և արեներուն և հոծ թիւով հաւատացեալներու տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս Պատարագ:

Պատարագիչն էր Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն արք. Զինչինեան: Արարողութեանց մասնակցեցան նաեւ հայ կաթողիկէ համայնքի վիճակաւոր Գերպ. Յովհ. Եպս. Պայեան և Հոգշ. Տ. Սեպուհ վրդ. Սարգիսեան (Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան) որ հիւրաբար քաղաքս կը գտնուէր:

Պատարագի երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ, տիկնավարութեամբ Մօ. Ե. Յակոբեանի և երգահնահաւատութեամբ տիկին Շ. Դարմանեանի:

Ս. Պատարագէն ետք, եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Յուշահանդէս մը որուն մասին պիտի անդրադառնանք մեր յաջորդ թիւով:

Պատարագիչ Սրբազան Հայրը, իր քարոզէն առաջ, կարդաց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն Ս. Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Վեհափառին սրբատառ կոնդակը Մեծ Եղեռնի 70-ամեակի առթիւ, որ ներկաները ունկնդրեցին յոտնկայս: Ապա, մեր բիւրաւոր նահատակներուն ի յուշ կառուցած խորանին առջեւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան:

(Շար. տեսնել էջ 2)

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՏ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՉԷ...»

1915 Ապրիլին, մէկ ու կէս միլիոն հայեր ջարդուեցան: Այս տարեդարձին նախօրեակին, Թուրքիոյ վարչապետը՝ Թիւրկիւթ Օզալ կը պատասխանէ այս հարցին՝ ինչպէս նաեւ Եւրոպայի և Օթանի մասին իրեն ուղղուած հարցումներուն, «Լը Բուէն» թերթի Թղթակիցին:

Հարցում.- Եօթանասուն տարի ետք, ինչո՞ւ չընդունիլ Հայերու ջարդը.

Պատասխան.- Պարզապէս որովհետեւ ջարդ տեղի չէ ունեցած: Միջազգային քննութիւններէն ոչ մէկը կրցած է փաստել Թուրքերու յանցապարտութիւնը: Առաջին մեծ պատերազմին, ռուսերը յարձակեցան Թուրք բանակներուն վրայ արեւելեան ճակատը: Այս շրջաններու սահմանակից հայերը ռուսերուն ի նպաստ էին եւ թշնամաբար վարուեցան մեզի հետ: Ուրեմն, Թուրք կառավարութիւնը հայ ժողովուրդին պարպումը կազմակերպեց դէպի Սուրիա: Ոմանք, գաղթի ժամանակ զոհ գացին հիւանդութեան:

Հարցում.- Քրանսայի եւ Թուրքիոյ յարաբերութիւնները, Հայկական հարցին պատճառով է՞ որ լարուած են:

Պատասխան.- Մեծ թիւով հայեր ներգաղթած են Ֆրանսա: Կուսակցութիւնները հայերու քուէները ապահովելու համար, զօրավիգ կանգնեցան անոնց հակաթուրք դիրքին: Դէչ մթնոլորտ մը ստեղծուեցաւ մեր երկու երկիրներուն միջեւ: Սակայն վերջերս յարաբերութիւնները բարելաւման համբու վրայ են. Ֆրանսական կառավարութիւնը որդեգրեց գործնական դիրք մը: Ան կ'անդրադառնայ մեր դիրքերուն ռազմավարական կարեւորութեանը Միջին Արեւելքի մէջ:

(Հօսքերը քաղուած Լօր Պուլէէ և Գլեմանթին Կիւդէնէ)

Թրգմ. Ա. Ա.

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐՇԱԿ Ա. ՏԱՐԱՅԻ ՊԱՏՎԱՒՈՐ ՀՈՎՎԵՆԱՅ ՍՈՒՐԲ ՆՇԱՐԱԳԻՐՆ
ՊԱՏՄԱԿ ՀԱՅՐԱՊԵՏԱՆ ՍՈՒՐԲ ԱՐԱՔԵԼԻՆ ՄԱՄԱՆԱԿ ԿԱՄՔ-
ԱՍՊԱՏ. ՄԱՅՐ ՏԱՃԱՐԱՒԱՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՑ ՈՂՋՈՑՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՅԱՆՆ ԿԻՒՐԻԱՒՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ԵՐԻՒՍԱՂԷՄԻ, ՊԱՏՐ. ԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՑ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ՀԱՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆՑ ԵՒ ՄԱՄԼՈՑՆ, ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՑՈՑ

**«ՈՅՔ ՎԱՐԷԻՆ ԱՐՏԱՍՈՒՈՑ,
ՅՆԾՈՒԹԵԱՄԲ ՀՆԶԵՑԱՑՆ»**

(ՍԱՂՄ. 125-5)

Այն սեւ օրերից եօթանասուն տարիներ յետոյ, Հայաստանեայց եկեղեցին ու ժողովուրդը համայն, կանգնած են վերջնին անմոռաց յիշատակի առաջ երկու միլիոն իրենց նահատակուած զաւակների, որոնք զոհ գնացին Օսմանեան կայսրութեան կառավարութեան կազմակերպած ցեղասպանութեան 1915 թուին: Մի ամբողջ ժողովուրդ տեղահան սուրից իր պատմական երկրի՝ Արեւմտեան Հայաստանի տարածքից ու ծրագրուած ձեւով բնաջնջուեց մահուան ճանապարհների վրայ: Աւերակների վերածուեցին ու հրկիզուեցին բազմահարիւր հայաբնակ քաղաքներ եւ գիւղեր, վանքեր ու եկեղեցիներ, տասերը կոթողներ հայ դասական նարտարապետութեան, կառուցուած վերջին հազար եւ հինգ հարիւր տարիների ընթացքում:

Այսօր արդի Հայաստանում թէ Սփիւռքում, համարեա չկայ մի հայ մարդ որ չողբայ մարտիրոսութիւնը մի մեռնալուր:

Այսօր մեր սգաւոր ժողովրդի զաւակները, բոլորը անխտիր, սրտ ուրտի տուած իրենց աղօթքն են երկինք առաքում, իրենց նահատակուած հայրերի, մայրերի ու եղբայրների հոգիների խաղաղութեան համար եւ համազգային ոգեշնչումով ողջունում են իրար ու մխիթարում, տեսիլքովը արդարութեան արշալոյսի, գիտակցութեամբը պայծառ սուրբ պահելու նրանց յիշատակը եւ հաւատարիմ մնալու նրանց ուխտին, նրանց երազանքի՝ հայ ազգը համայն մէկտեղուած ու հայոց երկիրը ամբողջացած տեսնելու:

Մեր հրիսոսանուէր ազգը մօտ երկու հազար տարի է ահա որ հաւատում է Աւետարանի ճշմարտութեանը, թէ՝ «երանի է նրանց որոնք հաղթ եղած եւ ծարաւի արդարութեան» եւ թէ՝ «Սգաւորները պիտի մխիթարուեն» *(ՄԱՏԹ. Ե. 4. 6)*:

Յիրաւի հայոց պատմութիւնը մի դիւցազներգութիւն է վասն Յիսուսի եւ վասն արդարութեան: Այդ հաւատքը լուսաւորեց մեր ազգի հոգին ու մեր պատմութիւնը, Սուրբ Գրքով Լուսաւորչից սկսեալ, բայց մանաւանդ հինգերորդ դարի Աւարայրի ճակատամարտից: Անցնող տասնիններորդ դարերը վկայում են՝ թէ սրբազան մարտը վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց ազատութեան արդարաբար շարունակուեց տարբեր պայմաններում, տարբեր գաղափարական տարազներով, տարբեր դրօշներով, բայց միշտ ի խնդիր Քրիստոսաւանդ նոյն արդարութեան յաղթանակի, միշտ ի խնդիր նոյն յաւերժական Հայաստանի:

Մեր ազգի պատմութիւնը մի կենդանի յուշարձան է աշխարհի հորիզոնի վրայ բարձրացող, մարմին ու կեանք առած նահատակները արիւնով, քարուն եւ գեղեցիկին ծառայելու ստեղծարար հաւնարով, սեփական ազգ ու ազատ հայրենիք կերտելու սրբազան կրովն: Եւ այդպէս ահա նա բացել է դուներ իր հոգու ուժերի, դուները յաւիտենական կեանքի:

Այսօր, Մայր Հայրենիքում թէ Սփիւռքում բնակուող բոլոր հայերը, առաւել համերաշխած ու եղբայրացած, Աստուծոյ եւ պատմութեան առջեւ բերելու են իրենց նուիրական վկայութիւնը, թէ նաեւ մեր օրերին եւ գալիք ժամանակներում շարունակելու են այդ սրբազան մարտը անմար հաւատքով ու աներեր վճռականութեամբ, առանց կորցնելու յուսահատութեան զգացումը, առանց անհաւասարակշիռ արարքների եւ մանաւանդ առանց մոլորուելու ու հեռանալու մեր ոտի տակ գըտնըւող հայրենի հողի հրամայականից, որ միակ գրաւականն է մեր ազգային գոյատեւման եւ մեր արդար իղձերի ապագայ կենսագործման: Մեր օրերի վերուշխնուած ու ծաղկող մայր երկիրը սուրբ գրական Արարատի փէշերին, 1915ին նահատակուած մեր ժողովուրդի յիշատակը յաւերժացնող վեհագոյն յուշարձանն է եւ անշէջ յոյսի փարոսը արդարութեան լրումի: Մեր նահատակները մեռան ապրելու յոյսով եւ հայոց հայրենիքի վերածննդեան տեսիլքով:

Այսօր, այդ սեւ օրերից հեռանալուն տարիներ յետոյ, մեր

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ՆԿԱՐԶԱԿԱՆ

ԱՆՆԱ ՊՕՂԻԿԵԱՆ ԿԸ ՑՈՒՑԱԴՐԷ

Համբագրութեանս ուղարկուած հրաւէրէ մը հաճոյքով կը տեղեկանանք, թէ յառաջիկայ Կիրակի, 5 Մայիս 1985, երեկոյեան ժամը 7.30ին, Հայ Դեղ. Միութեան «Թէքէեան Սրահ»ին մէջ բացումը տեղի պիտի ունենայ Աննա Պօղիկեանի նկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն արք. Զինչինեանի և նախագահութեամբ տիկին Մոնա Թուատա Քամէլի:

Ցուցահանդէսը բաց պիտի մնայ նաեւ երկուշաբթի, 6 Մայիս 1985, երեկոյեան ժամը 7–10:

Սրտանց յաջողութիւն կը մաղթենք մեր արուեստագիտուհիին:

ԼՈՍ ԱՆՋԵԼԸՍ-ԵՐԵՒԱՆ ՕԴԱՑԻՆ ՆՈՐ ԳԻԾ

Երեքշաբթի Մարտի 26ին, Լոս Անճելըսի աւստրիական հիւպատոսարանին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական համաձայնագրի ստորագրութիւնը, որով յառաջիկայ Յունիսի 2էն սկսեալ օդային նոր գիծ պիտի հաստատուի Լոս Անճելըսէն Երեւան *(Վիեննայի վրայով)*:



ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹ
Պէյրութ – Լիբանան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»
Նիւ Եորք – Միաց Նահանգներ

«ԶԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Գահիրէ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Պուէնոս Այրէս (Արժանթին)

«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Փաասաինա (Միաց. Նահանգներ)

«ՅԱՌԹԱՆԱԿ» ԱՄՍԱԹԵՐԹ
Փարիզ (Ֆրանսա)

«ԼՈՒՍԱԲԱՑ»
Թորոնթօ (Կանատա)

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»
Միանի (Աւստրալիա)

ԱՐԱՔՍԻԱ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆԻ ՁԱՅՆԵՐԻԶԸ

Անոնք որոնք կը փափաքին ունենալ արուեստագիտուհի ԱՐԱՔՍԻԱ Վ. ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆԻ ձայները իրենց (քասէթ), կրնան դիմել Հայկական Ընթերցասրահ, ամէն երեկոյ ժամը 6-էն 9ը, Պր. Մուրատ Պահաթրեանի:

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ
• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ԱՐՁԱԳԱՆԳ ՄՈՆՐԷԱԼԷՆ

ՅՈՅԺ ԳՆԱՀԱՏԵԼԻ ՁԵՌՆԱՐԿ ՄԸ՝ Հ.Բ.Ը Մ.-Ի ԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ

Յո՛յժ գնահատելի, որովհետեւ կազմակերպիչները հայ մշակոյթի մագնիսական ուժով յաջողեր էին նոյն երդիքին ներքեւ համախմբել, Համազգային, Թէքէեան, Հ.Բ.Ը.Մ., Պոլսահայ «Մէկ» մշակութային միութեանց ինչպէս նաեւ Ալեք Մանուկեան, Ս. Գր. Լուսաւորիչ վարժարաններու զանազան տարիքէ 19 արտասանողները:

Արդարեւ ո՛րքան հոգեպարար է տեսնել անխտրական ոգիով, բարենիշէ արժանի գործակցութիւնները:

Երեկոն նուիրուած ըլլալով հայրենի բանաստեղծ Ցովհ. Շիրազի մահուան Ա. տարելիցին, անոր ստեղծագործութիւնները միայն կը տողանցէին, բեմէն, իրենց համակ էութիւնը նուիրաբերող հայարուփ ժիր շրթունքներով:

Անմահ բանաստեղծին — Դափնիներով զարդարուն մեծդի նկար — բեմայարդարումը՝ գործ մանրանկարիչ Ֆիլիբ Էլմոքեանի, բարձրագիր կ'իշխէր սրահին:

Կը մատուցուէր Շիրազեան բանաստեղծութեան անմոռանալի խնջոյք մը որուն բացումն էր կատարած բանաստեղծին ծանօթ, «Նոր Այգ» ամսագրի խմբագիր՝ պր. Մկրտիչ Նալպանտեան իր հետաքրքրական դրուագներով համեմուած կենսագրական բանախօսութեամբ:

Դատական կազմը կը բաղկանար Մոնրէալի չորս թատերախումբերէն հրաւիրուած դերուհիներով: Տիկին Արփինէ Շալճեան կը ներկայացնէր «Համազգայինը», տիկին Սելմա Քէչիկեան՝ «Հ.Բ.Ը.Մ.»ը, պր. Պերճ Ֆազլեան «Թէքէեան»ը և սոյն տողերը գրողը՝ «Արմէնեան Թատերախումբ»ը:

Դատելու իրաւասութիւն չունեցած էր նաեւ հանդիսականներուն որոնք իրենց իւրայատուկ թղթիկներով կը մասնակցէին առաջին արտասանողի ընտրութեան:

Երեք մասնակցողներէն թէ դատական կազմի թէ ժողովուրդի կողմէ առաջնութեան կ'արժանանար պր. Լեւոն Տէր Ադամեան, երկրորդ՝ օր. Ազատուհի Սարգիսեան, երրորդ՝ օր. Տիգրանուհի Մայոեան:

Կրտսերներու առաջինն էր Նարօտ Օտապաշեան, երկրորդ՝ Տիանա Ճիհանեան, երրորդը Ռիթա Գաթարոյեան:

Ընտրեալներուն և մրցման բոլոր մասնակցողներուն կը յձնուէր բարերարներու կողմէ սահմանուած արժէքաւոր բաժակներ և Շիրազի դիմանկար – յուշատախտակներ:

Սոյն յաջող ու չքեղ երեկոյթին զեկավարն էր, վաստակաւոր պր. Սարգիս Սարգիսեան

ԴԱՒԻԹ Ց. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

(Մոնրէալ)

ՀԱՂՈՐԴԱՓՐՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

համար: Մաղթեց խաղաղութիւն և համերաշխութիւն հայ ժողովուրդին:

Ամենէն եարը պահպանիչով ժողովուրդը մխիթարուած ցրուեցաւ:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷի ԱՋԳԱՑԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի

Ս. ՊԱՏԱՐԱԳ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ՀՈԳԵՁԱՇ ԳԱՀԻՐԷի ՄԷՋ

(Շարունակութիւն Ա. էջէն)

հանգստեան մասնաւոր պաշտօն ի հանգիստ հոգւոյ Մեծ Եղեռնի զոհ հայ նահատակներուն, եւ ծաղկեպսակները վետեղուեցան:

Արարողութիւններու աւարտին, եկեղեցւոյ պարտէզին մէջ կատարուեցաւ ծառատնկման արարողութիւն ի յիշատակ մեր ժողովուրդի և հայրենիքի վերակենդանութեան, ձեռամբ Թեմական և քաղաքական ժողովներու առենապետները պպ. Փօլ Քիլիտճեանի և Անդրանիկ Մեսրոպեանի և օրհնութեամբը Առաջնորդ Սրբազան Հօր:

Նոյն օրը, կէսօրէ հետ ժամը 1.30ին, Նուպարեան Ազգ. վարժարանի «Պըլըքտանեան» ճաշասրահի մէջ տրուեցաւ Հոգեճաշ՝ Ապրիլեան Եղեռնի մեր բազուկ նահատակներուն յիշատակին:

Հոգեճաշին ներկայ էին Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն արք. Զինչինեան, Հայ Կաթողիկէ համայնքի վիճակաւոր Գերպ. Ռափայէլ եպս. Պայեան, Հայ Աւետ. համայնքի նախագահ Պր. Աւետիս Զագըճեան, Հոգշ. Տ Սեպուհ վրդ. Սարգիսեան, Աբժ. Տ. Նարեկ Մաչակիր Քհնյ. Ֆրընճեան և երիցուհին, Թեմական և քաղաքական ժողովներու առենապետները՝ պպ. Փօլ Քիլիտճեան և Անդրանիկ Մեսրոպեան իրենց տիկիններով, Հայ Կաթողիկէ համայնքէն Հայր Պետրոս Ծ. վրդ. Թալմունի, տէր և տիկին Ժորժ Միքայէլեան, տիար Պետրոս Պետիկեան, Հայ Աւետ. համայնքի քարտուղէ՝ պր. Վահրամ Մուհկանեան (Աղեքսանդրիայէն), Ազգային երեսփոխաններ, հայ մամուլի ներկայացուցիչներ և Մեծ Եղեռնի յիշատակը յարգող հայեր:

Գերպ. Ռափայէլ եպս. Պայեանի աղօթքէն ետք, Նուպարեան Ազգ. վարժարանի Տիկնանց Ենամակալութեան կողմէ պատրաստուած ճաշէրն ու քաղը անթերիօրէն սպասարկուեցաւ բոլորին:

Հոգեճաշի ընթացքին Առաջնորդ Սրբազան Հայրը խօսք տուաւ Քաղաքական Ժողովի ատենապետ պր. Անդրանիկ Մեսրոպեանի և քոյր համայնքի վիճակաւոր Գերպ. Ռափայէլ եպս. Պայեանի, որ արտայայտուեցաւ միասնականութեան մասին, ինչ որ կաթողիկոս – Պատրիարք Ցովհաննէս – Պետրոս ԺԴ.ը քանիցս յիշատակեց իր Եգիպտոս գտնուած օրերուն:

Փակման խօսքը կատարեց Առաջնորդ Սրբազան Հայրը, և ապա Պատպանիչով փակեց Հոգեճաշը:

Ներկաները մեկնեցան իրենց նահատակներուն յիշատակը յարգած ըլլալու ներքին գոհունակութեամբ:

Կը ներկայացնենք Մոնրէալի մեր աշխատակիցին՝ հայ բեմի ու երգիծանքի մեր անմոռանալի մտակներէն՝ ԽՈՐԷՆ ՏԷՏԷԵԱՆԻ յիշատակին գրի առած զոյգ գրութիւնները, աւնոր մահուան 5րդ տարելիցին առթիւ:

ԽՄԲ.

ՄԵՐ «ՏԷՏԷ»ԻՆ ՀԵՏ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ...

ԳՐԵՑ՝ ԴԱՒԻԹ Յ ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

Մինչ Մայիսեան անուշ գեխուռը կը գրուի մայթերի նորաբողբոջ ծառերու տակ, դունդ առ դունդ մարդիկ, ախորժակէ, վշտաբեկ, գլխիկոր կը մօտենան դալարուտի մէջ պարուրուած մեհեանին...

Ամէն հասակէ են անոնք, պատանի, երիտասարդներ, տարեցներ կիներ, պատուական այրեր կու գան իրենց վերջին յարգանքն ու համակրանքը արտայայտելու...

Մեհեանին լռութիւնը կապարի ծանրութեամբ կը ճնշէ, կը ճմլէ սրտերը: Կանգնին նրբանցքէն, կը բարձրանան սանդուղներէ, կարմիր թաւշապատ շքեղ դահլիճի մը մէջ, շրջապատուած ծաղկեպսակներով, երկու կարմիր պլլացող կանգեղներու մէջ կը նիրհէ անդորը... Խորէն Տէտէեան:

Այնքան բնական, հարազատ, այնքան բարի... Փակ աչքերը կարծես յանկարծ պիտի բանայ ու վերսկսի իր անհատնում կենսայորդ խօսակցութեանց:

Սրտերը կը վրձկին.— Ամէնքը կ'արտասուեն... «Տէտէն» չբանար աչքերը: Ան ապրած իր վսեմ գործը, ոչնկատած ամբողջ էութիւնը բեմին ու գրականութեան, իր ժողովուրդին, մաս է իր յաւիտենական նինջին մէջ...

Վ. փափազեանի, Ե. Աբէլեանի, Զարիֆեանի բեմընկերը, Պարոնեանի, Օտեանի, Կավոյի ուղին չարունակողը իր շուրջ համակրանք սփռած, պատկառանք առթած, մեծ հոգի, մեծասիրտ Խորէն Տէտէեանը, ոչ եւս է ահա: Ան գործը ապրած մարդու գոհունակ արտայայտութեամբ, մեծ ձերու հետ, մեծ մըն ալ ինք, գերբնական ժպիտ մը դէմքին՝ անշարժ է հիմա...

Վարպետի հոգեպարը և Թրթռուն «Ալելուիա՛... ալելուիա՛»ն ննջեցեալի բարի հոգին, ամպերու մէջ ծրարած՝ կը տանի կը յանձնէ, Մեծ ԲԱՐԻՆ..., թաց են բոլոր աչքերը:

Հեծկլտանքը՝ կը խեղդէ բոլորին կուրծքը...

***

Վաղուց, արդէն իսկ լաւ էի ճանչցած լուսահոգին իր դրութիւններով և իր մտին իմացած բարեմասնութիւններովը: Եւ երբ կեանքի ալիքները մեզ Մայրիներու երկրէն նետեցին Գանատայի ափերը, պատիւ էի համարած՝ իր «Ամէնեան Թատերախումբ»ին մտանակցելով: Հակառակ իր հիւանդկալ լլլալուն, ամեն նայն յօժարութեամբ յանձն կ'առնէր գերեր և իր բեմընկերութիւնը հաճելի և վնտռտուած



ԽՈՐԷՆ ՏԷՏԷԵԱՆ

էր բոլորէն: Այսպէս ուրախութեամբ կրնամ յիշել որ վերջին տարիներուն վայելեցի իր ուշադրութիւնը, գնահատանքը և համակրանքը:

Ցիշողութեանս մէջ անմոռանալի պիտի մնան, իր «Վարդանանք»ի մէջ ճակատագրի մատնակցող «Պապիկ»ը, «Պատուի համար»ի մէջ՝ «Շամախցի վարդանը», «Հարս ու կեսուր»ի մէջ՝ «Լուցիքային ամուսինը», «Թօփազ»ի մէջ՝ «Բանիքու»ն, որոնք իր անհամար զուարճալի պատմուածքներուն առընթեր սրտիս մէջ պիտի պահեմ անթառամ:

Մխիթարութեամբ պիտի յիշեմ, քաղցը անուրջի նման, Ժարիի բնակարանը, Ա բ թ օ Նշանեանի և Ներսէս Տօլմաճեանի հետ իրեն տուած ալյելութիւնները, որոնք մէկ մէկ վայելքներ էին հանդիսացած.

Սիրելի վարպետ, դուն որ չէիր սիրեր ցուցադրուիլ, և չուզեցիր որ մարդիկ քեզ տապալած տեսնեն գազաղիդ մէջ, վատահ եղիր քեզ ճանչցողներու հոգւոյն ու սրտին մէջ միշտ կանգուն ե՛ւ անմահ...

Ապրէ՛ լոյսերու մէջ...

«ՄԵՐ ՏԷՏԷԻՆ» ՀԵՏ, ՍԻՐՇՏ...

Ամէն անգամ երբ, օթօպիւսը Ագաթի պողոտային՝ Ժարիի անկիւնը գառնայ, անօրինակ խռովք մը կը պատէ հոգիս, անբացատրելի վիճակի մը մէջ կը սուզուի ներաշխարհս... Ինձի այնպէս կը թուի թէ քանի կը չհնչ անդին, երկրորդ յարկի իր պատուհանին առջեւ կանգնած պիտի տեսնեմ «Մեր Տէտէն» անհամբեր դարձած, մտահոգ դէմքով և որ յանկարծ ուրախութեան ժպիտով պիտի խայտայ զիս նշմարելով:

Չէ՞ որ այսպէս էր պատահած միշտ, երբ կ'անցնէինք զինք ժեր հետ առնելու, առնելու համար ժողովի վրձէի, ներկայացման կամ երեկոյթներու: Ու ինչ միշտ կազմ ու պատրաստ՝ ճշդապահ կը սպասէր մեզի ժամանակէն ալ առաջ և դանդաղօրէն իշխանական քայլերով կ'իջնէր վար, կը գիմաւորէինք, կը տեղաւորէինք առաջնակարգ լինքնաշարժին առաջնամասը՝ իրեն յատուկ սեղը: Ու կամ իրենը արձակելով առանց կ'ելեքտրականացնէր մլթնոլորտը և հաճելի խանդավառութեամբ կը հասնէինք ժեր վայրը:

Տէտէն՝ իշխանն էր ժեր ձեռնարկներուն, երեկոյթնեւրուն: Բոլորի աչքը յառած կը մնար իրեն: Իր խօսքը կը լսէաստէր անհամբեր և հաճոյքով: Անսպառ չոեմարան էր, իր խիստ կոշիկ ապրուած անեքդոտներու, անհատնում պատմութիւններու: Իր երեւումը բեմ երու վրայ՝ կը ծափահարէին: Դերակատարներ՝ իր բեմընկերութիւնը, իսկ հանդիսականներ՝ անոր դերակատարութիւնը կը ցանկային վայելել:

Չինք ճանչնալու առիթն ու պատիւը կ'ունենայի 1978ին, երբ ի պատիւ իրեն և ի յարգանս իր բազմամեայ վաստակին 4 և 5 Մարտին Լիսէն Բաժէ Թատրոնին մէջ բեմադրութեամբ Տիկ. Սելմա Քէքլիկեանի կը ներկայացուէր «Վարդանանք»ը: Ան՝ բոլորին ուրախութեան սիրտին մէջ կ'արժանանար անվերջանալի ծափողջիններու:

Կը յիշեմ սարի մը վերջ, երբ կը պատրաստէինք «Հարս ու կեսուրը»ն ուր ի՛հայն իր մտանակցութիւնը կը բերէր Մկրտիչ ալայի դերով, այլ անօրինակ խանդավառութեամբ կավռօշներն ու հին թերթերը պրպտելով, Գրիժ Սիմոնի գրութիւնները կ'որոնէր, ատոնցմով ոտանաւորներ ձօնելու իր Լուցիքային ու յաղթական երեւումներով կրկին ծափեր խլելու:

Նոյն սարին, վարպետն կարապի երգը կը հանդիսանար «Թօփազ»ի մէջ իր «Բանիքու»ի դերասատարութիւնը որմէ յետոյ հիւանդութիւնը սկսաւ տակաւ ծանրանալ իր յոգնաբեկ ուսերուն և մնայուն անդրադարձութիւն մը, հմայեց զինք... Քանիցս վտանգեր էինք այցելել իրեն, այդ օրերուն ու չկարողացէր... Երբ օր մըն ալ յանկարծ կը հասնէր սեւ գուժը... դադրէր էր բաբախելէ իր մեծ սիրտը:

Եւ իր յաւիտենական նինջին մէջ, խորհրդաւոր մեհեան մտած, մեր հուսկ հրաժեշտը տուած էինք իրեն...

***

Ամէն անգամ երբ օթօպիւսը՝ Ագաթի պողոտային Ժարիի անկիւնը գառնա՛յ անօրինակ խռովք մը կը պատէ հոգիս, անբացատրելի վիճակի մը մէջ կը սուզուի ներաշխա՛րհս...

ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

ՎԱՉԳԷՆ Ա.ի ԿՈՆԴԱԿԸ

(Շարունակութիւն Բ. էջէն)

եկեղեցին իր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով եւ հայրենաբնակ մօս երեք ու կէս միլիոն ժողովրդով, իրենց մայր հողի վրայ կանգնած ապահով ու իմնաւոստահ կերտում են ամենայն հայոց առաւել լուսաւոր ապագան՝ իրենց հայեացքը յառած դրախտի դուռ Արարատին եւ սպասում են ժամանակների ճամբին արթուն աչքով ու լաւատես: Եւ պիտի սպասեն նուաճ ու նուաց զաւակները, եթէ հարկ լինի եւս եօթանասուն տարի՝ նոյն ուխտով, նոյն երազանքով:

Հայե՛ր բոլոր հորիզոններից, այսօր Ապրիլի 24-ին, այս ուխտով, այս տեսիլքով, ձեր հոգու հայեացքը սեւեռեցէք դէպի Մ. Ծեղունակաբերդ ու դէպի Արարատ:

Այսու մեր Կոնդակով մեր հայրական հրաւէրն ենք ուղղում բոլոր հայ եկեղեցիներին ու հոգեւոր դասին, որ Ապրիլի 24-ին, համազգային միասնականութեամբ արբազան արարողութիւններով աղօթեն ազգիս բիւրաւոր նահատակաց հոգիների համար եւ մխիթարեն մեր սգաւոր ժողովուրդը ըմբերցումվը մեր սոյն Հայրապետական Կոնդակի եւ կազմակերպումովը սգոյ հանդիսաւոր հաւաքոյների: Մեր յորդորն է նաեւ ուղղեալ հայկական միութիւններին, ազգային կազմակերպութիւններին եւ հայ ժամուլին, որ միասամ ու միաժամս զօրաձակցութեամբ արդար ու խաղաղ միջոցառումներով հետապնդեն 1915ի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը միջազգային իրաւական մակարդակի վրայ:

Մեր fրիսոնէական խիղճը թելադրում է մեզ մաղթել, որ յանցապարs լռութեան վարագոյրը համայն աշխարհի առաջ ներումի ու ազատ ճառագայթի ճշմարտութիւնը եւ «բարձրացայ կողմը արդարութեան»:

Եւ ինչու չ, մթնոլոյն fրիսոնէական ոգով պիտի կամենայինք յուսալ, որ մեզ դրացի՝ թուրք ազգի նոր սերունդները տիրական դառնալով իրաւ ճշմարտութեան, սգակիր հայ ժողովրդի հետ աղօթեն մեր նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Բարի Աստուած, անանց կեանքի աշխարհում թող յաւէտ լուսաւոր պահի արդար հոգիները մեր եկեղեցու նահատակուած զաւակների եւ իր պահապան աջով միշտ խաղաղ ու անվտանգ պահպանի համայն մեր ժողովուրդը եւ վերածնուած մեր Մայր Հայրենիքը, ստեղծարար ծաղկման ու բնաւոր վերելքի կատարներին:

Ազգ իմ սգաւոր, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը, եւ ո՛չ էլ ժամանակը, Օսմանեան Կայսրութեան հակառից ու աշխարհի յիշողութիւնից չեն ջնջելու սեւ խաչաձեւը Մեծ Ոճիրի, մինչ դու արիւնի ու արդարութեան ծառաւի ժողովուրդ, fո հայրենք բարձունքներից պետք շարունակես տիեզերքին տեսնել ու ազատ սլանալ դէպի աղբ. ւրները լոյսի, վասնզի դու «մանը խափանած ես յաղթութեամբ», (Ա. ԿՈՐՆԹ. ԺԵ. 55): Քեզ նոր օրհնութիւն, նոր լոյս, նոր արեւ.

Տէր Աստուած հարցն մերոց, բաց դուռները երկնքերիդ ու խաղցրութեամբ ընդունիր մեր աղօթքները: Ու երբ մի օր, հեռու բարձունքներից հնչի հրաբի ժամը Մեծ Դատաստանի, Տէր, գթութեամբ յիշիր մեր արդար մեռելներին կենաց Գրքիդ մէջ եւ արժանի արա նրանց յաւերժական լուսի պսակին: Ամէն:

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՑՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս ի 24 Ապրիլի 1985 Փրկչական ամի, եւ ի տումարիս Հայոց ՌՆԼԴ ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի:

Հմր. 1343

Հրոյց Հայրերու Հետ

Սիրելի Անահիտ,

Մօ՛տ են դպրոցական քննութիւնները:

Բոլոր տղաքն ու աղջիկները տենդոտ աշխատանքի են լծուած ու գրեթէ ամէնն ալ դարձած են անհանդարտ, մանաւանդ դիւրաբորբոք:

Իրենց այս վիճակը դիւրաւ կրնանք բացատրել — մտահոգութեն անբաւարար քուն, մտային ծանր աշխատանք, ախորժակի պակաս: Թէեւ իրենք երբեք չեն անդրադառնար, բայց իրենց չափ հալ ու մաշ կ'ըլլանք նաեւ մենք՝ ծնողներս, ի տես անոնց յոգնած աչքերուն, ժպտունած դէմքին:

Անհրաժեշտ է որ մենք ճիգ ընենք հանդարտ մնալու, սովորա-

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՋԱՀԱԿԻՐ

ՍԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒՖՈՒՐԱԲԵՐԹ

2 ՄԱՅԻՍ 1985

ՏԽՐՈՒՆԻ

Յաւով տեղեկացաւ, որ Հինգշաբթի 18 Ապրիլ 1985, Լոս Անճելըսի մէջ, իր մահկանացուն կնքած է Ա. Նախկին եգիպտահայ՝

ՀԱՅԿ ԵԷՄԻՆԷՃԵԱՆԸ

Այս տխուր առթիւ ժեր ցաւակցութիւնները կը յայտնենք ողբացեալին այրիին՝ տիկին Իվան Եէմինէճեանի, զաւակներուն՝ տոքթ. և տիկին Նորայր Սիմոնեանի, տէր և տիկին Փիէռ Եէմինէճեանի, տէր և տիկին Ժանօ Եէմինէճեանի և սգակիր բոլոր պարագաններուն։



ՖՈՒՏԲՈԼ

Խ ՄԻՈՒԹԵԱՆ 48ՐԴ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ԳԺՈՎ

«ԱՐԱՐԱՏ»Ի ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

Հայբենի «Արարատ»ը, Ապրիլ 7ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտին վրայ, կարեւոր յաղթանակ մը տարած է Լենինկրատի «Զենիթ» խումբին դէմ 1-0 արդիւնքով։ Խաղին մլակ կոլը նշանակած է Մխիթարեանը։

Ապրիլ 16ին, Պաքուի մէջ, «Արարատ» պարտուած է տեղւոյն «Նեֆթչի» խումբէն 1-0 արդիւնքով։

ԱԲՈՎԵԱՆԻ «ԿՈՏԱՅՔ»Ի ԱՌԱՋԻՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

Սկսան նաեւ ՍՍՀՄ ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան մրցումները։

Աբովեանի «Կոտայք»ը, որ այս տարի կը մասնակցի սոյն մրցաշարքին, Ապրիլ 7ին, 1-0 արդիւնքով պարտութիւն կրած է «Կոլոսէն», այս վերջնոյն դաշտին վրայ։

«Կոտայք» երկու կարեւոր յաղթանակներ տարած է իր դաշտին վրայ։ Առաջինը, Ապրիլ 16ին, Պաթումի «Տէնամօ» խումբին դէմ 3-2, իսկ երկրորդը, Ապրիլի 19ին՝ Կուրսկի «Լանչխութի» խումբին դէմ 4-0 արդիւնքներով։

ՉՐՈՅՑ ՄԱՅՐԵՐՈՒ ՀԵՏ

(Շարունակութիւն Գ. էջէն)

կանէն աւելի հոգածութիւն ցոյց տալու, մանաւանդ երբ՛ք չյուսահատեցընեք զիրենք։

Այս օրերուն խուսափինք տունէն ներս հաւաքոյթներ սարքելէ, երկար այցելութիւններ ընելէ։ Անտեղի դիտողութիւններ չընենք հոս հոն ցրուած գիրքերուն կամ թուղթերուն համար։ Թոյլ տանք որ տան սա կամ նա սենեակը գործածեն առանձին սերտողութեան համար։

Պիտի հարցնես, թերեւս, թէ երաժշտութիւնը կրնա՞յ խանգարել աղաքը։ Լաւ ընտրուած կտորներու չարք մը և ոչ թէ գրգռող պարանոցագ մը՝ կրնայ բարերար ազդեցութիւն ունենալ յիշնց ջիղերուն վրայ։

Վերջապէս մասնաւոր հոգ տանինք իրենց սննդառութեան։ Ճաշերը ըլլալու են թեթեւ, սննդարար, ախորժաբեր։ Ճաշերուն միջեւ պտուղ, պտուղի հիւթ, պզտիկ անուշեղէն մը կարելի է սպրդեցնել։

Վերջին եւ կարեւոր ազդակ մը, որ յաճախ կ՛անտեսուի՝ մաքուր օդն է։ Գոց և մութ սենեակը կը ճնշէ յիշնց հոգեկան վիճակին վրայ։ Կարճ պտոյտները կը փոխեն տրամադրութիւնները եւ կը խաթարեն միօրինակութիւնը։

Յաջողութիւն մեր բոլոր ուսանողներուն։

Սիրով՝
ԱՍՏՂԻԿ

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ

Պէյրութէն սաացանք «ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ», ձայնագրբաել և պատկերազարդ։

Խմբագրեց և կազմեց՝ Կարապետ Հաննէսեան։ Աւելի քան 160 երգեր։ Մաքուր թուղթ և հրատարակութիւն Հաննէսեան Եղբայրներու Շիրակ Հրատարակչատան, Պէյրութ, 1984։

Ունենալու համար պիտի «Ջահակիր»ի խմբագրութեան։

Գինն 5 եգ. ոսկի։

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Հայկ Եէմինէճեանի (Լոս Անճելըս) մահուան տխուր առթիւ փոխան ծաղկեպսակի, Լոս Անճելըսէն կը նուիրեն. Ե.Ո.

Տէր և տիկին Յարութի Ն և Սոնա Յակոբեաններ	15
Տէր և տիկին Թագուր և Սաթօ Արապեաններ	15

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Ողբ. Լեւոն Եագուպեանի (Դամասկոս) եղերական մահուան կսկծալի առթիւ, փոխան ծաղկեպսակի տիկին Հերմինէ Դաւիթեան կը նուիրէ.

Գալուստեանի ճաշի սեղանին	10
«Ջահակիր»ին	5

Ողբ. Լեւոն Եագուպեանի (Դամասկոս) եղերական մահուան կսկծալի առթիւ, փոխան ցաւակցական հեռագրի տէր և տիկին Ջաւէն Պալեան կը նուիրեն.

Գալուստեանի ճաշի սեղանին	5
Եկեղեցւոյ պայծառութեան	5

(Ստանալ «Ջահակիր»էն)

Իրենց ննջեցեալներուն քաղցր յիշատակին Քերոբեան Ընտանիք կը նուիրէ.

Եկեղեցւոյ պայծառութեան	10
«Արեւ»ին	10
«Ծուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Արեւ»էն)

ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Իրենց սիրելի Նուրհան Քիւրքճեանի լուսանկարչական սթիւտիօ Վարդ ի Հելիոպոլիս բացման ուրախ առթիւ, յաջողութեան սրտագին մաղթանքներով, տէր և տիկին Փօլ Քիլիտճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

Ողբացեալ տոքթ. Լեւոն Եագուպեանի (Սուրիա) կսկծալի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տէր և տիկին Փօլ Քիլիտճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրե՞նց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանցա-փոստ ղրկել «ZAVEN BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴ. ԿՈՒԱՆԵԱՆ

ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՒ ՆՈՐՈԳՈՒՄ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՆՆԷՍԵԱՆ

ԲԱՌԵՐՈՒ ԸՆՏՐԱԿԱՆԸ ՆԻՍՏ ԴԻՒՐԸՄԲՈՆԵՐ ՍՈՒՏ ՀՐՄՆԱՐԻՇԵՐ — ԱՁԳԱՅԵԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ

- ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ
- ԱՄԷՆԷՆ ՑՈՒԳՈՒՐԸ ՅԱՐԱՁԱԿԱՒ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐՈՒՆ

760 Էջ — 50 Լիբ. Ոսկի

Հրատարակութիւն ՀԱՆՆԷՍԵԱՆ ԵՂԲԱՐՔՆԵՐՈՒ

ՓՆՏՐԵԼ՝ ՊԷՅՐՈՒԹԻ ԱՒԱԶԱԿ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՆ ՄՕՏ

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սասս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ՁԱՇԿԵՐՈՑԹ

Հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ՋԱԻԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Բարեխնամ Առաջնորդ Եգիպտոսի Հայոց

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԱԶԱՆՃԵԱՆԻ

Կիրակի, 5 Մայիս 1985, կ.ե.ժամը 1.30ին

Վարժարանիս մէջ

ՀԱՅԿԱԶԱՆ ԸՆԹԵՐՑԱՒՈՐԱԿ ԳՈՀԵՐԷ

Հինգշաբթի, 6 Յունիս 1985, երեկոյեան ժամը 9.30ին

ԲԱՑՕՒՄ ԱՄԱՌՈՒԱՑ ԵՂԱՆԱԿԻ

ՕՓԸՆ ՊԻՒՖԷ

Պատրաստուած Տիկնանց Յանձնախումբին կողմէ

ՆԱՐՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Ռ. եւ Բ. հանդիսացողները պիտի ստանան արժէքաւոր նուէրներ

Սիրալիր հրաւէր բոլորին

GRADUATE TUESDAY

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Կիրակի, 16 Յունիս 1985

ՔՍԱՆՆԵՐՈՒ ԵՕԹԱՆԱՍՆԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ՀՈԳԵՁԱԾ

Շորեքշաբթի 26, Հինգշաբթի 27, Ուրբաթ 28 և Կիրակի 30 Յունիս 1985

ՓԻՆԿ ՓՈՆԿԻ ՄԻՋ-ԱԿՈՒՄԲԱՑԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ

«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Գ. ՋԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (ԺԱ. ՏԱՐԻ)

Կը խնդրուի ներկայութիւնդ ունենալ

Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Կիրակի, 23 Յունիս 1985

ՏԱՐԵԿԱՆ ՔԷՐՄԷՍ

Կիրակի, 15 Սեպտեմբեր 1985

ՏԱՐԵԿԱՆ ԽԱՐՈՅԿԱՀԱՆԴԷՍ

Կը խնդրուի ներկայութիւնդ ունենալ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՀԵՌԱՁԱՅՆԻ ԹԻՒԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

ՆՈՐ ԹԻՒ

Տիկին Փոլէթ Քիւրքճեան և զաւակունք - Բնակարան **581452**

ՇԱՆՕԹ.- Այն ազգայինները որոնց հեռաձայնի թիւերը փոփոխութեան ենթարկուեցան վերջերս, կրնան հեռաձայնել խմբագրութեանս (հեռ. 934908) ամէն օր կէսօրէ ետք, եւ մենք սիրով կը հրատարակենք իրենց նոր թիւը։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 ե.Դ.	—
Սուտանի «	300 Ս.Դ.	400 Ս.Դ
Լիբանանի «	—	30 Լ.Ո.
Սուրիոյ «	—	35 Ս Ո
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

دار الطباعة - رقم الايداع ١٢٨ /٥٨٠

ՉԱՏԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնադրված 1948

Տպագրատեր — ԱՐՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատեր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1013 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 9 ՄԱՅԻՍ 1985

ՀԱՏԸ ՉԵԽՈՍԼՈՎ. 5 եգ. Դհկ.

عدد رقم ١٠١٣ — الخميس ٩ مايو ١٩٨٥

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՅԱՂԹԱՆԱԿԻ ՔԱՌԱՍՈՒՆԱՄԵԱԿԸ

Այսօր ամբողջական քառասնամեակը այն յաղթանակին — Պերլինի գրաւման և Նացիներու անձնատուութեան —, որ վերջ դրաւ համաշխարհային երկրորդ պատերազմին։

1939 Սեպտեմբերէն մինչեւ Մայիս 1945՝ նախ իբր թէ համամարդկային վերակառուցումի հրապարիչ սեսիլքներով, յետոյ և իսկութեան մէջ ցեղապաշտական անհանդուրժելի և սոսկալիօրէն գազանարարքանութեամբ՝ Գերմանիոյ ղեկը ձեռք առած Հիթլերը, աննախընթաց չարագարութեան ու աւերի ձեռնարկեց, և գործադրեց ալ։ Կարծես, թէ մինչեւ ատոր հասնելու և անոնց երկիրը աւերելով՝ պիտի կարենար տէր դառնալ Լեհաստանին, իւրացնելու Գդասլոյ բարեբեր դաշտերը և Ուքրայինայի բեղուն հողերը։ Եւ սակայն՝ ապահովելէ ետք Մ. Միութեան ոչ - յարձակողական դիրքը, զայն խաբել փորձելով՝ թէ իր զօրքը ուղղուած պիտի ըլլայ Արեւմուտքի դրամատիրական երկիրներուն դէմ միայն։

Արդարեւ, դէպի Արեւմուտք յարձակումը եղաւ արդիւնաւոր և իրարու եաեւէ ինկան երկիրները ու նացի յարձակումները կեդրոնացան Անգլիոյ վրայ։ Ու այս վերջինը, ուժասպառ, կը պատրաստուէր հաշուեթէն խնդրելու՝ երբ Հիթլերը, երկնառաք յիմարացելութեամբ մը զրժեց իր ուխտը Մ. Միութեան հետ և յարձակեցաւ Ռուսերուն վրայ, 1942 Գունիսին։

Ամբողջ երկուք ու կէս տարի, նացի հորդաները աւեր սփռեցին Մ. Միութեան սահմաններէն ներս և հասան մինչեւ Նովորոսիսկ, Քրասնոտար և ... Խարքով, Կովկասի դռներուն, պաշարելէ ետք Սթալինկրատը։

Սթալինկրատի անկումը ազդանշանը պիտի ըլլար, որ Մ. Միութեան արեւելքի անհատատարիմ տարրերը և նենգամիտ Թուրքիա խուժեն Կովկաս ու ռազմական դիրքերը և քարիւղահանքները ձեռք առնեն, անշուշտ մաքրելով նաեւ հաշիւը Մ. Միութեան հաւատարիմ տարրերուն, առաջին հերթին՝ Հայոց ...։

Բայց չինկաւ Սթալինկրատը։ Ընդհակառակն, սովետական արի բանակը նահանջի սոխպեց նացի աւերիչները և զօրագունդեր յառաջացան դէպի գերմանական հող, դէպի սիրտը Հիթլերեան օրջին, ու հայկական զօրքերու Թամանեան զօրագունդը առաջինները եղաւ Պերլին մտնող ուժերուն։

Մայիս 9ին անձնատուր եղաւ ճիւաղին մեքենան ու դաշնակիցները սոխպեցին որ նացիները ստորագրեն «առանց պայմանի» անձնատուութեան կանխաւ բանաձեւուած դաշնագիրը։

Հինգ ու կէս տարի ովկէանեան արցունք, ծով արիւն ու համատարած վլատակներ պատճառելէ ետք մարդկութեան, Հիթլեր ինքզինք այրեց իր օրջի բոցերուն մէջ ու կորսուեցաւ։ Եւ աշխարհ վերագտաւ իր խաղաղութիւնը, երկիրները վերաշինուեցան, ԱՆՇՈՒՇՏ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ ՍԱՀՄԱՆԵԼԷ ԵՏՔ նացի վերապրած ճիւաղներուն, Հիթլերի հաւատարիմներուն, Նիւրընպերկի դատարանով։

Առաւել կամ նուազ՝ արդարութիւն եղաւ անիրաւուած և տուժած ժողովուրդներուն, բայց ոչ կատարեալ ձեւով։ Այնուամենայնիւ՝ Մայիս 9ի յաղթանակն էր որ աշխարհին վերադարձուց վերաշինուելու հնարաւորութիւնը և փակեց ժողովուրդներուն առջեւ՝ վերստին սպրկանալու ամէն հաւանականութիւն։

Բայց համայն աշխարհին արուած խաղաղութենէն, Սթալինկրատի հերոսամարտը, ապա Կովկասի ճամբաներուն վրայ, զաւթիչ նացիներուն չախչախումն ու վտարումը՝ ունեցան երջանկաբեր հետեւանքներ յատկապէս Հայոց համար։

Շրջապատուած նախանձոտ տէրերէ և յատկապէս դարաւոր ոսոխ ու տակաւին թուրանական Թուրքիայէն, Հայաստան խիստ վտանգաւոր կացութեան մէջ կը գտնուէր այդ օրերուն։ Անգամ մը եւս սեղմուքեան օմանոսկի ճգտումները ժպրկացուցած էին

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ

— 9 ՄԱՅԻՍ 1945 —

Մեր սուրը փառով դրեցիք պատեան, —
Մեծ յաղթանակի օրն է ցնծալից.
Պարտուեց մահաւոնչ ոսոխը դաժան,
Երգեր են յորդում զուարթ ուրերից։

Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ,
Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով.
Մի մարդ սեղան է բացել տան առաջ,
Լցրել բաւիրը ոսկեփայլ գինով։

Եւ ացօդդներից կանչում է, խնդրում, —
Եղբայրնե՛ր, որդուս կենացը խմե՛ք,
Հերոս է որդիս, յաղթեց բռնաւուն,
Ձեր որդիների կենացն էլ խմեք։

Խմում են խինդով. ցնծում երջանիկ,
Եւ զարկում ծորից գաւաթներն իրար.
Նրանց մէջ մի հայր ասում է մեղմիկ. —
Ես էլ իմ որդուս հանգստեան համար։

Գլխարկներ իսկոյն հանում են նրանք,
Խոր ակնածանքով լռում են մի պահ.
Խմում են անձայն զոհուս ծի համար
Եւ հեղում գինին սուրբ հացի վրայ։

1945 ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

ՄՈՐԿԸՆԹԱՒԻ ՅՈՒՇԵՐՈՒՆ

ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԷՋ

Ֆրանսայի մէջ լոյս տես. սաւ Մեծ Եղեռնի օրերուն Միացեալ Նահանգներու Թուրքիոյ դեսպան Հէնրի Մորկընթաուի «Ցուշերուն» ֆրանսերէն թարգմանութիւնը։ Հատորին մաս կը կազմեն Սթէյք Տիփարթմընթի անտիպ կարգ մը փաստաթուղթերը։ Յառաջաբանը գրած է Ժէրար Շալեան։

Այս առթիւ «Լը Մօնտ» օրաթերթի Մարտ 20ի թիւին Բ. Էջին վրայ արժէքաւոր յօդուած մը գրած է Ժան Ա. Մալիք «Հէնրի Մորկընթաուի Գլխաւոր Վկայութեան Վերահրատարակութիւնը» խորագրով, ուր հեղինակը կը սկսի ըսել, թէ հայ և թուրք անեղին «դժոխային բոլորակը կարելու վիչ մը կարելիութիւն

(Շար. տեսնել էջ 4)

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՕԹԱՆԱՍՆԱՄԵԱԿԻ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ

«Չահակիր» իր ացեալ համարով, տուաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ կազմակերպուած արարողութեանց նկարագրականը։ Ստորեւ կը ներկայացնենք ուսկնդիրի մը տպաւորութիւնները Յուշահանդէսի գեղարուեստական բաժնի մասին։

ԽՄԲ.

Նախանցեալ կիրակի, 28 Ապրիլի առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ հանդիսաւոր Պահիրէի սգակիր ողջ հայութիւնը եկած էր՝ միասնական ապրումով և միատրոփ սրտով, իր պարտքը կատարելու Մեծ Եղեռնի նահատակներուն յիշատակին՝ ներկայ գտնուելով Ս. Պատարագին, Հոգեհանգստեան պաշտօնին և այդ առթիւ կազմակերպուած Յուշահանդէսին, որուն գեղարուեստական յայտագրին իրենց մասնակցութիւնը բերած էին եկեղեցւոյ «Շնորհալի» երգեցիկ խումբը և «Եգիպտահայ Երգչախումբը» ղեկավարութեամբ կոմպոզիտոր - խմբավար Եդուարդ Յակոբեանի և երգեհոնի նուագակցութեամբ վաստակաւոր դաշնակահարուհի Շամիրամ Դարմանեանի։

Ճաշակով կազմուած յայտագիրը, որ կը բովանդակէր տարբեր ժանրի (ժողովրդական, քաղաքային, տաղային, պարագայական և եղարուեստական) խմբերգներ և մեներգներ, նուագ և ասմունք՝ իր բոլոր բաղկացուցիչներով, յատակ և ամբողջական պատկերը կու տար հայ ժողովուրդի ազատատենչ ձգտումներուն ու պայքարին, անոր գիտակցական զարթօնքէն մինչեւ նոր վերածնունդը, անցնելով 1915 Ապրիլի եղերական թուականէն։

Բոլոր խմբերգները մատուցեցան յուզական բարձր ոգեւորութեամբ, հոգիի բանաստեղծութեամբ և վարակիչ հաղորդականութեամբ։

Արդարեւ միացեալ երգչախումբին և անոր ղեկավարին կատարեալ և ներդաշնակ փոխըմբռնումով մեծապէս նպաստեցին խմբերգներուն կատարողական բարձր մակարդակին։

Երգչախումբը հնչեց միաձոյլ, ներշնչուածութեամբ, ամբարտուն վարպետութեամբ, ուշագնդելով իւրաքանչիւր երգի ոճային երանգը, համապատասխան ազգային ոգիին։

Յուզավիճակներ սրելու, հակադրութիւններ ի յայտ բերելու, նրբերանգները դրսեւորելու համար վաստակաւոր երգչախումբին կատարողական արուեստի վառ ապացոյցներն էին։

Երգչախումբին թարմ և անկրկնելի կատարումները զեղարուեստական և հոգեկան բարձրութիւն պատճառեցին ունկնդիրներուն։

Մեներգները՝ կատարողական հարազատութեամբ, բարձր ներշնչանքով և հաղորդակից ջերմութեամբ, մեկնաբանեցին Հապէլ Ռշտունի (Յորժամ), Մարկըրիթ Յակոբեան («Երգ վիրաւոր զինուորի մասին») և Գրիգոր Փարթամեան («Նահատակաց յիշատակին»)։

Երգերը ընդելուզուած էին հայ դասական (Սիամանթօ, Վ. Թէքէեան), սփիւռքահայ (Ժ. Յակոբեան) և սովետահայ (Ս. Կապուտիկեան) բանաստեղծական թելադրիչ խօսքերով, յայտնապէս՝ հոգեբանական ներքին կապով մը, օրուան խորհուրդի իմաստը ուժեղացնելու դիտաւորութեամբ։ Ամանուքողներն էին՝ Մ. Յակոբեան, Գ. Փարթամեան և Յ. Լեւոնեան։

Միջնադարեան «Ողբ» սրտայոյզ մեղեդին, ջութակահար Պետրոս Գոգոբեան մեկնաբանեց զուսպ արտայայտականութեամբ։

Այս տպաւորիչ և վերացնող Յուշահանդէս - համերգը վերջ գտաւ Սիլվա Կապուտիկեանի «Դու պիտի վրէժ առնես ապրելով...» խօսքի պատգամով, որմէ ետք՝ յուզական ժայթքով հնչեց «Հայ ապրինք» խմբերգը (մշակում Ե. Յակոբեանի), չիկացնելով ներկայ ունկնդիրներուն հոգիները։

Տիկին Շամիրամ Դարմանեան, երգեհոնի իր բարձրարուեստ

(Շար. տեսնել էջ 3)

ԱՊՐԻԼեԱՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ

ՄԵՐ ԲԻՒՐԱՒՈՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ ԽՆԿԵԼԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութեան կազմակերպութեամբ եւ Աղեքսանդրահայ յարաբնութեանց հովանաւորութեամբ, Կիրակի, 28 Ապրիլ 1985ին, տեղւոյս Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ 1915 Ապրիլ 24ի, Մեծ Եղեռնի մեր երկու միլիոն անմեղ նահատակներուն խնկելի յիշատակին 70րդ տարեդարձին նուիրուած արարողութիւն, ի ներկայութեան Պատկ. Թեմական ժողովի ատենապետին՝ տիար Մարտիկ Զարպհանէլեանի եւ անդամներուն, Քաղաքական ժողովի ատենապետին՝ տիար Վահրամ Թօսունեանի եւ անդամներուն, Եկեղեցւոյ, Վարժարանի եւ Կալուածոց Պատ. Հոգաբարձութեանց անդամներուն, Հայ Աւետարանական Ընդհանրական Միութեան ժողովրդապետ՝ տիար Էճլաթոն Կանկաճեանի եւ անդամներուն, Հայ Կաթողիկէ համայնքէն՝ Հայր Անդրանիկ Վրդ. Ադամեանի եւ անդամներուն, եւ հաւատացեալ հոծ բազմութեան: Ներկայ էին Աղեքսանդրահայ Մշակութային, Մարզական եւ Բարեսիրական Միութեանց Վարչութիւններն ու անդամները:

Այս առթիւ Եկեղեցւոյս մէջ մատուցուեցաւ հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ Հոգեհանգիստ: Պատարագիչն էր Ս. Պօղոս - Պետրոս Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Կրիգոր Քհնյ. Օհանեան շրջապատուած Եկեղեցւոյ Բարեշնորհ Սուրբ Սարկաւագներ՝ Միհրան Պանոյեանի եւ Նազարէթ Գարթալեանի եւ դպիրներուն:

Հայաստանեայց Եկեղեցւոյ հոգեպարար շարականներու երգեցողութիւնները դաշն կերպով կատարուեցան Եկեղեցւոյ Լուսաւորիչ երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ եւ սիրայօժար մասնակցութեամբ Գանիրէէն յատկապէս ժամանած Գալուստեան եւ Նուպարեան Ազգային Վարժարաններու տնօրէն Արժ. Տէր Հայրը իր խոսքին մէջ անդրադարձաւ օրուայ տօնին իմաստին, վեր առնելով մեր բիւրաւոր անմեղ նահատակներուն կրած չարչարանքները ի փառս Աստուծոյ, մեր արբ զան հաւատքին եւ պապենական հայրենիքին սիրոյն:

Եկեղեցական արարողութիւններուն աւարտին, պատարագիչ Տէր Գրիգոր Քհնյ. Օհանեան, Ազգային Իշխանութեան անդամներ, հաւատացեալ ժողովուրդին հետ հաւաքուեցան Առաջնորդարանի բակը նահատակաց յիշատակին կառուցուած Եղեռնի Յուշարձանին առջեւ, ուր տեղի ունեցաւ յատուկ Հոգեհանգիստ եւ ապա Յուշահանդէս, վարժարանիս աշակերտութեան կողմէ գործադրուած օրուայ տօնին պատշաճ գեղարուեստական յայտագրով:

Հանդիսավարն էր Պօղոսեան Ազգային Վարժարանի տնօրէն՝ պր. Մաներկ Գալփաքճեան:

Յայտագրի գործադրութեան, Պօղոսեան Ազգային Վարժարանի աշակերտութիւնը յաջորդաբար երգեց հայրենասիրական երգեր, որմէ յետոյ վարժարանին աշակերտուհիներ՝ Թալին Ձունեան արտասանեց «ԽՈՂՈՂՈՒԹԻՒՆ» Պարոյր Սեւակի, Անի Օհանեան ան արտասանեց «ԼԻՆԵԼ ԹԷ ՉԼԻՆԵԼ» Սիլվա Կապուտիկեանի, եւ Թամար Ազնաւուրեան արտասանեց «ՄԷԿ ՄԻԼԻՈՆ ՀԱՅ» ժազ Յակոբեանի:

Օրուան բանախօսն էր Պօղոսեան Ազգային Վարժարանի Պատ. Հոգաբարձութեան անդամ՝ տիկին Նուարդ Ձունեան: Յարգելի բանախօսուհին մօտ կէս ժամ տեւող իր խօսքերուն մէջ ոգեկոչեց համաշխարհային առաջին ցեղասպանութեան զոհ եղեռնի մեր բիւրաւոր նահատակներուն խնկելի յիշատակը եւ Օսմանեան Պետութեան կողմէ անոնց վրայ գործադրուած եւ ներկայ իրենց հայրերու դարաւոր հաւատքին եւ հայրենիքին սիրոյն: Տիկին Նուարդ Ձունեան իր խօսքերուն մէջ յատկապէս շեշտը դրաւ այն իրողութեան վրայ թէ, այսօր ունինք հայ պետականութիւն մը ապահով սահմաններով, որ ոչ մէկ օգնութիւն կ'ակնկալէ օտարներէն, իսկ ան էր մեր օրերուն, երբ հայերը կը ջարդուէին ոչխարներու նման եւ մեր կարծած հիասթափեալ մեծ եւ հզօր պետութիւններ չէին մը ջամբեր անգամ:

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՁԱՇԿԵՐՈՅԹԸ

Գալուստեան Ազգ. Վարժարանի Տիկնանց Խնամակալութիւնը, որ վարժարանին չքաւոր սաներուն կը հայթայթէ ամէնօրեայ կէսօրուան ճաշը, ինչպէս նաեւ համազգեստ, կօշիկ, գիրք և միւս կողմէ մասամբ նիւթապէս կ'օժանդակէ վարժարանի ձախսերուն, տարին անգամ մը ճաշասեղանի չուրջ կը համախմբէ համայնքիս բարեսէր ազգայիններըը, ու անոնց տեղեակ պահելով իր կատարած բարեսիրական աշխատանքներուն մասին, առիթը կը ստեղծէ որ անոնք, ոչ միայն ձափերով այլ նաեւ գրամական նուիրատուութիւններով չօշափելի գումար մը մէջտեղ բերեն, որպէսզի խնամակալութեան նուիրեալ ու անձնազոհ տիկինները կարողանան ի գլուխ հանել այս բարեսիրական գործը:

Այս տարի այդ նպատակով սարքուած ճաշկերոյթը՝ տեղի ունեցաւ վարժարանին վերանորոգուած սրահին մէջ, անցեալ Կիրակի, 5 Մայիս 1985, կէսօրէ ետք ժամը 1.30ին:

Ճաշկերոյթը հովանաւորեց և իր ներկայութեամբը օրհնեց ու պատուեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան: Նախագահութիւնը ըստանձնած էին վարժարանի Հոգաբարձութեան ատենապետ տիար Վարուժան Վ. Գազանճեան և իր համեստափայլ տիկինը: Նոյնպէս ներկայ էին Պատկ. Թեմական Ժողովի ատենապետը՝ տէր և տիկին Փօլ Քիլիտճեան, Հայ Աւետ. համայնքին նախագահը՝ տիար Աւետիս Ն. Զագըճեան, Պատ. Քաղաքական Ժողովի ատենապետը՝ տէր և տիկին Անդրանիկ Մեսրոպեան, Հայ Կաթողիկէ համայնքի նախագահ տիար Ժորժ Միքայէլեան, Արժ. Տ. Նարեկ Մաչակիր քհնյ. Ֆրընճեան եւ երէցտիկինը, Ազգային Իշխանութեան անդամներ և յարգելի անձնաւորութիւններ և հիւրեր:

Սեղանի օրհնութենէն ետք տեղի ունեցաւ ճաշի սպասարկութիւնը: Ճոխ և այլազան համեղ կերակուրներով, գարեջուրով և զովացուցիչներով պատրաստուեցան ներկաները, որոնք ախորժակով ճաշակեցին ու իրենց գոհունակութիւնը յայտնեցին խնամակալութեան վարչութեան անդամուհիներուն՝ որոնք օրեր շաբունակ իրենց հանգիստը կոհած, պատրաստած էին այս ճաշասեղանը:

Յանուն Տիկնանց Խնամակալութեան, և բացակայութեանը անոր երկարամեայ ատենապետուհիին՝ տիկին Լուիզ Բամպուքճեանի, որ երկրէս կը բացակայէր իր փեսային եղերական մահուան առթիւ, ատենադպրուհի տիկին Լիւսի Պալաեան բացման խօսքը կատարեց և խնդրեց ներկաներէն որ մէկ վայրկեան յատընկայս լռութեամբ յարգեն յիշատակը ողբ. Լեւոն Եագուպեանի, ապա հակիրճ անդրադարձում մը կատարեց՝ իր և իր գործակիցներուն կատարած աշխատանքներուն վրայ:

Վարժարանի աշակերտներէն խումբ մը, ղեկավարութեամբ իրենց ուսուցիչ խմբավար Հայկ Սարգիսեանի, կատարեց գեղարւեստական գեղեցիկ յայտագիր մը, խանդավառելով մթնոլորտը:

Խօսք առաւ տնօրէն պր. Նչան Վարդեան եւ ջատագովեց Խնամակալութեան տիկիններուն կատարած մարդասիրական մեծ գործը:

Ներկաներուն կողմէ եղան սրտաբուխ նուիրատուութիւններ, որոնցմով գոյացաւ աւելի քան չորս հազար հինգ հարիւր եգ. ոսկի: Վարժարանի տնօրէնը կարգաց ազնիւ նուիրատուներուն ցանկը:

Այս արդիւնաւէտ ճաշկերոյթը վերջ գտաւ ժամը 3.30ին Առաջնորդ Սրբազան Հօր քաջալերական խօսքերով եւ Պահպանի-

(Շար. տեսնել էջ 4)

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութիւնը ներկայիս կու գայ իր սրտագին շնորհակալութիւնները յայտնել Ազգային մեծանուն բարերար և Հ.Բ.Ը.Մ.-ի ցկեանս նախագահ տիար Ալիք Մանուկեանին, Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի բարերարուհի տիկին Նուրիկ Զամպաքեանի և բոլոր այն նուիրատուներուն, որոնց կատարած նիւթական օժանդակութեան շնորհիւ կարելի եղաւ մի քանի կեդրոնատեղիին նորոգութիւնները և մարզադաշին արդիակացումը իրագործել և Աղեքսանդրահայութիւնը օժանել պատիւ բերող մարզական կեդրոնով մը:

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Հ·Մ·Ը·Մ· - ՆՈՒՊԱՐԻՆ

Ազգային Մեծ Բարերար՝

Տէր եւ տիկին Ալեք Մանուկեան	10525 տոլար
Բարերարութիւն	Ե. ՈՍԿԻ
Տիկին Նուրիկ Զամպաքեան	15000
Աղեք.ի Հ.Բ.Ը.Միութեան վարչութիւնը Վիտէօ գործիք մը, արժէք՝	1400
Մեր նախկին վարչական ընկերներէն եւ Թորոնթոյի Հ.Բ.Ը.Մ.ի նախագահ տիար Պետրոս Զիլինկիրեան եւ տիար Սուրէն Աճէմեանէ գուցաւոր հեռատեսիլի գործիք մը, արժ.	935
Մեր նախկին սկաուտներէն Լեւ մարգիկ՝ Նիւ Եորքէն տէր եւ տիկին Յակոբ Գարամըգեանի կողմէ բարձրախօս մը.	
Տոքթ. Երուանդ եւ տոքթ. Զաւէն Խայերեաններու կողմէ ճիմնագիծմին համար նեծելանի մը.	
Տէր եւ տիկին Լեւոն Դաղթացեան	2500
Տեարք Մկրտիչ եւ Յարութիւն Սարեան եղբայրներ	1000
Տէր եւ տիկին Վահրամ Թօսունեան	1000
Տէր եւ տիկին Վահան Ալեքսանեան	500
Տիար Գուրգէն Տէր-Ղեւոնդեան	500
Տիկին Ալիս Պօսուրեան	500
Տէր եւ տիկին Յակոբ Վարդպետեան	500
Տիար Վրէժ Սաքիսեան	300
Տէր եւ տիկին Էտուար Դաւիթեան	300
Տոքթ. եւ տիկին Արթօ Արիքեան	300
Տէր եւ տիկին Անդրանիկ Մեսրոպեան	300
Տէր եւ տիկին Դանիէլ Ձունեան	300
Տէր եւ տիկին Գէորգ Կարապետեան	300
Տէր եւ տիկին Յովսէփ Կիւմիւշեան	200
Տէր եւ տիկին Վահան Կորտեան	200
Տէր եւ տիկին Նուպար Սիմոնեան	200
Տէր եւ տիկին Հրաչ Սիմոնեան	200
Փոխրիկներ Կարապ ս եւ Թալին Ձունեան	200
Տէր եւ տիկին Պետրոս Թերզեան	200
Տէր եւ տիկին Գրիգոր Շահպէնտէրեան	200
Տէր եւ տիկին Յակոբ Տիշէէէնեան	200
Տիկին Հայկանոյշ Զոպանեան	200
Տէր եւ տիկին Սարգիս Վարդպետեան	200
Տիկին Սիրվարդ Թօսունեան	100
Տիկին Ալիս Ձամճեան	100
Տէր եւ տիկին Ժիրայր Նազարէթեան	100
Տիար Արամ Սահակեան	100
Տիկին Անահիտ Մուշեղեան եւ եղբայրք՝ Յարութիւն Նազարէթեան	100
Տիկին Նուարդ Թիւթիւնեան	100
Տէր եւ տիկին Նշան Պենտեան	100
Տէր եւ տիկին Մուշեղ Պասմաճեան	100
Տիկին Շահէ Եղուշեան	100
Տէր եւ տիկին Աւետիս Կանիմեան	100
Տէր եւ տիկին Մկո Խանճեան	100
Տեարք Նազգաշեան Եղբայրք	50
Տիար Յակոբ Իսրայէլեան	50
Տիար Տիրան Քէշիշեան	50
Տիար Մեսրոպ Քիւրքճեան	50
Տէր եւ տիկին Աւետիս Բամպուքճեան	50
Տիար Միքայէլ Բամպուքճեան	50
Տէր եւ տիկին Նուպար Լէյլէկեան	50
Տիար Ասատուր Սվաճեան	50
Տէր եւ տիկին Համօ Պալթայեան	50
Տէր եւ տիկին Յակոբ Գուրուչեան	50
Տէր եւ տիկին Էտուար Կիւրիւճեան	50
Տէր եւ տիկին Անդրանիկ Օրջանեան	50
Տիար Գրիգոր Մարգարեան	50
Տէր եւ տիկին Բիէր Շալվարճեան	50
Տէր եւ տիկին Գէորգ Քիլիկեան	50
Տոքթ. եւ տիկին Արթօ Խայերեան	50
Տէր եւ տիկին Միսաք Լէյլէկեան	30
Տէր եւ տիկին Ձաւէն Պալաեան	30
Տէր եւ տիկին Յակոբ Դաւիթեան	25
Տիար Յովհաննէս Ձորլեան	25
Տիար Պետրոս Փալանճեան	25
Տիկին Էլիզ Փափազեան	25
Տիար Նազարէթ Գարթալեան	25
Օր. Շուշան Զիլինկիրեան	25
Տէր եւ տիկին Հայկազ Տէտէեան	25
Տէր եւ տիկին Ղեւոնդ Պէզիրճեան	15

928

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Արձագանգելով նախօրօք կատարուած յայտարարութեան, Մարտի 17ին շուրջ 200 գալուստեանցիները՝ Գահիրէի Գալուստեան ազգային վարժարան յաճախած նախկին աշակերտ աշակերտուհիները և ուսուցիչ - ուսուցչուհիները անձկութեամբ փութացել էին մասնակցելու կազմակերպուած ցերեկոյթին։ Ամբիկայի Միացեալ Նահանգների ար եմտեան այս անգրանիկ հանդիպումը տեղի ունեցաւ Հ.Բ.Ը.Մ. Միութեան Սուրբ Պետրոս դպրոցում։ Ցերեկուայ ժամը 12ից սկսուեց յուզումնալի պատկերը։ Ոմանք անմիջապէս ճանաչում և յիշում էին իրենց անմիջական դասընկերներին, իսկ ոմանց էլ մշուշապատ յիշողութիւնը աստիճանաբար պարզւում էր տեսնելով իրենց ասագ կամ կրտսեր դասարանցիներին։ Շատ յուզիչ էին այդ հանդիպումները, սակայն շատ էլ ուրախալի, քանի որ նրանք իրար չէին տեսել տասնեակ տարիներ, թափառել էին տարբեր երկրներ և ահա այժմ հանդիպում էին իրար վերյիշելու համար իրենց մանկական, պատանեկան և դպրոցական անմոռանալի օրերը։ Առաւել յուզիչ էր 1910-ական և 1920-ական թուականների գալուստեանցիների հանդիպումները, որոնք գրեթէ կէս դար առաջուայ իրենց դասընկեր-դասընկերուհիներին։ Շատեր բերել էին իրենց դպրոցական լուսանկարները և չուտով չրջապակի պատը լցուեց բազմաթիւ նոր և վաղեմի նկարներով որոնց առաջին չարքում էին ազգային բարերար Աղա Կարապետ Գալուստի կիսանդրու (հեղինակ՝ քանդակագործ-նկարիչ Օննիկ Աւետիսեան), դպրոցի տարբեր հատածների, տնտեսական անձնակազմի, դպրոցի ներկայ թաղամասի լուսանկարները։ Ներկաներն ուշադրութեամբ դիտում էին տարբեր ժամանակների մանկապարտէզի, նախակրթարանի և երկրորդական բարձրագոյն դասարաններից չրջանաւարտների խմբանկարները, որոնցից հնագոյնը՝ 1914-1915 դպրոցական տարեչրջանի չրջանաւարտների խմբանկարն էր՝ ուսուցիչների և տնօրինութեան անձնակազմի հետ։

Բացօթեայ հիւրասիրութենից յետոյ ներկաները հրաւիրուեցին հանդիսասրահ։ Այստեղ ոգեւորութիւնը բազմապատկուեց երբ բեմ հրաւիրուեցին վաստակաւոր երգչուհի Աննա Նշանեանը (ծն. Փափազեան) ու բոլորին սիրելի երգիչ Յովհաննէս Գրիգորեանը (երկուսն էլ գալուստեանցիներ)։ Նրանց երգած հայրենասիրական հրգերը յաճախ կրկնելեցին։ Աննա Նշանեանի ղեկավարութեամբ ներկաները միասին երգեցին «Գովք Հայաստանին», իսկ երբ Յովիկ Գրիգորեանը նուագում ու երգում էր Ռ. Պատկանեանի «Լռեց ամպերը» (երաժշտութիւնը Մակար Եկմալեանի) բոլորը սիրով ձայնակցեցին երգչին։

Ոգեւորութիւնն իր գագաթնակէտին հասաւ երբ բեմ հրաւիրուեցին հաւաքի մասնակից տասից աւելի ուսուցիչ - ուսուցչուհիները կարապետ Թաշճեան, Բիւզանդ Կոճամանեան, Գեղամ Բարսեղեան, Վարդուհի Տատուր (Ալիյոզեան), Լորա Պալթաեան (Կոկիկեան), Ազատուհի Եուսուֆեան (Մեքերեան), Գոհար Ինճիճեան (Զափարեան), Նարդուհի Գիմգըմեան (Ֆեմիրճեան), Մարի Պետեւեան (Ճիհանեան), Զապել Վարդեր (Ճիհանեան) և ուրիշներ։ Նիւ Ճըրզիից ժամանած պարոն Կարապետ Թաշճեան, որը երկար տարիներ ծառայել է Գալուստեան ազգային վարժարանում որպէս քարտուղար-գանձապահ, ուսուցիչ և տնօրէն, ջերմ խօսքերով ողջունեց բոլորին և կոչ արեց մշտ վառ պահել դպրոցական յուշերն ու յաճախակի կազմակերպել այսպիսի հաւաքոյթներ։ Ջերմ ծափահարութիւններով ողջունուեցին ամենաերէց աշակերտուհի Տիկին Գրիգորեանը (1910 թուից գալուստեանցի), ամենաերէց աշակերտ Գէորգ Դէրձիանը (1912 թուից գալուստեանցի), ինչպէս նաեւ 1982 թ. չրջանաւարտները՝ ներկաներից ամենակրտսեր գալուստեանցիները։

Շատեր խօսք առին, որոնցից հետաքրքիր էին 1910-ական թուականների գալուստեանցի և Գահիրէի Այծմոնիկ տիկնանց միութեան հիմնադիրներից տիկին Վերգին Գրիգորեանի ելոյթը՝ արտասանութեամբ յագեցած, և Գահիրէից հիւրաբար Լոս Անճելըս գտնուող տիկին Սոնա Մխիճէսմեանի (Փափազեան) տեղեկութիւնները գալուստեան վարժարանի եւ ընդհանրապէս եգիպտահայ գաղութի ներկայ վիճակի մասին։

Հաւաքոյթը հաճելիօրէն վարեցին կազմակերպիչներ Վարդուհի Տատուր, Փրոֆեսոր Գեղամ Բարսեղեան եւ Յարութիւն Մեքերեան։ Վերջինս չնորհակալութիւն յայտնեց «Նոր կեանք» «Նոր Օր», «Մասիս», «Ասպարէզ» «Սեւան» պարբերականների խմբագրութիւններին, Հ. Բ. Ը. Միութեան եւ Սուրբ Պետրոս դպրոցի ղեկավարներին՝ իրենց սիրայօժար օժանդակութեան եւ քաջալերութեան համար։ Գալիֆորնիայի տարբեր քաղաքներից, Արիզոնա եւ այլ նահանգներից ժամանած ներկաները խոստացան սիրով մասնակցել հետագային կազմակերպուելիք դաշտահանդէսներին ու պարահանդէսներին։

ՅՈՐՈՒԹԻՒՆ ՄԵՔԵՐԵԱՆ
(ԳԱԼՈՒՍՏԵԱՆՑԻ)

ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԵՏ ՉՐՈՅՑ

Ուրբաթ, 29 Մարտի կիսօրին, Աղեքսանդրիոյ Հայ Կաթողիկէ եկեղեցին ժամանեց Ներքին Տէրութիւն Յովհաննէս-Պետրոս ԺԸ. Պատրիարք Կաթողիկոս-Պատրիարքը։

Դիմաւորուեցաւ Աղեքսանդրիոյ Հիւսոնեայ Եկեղեցիներու կրօնականներէն եւ հայ համայնքի բազմաթիւ անդամներէն։

Եկեղեցիին մէջ կարճ արարողութենէ ետք, կաթողիկոսը թափօրով բարձրացաւ լեցուելու դահլիճը, ուր սկսաւ Աջահամբոյրը։ Կրօնական եւ աշխարհական ներկայացուցչական դէմքեր բարի գալուստ մաղթեցին եւ կարճատեւ սիրալիր խօսակցութիւններ ունեցան Հոգեւոր Տիրոջ հետ։

Երկու լուսանկարիչներ անդադար կը լուսանկարէին ներկաները։

Ժամանակը կ'անցնէր եւ բազմութիւնը կը նօսրանար, մինչ եւ բարեկամներու հետ խօսակցութեամբ կլանուած էի։

Պահ մը նշմարեցի կաթողիկոսը խօսակից չունէր այլեւս եւ մօտենալով ըսի «... Ձեր գալուստը օրհնաբեր եղաւ մեր գաղութին։ Բարի եկաք եւ շատ ուրախ եմ»...։

Պատասխանեց «... ծանր է ուսերուս դրուած պատասխանութիւններն ու պատասխանատուութիւնը»։

Ըսի «Աստուած Ձեզի կորով կը պարգեւէ Ձեր նուիրական առաքելութեան համար»։

Ես հարցուցի. «Լիբանանահայութեան արտագաղթը նուազա՞ծ է»։

Պահ մը խորհելէ ետք պատասխանեց. «Արտագաղթը 15 առ հարիւր է»։

Ընդմիջեցի զոհունակութենիվ մղուած. «Լա՛ւ է ասիկա»։ Շարունակեց «ո՛չ լաւ չէ։ Սեմ կ'ուզեմ, որ մէկ հայ իսկ չհեռանայ Լիբանանէն, հակառակ գժուարին պայմաններուն ...։ Լիբանանահայութիւնը սփիւռքին ողնայարն է»։

Հայ կաթողիկէ վարդապետներու թիւը արդեօք է սփիւռքի մէջ։

Կաթողիկոս — «Հարիւր աւելի է»։ Դարձեալ ընդմիջում թնդմէ «Սերտեա՞լ զոյգ Մխիթարեան Միաբանութիւնները»։ «Ո՛չ, Վենետիկեանները 40 վարդապետ են, իսկ Վիեննականները՝ 20. Անոնցմէ զատ հարիւրէ աւելի վարդապետներ ունինք, բայց բոլոր պարտականութիւններուն եւ պաշտօններուն համար չեն բաւեր։ Սփիւռքի տարածքին 15 Առաջնորդական աթոռներ ունինք եւ անոնցմէ երկուքին համար վարդապետ կը պակսի»

«Կաթոլիկ կղերը մէկ առաքելութիւն ունի, որ ԿՐՕՆԱԿԱՆ է։ Սեմ հայ Կրօնականներս երկու առաքելութիւն ունինք — ԿՐՕՆԱԿԱՆ եւ ԱԶԳԱՅԻՆ»։

Ցետոյ ինծի ըսաւ — «Կիրակի պիտի պատարագեմ եւ պատգամ տամ։ Ներկայ եղէ»։

Նկատելով որ լուսաւորչական երկու աւագ սարկաւագներ կաթողիկոսին ներկայացնող չէր եղած, ես ներկայացուցի։

Միքեաս Պաճոյեան կը ծառայ Աղեքսանդրիոյ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցիին մօտ 40 տարիէ ի վեր, իսկ Նազարէթ Գարթալեան 30 տարիէ ի վեր։ Կը վկայեմ, թէ երկուքն ալ անբասիր եւ հաւատացեալ են։

Կաթողիկոսը սարկաւագներուն ըսաւ. «Ուրախ եմ ձեզ ճանչնալուս, եւ ժպտելով Միքեասին՝ եկեղեցիին մէջ զօրաւոր ձայնդ լսեցի» եւ սկսաւ բացատրել սարկաւագին կոչումը։

Ցետոյ մտերմական պահու մը ըսաւ. «Պատանութեանս

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 70 ԱՄԵԱԿԻ ՅՈՒԾԱՀԱՆԴԷՍ

(Շարունակութիւն Ա. էջէն)

նուագակցութեամբ սպահովեց յայտագրին յաջողութիւնը։

Մեր սրտաբուխ չնորհակալութիւնները կը յայտնենք «Շնորհալի» եւ «Եգիպտահայ» երգչախումբերու մէն մի անդամի, անոր մենակատարողներուն, ամուսնքոյրներուն, երգեհոնահարուհիին, Մս. Ե. Յակոբեանին, ինչպէս նաեւ Գահիրէի Ազգային Իշխանութեանը և Եկեղեցւոյ Հոգաբարձութեան որոնք առիթ տուին մեր յարգանքի տուրքը բերելու Ապրիլ 24-ի նահատակներու անմեռ յիշատակին, միաժամանակ մեզի պարգեւելով հայ խմբերգային երգեցողութեան անմոռանալի վայելք մը, որմէ զրկուած էինք երկար տարիներ ի վեր։

Ունկնդիր Գ.

Ծանօթ «Ջ»ի,— Այս առիթով գեղեցիկ յայտագիր մը տպուած էր Տեարք Նուպար Հրաչ Սիմոնեան եղբայրներ կողմէ։

«Լը Փրոկրէ Էժիփսիէն» թերթը

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 70-ԱՄԵԱԿԻ ՅՈՒԾԱՀԱՆԴԷՍԻՆ ԱՌԹԻՒ

«Լը Փրոկրէ Էժիփսիէն» ֆրանսատառ թերթը, իր երեքշաբթի 30 Ապրիլ 1985ի համարով, անդրադարձած է Մեծ եղեռնի 70-ամեակի յուշահանգիստներու մասին, որոնք տեղի ունեցած են Մայր-Հայրենիքի եւ Գահիրէի մէջ։ Ստորեւ կու տանք Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ կատարուած Յուշահանգիստին նկարագրականը.

ԽՄԲ.

Ապրիլ 28ի կիրակի առաւօտ, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, հանդիսաւոր Ս. Պատարագ մատուցուեցաւ Ապրիլ 24-ի նահատակներուն յիշատակին։ Ցաւարտ Ս. Պատարագի տեղի ունեցաւ հոյակապ Յուշահանդէս - համերգ մը՝ մասնակցութեամբ «Շնորհալի» երգչախումբին, որուն կ'ղեկավարէր «Եգիպտահայ երգչախումբ»ը ղեկավարութեամբ Մս. Եգուարդ Յակոբեանի։ Դերազոյն որակի զեղարուեստական ցոյց մը, որ հաւասարազօր թրթռացուց տաճարին կամարները և հաւատացեալներուն սրտերը։

Սենք՝ այստեղ, ի մաս ունինք զեղարուեստական ու կրօնական գաղափարական զգացողութիւններու հարցանութիւնը եւ անոնց արտայայտական ուժը, երբ անոնք կը ծառայեն որպէս փոխադրամիջոց զգացումի մը։ Համերգ մը, որ չուտով խլեց անցաւ յուշահանդէսի մը իրագործութեան սահմանները՝ մխրճուելու համար տիեզերականին մէջ։

Ցաւարտ համերգին, Նահատակաց նուիրուած մատուռին մէջ տեղի ունեցաւ հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն եւ ապա՝ եկեղեցին չրջապատող պարտէզին մէջ, կեանքի վերածնունդը խորհրդանշող թուփի մը տնկումին արարողութիւնը։

«Լը Փրոկրէ Էժիփսիէն»

(Շար. Ա. էջէն)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Իրենց «պաշտելի եաթաղան»ը՝ հայ արիւն հոսեցնելու համար, որպէսզի քսանը հինգ տարիէ ի վեր վերսծաղկող երեւանը ի՛նջը ըլլար...

Իրաւ է, որ հայրենական կոչուող այս պատերազմին, տակաւին հանրապետութիւններուն մէջ, Հայաստան չատ զոհեր տուաւ, յատկապէս կեդրոնի ճակատամարտին, բայց ան արժատուաւ, նացաւ Ս. Միութեան առաջնակարգ մէկ ժողովուրդի վարկին ու պատիւին, և առ այդ ալ կը շարունակէ վայելել այդ վարկին պտուղները։

Մայիս 9ի յաղթանակը, ուրեմն — որ աշխարհի չատ մը մայրաքաղաքներուն մէջ մեծ հանդիսութիւններով կը նշուի — յաղթանակն է Հայաստանին, ըլլայ զինուորաքաղաքական օրէն, ըլլայ անտեսաբարոյական գետնի վրայ։ Եթէ չըլլար Սթալինկրատը, եթէ չէյնար Պերլինը, Հայաստան մ'իչտ վերամանգի մէջ պիտի ըլլար նացիզմի լռելեայն, դուք ըսէք բնական գաշնակից Թուրքիոյ կողմէ։

Մայիս 9ը, ըլլալէ եաք ամբողջ աշխարհին խաղաղութիւն չնորհող թուականը, եղաւ՝ անգամ մը եւս՝ մեր Հայաստանին ապահովութիւն բերող աքմը։

Ինչ կը վերաբերի այն հարցին, թէ սասա՞նք մեր զոհերուն համապատասխան իրաւունքները, տակաւին նիւթ է մեր արդար պայքարին՝ որուն ձեռնարկած պիտի մնանք քանի ողջ ենք...

Արդարութեան ամբողջացումին յապաղումը ոչ մէկ կերպով կը նուազեցնէ յաղթանակի կարեւորութեան ու մեծութեան արժէքը։ Եւ Մայիս 9ը՝ կարեւոր ու մեծ թուական մըն է։

Ապրի՛ն զայն կերտող խաղաղութեան մարտիկները։

Ապրի՛ խաղաղութիւնը։

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացած ենք.

«ՀՈՐԻԶՈՆ» չաբաթաթերթի (Մոնթրէալ - Գանատա) յիշատակի գրքոյկը նուիրուած Մեծ Եղեռնի եօթանասունամեակին առթիւ։ Կողքի նկարները՝ Ցուշարձան նուիրուած Մեծ եղեռնին գոհերու յիշատակին, Միջեռնական-բերդ, Երեւան և Ցուշարձան նուիրուած Մեծ եղեռնին ու հայ ժողովուրդի վերածնունդին Թորոնթոյի Հայ կեդրոն։ Նահատակներու, յուշարձաններու և այլ պատկերներ։ 32 էջ, մաքուր տպագրութիւն։

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՍԽՈՒԹԱՐԱՐՈՒԹԻՒՆ

9 ՄԱՅԻՍ 1985

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տիկին Աշխէն Իշխանեան, տիկին Ալիս Պարսումեան, տէր և տիկին Յակոբ Իշխանեան (Լոս Անճելըս), տիար Ա. Եսայեան. Գրիգորեան, տէր և տիկին Լեւոն Իշխանեան, տիար Ճորճ Աբր. Իշխանեան, Փիլիպպոսեան-Տէմիրճեան ընտանիք, տիկին Զապել Գավալճեան և զաւակունք (Գանատա), տիկին Գոհար Տէր Գէորգեան և զաւակունք (Գանատա), տէր և տիկին Գրիգոր Խուտաւերդեան (Գանատա), տէր և տիկին Սաշա Զաքարեան (Հայաստան) և համայն սգակիր պարագաները կը յանուցանեն թէ կիրակի, 19 Մայիս 1985, առաւօտեան ժամը 10ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, յետ աւարտման Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտամունք պիտի կատարուի իրենց շատ սիրեցեալ կողակցին, եղբօր և ազգականին՝ ողբացեալ

ՍԵԴՐԱԿ ՅՈՎՍԷՓ ԻՇԽԱՆԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ, յարգանքի վերջին տուրքը մատուցանելու Իշխանեան գերդաստանի մէկ երէց անդամին։



ԱՂԵՔՍԱՆԴՐԱՀԱՅ կթաղը

(Շարունակութիւն Բ. էջէն)

Սակայն 70 տարիներ առաջ հայոց վրայ գործադրուած ահաւոր ոճիրներէն ետք, մենք ունինք վերածնուած հայրենիք եւ պետականութիւն, որ տարուէ տարի կը զէնուայ, կը բարգաւաճի, եւ այսօր աճ իր հայրական ձեռքը կ'երկարէ արտասահմանի հայութեան եւ օգտակար կը հանդիսանայ մեր վարժարաններուն դրկած հարիւրաւոր դասագրքերով եւ պատմական արժէքաւոր գրքերով։

Այսօր մեր հայրենիքը օգնութիւն չակնկալէր արտասահմանի հայութենէն, այլ ինքն է որ օգնութեան կը հասնի ամէնուրեք ուր կան հայ գաղթօճախներ։ Եւ մենք ազգովին հպարտ ենք իրմով։

Յարգելի բանախօսին վերջացնելէ առաջ իր խօսքերը ըսաւ թէ՝ արտասահմանի մէջ ունինք մէկ, սակայն մեծ եւ ահաւոր վտանգ մը՝ սպիտակ ջարդ կոչուող։ Այդ սպիտակ ջարդը դիմակալելու համար մեզի բոլորիս պարտականութիւն կ'իյնայ միասնական ճիգերով հասնիլ ոչխարել քուրք կամպնելու հայապահպանման վսեմ առաքելութեան։

Գեղարուեստական յայտագրի գործադրութեան ատարին, ներկայ ժողովուրդը հրաւիրուեցաւ Մելբոռնեան Մանկապարտէզի կոմիտեն սրահը, մասնակցելու համար Հայ Աղէտասիրաց Մարմնի տիկիններուն, եկեղեցւոյ եւ վարժարանի Պատ. Հոգաբարձութեանց անդամ տիկիններուն եւ իրենց օժանդակողներուն համագործակցութեամբ պատրաստուած Հոգեճաշին։

Հոգեճաշի ատարին Արժ. Տ. Գրիգոր Եպիս. Օհանեան, ընտրհակալութեան եւ օրհնութեան իր խօսքը ըրաւ բոլոր անոնց որոնք իրենց մասնակցութիւնը բերած էին Ապրիլեան Եղեռնը նահատակներուն 70րդ տարեդարձի Յուշահանդէսին եւ Հոգեճաշին։

Այս բոլորէն ետք միաբերան արտասանուած Տէրունական Աղօթքով եւ Արժ. Տէր Հօր Պահպանիչով վերջ գտաւ Յուշահանդէսը կ.ե. ժամը 2.30ին, եւ ներկաները մեկնեցան հոգեպէս մխիթարուած ատով։

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ
ԱՂԵՔՍ. ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ
Կիրակի, 23 Յունիս 1985
ՏԱՐԵԿԱՆ ՔԵՐՄԷՍ

Կիրակի, 15 Սեպտեմբեր 1985
ՏԱՐԵԿԱՆ ԽԱՉՈՑԿԱՀԱՆԴԷՍ
Կը խնդրուի ներկայ ունենալ
ՄԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՁԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Սեդրակ Իշխանեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տիկին Արաքսի Ուզունեան կը նուիրէ 5 եգ.ոսկի։

ՆԻՒԹԱՏՈՒՐՔԻՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իրենց չատ սիրեցեալ ամուսնոյն եւ հօր ողբ. Մկրտիչ Ճանիկեանի մահուան առթիւ եւ անոր քաղցր ու խնկելի յիշատակին Այրի տիկին Արաքսի Ճանիկեան եւ զաւակները կը նուիրեն.

Հայ Գեղ. Միութեան	20
«Արեւ»ին	20
Եկեղեցւոյ պայծառութեան	10
Գահիրէի Աղքատախնամին	10
Այեմմնիկի Հանգստեան Տան	10
Գալուստեանի ճաշի սեղանին	10
Նուպարեանի ճաշի սեղանին	10
«Կռունկ» Երգչախումբին	10
Հայկական Ընթերցասրահին	10
Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին (Հալպ.)	10
«Զահակիր»ին	10

(Մտանալ «Արեւ»էն)

Իրենց չատ սիրեցեալ եղբօր եւ ազգականին՝ ողբ. Մկրտիչ Ճանիկեանի կսկծալի մահուան առթիւ եւ անոր անմոռանալի յիշատակին Ճանիկեան, Մէօթէմէեան (Գանատա), Պալըգճեան (Գերմանիա), Սուվալեան (Հայաստան) Սուվալեան (Գահիրէ) ընտանիքները կը նուիրեն.

Եկեղեցւոյ պայծառութեան	10
Ամենայն Սրբոց Գերեզմանատան	10
Գալուստեան Ազգ. Վարժարանին	10
Նուպարեան Ազգ. Վարժարանին	10
Փօղ Քիլիճեան Հրատարակչական Ֆոնտին	10
Գահիրէի Աղքատախնամին	10
Այեմմնիկի Հանգստեան Տան	10
«Արեւ»ին	10
«Ցուսաբեր»ին	10
«Զահակիր»ին	10

(Մտանալ «Արեւ»էն)

Իրենց սիրեցեալ ողբ. Սեդրակ Իշխանեանի մահուան տխուր առթիւ, փոխան ծաղկեպսակի տիկին Զապէլ Գավալճեան եւ զաւակունք (Գանատա) կը նուիրեն.

Այեմմնիկի Հանգստեան Տան	5
«Արեւ»ին	5
«Ցուսաբեր»ին	5
«Զահակիր»ին	5

(Մտանալ «Արեւ»էն)

ԳԱԼՈՒՍՏԵԱՆԻ ՃԱՇԻ ՍԵՂԱՆԻՆ

Ողբ. Լեւոն Եագուպեանի (Դամասկոս) եղերական մահուան կսկծալի առթիւ, վասն ցաւակցութեան տէր եւ տիկին Նուպար Զօրայեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

(Մտանալ «Զահակիր»էն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Հայկ Եէմինէճեանի (Լոս Անճելըս) մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր եւ տիկ. Նուպար Զօրայեան 5
» » Զաւէն Պալեան 5

ՄՈՐԿԸՆԹԱՒԻ ՅՈՒՇԵՐՈՒՆ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ

(Շար. Ա. էջէն)

սահմանելու համար, ստիպողական է վերադառնալ իր էական մեկնակէտին, 1915 Յուլիսին»։

ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԵՏ ԶՐՈՅՑ

(Շարունակութիւն Գ. էջէն)

չարանճի ի, ես չարանճի: Երբ մօրս յայտնեցի վարդապետ ըլլալու փափաքս, ըսաւ — Ո՞ւրկէ ունեցար այդ միտքը: Դուն չարանճի ես. չես կրնար վարդապետ ըլլալ»:

Լուսանկարուեցանք:

Իր բարութենէն օգտուելով հարցուցի — «Ներողութիւն, ինչ եղաւ Ձեր մօր տրամադրութիւնը Ձեր վարդապետ ձեռնադրուելուն առթիւ»:

Պատասխանեց — «Շատ ուրախացաւ լսելով, տղա՛ս, վարդապետ դառնալդ մեծ մխիթարութիւն կը պատճառէ ինծի»: Եւ Կաթողիկոսը աւելցուց լուսաբանելով — Չարանճի չար ըսել չէ, կը նշանակէ ափսոյժ, կենսունակ:

Բոլոր գեղեցիկ խօսքերը տժգոյն եւ անզօր են ներկայացնելու համար Հայ Կաթողիկէ Կաթողիկոսը, որուն հոգին ողողած է բերկրութիւնով եւ կ'ընթանայ Աստուծոյ լոյսին եւ զօրութեան մէջ:

Մեր «փոքր Ածուն» հպարտ եւ երջանիկ պարտի ըլլալ, այժմ ունենալու համար հոգեկան լուսաւորումով օժտուած եւ իմաստուն երէց կաթողիկոսներ, յաջորդելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. ի, Գարեգին Բ.ի եւ Յովհաննէս - Պետրոս ԺԸ.ի:

ՄԿՐՏԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ

Աղեքսանդրիա, 7-4-1985

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԳԱՀԻՐԷ

Հինգշաբթի, 6 Յունիս 1985, երեկոյեան ժամը 9.30ին

ԲԱՑՕՒՄ ԱՄԱՌՈՒԱՑ ԵՂԱՆԱԿԻ

ՕՓԸՆ ՊԻՒՖԷ

Պատրաստուած Տիկնանց Ճանճնախումբին կողմէ

ՆԱՐՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Ո. եւ Բ. հանդիսացողները պիտի սանան արժէքաւոր նուէրներ

Տրուած ըլլալով որ մրցումները պիտի վերջանան նոյն գիշերը, մասնակցողներուն թիւը սահմանափակ է։ Կը խնդրուի նախապէս արձանագրուիլ դիմելով ընկ. Նուպար Կէրիկեանի կամ հեռաձայնելով Հայկ. Ընթերցասրահ (հեռ. 934908) ամէն երեկոյ ժամը 5 - 8ը։

Սիրալիր հրաւէր բոլորին

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ
Կիրակի, 16 Յունիս 1985
ՔՍԱՆՆԵՐՈՒ ԵՕԹԱՆԱՍՆԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ՀՈԳԵՃԱՇ

Չորեքշաբթի 26, Հինգշաբթի 27, Ուրբաթ 28 և Կիրակի 30 Յունիս 1985
ՓԻՆԿ ՓՈՆԿԻ ՄԻՋ-ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ
«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԵԱՆ»
Գ. ՉԱԼԵՆՃ ԲՈՒԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (ԺԱ. ՏԱՐԻ)
Կը խնդրուի ներկայ ունենալ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ՄԱՐՋԱՀԱՆԴԷՍ

Բարձր հովանաւորութեամբ
ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ
Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայ թեմի
Նախագահութեամբ
ՏԻԱՐ ՓՕԼ ՔԻԼԻՃԵԱՆԻ
Ատենապետ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի
Կիրակի, 2 Յունիս 1985, կ.ե. ժամը 7.30ին
Վարժարանիս խաղավայրին մէջ
Մարզասէր հասարակութիւնը սիրով կը հրաւիրուի:
ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՇՁԿԵՐՈՑՔԸ

(Շար. Բ. էջէն)

ետք.

Մենք եւս մեր կարգին լաւագոյն մաղթանքներ կ'ընենք այս անձնազոհ տիկիններուն, ու վստահ ենք, որ իրենք ու իրենց յաջորդները պիտի յաւերժացնեն այս նախախնամական գործը։

Զ. Գ.

دار الكتب - رقم إيداع للطباعة ٨٠/٥٨٠

930

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرديان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Աբաջնատէր — ԱՃՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիրը — ՄԱՐԴԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1014 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 16 ՄԱՅԻՍ 1985

ՀԱՅՏԸ ՉԵՒՐԷ 5 եգ. Դհկ.

عدد رقم ١٠١٤ — الخميس ١٦ مايو ١٩٨٥

ՄՈՆԹՐԷԱԼ

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ «ՉԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԹԵՐԹԻ 35-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

1985 թուականի Ապրիլի 13-ը Մոնրէալի հայ գաղզուածի կեանքում յիշատակելի տարեթիւ դարձաւ: Յաջողութեամբ պսակուեց այն գնահատելի ձեռնարկը, որը նուիրուած էր Գահիրէում հրատարակուող «Չահակիր» շաբաթաթերթի 35-րդ տարեդարձին՝ հայրական հովանաւորութեամբ Գահատահայ թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպս. Քէշիշեանի, նախագահութեամբ գաղութիս հանրածանօթ իրաւաբան Շահէ-Փիլիփ Արսլանեանի:

Երեկոյթը կազմակերպել էին «Չահակիր»ի Մոնրէալեան հայ բարեկամները:

Ներկայ հասարակութենէն մաս մը: Աջէն ձախ՝ ս. չարքին վրայ Տիկին եւ Մեթր Շահէ-Փիլիփ Արսլանեան (հանդիսութեան նախագահ), Գերշ. Տ. Վազգէն եպս. Քէշիշեան (Առաջնորդ Գահատայի Հայոց), Գերշ. Տ. Սիմոն արք. Մանուկեան, ատենապետ Մ. Էջմիածնի Հոգեւոր Գերագոյն Խորհուրդի), տոքթ եւ տիկին Գէորգ Պաղճեան (օրուան բանախօս), ընկ. Սարգիս Պալեան եւ տիկին Անի Մուքիասեան:

Հանդիսավարն էր հասարակական - մշակութային ասպարէզի եռանդուն գործիչ Մկրտիչ Ղազարեանը: Նա հանդիսութեան կարգադիր յանձնախումբի անունից յայտարարեց:

— Այսօր մեր յարգանքը մատուցելով «Չահակիր» շաբաթաթերթին, մենք միեւնոյն ժամանակ ուզում ենք շեշտել այն անփոխարինելի դերը, որ խաղում են հայ թերթերն ու հանդէսները մեր ժողովրդի աշխարհասփիւռ զաւակների կեանքում. համերաշխութեան, հայապահպանման, ազգային երազանքներն անմար պահելու խիստ դժուարին գործում հայ մամուլի դերը ճակատագրական է:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ յանձնախումբի նախագահ՝ մոնրէալահայ համայնքի աւագագոյն անդամ, Հ.Բ.Ը. Միութեան տեղիս մասնաճիւղի նախկին ատենապետ՝ նուպար Սուքիասեանը: Նա իր ելոյթում անդրադարձաւ «Չահակիր»ի հրատարակման պատմութեան հետ կապուած կարեւորագոյն փաստերին, իր ելոյթն աւարտելով հետեւեալ խօսքով.

— Սփիւռքի դժուարին պայմաններում կատարուած մէն մի դրական աշխատանք, նա մանաւանդ հայ մամուլի նկատմամբ արժանի է գնահատանքի, աշխարհի որ երկրում էլ որ նա հրատարակուի:

«Չահակիր»ի 1000-րդ համարի խմբագրականից մի հատուած ընթերցեց Սուրբ Յակոբ Հայց. Առաքելական եկեղեցու բարեշնորհ աւագ սարկաւագ, Մոնրէալի «Արմէնեան»



Տոքթ. Գէորգ Պաղճեան (Վազգէն Այգունի) ողջոյնի խօսք կ'ընէ նախքան իր բանախօսութեան սկսիլը:

թաեերախումբի անուանի դերասան Արթօ Նազարեանը:

Հանդիսութեան գեղարուեստական բաժնում յաջորդաբար իրենց սիրայօժար մասնակցութիւնը բերեցին գաղութիս երիտասարդ սերնդի շնորհալի ներկայացուցիչները:

Վանիէ Ղոլեճի ուսանողուհի Աղաւնի Ղազարեանը

(Շար. տես էջ 2)



Կազմակերպիչ յանձնախումբին ատենապետը, Գահատահայ ծանօթ ազգային եւ Հ.Բ.Ը.Մ.-ի նախկին ատենապետ ընկ. Նուպար Սուքիասեան բացման խօսքը կ'ընէ:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՕԹԱՆԱՍՆԱՄԵԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆ ՀԵՌՈՏԵՍԻԼԸ ՈՒՂՂԱԿԻՈՐԷՆ ԿԸ ՀԱՂՈՐԴԷ ԵՂԵՌՆԻ 70-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ

Հայկական Ցեղասպանութեան 70-ամեակը աննախընթաց ոգեկոչում ստացաւ ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան մէջ, այլ Խորհրդային Միութեան բոլոր ժողովուրդները առաջին անգամ ըլլալով կեդրոնական հեռուստատեսութեամբ դիտեցին կատարուած ձեռնարկները:

Վաղ առաւօտեան ժամերէն սկսեալ, Երեւանի և Հայաստանի այլ շրջաններէն հեղեղի նման հասնող ժողովուրդը կը բարձրանայ Մխիթարեաններէ՝ հայու իր սրբազան պարտականութիւնը կատարելու համար:

Ժամը 10-ին, Հայաստանի Կոմկուսի Ա. քարտուղար Կարէն Դեմիրճեանի ղեկավարութեամբ, կը ժամանեն կառավարութեան լրիւ կազմը, Հայաստանի Գրողներու Միութեան վարչութիւնը և պաշտօնեան այլ մարմիններ: Եռաշարժանին անշէջ կրակին առջեւ, յանուն կառավարութեան՝ ծաղկեպսակ կը դնէ Կ. Դեմիրճեան, յանուն Գրողներու Միութեան՝ վարդապետ Պետրոսեան և Սերօ Խանզադեան: Ժամը 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս վազղէն Ա.ն է, որ կու գայ իր չքախոժ՝ բոլոր և արտասահմանեան հիւրերով, և նոյնպէս ծաղկեպսակ կը զետեղէ:

Արման Նշանեան՝ Փարիզի արուարձաններէն Ալֆորվիլի վոխքաղաքապետ՝ յանուն քաղաքապետին՝ ծաղկեպսակ մը զետեղէ, վրան՝ «Ցարգանք 1915-ի զոհերուն»:

Ամենայն Հայոց Հայրապետը կը կատարէ հոգեհանգստեան պաշտօն, որմէ ետք իր չքախոժ՝ բոլոր և ընկերակիցներով կը վերադառնայ Էջմիածին, ուր դարձեալ հոգեհանգստեան արարողութիւնները կը կատարուին Մայր տաճարին մէջ և անոր շրջակայքին մէջ գտնուող եղեռնի յուշարձանին առջեւ:

Երեկոյեան ժամը 6.30 էն սկսեալ, Երեւանի հեռատեսիլը յատուկ յայտագիրը կը նուիրէ եօթանասունամեակին. քանի պայրկեանի ելոյթ մը կ'ունենայ Կարէն Դեմիրճեան, որուն մէջ ան խօսքերէն կը զատապարտէ Սմ.ԱՆեան կառավարութեան կիրարկած ցեղասպանութիւնը և կը շեշտէ թէ «ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄՈՌԱՆԱԼ, ԵՒ ՊԻՏԻ ՉՄՈՌԱՆԱՆՔ», ապա կը խօսի Հայաստանի ալէձանագրած նուաճումներուն մասին: Ժամը 7.-ին, հեռատեսիլի խօսնակը կը հրաւիրէ ժողովուրդը յարգելու յիշատակը մեր զոհերուն՝ մէկ վայրկեան յոռնկայա լռութեամբ: Ապա, յայտագիրը կը շարունակուի երաժշտութեամբ՝ շարականներ և կոմիտասեան գործերով:

Հայաստանի երեք օրաթերթերը՝ «Սովետական Հայաստան», «Աւանգարդ» և «Երեկոյեան Երեւան» յօդուածներ կը տպեն Մեծ Եղեռնի եօթանասունամեակին նուիրուած:

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ԱՐԺԱՆԹ

ԱՐԺԱՆԹԻՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱԽԵՐԱՑՈՒՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ ՄԻԱՑԵԱԼ ԱԶԳԵՐՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Ձորեքշաբթի Ապրիլի 17-ին, ժամը 22.05ին, Արժանթինի Հանրապետութեան Խորհրդարանը, ի ներկայութեան 132 երեսփոխաններու, միաձայնութեամբ վաւերացուց երեսփոխաններ Ֆեռեյ/ֆօ ընթրանքի և Գարլօս Պեսերրայի բանաձեւը Հայկական Ցեղասպանութիւնը Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Նիւթերուն ներկայացնելու հարցով: Երեսփոխանները յանձնարարին Սրտաբին Գործոց Նախարարութիւնը կատարելու իրենց փափաքը:

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ 35-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

դաշնամուրի վրայ նուագել հայրենի սիրուած երգերէ «Բարի Առագիլ»ը եւ «Անի»ն։ Թագուհի Սէտէֆճեան (դաշնամուր) Մոնրէալի McGILL համալսարանի ուսանողուհի եւ Վարդան Ձապուրեանը (արիցը) Մոնրէալի համալսարանի երաժշտական բաժանմունքի ուսանող նուագեցին Գաբրիէլ Ֆորէի «Սիսիլիեն»-«Սիցիլիական պար» հատուածը։

Սփիւռքում հառասնամեայ բաւերական գործունէութեան դժուարին եւ պատուաւոր ճանապարհ անցած, բժշկապիր Դալէք Էվերեկլեանը իր ընտանիքի բաւերասէր անդամների հետ միասին ներկայացրեց արեւմտահայ մտաւորական Պոլսոյ «Բուլիս» կիսամեայ հանդէսի խմբագիր Յակոբ Այվազի «Շատրէն Մ.կ»ը

Հանդիսավար ընկ. Մկրտիչ Ղազարեանը երեկոյթին բացումը կը կատարէ։

Գահատոյի Հայոց առաջին Առաջնորդը՝ Գերշ. Տ. Վազգէն եպս. Քէշիշեան գնահատանքի խօսք կ'ընէ իր սիրած թերթերէն «Ջահակիր»ին

կամ «Վերջին Վարագոյրը» դրաման։ (Մանրամասնութիւններին կ'անդրադարձուի «Ջահակիր»ի յաջորդ համարներում)։

Հանդիսութեան առաջին մասն առաւտուց օրուայ բանախօս, Մոնրէալահայ համայնքի անուանի անդամ, հասարակական պետական գործիչ, վաստակաւոր մանկավարժ, հրապարակախօս Դոկտ. Գէորգ Պաղնեանի (Վազգէն Այգունի) բովանդակալից բանախօսութեամբ։

Նա հակիրճ կերպով, թուային փաստերի տուեալներով անդրադարձաւ միջազգային ժամուլի պատմական անցեալին, օրինակ բերելով ներկայ թերթերի հրատարակութիւնների բանակը։ Հայ լրագրութեան վերաբերեալ ըսելիքն հետեւեալը։

— Հայ մամուլը տուրք երկու հարիւր տարուայ պատմութիւն ունի, նրա ճանապարհը՝ Յարութիւն Խանամիրեանցի է, 1794 թուականից Հնդկաստանի Մատրաս քաղաքում սկսեց հրատարակուիլ հայ առաջին պարբերաթերթ «Ազդարար»ը։ Հայերս անցած 191 տարիների ընթացքում հրատարակել ենք աւելի քան չորս հազար օրաթերթ եւ պարբերաթերթ եւ ահա նրանցից մէկը «Ջահակիր»ն է, որը երեսուն եւ հինգ տարիներ շարունակ ջանի նման լոյս է տուել իր հազարաւոր ընթերցողներին, նա առաքում է մինչեւ Ս.Ք. ղանիսանի հեռաւոր անկիւնները, խթան է հանդիսանում շաղկապելու հայ գաղթօճախները իրարու։ Առանց հայ մամուլի անկարելի է պահպանել ազգային որեւէ շարժում մէջ»։

Ընկեր Սարգիս Պալանեան յանուն «Ջահակիր»ի խմբագրութեան չնորհակալութեան խօսք կ'ուղղէ հանդիսութեան կազմակերպիչ մարմնին, հովանաւորող Առաջնորդ Հօր, հանդիսութեան նախագահին, թերթիս պատակալ թղթակից պր. Դաւիթ Էվերեկլեանին, բանախօսին, ներկաներուն եւ բոլոր անոնց որոնք աշխատեցան ու ստացան հանդէսին կազմակերպումին եւ յաջողութեան։

Հանդիսութեան երկրորդ մասում իրենց լուսանկարները ցոյց տրուեցին հաղարաւոր մինչեւ սերնդի մշակութասէր անհատներ։

Պոլսոյ Կոմիտասի անուան երգչախումբի անդամ Վիներգիչ Քիլիփ Էվոռեանցն արտասանեց Վ. Թէէէեանի «Եկեղեցին Հայկական» բանաստեղծութիւնը, մեներգեց ժողովրդական հանրայայտ «Միծեռնակ» երգը։ Դաշնամուրով

Պր. Արթօ Նշանեան կը կարդայ «Ջահակիր»ի 1000-րդ թիւին խմբագրականը։

Հուսագակցեց նրա որդին՝ Մանուկ Էվոռեանը։

Մանկավարժ, հասարակական մշակութային գործիչ Գաբրիէլ Պասմաճեանը մեներգեց Ռ. Պատկանեանի «Լոեց Ամպերը» Աւարայրի նահատամարտին նուիրուած երգը։

Նոյն յուզիչ եւ բովանդակալից բանախօսութեան հերոսի՝ «Ջահակիր»ի խմբագիր Սարգիս Պալանեանի ելոյթը։ Նա վառ կերպով ընդգծեց, թէ ինչպիսի հետեւողական աշխատանք է պահանջում թերթի գոյութեան ապահովումը։ Երբեմն նոյնիսկ գիտերներ է պէտք լուսացնել թերթը ժամանակին հրատարակելու համար։ Շեշտեց նաեւ որ գրաշարները եզիպտացիներ են, եւ իրենք նրանց սովորեցրել են Մեսրոպեան այբուբենը։ Իբրեւ հանելի փաստ, յիշատակեց, Վեհափառ Հայրապետ Վազգէն Առաջինը եզիպտոսում հիւր եղած օրերին այցելել է «Ջահակիր»ի խմբագրատունը։ Վերջում շնորհակալութիւն յայտնեց «Ջահակիր»ի բաժանորդներին ու համակիրներին, որոնք իրենց նիւթապարտոյական աջակցութեամբ նեցուկ են կանգնում

Ընկեր Սարգիս Պալանեան յանուն «Ջահակիր»ի խմբագրութեան չնորհակալութեան խօսք կ'ուղղէ հանդիսութեան կազմակերպիչ մարմնին, հովանաւորող Առաջնորդ Հօր, հանդիսութեան նախագահին, թերթիս պատակալ թղթակից պր. Դաւիթ Էվերեկլեանին, բանախօսին, ներկաներուն եւ բոլոր անոնց որոնք աշխատեցան ու ստացան հանդէսին կազմակերպումին եւ յաջողութեան։

շաբաթաթերթի յարատեւման համար։

Օրուայ հանդիսավարը ամբիոնի մօտ հրաւիրեց Գանատահայ հոգեւոր թեմի անդրանիկ առաջնորդ, սոյն հանդիսութեանը հովանաւորող Գերշ. Տ. Վազգէն եպիսկոպոս Քէշիշեանին՝ իր հայրական խորհուրդներն ու յորդորները տալու ներկաներին. նա իր ելոյթում շեշտեց.

— Պէտք է բարձր գնահատել «Ջահակիր»ի տարած դերը սփիւռքում, չնայած որ Մոնրէալից բաւական հեռաւորութեան վրայ Գանատայում է տպագրւում։ Սակայն դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ դառն ճակատագրի բերումով հայ ժողովուրդը սփռուած լինելով աշխարհի չորս ծագերում, ստիպուած է եղել հաղորդակցութեան նպատակայարմար միջոցը համարել հայ մամուլը։ Հայ թերը ոչ միայն տարածել է գաղափարներ, այլեւ միաւորել է հայ ժողովուրդը, շաղկապել է հայ գանգուածի գաղութները իրար եւ բոլորել է հայ եկեղեցու շուրջը։ Նա մանաւանդ եղեռնի տարիներին համարուել է նաեւ հայ դպրոց։ Ահա այդ թերթերից մէկն է «Ջահակիր»ը, ես մօտ եմ եղել «Ջահակիր»ին եւ գնահատում եմ Պալանեան եղբայրների տարած խիստ դժուարին գործը։

Հանդիսութեան կարգադիր յանձնախմբի անունից շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Մկրտիչ Ղազարեանը։ Նա շնորհակալութիւն յայտնեց Գերշ. Տ. Վազգէն եպիսկոպոս Քէշիշեանին, Հ.Բ.Ը.Մ.-ի Մոնրէալի մասնաճիւղի վարչութեան նախագահ դոկտ. Յովհաննես Պալապանեանին, դոկտ. Գէորգ Պաղնեանին, Իրաւաբան Շահէ-Քիլիփ Արսլանեանին եւ հանդիսութեանը ուրախօժար մասնակցող արուեստագէտներին ու հանդիսատեսներին։ Ապա, ընթերցեց ստացուած շնորհաւորական

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՊԸ Կ'ՕԳԵԿՈՉԷ

24 Ապրիլին, հրապարակային իր ուղղութեան պահուն, Վատիկանի մէջ, կաթողիկէ եկեղեցւոյ Սրբազան քահանայապետը՝ Յովհաննէս-Պօղոս Բ. հետեւեալ խօսքերով անդրադարձած է Մեծ Եղեռնին.

«Այսօր, սիրեցեալ հայ ազգի եղբայրներն ու քոյրերը, տարածուած ամբողջ աշխարհին վրայ, կը յիշեն 70 տարի առաջ տեղի ունեցած կսկծալի դէպքերը Օսմանեան կայսրութեան մէջ։ Քրիստոնեայ հայ եկեղեցւոյ հաւատացեալները միածայն կ'աղօթեն ի խաղաղութիւն այն հոգիներուն որոնք այդ եղերական աղետին զոհերը եղան։ Կը հրաւիրեմ ձեզ բոլորդ միանալու այն ջերմ աղօթքին՝ հաւատքի, սիրոյ, յոյսի հաղորդութեան մէջ, ինչ եւ նպատս այս ժողովուրդի եղբայրներուն եւ քոյրերուն հետ։ Յաւելի յուշերը զորս այսօրուան ոգեկոչումը մեր միտքը կը բերէ, թող արթնցնէ բոլորին խղճին մէջ պարտականութիւնը աղօթքի եւ յանձնառութեան՝ խաղաղ համակեցութեան մը համար, զորս կարելի է ձեռք ձգել հրաժարելով ամէն բռնութենէ, եւ մեծ մեզ ճանչնալով իբրեւ զաւակները միակ Աստուծոյ եւ մարդկային մէկ ընտանիքի»։

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Յառաջիկայ Կիրակի, 19 Մայիս 1985-ին Սարտարապատի մէջ հայրենիքի փրկութեան համար մղուած հերոսամարտին, զոհուածներու յիշատակին, պիտի մատուցուի հանդիսաւոր Ս. Պատարագ։

Ս. Պատարագի մատուցմամբ հոգեհանգիստ պիտի կատարուի նաեւ Համաշխարհային Բ. պատերազմի ընթացքին զոհուած քաջարի հայորդիներու հոգիներուն յատկանշական հանգիստին համար։

Աղօթք պիտի մատուցուի աշխարհի խաղաղութեան եւ ազգերու միջեւ համերաշխ գոյակցութեան համար։

Տէրունական «Հայր Մեր»էն առաջ պիտի կարդացուի Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Հայրապետի այս մասին գրած սրբատառ կոնդակը։

Յաւարտ Ս. Պատարագի պիտի կատարուի հոգեհանգստեան պաշտօն Սարտարապատի եւ աշխարհասփիւռ Բ. պատերազմի ընթացքին զոհուածներու քաղցր յիշատակին։

Սկիզբը ժամերգութեան առաւօտեան ժամը 8.30ին
Ս. Պատարագ առաւօտեան ժամը 10.-ին
Հոգեհանգիստ առաւօտեան ժամը 11.30ին

Ե. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

հայ մամուլը։ Հայ թերը ոչ միայն տարածել է գաղափարներ, այլեւ միաւորել է հայ ժողովուրդը, շաղկապել է հայ գանգուածի գաղութները իրար եւ բոլորել է հայ եկեղեցու շուրջը։ Նա մանաւանդ եղեռնի տարիներին համարուել է նաեւ հայ դպրոց։ Ահա այդ թերթերից մէկն է «Ջահակիր»ը, ես մօտ եմ եղել «Ջահակիր»ին եւ գնահատում եմ Պալանեան եղբայրների տարած խիստ դժուարին գործը։

Հանդիսութեան կարգադիր յանձնախմբի անունից շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Մկրտիչ Ղազարեանը։ Նա շնորհակալութիւն յայտնեց Գերշ. Տ. Վազգէն եպիսկոպոս Քէշիշեանին, Հ.Բ.Ը.Մ.-ի Մոնրէալի մասնաճիւղի վարչութեան նախագահ դոկտ. Յովհաննես Պալապանեանին, դոկտ. Գէորգ Պաղնեանին, Իրաւաբան Շահէ-Քիլիփ Արսլանեանին եւ հանդիսութեանը ուրախօժար մասնակցող արուեստագէտներին ու հանդիսատեսներին։ Ապա, ընթերցեց ստացուած շնորհաւորական նամակներ եւ հեռագրեր։

Հանդիսավարը փակման արարողութեան համար հրաւիրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հոգեւոր Գերագոյն Խորհրդի նախագահ Գերշ. Տ. Սիմոն արհեպիսկոպոս Մանուկեանին, որը Մոնրէալ է ժամանել իբրեւ հիւր։

Նա հաղորդեց Վեհափառ Հայրապետի Հայրական օրհնութիւնները եւ ողջոյնը, ապա ընդգծեց, որ Սփիւռքահայութեան յարատեւման գլխաւոր գործօնները են՝ Հայ եկեղեցին, Հայ Մամուլը, Հայ Դպրոցը։ Առանց այս երրորդութեան համերաշխ գործակցութեան դրական արդիւնքի չենք կարող հասնիլ։

Գերշ. Տ. Սիմոն արհեպիսկոպոս Մանուկեանի եւ Տէր Յուսիկ Ա. Քհնյ. Նշանեանի առաքելական օրհնութեամբ եւ պահպանիչով «Հայր Մեր», Տէրունական աղօթքի միաբերան երգեցողութեամբ վերջ գտաւ հանդիսութիւնը։

ԹՂԹԱԿԻՑ

Մոնրէալ

ԺԱՄԱՆՑ ԵՒ ԺԱՄԱՎԱՃԱՌՈՒԹԻՒՆ

ԹՂԹԱԽԱՂԻ ՀԵՐՈՍՈՒՀԻՆԵՐԸ

Գրեց ՎԱՐԴԱՆ ՓՀՆՑ. ՏԻԼԿԵՐԵԱՆ

Զատկի տօնական հանդիսութիւններէն եմ, լաս սովորութեան, տուները օրհնելու պարտականութեամբ, ելայ հովուական այցելութեան:

Նախապէս եկեղեցւոյ թիկով ծանուցեր էի, թէ տնօրհն փափաքողները հեռաձայնով տեղեակ պահեն զիս: Բայց, դժբախտաբար մեր կոչնակ պատասխանատուները եղան միայն այն սակաւաթիւ հաւատացեալները, որոնք անխափանօրէն ներկայ են կիրակնօրեայ Պատարագիին:

Ես սակայն, նկատի առնելով պատօնական պարտականութիւնները եւ բոլորովին անտեսելով ծխականներու մեծ բազմութեան լռութիւնը, հեռաձայնով ժամադրուելէ եմ անոնց հետ, անցայ գործի...:

Պարտ կը զգամ ըսել, թէ միշտ ալ հակառակ եղած եմ տնօրհնէքի առիթով հոգեւորականին տրուած դրամական նուէրին: Եւ ամէն անգամ, որ այդ ամօթալի փորձութեան առջեւ գտնուեր եմ, յամառօրէն մերժեր եմ եղած մատուցումը, այդ հիմնաւորց սովորութեան մէջ նկատելով նուիրապետական կարգիս նսեմացումն ու նուաստացումը:

Քրէզնոյի հայահոծ համայնքին մէջ ամբողջ տասնմէկ տարի խանճայազործելի եւ կրնամ խղճի մտօք յայտարարել, թէ ոչ մէկ պարագայի մէջ պարտուեցայ այդ դժուարին փորձութենէն, որմէ ալ ոմանց կողմէ մատուցուած նուէրը արհամարհելի չըլլար իր արժէքով:

Ամրան տաս տաք օր մը, այնպէս տաք, որ աշխարհահռչակ երգիծաբան Սերվանթէս պիտի ըսէր իր անմահ հերոսին, Տօնքիշոթին համար, թէ «Արեւը այնպէս կիզիչ էր ու ճեշակի կ'իջնէր անոր գլխուն վրայ, որ խեղճին ուղեղը պիտի հալեցնէր... եթէ ունենար:»

Բայց, բարեբախտաբար մեր գլուխը պատպանուած էր գլխարկով եւ մեր գանկին պատուհասելու վտանգ չէր ներկայանար:

***

Այցելեցինք տուն մը, որ ծառախիտ ու ծաղկալից պարտէզի մը մէջ կը գտնուէր եւ գրեթէ դղեակի մը գրաւիչ տեսքն ունէր: Վաթսունը անց, այրի կնոջ մը տունն էր, իր տրջանակին մէջ համբաւուած հարստութեամբ, բայց տարին միայն երկու անգամ եկեղեցի գալու սովորութիւն ունէր, կարծես թէ Քրիստոնէութիւնը իրեն համար Ծնունդի եւ Զատկի կրօնք ըլլար:

Երբ դուռը բացուեցաւ ու ներս մտայ, տեսայ տասնեակ մը կիներ, որոնք գրեթէ աճապարանքով էին ծնծղաները եւ պատկերները կը դասաւորէին սեղանի մը վրայ, որ ծածկուած էր ճերմակ սպիտակեղէնով: Ներս մտնելուս պէս, տիկինը ինծի ներկայացուց իր հարսնիքի տարիներէն ի վեր ծանօթ ընտանեկան բարեկամ մը, որ Ամերիկայէն եկած էր Զատիկը անոնց հետ անցընելու համար:

Ես ալ ներկայացուցի զիս, ըսելով, թէ եկած էի տնօրհնելու համար իրենց տունը եւ ընտանիքը:

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
16 ՄԱՅԻՍ 1985

ՏԽՐՈՒՆԻ

Յաւով տեղեկացաւի, թէ անցեալ Շաբաթ, 11 Մայիս 1985, յեր կարճատեւ հիւանդութեան, իր բնակարանին մէջ, իր մահկանացուն կնքած է մեր բարեկամ՝

ՊՐ. ՎՐԷԺ ԳԱՍԱՊԵԱՆԸ

խոր սուգի մատնելով իր այրին եւ զաւակները:

Յուղարկաւորութիւնը կատարուած է նոյն օրը, յ.մ. ժամը 3ին, Մարմինայի Ս. Միհաս մատրան մէջ եւ հանգուցեալին մարմինը ամփոփուած է ընտանեկան դամբանին մէջ:

Այս տխուր առթիւ «Ջահակիր» իր ղաժեստ ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին այրիին՝ տիկին Մարիի, զաւակներուն՝ տոքթ. և տիկին Էմի Գասապեանի, տէր և տիկին Խաչիկ Գասապեանի (Սէնթական Արաբիա), պր. Մարսօ Գասապեանի և սգակիր բոլոր պարագաներուն:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր և տիկին Բարսեղ Գարթալեան և զաւակները՝ Ռաֆֆի և Լարա-Ռիթա (Լոս Անճելըս), տիար Նազարէթ Գարթալեան և քոյրը՝ Սիրվարդ, տէր և տիկին Կարապետ Գարթալեան և զաւակը՝ Գրիգոր, տիար Կարապետ Մխաէրեան և քոյրը՝ Հայկանուշ, տիկին Բագրատուհի Պապիկեան, տէր և տիկին Անդրանիկ Թոզդոնմազեան, տիկին Մարի Յովհաննէսեան և զաւակը՝ Յակոբիկ (Լոս Անճելըս), տէր և տիկին Միքայէլ Կիւրիւնլեան, տիկին Մարի Մուշիկեան և զաւակը՝ Արա (Սիանի), տէր և տիկին Հելմ եթ Զիւփըր և զաւակուհք (Սիանի), տէր և տիկին Գրիգոր Ադամեան (Լոս Անճելըս), տէր և տիկին Սարգիս Զիլինկիրեան և դուստրերը՝ Զեւարդ և Նուշան, տէր և տիկին Պետրոս Գալինճեան (Լոս Անճելըս), տէր և տիկին Փիլիպոս Նազարէթեան և զաւակը՝ Լեւոն, տէր և տիկին Արթին Նազարէթեան, տիար Քերոբ Շապանեան կը յայտնեն, թէ յառաջիկայ Կիրակի, 19 Մայիս 1985, առաւօտեան ժամը 11-ին, յաւարտ Ս. Պատարագի, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցւոյ մէջ, հոգեհանգստեան արարողութիւն տեղի պիտի ունենայ իրենց սիրեցեալ մօր, մեծմօր, եղբօր կնոջ, աներոջ, հօրաքրոջ և ազգականին՝

ՈՂԲ. ՎԱՐՍԵՆԻԿ ԳԱՐԹԱԼԵԱՆԻ
(ԾՆԵԱԼ ՄՈՒՇԻԿԵԱՆ)

մահուան քառասունքին առթիւ:

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տիկին Աշխէն Իշխանեան, տիկին Ալիս Պարսումեան, տէր և տիկին Յակոբ Իշխանեան (Լոս Անճելըս), տիար Աւետիս Զաքքեան, տէր և տիկին Լեւոն Իշխանեան, տիար Ճորճ Աբբ. Իշխանեան, Փիլիպպոսեան-Տէմիրճեան ընտանիք, տիկին Զապել Գալալճեան և զաւակուհք (Գանատա), տիկին Գոհար Տէր Գէորգեան և զաւակուհք (Գանատա), տէր և տիկին Գրիգոր Խուտավերտեան (Գանատա), տէր և տիկին Սաշա Զաքարեան (Հայաստան) և համայն սգակիր պարագաները կը յայտնեն թէ Կիրակի, 19 Մայիս 1985, առաւօտեան ժամը 10ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտամունք պիտի կատարուի իրենց չատ սիրեցեալ կողակցին, եղբօր և ազգականին՝ ողբացեալ

ՍԵԴՐԱԿ ՅՈՎՍԷՓ ԻՇԽԱՆԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ:

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ, յարգանքի վերջին տուրքը մատուցանելու Իշխանեան գերդաստանի մէկ երէց անդամին:

ՖՈՒԹՊՈԼ

«ԱՐԱՐԱՏ» — «ՏԻՆԱՄՕ» (ՄԻՆՍՔ) 2-3

Ապրիլի 25ին, Երեւանի «Արարատ»ը 2-3 հաշուով պարտութիւն մը կրած է Մինսքի մէջ՝ տեղւոյն «Տինամօ»էն: Հայրենի խումբին կոլերը նշանակած են Կարապետեանը և Սահակեանը:

Պէտք է նշել, որ այս խաղը կը կայանար Մարտի 11-ի փոխարէն, տրուած ըլլալով որ յետաձգուած էր Նախագահ Չերնէնքոյի մահուան պատճառով:

[redacted]

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իրենց չատ սիրեցեալ մօր ողբ. Վարսենիկ Գարթալեանի մահուան քառասունքին առթիւ և անոր փաղցր յիշատակին տիար Նազարէթ և օր. Սիրվարդ Գարթալեաններ կը նուիրեն.

Ս. Պողոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան	30
Հ.Բ.Ը.Մ.ի (Ադէքս.)	10
Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին (Ադէքս.)	10
Պողոսեան Ազգ. Վարժարանին	10
Տիգրան Երկաթ	
Հայ Մշակ. Միութեան	10
«Արեւ»ին	10
«Ջահակիր»ին	10

(Մտանալ Ազէքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանէն)

Ողբ. Հայկ Եէմինէճեանի (Լոս Անճելըս) մահուան տխուր առթիւ, վանն ցաւակցութեան պր. Պետրոս Մովսէսեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ պայծառութեան	3
«Ջահակիր»ին	3

(Մտանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Իրենց սիրեցեալ քեռայրին և կնքահօր ողբ. Գեղամ Երզնկացեանի մահուան առաջին տարելիցին առթիւ, տէր և տիկին Ժանօ Զամպաքճեան և զաւակունք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	5
Գալուստեան Ազգ. վարժարանին	5
Հելպ. Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին	5
Հելպ. Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի Սկաուտական չարժումին	5
«Արեւ»ին	5
«Ծուսաքեր»ին	5
«Ջահակիր»ին	5

Իրենց չատ սիրեցեալ տայտայ Գեղամ Երզնկացեանի մահուան առաջին տարելիցին առթիւ, փոքրիկներ Ժիրայր և Վահէ Զամպաքճեան սրտաբուխ կը նուիրեն

«Արեւ»ին	1
«Ծուսաքեր»ին	1
«Ջահակիր»ին	1

Իրենց սիրեցեալ ազգականին՝ ողբ. Գեղամ Երզնկացեանի մահուան առաջին տարելիցին առթիւ, տիկիններ Սանդուհի Զամպաքճեան և Վրէժուհի Սարաֆեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	5
Գալուստեան Ազգ. վարժարանին	5
Այնթափլիկի Հանգստեան Տան	5
«Արեւ»ին	5
«Ծուսաքեր»ին	5
«Ջահակիր»ին	5

Իր սիրեցեալ ազգականին ողբ. Գեղամ Երզնկացեանի մահուան առաջին տարելիցին առթիւ, տիկին Սիրանուշ Գէորգեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
«Արեւ»ին	5
«Ջահակիր»ին	5

(Բոլորն ալ ստանալ «Արեւ»էն)

Ողբ. Վրէժ Գասապեանի մահուան տխուր առթիւ, վանն ցաւակցութեան պր. Պետրոս Մովսէսեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ պայծառութեան	3
«Ջահակիր»ին	3

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Հայկ Եէմինէճեանի (Լոս Անճելըս) մահուան տխուր առթիւ, վանն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր եւ տիկ. Կոպէր Արապեան	5

Ողբ. Վրէժ Գասապեանի մահուան տխուր առթիւ, վանն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր և տիկ. Զաւէն Պալեան	5



ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի տիկին Անոյշ Պալեան, տէր և տիկին Թագուոր Աբրահեան և զաւակուհք (Լոս Անճելըս), տէր և տիկին Մարտիրոս Ն. Պալեան և զաւակը, տէր և տիկին Վահէ և տոքթ. Հերմինէ Վարժապետեան և զաւակուհք, տէր և տիկին Սարգիս Պալեան (Մոնթրէալ), տէր և տիկին Զաւէն Պալեան և համայն պարագաները կը յայտնեն, թէ յառաջիկայ Կիրակի, 19 Մայիս 1985, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յետ աւարտման Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ ամուսնոյն, հօր, մեծհօր, եղբօր և ազգականին՝

ՈՂԲ. ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆԻ

մահուան 13-րդ տարելիցին առթիւ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

Հինգշաբթի, 6 Յունիս 1985, եւեկոյեան ժամը 9.30ին

ԲԱՑՈՒԻՄ ԱՍԱՌՈՒԱՑ ԵՂԱՆԱԿԻ

ՕՓԸՆ ՊԻՒՖԷ

Պատրաստուած Տիկնանց Ցանճնախումբին կողմէ

ՆԱՐՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Ռ. եւ Բ. հանդիսացողները պիտի ստանան արժէքաւոր նուէրներ

Տրուած լսալով որ մրցումները պիտի վերջանան նոյն գիշերը, մասնակցողներուն թիւը սահմանափակ է: Կը խնդրուի նախապէս արձանագրուիլ դիմելով ընկ. Նուպար Կէրիկեանի կամ հեռաձայնելով Հայկ. Ընթերցասրահ (հեռ. 934908) ամէն երեկոյ ժամը 5-8ը:

Սիրալիր հրաւէր բոլորին

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Կիրակի, 16 Յունիս 1985

ՔՍԱՆՆԵՐՈՒ ԵՕԹԱՆԱՍՆԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ՀՈԳԵՃԱՇ

Չորեքշաբթի 26, Հինգշաբթի 27, Ուրբաթ 28 և Կիրակի 30 Յունիս 1985

ՓԻՆԿ ՓՈՆԳԻ ՄԻՋ-ԱԿՈՒՄԲԱՑԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ

«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Գ. ՉԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (ԺԱ. ՏԱՐԻ)

Կը խնդրուի ներկայ ունենալ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՄԱՐՋԱՀԱՆԴԷՍ

Բարձր հովանաւորութեամբ

ԳԵՐԹ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայ թեմի

Նախագահութեամբ

ՏԻԱՐ ՓՕԼ ՔԻԼԻՏՋԵԱՆԻ

Ատենապետ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի

Կիրակի, 2 Յունիս 1985, կ.ե. ժամը 7.30ին

Վարժարանիս խաղավայրին մէջ

Մարզասէր հասարակութիւնը սիրով կը հրաւիրուի:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ

ա) Երեքշաբթի, 28 Մայիս 1985, կ.ե. ժամը 6-ին

Հ·Մ·Ը·Մ··ՆՈՒՊԱՐ — ԻԹԹԻՀԱՍ

(Աղջիկներ)

բ) Երեքշաբթի, 4 Յունիս 1985, կ.ե. ժամը 6-ին

Հ·Մ·Ը·Մ··ՆՈՒՊԱՐ — ՍՄՈՒՀԱ

(Աղջիկներ)

Ջոյդ մրցումները տեղի պիտի ունենան Հ.Մ.Ը.Մ. Նուպարի մարզադաշտին վրայ

Սիրալիր հրաւէր բոլորին

دار نشر ابداع دار الكتب - رقم الطباعة 934

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عايدة سيرديان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տնօրէնատէր — ԱՇՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ

Սեփ. կառնատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1015 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 23 ՄԱՅԻՍ 1985

ՀԱՏԸ ՉԵՌԲԷ 5 եգ. Դհկ.

عدد رقم ١٠١٥ — الخميس ٢٣ مايو ١٩٨٥

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍԱՐՏԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ

Վեց հարիւր երկար տարիներ Հայ ժողովուրդը զրկուած էր պետականութենէն, դարձած էր օտար արշաւանքներու, իոթողկալից տիրապետութիւններու, հարատահարուելէ զինուած, բռնեց իր դաղթականի ցուպը ձեռքին թափառելով երկրէ երկիր։ Սպասելով գուցէ մի օր տիրանալու իր տնահպատակ Հայրենիքին երազելով, չարունակ յուսադրուած մի բաղձալի օրուայ պատրանքով, այն լուսաշող արեւին որը պիտի վերադարձներ Հայութեան ինքնորոշման անժամանցելի իրաւունքները տիրացմանն։

Եւ ինչ զարմանք հասաւ 1917 Թուականի Հոկտեմբերեան մեծ յեղափոխութիւնը, որը առիթ ստեղծեց բոլոր ճնշուած ժողովուրդներու ազգային ինքնորոշման իրաւունքին, վերջ տալու Ասատապետական և Գաղութատիրական լուծին, համաբեր ցարական Ռուսաստանի բոլոր ազգութիւններու, ի միջի այլոց նաեւ Հայ ժողովուրդին։

Բայց այս դէպքը Թիւի չեկաւ Թուրք դահիճներուն օգտուելով Հոկտեմբերեան յեղափոխութեան վրայ դրամատիրական 14 պետութիւններու չրջապատումը յեղափոխութիւնը ճնշելու մտադրութեամբ, ստեղծուած կացութիւնը յարմար նկատելով ուզեցին առիւծի բաժին հանել, Բանթուրանիզմի վաղեմի նպատակներով օժտուած Թուրք բարբարոսները, ու սկսելով յառաջ չարժեցին երզնկայի ռազմաճակատէն իրենց արշաւանքը, մէկը միւսի եաեւէն տիրանալով լաւ սպառազինուած բերդաքաղաքներու, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսն ու Արտահանը, Ալեքսանդրոպոլ և չուտով յայտնուեցան Երեւանի առջեւ։ Եւ այս արշաւանքով հայ ժողովուրդի Ցեղասպանի դրութիւնը դրեցաւ լուրջ և մահացու սպառնալիքի տակ, այլեւս չկար Ելեւանի ճակատագիրը անօրինող ջ զաքային Ցուման, որը խուճապի մատնուած որոշում ընդունէր Երեւանը յանձնել հակառակորդին առանց դիմադրութեան։

Հայ ժողովուրդը զայրոյթով դատապարտեց խուճապարարները, որոնք կանգնեց Հայրենիքը փրկելու համար։ Ամէն տեղ ստեղծուեցան կամաւորական գունդեր, զէնք վերցուցին բանուորն ու գիւղացին, հոգեւորականն ու մտաւորականը և քաղաքական բոլոր հոսանքները անխտիր։

Ստեղծուեցան յատուկ մարմիններ, ռազմաճակատի օգնութեան հասնելու, երկրի բոլոր կողմերէն կամաւորական գունդեր չարժուեցան դէպի Սարտարապատի դաշտը, ինչպէս Աւարայրի դաշտը, Տղմութ գետի արտաղ դաշտը, Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ, որը նոյնպէս զուգադիպած էր Մայիս ամսուայ ընթացքին։

Դէպի Սարտարապատի դաշտը և զօրամասերու հետ միասին կռիւ մղուեցաւ Մայիս 22-26ի հերոսական ճակատամարտով ու չախչախուեցան անարգ Թշնամին։

Սակայն այս յաղթանակը հայ ժողովուրդին նոր հարուած հասցուց, այս անգամ Թիկունքէն, օրուայ իշխանաւորները Թիֆլիսի մէջ նստած ազգային խորհրդի պարագլուխները պարսաւած Թշնամիի վճռով վաշայի հետ կնքեցին մի սարսափելի պայմանագիր, որը ամբողջութեամբ ուղղուած էր յեղափոխական ազգային ուժերու դէմ։

Պատմական այլ և այլ իրադարձութիւններու բերմամբ սոյն կացութիւնը տեւեց մինչեւ 1920 Նոյեմբեր 29ի Հայաստանի Խորհրդայնացումով որը մի անգամ ընդմիշտ փրկեց հայ ժողովուրդը սարսափելի չրջանէ։ Եղեռնի արհաւիրքներէ հազիւ հինգ տարի վերջը իր փրկութեան հասած երկիրը, հակառակ Գաղտնի երկրի տիրանալուն, և չնորհիւ նոր իշխանութեան և եղբայրական Դրացի Երկիրներու օժանդակութեան Հայ ժո-

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Անցեալ Կիրակի, 19 Մայիս 1985, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, ի ներկայութեան Ազգային Իշխանութեան անդամներու, մշակութային և մարզական միութեանց անդամներու և հաւատացեալ ընելու աեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ։

Պատարագիչն էր Հոչ. Տ. Յակոբէ ծ. վրդ. Մամուր։ Պատարագի երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ ղեկավարութեամբ Մօ. Ե. Յակոբեանի և երգեհոնահարութեամբ տիկին Շ. Դարմանեանի։

Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Չինչինեան իր քարոզին մէջ վեր առաւ Սարտարապատի ճակատամարտին անդրադարձը հայ ժողովուրդի պատմութեան և վերապրումի գծով ու ապեցուց յիշատակը բոլոր անոնց որոնք հերոսաբար մահացան այդ ճակատամարտին և համաչխարհային Բ. պատերազմին զոհացաւին։ Սրբազան Հայրը խօսեցաւ նաեւ Հ.Բ.Ը.Մ.ի վերծանման և բարերար անդամակցի ոգիի մասին։ Սաթենիկ Չագըրի և ոգիի։ Սեդրակ Իշխանեանի բարի գործերուն մասին։ Ան անդրադարձաւ նաեւ ոգի. Նուպար Պալեանի կատարած ազգային և հասարակական գործերուն մասին։

Տէրունական «Հայր Մեր»էն առաջ, Առաջնորդ Սրբազան Հայրը կարդաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Վեհափառին օրբատառ Կոնդակը Համաչխարհային Բ. պատերազմի յաղթանակին 40-րդ տարեդարձին առթիւ, որ ներկաները ունկնդրեցին յոտից կայս։

Ցետ աւարտման Ս. Պատարագի կատարուեցաւ հոգեհանդստեան պաշտօն՝ ի հանգիստ հոգւոց բոլոր այն հերոսներուն, որոնք ինկան Սարտարապատի ճակատամարտին և Համաչխարհային Բ. պատերազմի ընթացքին։ Նոյն օրը նաեւ հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ ոգի. Նուպար Պալեանի մահուան 13-րդ տարելիցին առթիւ, Հ.Բ.Ը.Մ.-ի բարերար անդամուհի ոգի. Սաթենիկ Ճանիկ Չագըրի մահուան 3-րդ տարելիցին առթիւ, ինչպէս նաեւ ոգի. Սեդրակ Իշխանեանի և Նիգոլա Սարգիսի մահուանց քառասունքին առթիւ։

(Շար. տես էջ 2)

ՋՈՐՋ ՏԷՕՔՄԷՋԵԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՈՒՂՂՈՒԱԾ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՆԱԼԴ ՌԷԿԱՆԻՆ

Գալիֆորնիոյ կառավարիչ Ջորջ Տէօքմէճեանի նամակէն հատուած մը ուղղուած Ամերիկայի Միացեալ Նահանգներու Նախագահ Ռ. Ռէկընի, որ կարդացուեցաւ Ապրիլ 24-ի հաւաքի ընթացքին պատախաղ Ա. Արապեանի կողմէ։

... «Պրն. Նախագահ, ամերիկահայերը գնահատած են հասկացողութեան եւ մտահոգութեան ձեր արտայայտութիւնները մեր ժողովուրդի ընտանիքներուն եւ անոնց նախահայրերուն վերաբերեալ։ Այդ պատճառաւ, մենք յուսախաբ եղանք եւ անհանգիստ ձեր պատասխանով, տրուած թրքական «Հիւրիէթ» թերթին մէկ հարցումին, որուն մէջ դուք կը յայտնէիք ձեր հովանաւորած Հայախանութեան շարունակուող ընդդիմութիւնը, Քոնկրէսի մէջ Ապրիլ 24-ը ցեղասպանութեան բոլոր զոհերուն համար «Յիշատակութեան Ազգային Օր» նկատելու մասին, նեռաոեալ այն հայերը որոնք 1915 թուականին ջարդուեցան Թուրքերու կողմէ։»

«Հայոց պատմութեան այս սեւ դրուագը անուրանալի պատմական իրողութիւն մըն է։ Ամերիկայի այդ օրերու 1913-1916 Թուրքիոյ դեսպան Հենրի Մորկընթաուի այէերուն առջեւ պատահեցաւ ողբերգութիւնը, զոր իսկ զեկուցեց նախագահ Ուիլսընոյ Ուիլսընի։ Ատոնք Հիթլեր, եւ՛ը, հայոց ցեղասպանութիւնը եւ անոր անպատիժ մնալը օգտագործեց իր գազրելի ոճիրները ծածկելու համար»։

«Պէտի խնդրէի որ վերահաստատէք ձեր ներկայ դիրքը եւ վերահաստատէք պատմական ճշմարտութիւնը, ինչպէս ըած է անցեալին, հրապարակային արտայայտութեամբ մը եւ թելադրէի որ արտաքին եւ պատերազմական նախարարութիւնները թիկունք կանգնէին Քոնկրէսի առջեւ դրուած օրինագիծերուն»։

«Ջահակիր»ի 35-ամեակի Մոնրէալի Հանդիսութեան հասարակութենէն մաս մը։

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՍՕՍԻ ՄԻՆԱՍԵԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆՆ ՄԷՋ

Երեքշաբթի, 21 Մայիս 1985, խմբագրատան մէջ հանդիպում ունեցանք ընդունելու լիբանանահայ երգչուհի Սօսի Մինասեան, ընկերակցութեամբ պր. Պերճ Յովակիմեանի։

Շնորհալի երգչուհին գաղիրէ հրաւիրուած է Հայ Գեղ. Միութեան վարչութեան կողմէ՝ մեծահամբերգով մը մասնակցելու միութեան 65-ամեակի Դ. ձեռնարկին։

Բարի գալուստ եւ հաճելի կեցութիւն կը մաղթենք։

ՋԱՇԿԱՌՈՒԹ – ՊԱՏՈՒԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԳԵՂ. ՄԻՈՒԹԵԱՆ ՎԵԹԵՐԱՆՆԵՐՈՒՆ ԵՒ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ

ՍՕՍԻ ՄԻՆԱՍԵԱՆԻ ՄԵԾԱՀԱՄԵՐԳԸ

Անցեալ Շաբաթ, 18 Մայիս 1985 երեկոյեան ժամը 9.30ին, «Թէքէեան սրահ»ին մէջ, հովանաւորութեամբ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Ջինջինեանի եւ նախագահութեամբ տիկին Սիրվարդ Սարուխանի, տեղի ունեցաւ Հայ Գեղ. Միութեան 65 ամեակի Դ. ձեռնարկը, Ճաշկերոյթ – Պատուասիրութիւն մը ի պատիւ միութեան վեթերաններուն եւ անդամներուն։

Ներկայ էին ներկայացուցչական դէմքեր, վեթերաններ անդամներ, մամուլի ներկայացուցիչներ եւ հիւրեր։

Այս առթիւ ցուցադրուած էին Միութեան 65-ամեայ գործունէութիւնը ներկայացնող լուսանկարները, որոնք պատրաստած էին պր. Գրիգոր Փարթամեանի կողմէ։

Բացման խօսքով ելոյթ ունեցաւ Միութեան ցկեանս նախագահ պր. Վահագն Եփոյեան եւ անդրադարձաւ Միութեան 65 տարիներու գործունէութեան եւ վեթերան անդամներու կատարած դերին մասին։

Նախ հոգեկան մեծ վայելք մը ունեցանք ունկնդրելով Լիբանանահայ երգչուհի Սօսի Մինասեանի մենահամերգը, որը կը բաղկանար տասնեւերկու օտար դասական եւ հայկական երգերէ։ Օր. Ս. Մինասեան մօտէն ծանօթ է Գահիրէի հայ հասարակութիւնը, քանի որ ան ելոյթներ ունեցած է այստեղ եւ մեծապէս գնահատուած։

Երգչուհին հայկական երգերու յատուկ կ ազգային դրոշմով եւ այտաչյտչական յաջող կատարումներով եւ խոր զգացողականութեամբ երգեց՝ Կոմիտասէն, Հ. Պէրպէրեանէն, Ա. Պատմագըրեանէն, Գ. Ալեմշահէն, Ալան Յովհաննէսէն, Ալ. Հեքիմեանէն, Էտ. Միրզոյեանէն եւ Ռ. Կանաչեանէն ընտիր յօրինուածներ, ու արժանացաւ խանդավառ ծափերու։ Պիզէի «Հապաներա» (Քարմէն օփերայէն) ստեղծագործութիւնը դղրդացուց ներկաներուն սրտերը, որոնք բեմ հրաւիրեցին արուեստագիտուհին, որ չարունակէ երգել։ Յայտարկէն դուրս, Աօսի Մինասեան մեներգից Էտ. Յովհաննիսեանի «Երեւան - Էրեբունի»ն, հասարակութեան խանդավառութիւնը հասցնելով /ր գագաթնակէտին։

Դաշնամուրի վրայ յաջող նուագակցութիւն ունեցաւ դաշնակահար պր. Տէյվիտ Էյվազ։

Միութեան Տիկնանց Յանձնախումբին պատրաստած ճաշերուն սպասարկութենէն ետք, Միութեան ատենապետ պր. Եդուարդ Զարդարեան կարդաց վեթերաններուն անուններն եւ 50, 40, 30 եւ 20 տարուան վեթերաններուն բաժնուեցան համապատասխան վկայականներ եւ յուբելինական կրծքանշանները, որոնք պատրաստած եւ նուիրած էին տէր եւ տիկին Վարդ Ալեքսանեաններ։ Վեթերաններուն անունով չնորհակալական խօսքով ելոյթ ունեցաւ պր. Նորայր Տէօվլէթեան։

Երեկոն փակուեցաւ Արժ. Տ. Նարեկ Եպիսկոպոս Քհնյ. Փըլընճեանի Պահպանիչով եւ ներկաներուն կողմէ երգուած Ազգային Աղօթքով։

Կը չնորհաւորենք վեթերանները եւ վարչութեան կը մաղթենք նորանոր յաջողութիւններ։

Զ. Պ.

ՓԱՆԱՏԱ

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Ապրիլ 24-ի օրը, Փանատայի գաշնակցային խորհրդարանին մէջ կատարուած է հայկական ցեղասպանութեան յիշատակութիւն։ Այս առթիւ խօսք առած են երեսփոխանները Մարսել Փրիւտոմ եւ Մարշ։ Սերգիօ Ալատական կռնակցութենէն եւ Ճերրի Իւնըր Ցառաջդիմական – Պահպանողական կուսակցութենէն։

Ըստէք նահանգի նահանգային խորհրդարանը եւս Ապրիլ 24ին, յիշատակութիւն կատարած է հայկական ցեղասպանութեան։ Խօսք առած են խորհրդարանի նախագահ Ճերրըլտ Կոտճն եւ ուրիշ երեսփոխաններ։ Երեսփոխաններէն ոմանք Փանատայի կառավարութենէն պահանջած են որ Հայկական Հարցը արձարձէ միջազգային ատեաններու մէջ։

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

(Շար. Ա. էջէն)

ղովուրդը հպարտութեամբ կրնայ ցոյց տալ այսօր թէ ինչպէս մեր երկիրը հասած է այնպիսի վիճակարի բարգաւաճումի, որը նախանձը կը չարժէ մէկէ աւելի մեծ ժողովուրդ ունեցող երկիրներու, մշակոյթի, գիտական ու արդիւնաբերական հզօր մեքենաներու չինուածքին, որոնք կ'ուղարկուին աշխարհի զանազան երկիրները, ի՝ միջի այլոց նաեւ այն երկրին որը 1915 Թուականին կը խորհէր թէ այնպէս մը պիտի ոչնչացուներ Հայն ու Հայաստանը որ 60 տարի յետոյ այնտեղ խոտ իսկ պիտի չի բուսներ։

Ահա թէ ինչու մեր Հայրենի Պետութիւնը երեք հսկայ յուշարձի կոթողներով մին 1915-ի եղեռնի նուիրուած՝ երկրորդը Սարտարապատի գիւղաղնամարտի, իսկ երրորդը Աւարայրի ճակատամարտի, Սպարապետ Վարդան Մամիկոնեանի յուշարձանով կը յաւերժացուին առ յաւէտ, որոնք պիտի յիշուին դալիք սերունդներուն պատմելու, յիշեցնելով անոնց, այն արահետները ուրկէ գալեցին մեր նախնիքները։

Կը մնայ դալիք սերունդներու չարունակելու Հայութեան պահանջատէրի գիրքաւորումի, տիրանալու համար մեր հատուցման արդար իրաւունքներուն որոնք Սարտարապատի ճակատամարտով կիսատ մը իրականացան բայց ոչ բոլորովին, արդարեւ կը մնայ մեզ և յատկապէս եկող սերունդներուն ամբողջացնելու մնայեալ մասը։

Փառք ու պատիւ Սարտարապատի և Հայ ժողովուրդի փրկութեան համար ինկած Հերոսներու Ճիշատակին։

00033

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԱՊՐԻԼ 24-Ի ԱՌԹԻԻ

Ցեղասպանութեան 70-ամեակին առթիւ Գալիֆորնիոյ հայկական բոլոր վարժարանները ու Լոս Անճելըսի հայ խանութները փակ մնացին։

«Նիւ Եորք Թայմզ» ծանուցումն թերթը, իր Ապրիլ 24-ի թիւին մէջ լման մէկ էջ յատկացուցած էր հայկական ցեղասպանութեան։ «Մենք կը յիշենք» խորագրին տակ հինգ չհադիատական եւ վաւերագրական յօդուածները տպած է Մեծ Եղեռնի մասին։ Թերթը կը հրաւիրէ ժողովուրդը ոգեւորելու յիշատակը մեր նահատակներուն, որ տեղի պիտի ունենայ Նիւ Եորքի Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 28 Ապրիլի, կ. ե. ժամը 3 ին։

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿԻ

(Շար. Ա. էջէն)

Յիշենք նաեւ որ երկու ծաղկեպսակները ուղարկուած էին Սարտարապատի հերոսներուն ի յարգանս, մին Գահիրէի Ազգային Իշխանութեան անունով, իսկ միւսը «Ծուսաբեր» Մշակ Ընկերակց. կողմէ։

ԿԱՐԴԱՑ�էՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹ

Պէյրութ – Լիբանան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»

Նիւ Եորք – Միաց Նահանգներ

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Գահիրէ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Պուէնոս Այրէս (Արժանթին)

«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Փասատինա (Միաց. Նահանգներ)

«ՅԱՂԹԱՆԱԿ» ԱՄՍԱԹԵՐԹ

Փարիզ (Ֆրանսա)

«ԼՈՒՍԱԲԱՑ»

Թորոնթօ (Կանատա)

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»

Սիտնի (Աւստրալիա)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն դրկած իրենց բաժնեգիները, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-վոստ դրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝

Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

33 Սաաս Զաղլուլ պող.

Հեռ. թիւ 802199

ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՍԵԱՆԻ ՍՐՏԻ ԽՕՍՔԸ

ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ՝ «ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ 35 ԱՍԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ (13 ԱՊՐԻԼ 1985, ՄՈՆՐԷԱԼ)

... Ես ալ մօտենալով ուսկիւայ տարիքի սեմին, ուժերս բաւական չեն որ ուրիս բոլոր ուժովը կարենամ ձեզի խօսիլ։ «Ջահակիր»ի խմբագրութեան եւ բոլոր աշխատակիցներու կողմէ, խորին շնորհակալութիւն կը յայտնեմ որ յանձն առիք այս զոհողութիւնը, Շաբաթ երեկոնիդ տրամադրեցիք այստեղ գալով եւ յարգելով «Ջահակիր»ի միջոցով՝ Հայ Մամուլը։

Քիչ առաջ նստած երբ մտիկ կ'ընէի յարգելի բանախոսին արտայայտութիւններուն, յանկարծակիօրէն զգացի որ ծանրութիւն մը իջաւ ուսերուս վրայ։ Յարգելի բանախոսը բացատրեց եւ զգացուց որ իսկապէս դժուարութիւններ ունեցած ենք եւ յոգնութիւններ տարած ենք որոնք չէին զգացած մինչեւ այսօր, որոնք խանդավառութեամբ եւ սիրով տարած էինք։ Իսկ այսօր այստեղ նստած, այս բոլորը յիշեցուց ինծի եւ իսկապէս յոգնութեան ծանրութիւնը զգացի...

Այսու հանդերձ ուրախ եմ որ նուիրուած եմ այդ գործին որովհետեւ ինչպէս ըսաւ, այդ գործը՝ բարի է, գեղեցիկ է, արդար է։ Այս բառերը մենք սորված ենք «Պէրպէրեան Վարժարան»էն, Շահան Պէրպէրեանի բերանէն որուն յիշատակին առջեւ կը խոնարհինք։

Սիրելիներ, ես ձեզի բոլորիդ կը մաղթեմ առողջութիւն, ուժ, կեանք եւ պիտի ուզեմ որ ձեր զաւակներն ալ հասնին ովիեր ու նեոսրին հայ գրականութեան եւ մամուլի պայմարին մէջ։ Դուք ամէնդ գիտէք որ դժուար գործ է քերթ հրատարակել եւ դուք տակաւին չէք գիտեր թէ ինչ ըսելու է ովիեր որոնք գիտեր ցերեկ առաւօտեան մինչեւ 4 նստած են խմբագրական գրելու։ Ովիեր որոնք երբ տառերը թափած են, էջերը ցրուած են, կէս գիշերին մինչեւ առաւօտ նստեր են եւ գիր շարած են, անոնք կը հասկնան թէ ինչ լսել է դժուար գործ։ Եւ այդ բոլորը մենք ըրած ենք որովհետեւ Հայ Ն'ենք եւ հայ ժողովուրդը չպիտի մեռնի որովհետեւ ամենուս մէջ կայ այս զգացումը. մրայն դիրքն է որ կը պակսի որպէսզի ամէնն ալ խմբագիրներու նման հերոսներ ըլլան, խմբագիրներու նման աշխատողներ ըլլան ի շահ հայ ժողովուրդին։

Դուք, ապրիք բոլորդ ալ, եւ շնորհակալութիւն։

Հաւաքեց՝ Դ. Յ. Է.

ՀԵՌԱՁԱՅՆԻ ԹԻՒԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

	ՆՈՐ ԹԻՒ
Տիկին Փոլէթ Փիւրքճեան և զաւակունք - Բնակարան	581432
ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ	
Հ.Բ.Ը.Մ.-ի Ազեքս. Մասնաճիւղ	5970469
Հ.Մ.Ը.Մ.-Նուպար Մալոյեան Ակումբ	5974307
Տիար Վրէժ Սէֆէրեան — Գործատեղի	4924073
— Բնակարան	5976426

ՄԱՆՕԹ.– Այն ազգայինները որոնց հեռաձայնի թիւերը փոփոխութեան ենթարկուեցան վերջերս, կրնան հեռաձայնել խմբագրութեան (հեռ. 934908) ամէն օր կէսօրէ ետք, եւ մենք սիրով կը հրատարակենք իրենց նոր թիւը։

ՀԱՅՐԵՆԻ ԱՇԽԱՐՀ

ԵՐԵՒԱՆԻ ՄԵՅՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԻ ՍՐԱՀԸ

ԽՕՍՔ՝ ՏՈՒԹ. ԳԷՈՐԳ ՊԱՂՃԵԱՆԻ (ՎԱՉԳԷՆ ԱՅԳՈՒՆԻ)

Այսու մեր ազնիւ ընթերցողներուն կը ներկայացնենք հատուած մը, սփիւռքահայ բազմարդիւն մտաւորական տուտ. Գէորգ Պաղճեանի (Վազգէն Այգունի) յուժ հետաքրքրական բանախօսութենէն, կատարուած 13 Ապրիլ 1985ին, յընթացս «Զահակիր» շաբաթաթերթի 35 ամեակի հանդիսութեանց, Հ.Բ.Ը.Մ.-ի կեդրոնին մէջ, կազմակերպութեամբ Թերթին Մանրէալահայ բարեկամներուն կողմէ։

ԽՄԲ.

... Մեր մամուլի դաւեւէն մէկն ալ ընթերցողի զգալի պակասն է: Այս տխուր ահազանգն է որ կը հիշէ մեր ականջներուն մտահոգիչ համեմատութեամբ: Մեռնող ընթերցողին հետ՝ հայ թերթն ալ տակաւ առ տակաւ կը մեռնի: Նորերը կամ չեն գիտեր հայերէն կարդալ կամ կը նախընտրեն օտար թերթ կարդալ:

Արդիւնքը նոյնքան ողբերգական է հայ մամուլին համար։

Այս եւ նման պատճառներով մեր թերթերը

Մանօթ ազգային գործիչ և մտաւորական Տոքթ. Գէորգ Պաղճեան բանախօսած պահուն։

սուննկի նման կը բուսնին սփիւռքի տարածքին վրայ, դժբախտաբար սուննկերու նման ալ կը չորնան, կը թափուին վաղաժամ: Քիչեր են որ ի հեռուկս բոլոր զրկանքներու, կ'արհամարհեն բոլոր խոչընդոտները եւ կը մնան պատնէշի վրայ: Այդ քիչերէն մէկուն՝ որուն 35-ամեակը հաւաքուած ենք արժանի ոճով տօնելու այս երեկոյ եւ այդ քիչերուն մէկուն ի պատիւ, Դաւիթ Էվերեկլեան՝ կը բեմադրէ, տարօրինակ զուգադիպութիւն, «Շատեր. ն Մէկը» թատերգութիւնը:

Արդարեւ «Զահակիր»ը այսօր 35 տարեկան է: Ժամանակներու արագասոյր թաւալումին մէջ ինչ արժէք կրնայ ներկայացնել 35 ամեակ մը պիտի մտածէին թերեւս ոմանք: Սակայն հայ լրագրութեան տարապայման դրութեան մէջ, 35 ամեակ մը կը նշանակէ 35 տարիներու տառապանք, զրկանք ու տանջանք, լինելութեան պայքար, մաճուան դէմ անհաւասար կռիւ, կեանքի ի խնդիր: Այս ծիրին մէջ դիտուած 35 ամեակ մը պէտք է կուտակուած, լեռնածաւալ զոհողութեանց համապատասխան գնահատանքի արժանանայ:

Ես իրատեսի անհաչառ աչքերով կը չափեմ այս փշալի ճարտարութիւնը թուանշաններով ազատուն բայց իրագործումներով աղցուն տասնամեակներու նոյնիսկ հնգամեակներու:

Յարգելի ունկնդիր, 7 Փետր. 1985ին ինչպէս նետուեցաւ իյ առաջ, լոյս տեսած է «Զահակիր»ի նոր շրջանի 1000րդ թիւ: Սա՝ մեծ յաղթանակ է. անտարակոյս եւ բացառիկ երեւոյթ սփիւռքեան մեր իրականութեան մէջ:

Յարգա՛նք ու մեծարանք յարատեւութեան ու նուիրումի ոգիին:

(Հոս յարգելի բանախօսը կը նկարագրէ «Զահակիր»ի ծնունդը, կը թուէ հիմնադիրներու անուններ, առաջին տարիներու զժնդակ պայմաններ):

1 Mars 1963ին Սարգիս Պալաեան յանձն առած է «Զահակիր»ի բոլոր պարտերը եւ արտօնագիրը գնած է Հայկ Ժամկոչեանէն ու փոխանցած իր կողակցի՝ Այտա Սերոբեանին, օրինական պատճառներով:

Ապա Ս. Պալաեան եւ իր ընտանիքը կը լծուին տեղագին աշխատանքի՝ թերթը վերականգնելու վճռական առաջադրութեամբ: Վարչական, խմբագրական, տնտեսական մարզերու մէջ ի գին մեծ զոհողութիւններու եւ հետեւողական կարգադրութիւններու կը յաջողին բոլոր հայ շուկաներու վրայ ապահովել բաժանորդներ եւ աշխատակիցներ: Դանիէլէն մինչեւ Սուտան, Սուրյա, Լիբանան մինչեւ Նիկերիա, Գապոն, Աֆղանիստան, այսպէս կը ցրուի «Զահակիր» 40 երկիրներ հայու ձայնը՝ տեփորելով:

Թերթին որակը վեհապէս կը բարելաւուի, նոր տառեր կը ձուլուին, տպարանակը կը հասնի 3000ի, մոցանի՛ց այդ օրերու լրագրական մամուլի պատմութեան մէջ:

Դժբախտաբար եգիպտահայ գաղութի արտագաղթին բերումով «Զահակիր»ի տպաճնակն ու էջերը՝ նուազած են այսօր:

1977ին երբ Ս. Պալաեան վերջնականապէս հաստատուած է Գանատա, պատասխանատու խմբագիր տնօրէնի պաշտօնը ստանձնած է Զաւէն Պալաեան որ ցարդ ալ րայօժար յառաջ կը տանի գործը:

Պալաեանները ոչ միայն անվճար աշխատած են այլ իրենց անձնական դրամով գոցած են թերթին բացերը: Մինչեւ իսկ գրաշարութիւն սորված են անոնք եւ իրենց հանգիստի պահերը զոհելով ի հարկին իրենք շարած են յօդուածները:

Անցողակի յիշեմ որ վերջին 10 տարիներուն «Զահակիր» կը շարուի երկու արաբ գրաշարերու կողմէ:

«Զահակիր»ի էջերը միշտ բաց մնացած են բոլոր աշխատակիցներու համար անիտիր, որովհետեւ թերթը բաղաքական արեւելում չէ ունեցած հակառակ այն իրողութեան որ տնօրէնն ու կարգ մը խմբագիրներ կուսակցական պատկանելիութիւն ունեցած են:

Այս ուղիով «Զահակիր» ծառայած է բարիին եւ գեղեցիկին, հայուն եւ հայրենիքին առանց հաշուետու դառնալու որեւէ բաղաքական կազմակերպութեան:

Հայրենակիցնե՛ր, հերոսութիւն է մերօրեայ պայմաններուն մէջ անկախ թերթ ոտքի վրայ պահել: Այս երեկոյ երբ կը տօնենք 35 ամեակը, կը խոնարհիմ անոր հանգուցեալ աշխատակիցներուն անթառամ յիշատակին առջեւ եւ մեր անխառն համակրանքը կը մատուցանենք բոլոր անոնց որոնք անվեհեր կանգնած են պատնէշին վրայ եւ կը շարունակեն պայքարը թերթին գոյատեւումի ապահովելու հերոսական ջանքերով:

Ուրախ եմ որ մեր մէջ ներկայ են այս հաւաքոյթին տէր եւ տիկին Սարգիս Պալաեանները որոնք մոխիր ուժը եւ առաջնորդը հանդիսացած են յոբելեար «Զահակիր»ին եւ որոնք Գանատայէն իվեր կը շարունակեն իրենց ճիւաբարոյական աջակցութիւնը բերել անոր: Արեւշատութիւն իրենց, անսպառ խանդ ու եռանդ եւ անկեղծ մաղթանքներ անդրազոյն յաջողութիւններու համար:

Բաղձալի պիտի ըլլար սակայն ու մեր մաղթանքներ հնչիւն արդիւնքներ ալ բերէին «Զահակիր»ի ճիւաբական բեռն ալ թեթեւցնելու համար:

Հայրենակիցնե՛ր, լուսածին եւ լուսատու ժողովուրդ եղած ենք, արեւի որդինե՛ր, ինչպէս մեզ կոչած էին երբեմն: Արդարեւ մեր բազմադարեան ազնիւ ազգը, յընթացս դարերու ո՛ւր որ գացած է, լոյս սփռած է իր շուրջը, մշակոյթ տարած է, հետք, միշտ ջլնած է, երբե՛ք չէ հանդած, հայուն օրհնեալ ձեռքերը՝ վարժ չե՛ն հանդիլու. անոր ճնորհալի մատներէն արուեստ ծորած է ամենուրեք նոյնիսկ անոնց համար որոնց արիւնաքաղ վագիլներ միայն ոճիր դարձած են բնաջինջ ընելու նիւաղային ծրագրով:

Որպէսզի այս պատուական ազգը կարենայ շարունակել իր արբազան առաքելութիւնը ան պէտք ունի անշէջ ջահերու եւ Պալաեաններու նման անխոնջ ջահակիրներու:

Մենք վստահ ենք, հաստատ համոզում ունինք որ դարերու ընդմէջէն միշտ աւելի երիտասարդ, միշտ աւելի կայտառ, աւելի ոխոյժ վերածնող մեր ազգը, տակաւին շատ ու շա՛տ Պալաեաններու ծնունդ պիտի գիտնայ տալ որպէսզի աւելի եւս, բազմանան ջահակիրները, լուսաստիւռ ջահերը անարգել լուսաւորելու մեր հանապարհը դէպի յարութիւն, դէպի յաղթանա՛կ:

Քաղեց՝ Դ.Ց.Է.

ԸՆԿԵՐ ՆՈՒՊԱՐ ԱՈՒՔԻԱՍԵԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԽՕՍՔԸ

Գերաշնորհ Սրբազան Հայրեր,
Արժանապատիւ Հոգեւոր Հայրեր,
Յարգելի տոքթ. Գէորգ Պաղճեան,
Յարգելի Մեթր Շահէ – Ֆիլիփ Արսլանեան
Յարգելի մամուլի և մխութեանց ներկայացուցիչներ
և սիրելի ներկաներ,

Վերջին երկու տասնամեակներու ընթացքին, Հայրենիքի և Սփիւռքի տարածքին, գեղեցիկ սովորութիւն դարձած է յոբելինական հանդիսութիւններ կազմակերպել, գնահատելով ականաւոր դէմքեր, կազմակերպութիւններ և մամուլ վեր առնելով անոնց օգտակար դերը՝ հայապահպանման ի խնդիր։

Հետեւելով այս գեղեցիկ սովորութեան, տեղւոյս մշակութասէր կարգ մը ազգայիններ, նախաձեռնութեամբը պր. Դաւիթ Էվերեկլեանի, որոշեցին գնահատանքի այսօրուայ հանդիսութիւնը տալ «Զահակիր» շաբաթաթերթի հրատարակութեան 35-ամեակի առիթով։ Եւ այսօր ինձ համար մեծ ուրախութիւն է այս քեմէն ողջունել ձեր բոլորին ներկայութիւնը։

Յարգելի ներկաներ,

Իմ կարճ ելոյթիս մէջ կ'ուզեմ յիշել թէ «Զահակիր» թէեւ անհատական ձեռնարկ մըն է, բայց և այնպէս կը ներկայացնէ առանձին գաղափարութեամբ տոգորուած լայն շրջանակ մը, և կը վայելէ ազնիւ անվերապահ քաջալերանքը։

Անհատական միջոցներով ամբողջ 35 տարիներ ապրեցնել թերթ մը, կը պահանջէ նուիրական զոհողութիւն, ըլլալ գաղափարապաշտ և ունենալ սէր Մեսրոպեան գիրերուն նկատմամբ՝ եւ այս պարագային «Հայ Մամուլ»ին։

«Զահակիր»ի խմբագրականներուն մէջ, մեր ազգային եւ ներկայական հարցերը ներկայացուած են լուրջ եւ կշռուած տրամաբանութեամբ։ Իր մէջ կը գտնենք անսակարկ և գիտակից հայրենասիրութիւն։ Հայրենիքի և եկեղեցւոյ հանդէպ ունեցած իր սէրը պայմանագրական չէ եղած երբեք, այլ եղած է գաղափարական։ Բազմաթիւ առիթներ իր առաջնորդող խմբագրականներով և յօդուածներով ընթերցողներուն ներմուծած է վերահաստատելու Հայց. Եկեղեցւոյ միութիւնը եւ հայ քաղաքական կուսակցութեանց միջեւ համերաշխութեան գաղափարը։

«Զահակիր» իր այս օրինակելի եւ համերաշխական բովանդակութեան չնորհիւ արժանացաւ իր ընթերցողներուն քաջալերանքին եւ այսօր հասած է իր 1000րդ թիւին։

Յարգելի ներկաներ,

Հարկ կը տեսնեմ հակիրճ ծանօթութիւն մը տալ «Զահակիր»ի 35 տարիներու անցած ուղիէն, առ ի գիտութիւն ձեզ բոլորիդ։

«Զահակիր» հիմնուած է 1948ին Փահիրէի մէջ որպէս շաբաթաթերթ եւ որուն հիմնադիրները եղած են պպ. Հայկ Ժամկոչեան, Արշամ Տատրեան, Հրանդ Տատրեան, Վահէ Պալատուեան, տոքթ. Ա. Արթինեան եւ ուրիշներ։ Շրջան մը շաբաթաթերթ, ապա պարբերաթերթ, եւ եղած է շրջան մը որ գրեթէ բոլորովին դադրած է լոյս տեսնելէ։ Ի տես այս անբաղձալի երեւոյթին, պր. Սարգիս Պալաեան, ուրախ ենք որ այսօր մեր մէջ կը գտնուի, առաջարկած է պր. Հայկ Ժամկոչեանին որ ինք յանձն առնէ վճարել թերթի յետնեալ պարտքերը, փոխան արտօնագրին իրեն փոխանցմանը։ Այս վերջինը համակարծիք գտնուելով ներկայացուած առաջարկին, 1963 Մարտ 1-ին պետական օրինական ձեւակերպութիւններով վաճառած է թերթին արտօնագիրը պր. Սարգիս Պալաեանին։

Պր. Սարգիս Պալաեան եւ իր երկու եղբայրները Նուպար եւ Զաւէն, կազմակերպչական մեծ աշխատանք կը տանին թերթին կանոնաւոր հրատարակութիւնը ապահովելու համար, եւ կը յաջողին ի գին մեծ զոհողութեանց։

1963 Նոյեմբեր 7ին լոյս կը տեսնէ նոր շրջանի Ա թիւը 3000-ի հասնող պատկառելի տպաքանակով։ Այդ օրերուն օրհնաբեր գուգադիպութեամբ մը, Ամերիկայի Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Վազգէն Ա. Հայրապետը Փահիրէ գտնուած ըլլալով եւ ընդառաջելով թերթին պատասխանատուներուն խնդրանքին, իր օրհնութիւնները կը տարածէ Ա իւն թիւին վրայ։

Այս նոր շրջանը կ'ըլլայ «Զահակիր»ի փառքի շրջանը։ Սակայն եգիպտահայ գաղութի արտագաղթին բերումով թերթին տպաքանակն ալ համեմատաբար կը նուազի իջնելով 1000-ի։

Պր. Սարգիս Պալաեան, այժմ Մոնրէալ հաստատուած ըլլալով, թերթին խմբագրութիւնն ու ընդհանուր պատասխանատուութիւնը ստանձնած է իր եղբայրը՝ Զաւէնը, որ ան ալ իր կարգին լաւագոյնօրէն կ'արժեցնէ իր պաշտօնը, իր աշխատակիցներուն օժանդակութեամբ։

Վերջացնելով խօսքս կ'ըսեմ, «Վարձքը կատար «Զահակիր»ի խմբագրական կազմին եւ իր աշխատակիցներուն, ու կը մաղթեմ նորանոր 35-ամեակներ»։

Կրկնակի չնորհակալութիւններ Գանատայի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Վազգէն եպս. Բէշիկեանի, որուն ձեռնարկին իր բարձր հովանաւորութիւնը չնորհած ըլլալուն համար, Ս. Էջմիածնի Գերապատիւ Հոգեւոր Սորհուրդի նախագահ՝ Տ. Սիոն արք. Մանուկեանի ներկայութեան համար, Liberal կուսակցութեան հայկական բաժնի ներկայացուցիչ՝ մեթր Շահէ – Ֆիլիփ Արսլանեանի որ օրուայ նախագահութիւնը

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՍԲԹԱԹԵՐԹ
23 ՄԱՅԻՍ 1985

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ի Ք

Տէր և տիկին Բարսեղ Գարթալեան և զաւակունք (Լոս Անճելըս), ախոր Նազարէթ Գարթալեան և օրդ. Սիրվարդ Գարթալեան ներկայիս կու գան իրենց խորին չնորհակալութիւնները յայտնելու թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեանի, Աղեքսանդրիոյ հոգեւոր հովիւ Աբժ. Տ. Գրիգոր քհնյ. Սհանեանի, Երշ. աւագ Սարկաւագ Մինաս Պանտոյեանի, եկեղեցւոյս դպրաց դասին, Աղեքսանդրիոյ պատկառելի Ազգային Իշխանութեան անդամներուն, Ս. Պօղոս-Պետրոս ե. եկեղեցւոյ պաշ. Հոգաբարձութեան անդամներուն, Ռ.Ա.Կ.ի Աղեքս.ի Ակումբին, Տիգրան Երկաթ Հայ Մշակութային Միութեան, Հ.Բ.Ը.Մ.-ի Աղեքս. մասնաճիւղին, Աղեքսի Հ.Մ.Ը.Մ. Նուպարին, Պօղոսեան Ազգային Վարժարանի անօրէնութեան և ուսուցչական կազմին, «Արեւ» օրաթերթի և «Զահակիր» շաբաթաթերթի պատասխանատուներուն, Մուֆիա Էլ Ծիպ և Եանսունի բարեբարեական գրասենեակի անօրէնութեան և իրենց բարեկամներուն, ինչպէս նաեւ բոլոր անոնց՝ որոնք անձամբ, հեռաձայնով, հեռագրով, ծաղկեպսակ ղրկելով կամ զանազան բարեսիրական հաստատութիւններ ընելով յայտնութիւններ իրենց սիրեցեալ մօր և մեծմօր՝

ՈՂԲ. ՎԱՐՍԵՆԻԿ ԳԱՐԹԱԼԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ՄՈՒՇԻԿԵԱՆ)

մահուան և քառասունքին առթիւ։

ԸՆԿԵՐ ՆՈՒՊԱՐ ՍՈՒՔԻԱՍԵԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԽՕՍՔԸ

(Շարունակութիւն Գ. էջէն)

սիրով ստանձնեց, գաղութիս ծանօթ պատմագէտ, հոգեւոր և հրապարակախօս՝ տոքթ. Էդուրդ Պալճեանի որ սիրով ընդառաջեց մեր խնդրանքին որպէս օրուայ բանախօս, հոգեւոր հայրերուն և մխուրթառց ներկայացուցիչներուն, Հայկ. Բարեգ. Ընդհ. Սխալեան վարչութեան որ այս գեղեցիկ սրահը սիրայօժարօրէն մեզ տրամադրեց, Հայ մամուլին որ իր էջերը տրամադրեց և այն բոլոր մասնակցողներուն, որոնք փայլը կ'աւելցնեն մեր այսօրուայ ձեռնարկին։ Ու վերջապէս մեր բոլորին գուրգուրանքին առարկայ տարեցներուն իրենց ներկայութեան համար և ձեզ բոլորիդ յարգելի ներկաներս։

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ

ա) Երեքշաբթի, 28 Մայիս 1985, կ.ե. ժամը 6-ին

Հ Մ Ը Մ-ՆՈՒՊԱՐ — ԻՔԹԻՀԱՏ

(Աղջիկները)

բ) Երեքշաբթի, 4 Յունիս 1985, կ.ե. ժամը 6-ին

Հ Մ Ը Մ-ՆՈՒՊԱՐ — ՍՄՈՒՀԱ

(Աղջիկները)

Ջոյգ մրցումները տեղի պիտի ունենան Հ.Մ.Ը.Մ. Նուպարի մարզադաշտին վրայ

Սիրալիր հրաւէր բոլորին

ՍԿԱՈՒՏԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ԳՐԱԽՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Կիրակի, 23 Յունիս 1985

ՏԱՐԵԿԱՆ ՔԵՐՄԷՍ

Կիրակի, 15 Սեպտեմբեր 1985

ՏԱՐԵԿԱՆ ԽԱՐՈՅԿԱՀԱՆԴԷՍ

Կը խնդրուի նկատի ունենալ

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՍՈՒՐԲ ԱՏՈՒՄՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իրենց չատ սիրեցեալ մօր և մեծմօր ողբ. Կիւլիւնիա Աւետեանի մահուան քառասունքին առթիւ և անոր անմոռանալի յիշատակին, տէր և տիկին Սիմոն և Լօլա Աւետեան և որդին՝ Գէորգ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Այծեմնիկի Հանգստեան Տան	10
Կոկանեան Սրահին	10
Փօլ Քիւիտճեան	
Հրատարակչական Ֆոնտին	10
Գահիրէի Ազգ. Ատենապետին	10
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Զահակիր»ին	10

(Ստանալ նուիրատուէն՝ «Ա.Ֆ.Բ.Ի.Քա» վաճառատունէն)

Իրենց չատ սիրեցեալ և անմոռանալի ամուսնոյն և հօր՝ ողբ. Գեղամ Երզնկացեանի մահուան առաջին տարելիցին առթիւ և անոր բարի յիշատակին տիկին Սիրվարդ Երզնկացեան և զաւակները կարօ եւ Անճելինա կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Ազգ. Ատենապետին	10
Այծեմնիկի Հանգստեան Տան	10
Փօլ Քիւիտճեան	
Հրատարակչական Ֆոնտին	10
Գալուստեան Ազգ.	
Վարժարանին	10
Նուպարեան Ազգ.	
Վարժարանին	10
Պօղոսեան Ազգ Վարժարանին	10
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Զահակիր»ին	10

Իրենց ամուսնոյն և հօր՝ ողբ. Վրէժ Գասապեանի մահուան տխուր առթիւ, այրի տիկին Մարի Գասապեան և որդին՝ Մարտօ կը նուիրեն.

Նիլը Իսթ Հայկ. Ակումբին	25
Հայկական Ընթերցասրահին	10
«Արեւ»ին	5
«Յուսաբեր»ին	5
«Զահակիր»ին	5

Իրենց հօր և մեծհօր ողբ. Վրէժ Գասապեանի մահուան տխուր առթիւ, տոքթ. և տիկին Էմի Գասապեան և զաւակները՝ Մարի կը նուիրեն.

Նիլը Իսթ Հայկ. Ակումբին	25
Հայկական Ընթերցասրահին	25

Իրենց հօր և մեծմօր ողբ. Վրէժ Գասապեանի մահուան տխուր առթիւ, տէր և տիկին Յակիկ Գասապեան և զաւակները՝ Լորա կը նուիրեն.

Նիլը Իսթ Հայկ. Ակումբին	20
Հայկական Ընթերցասրահին	10
Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Այծեմնիկի Հանգստեան Տան	5
«Արեւ»ին	5

Ողբ. Վրէժ Գասապեանի մահուան տխուր առթիւ, այրի տիկին Ալիս Քէչէճեան և որդին՝ Պերճ կը նուիրեն.

Նիլը Իսթ Հայկ. Ակումբին	20
Հայկական Ընթերցասրահին	10
«Արեւ»ին	5

(Բոլորն ալ ստանալ «Արեւ»էն)

Իր եղբօր՝ տոքթ. և տիկին Էմի Գասապեաններու երկրորդ աղջիկ զաւակով մը բախտաւորելնուն ուրախ առթիւ, պր. Մարտօ Գասապեան կը նուիրէ։

Հայկական Ընթերցասրահին	5
«Զահակիր»ին	5

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Հայկ Եէմինէճեանի (Լոս Անճելըս) մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր և տիկ. Դանիէլ Ճոճոեան 5
(Ազեքս.)

Ողբացեալ Վրէժ Գասապեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տէր և տիկին Նուպար Կէրիկեան կը նըւիրեն 5 եգ. ոսկի։

Ծ Ն Ո Ւ Ի Ն Դ

Ուրախութեամբ կը տեղեկացնեմ, որ Շաբաթ, 15 Մայիս 1985ին, տոքթ. եւ տիկին Էսի եւ Աննա Գասապեաններ բախտաւորուած են երկրորդ աղջիկ զաւակով մը, որ անուանակոչած են Լիւսի։

Ուրտեղիս կը շնորհաւորենք նորածիններս ծնողները, մեծմայրերը և ընտանեկան բոլոր պարագաները, եւ երկար ու երջանիկ կեանք կը մաղթենք նորածինիս եւ իր ծնողաց։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
ԳԱՀԻՐԷ

Հինգշաբթի, 6 Յունիս 1985, երեկոյեան ժամը 9.30ին

ԲԱՑՈՒԻՄ ԱՄԱՌՈՒԱՅ ԵՂԱՆԱԿԻ
ՕՓԸՆ ՊԻՒՖԷ

Պատրաստուած Տիկնանց Յանձնախումբին կողմէ

ՆԱՐՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Ո. եւ Բ. հանդիսացողները պիտի սահման արժէքաւոր նուէրներ

Տրուած լլալով որ մրցումները պիտի վերջանան նոյն գիշերը, մասնակցողներուն թիւը սահմանափակ է։ Կը խնդրուի նախապէս ալֆանպրուիլ դիմելով Հայկ. Ընթերցասրահ (հեռ. 934908) ամէն երեկոյ ժամը 5-8ը։

Սիրալիր հրաւէր բոլորին

ԳՐԱԽՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Կիրակի, 16 Յունիս 1985

ՔՍԱՆՆԵՐՈՒ ԵՕԹԱՆԱՍՆԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ՀՈԳԵՁԱԾ

Զորեքշաբթի 26, Հինգշաբթի 27, Ուրբաթ 28 և Կիրակի 30 Յունիս 1985

ՓԻՆԿ-ՓՈՆԿի ՄԻՋ-ԱԿՈՒՄԲԱՑԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ

«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Գ. ՉԱԼԵՆՃ ԲԱՑԱԿԻՆ ՇՈՒՐՋ *(ԺԱ. ՏԱՐԻ)*

Կը խնդրուի ճկատի ունենալ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԶԱՀԱՆԴԷՍ

Բարձր հովանաւորութեամբ

ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայ Թեմի

Նախագահութեամբ

ՏԻԱՐ ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆԻ

Ատենապետ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի

Կիրակի, 2 Յունիս 1985, կ.ե. ժամը 7.30ին

Վարժարանիս խաղավայրին մէջ

Մարզասէր հասարակութիւնը սիրով կը հրաւիրուի։

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եւրոպայի բաժանորդագրեցէք	250 Ս.Դ.	—
Սուտանի «	300 Ս.Դ.	400 Ս Դ
Լիբանանի «	—	30 Լ.Ո
Սուրիոյ «	—	35 Ս Ո
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդագրեցէք	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆՏԻՆ

Ողբացեալ Նիգոլա Սարգիսի մահուան առասունքին առթիւ, տիկին Սօսի Գմգմեան (Մ.Ն.) կը նուիրէ 10 եգ. ոսկի։

دار نشوشه للطباعة – رقم ايداع دار الكتب ١٩٨٠/٧٥١

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Աբաօնաատէր — ԱՃՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ

Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻ՝ 1016 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 30 ՄԱՅԻՍ 1985

ՀԱՅԿ ՉԵՒՐՔ 5 ԵԳ. ԴՀԿ.

عدد رقم ١٠١٦ — الخميس ٣٠ مايو ١٩٨٥

«ԳԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆ»

Թրքական «Հիւրիէթ» օրաթերթը իր Ապրիլ 27-ի առաւլեան էջի վրայ «Գալիֆորնիոյ մէջ Հայաստան» խորագրին տակ, կ'անդրադառնայ հայկական եղեռնի 70-ամեակին առթիւ ունեցած ցոյցերուն և բողոքի այլ արտայայտութիւններուն մասին։

«Հիւրիէթ» նկարագրելէ ետք Լոս Անճելըսի մէջ տեղի ունեցած ցոյցը, իր զայրոյթը կը յայտնէ կառավարիչ Ճորճ Տէօքմէճեանի կողմէ Ապրիլ 24-ը սուգի օր յայտարարելուն և այս առթիւ նահանգային չէնքերու վրայ դրօշակները կիսով վար առնուելուն համար։

Թերթը մանրամասն կը նկարագրէ Պէյրութի մէջ տեղի ունեցած քաղաքական հաւաքը և մէջբերումներ կը կատարէ հոն արտասանուած խօսքերէն։ Նիւ Եորքի, Գանատայի, Փարիզի և այլ գաղութներու մէջ տեղի ունեցած ցոյցերը նկարագրելով, «Հիւրիէթ» կ'ըսէ թէ ամենուրեք թրքական դրօշակները այրուած են և «հայհոյանքները» արձակուած Թուրքիոյ դէմ։

Թրքական թերթը կը յայտնէ, թէ Սովետ Միութեան համայնավար կուսակցութեան պաշտօնական օրկան «Փրաւտա», եւս անդրադարձած է եղեռնի 70-ամեակին, իսկ ամերիկեան Գոնկրէսը հայութեան ի նպաստ բանաձեւ մը կը վորձէ վաւերացնել։ Հետեւաբար «Հիւրիէթ» կու գայ եզրականացնելու թէ, եւ Արեւելքը եւ Արեւմուտքը Թուրքիոյ դէմ են և Թուրքիա տեղ չունի...։

ՊՈԼՍՈՅ ՊԱՏՐԻԱՐՔ
ԱՄԵՆ. Տ. ՆՆՈՐՀՔ ԱՐՔ. ԳԱԼՈՒՍՏԵԱՆ
ԱԻՍՏՐԻՈՅ ՄԷՋ

Մայիս 13 - 20 անձնական այցով Վիեննա գտնուեցաւ Պոլսոյ Պատրիարք Ամեն. Տ. Ննորհք Ս. արք. Գալուստեան, ընկերակցութեամբ Տ. Պօղոս քհնյ. Պարոնեանի։

Երկուշաբթի, Մայիսի 13-ին հիւրերը այցելեցին Աւստրիոյ կաթողիկէ եկեղեցւոյ առաջնորդ կարտինալ Քէօնիկին։

Նոյն երեկոյ, փալէ Նվարցընպերկի մէջ, կարտինալ Քէօնիկի կողմէ ճաշկերոյթ մը սրուեցաւ ի պատիւ Պատրիարք Հօր։

Երեքշաբթի Մայիսի 14-ին, Պատրիարք Հայրը այցելեց Քրօ Օրիէնթէ կաթողիկէ հիմնարկը։

Չորեքշաբթի, Մայիսի 15-ին, Պատրիարք Հայրը սրտառուչ հանդիպում մը ունեցաւ Վիեննահայութեան հետ։

Շաբաթ, Մայիսի 18-ին, Պատրիարք Հայրը Վիեննայի Ս. Հռիփսիմէ եկեղեցւոյ մէջ կատարեց օրուայ ժամերգութեան պաշտօնը։

Կիրակի, Մայիսի 19-ին Ննորհք Պատրիարք, մասնակցութեամբ հայ և օտար հոգեւորականներու և հաւատացեալներու հոծ ներկայութեան հովանաւորեց Ս. Պատարագի արարողութիւնը։

ՔՈՒԷՅԹԻ ԻՇԽԱՆ ՇԷյԽ ԿԱՊԷՐ ԷԼ Ա.ՀՄԷՏ ԷԼ ՍԱՊԱՀ
ՄԱՀԱՓՈՐՁԻ ԵՆԹԱՐԿՈՒԵՑԱԻ

Քուէյթի իշխան Շէյխ Կապէր էլ Ահմէտ էլ Սապահ անցեալ Շաբաթ, 25 Մայիսի առաւօտ մահը ընդունեցաւ, երբ իր չքախումբին մէջ գտնուող ինքնաշարժներէն մին պայթեցաւ, ըսպաննելով իշխանի թիկնապահներէն երկուքը, ականուած ինքնաշարժի վարորդը, անցորդ մը և վիրաւորելով 13 ուրիշներ։

Լիբանանեան Շիի Իսլամական ձիհատ կազմակերպութիւնն պատասխանատուութիւն յայտնեց դէպքին, պատահելէն անմիջապէս ետք ու յայտնեց, թէ իշխան Սապահ՝ որ միայն թեթեւօրէն վիրաւորուեցաւ, ստացաւ «մեր պատգամը»։ Կազմակերպութիւնը անգամ մը եւս պահանջեց Քուէյթի մէջ արգելափակուած իր անդամներն ազատ արձակել, որոնք կալանքի տակ առնուած էին 1983ի պայթումներէն ասդին, սպառնալով որ, հակառակ պարագային «Ծոցի բոլոր գահերը պիտի ցնցուին»։

Դէպքը պատահելէն անմիջապէս ետք նախագահ Հոսնի Մուպարաք հեռաձայնային խօսակցութիւն մը ունեցաւ Շէյխ Կապէր էլ Ահմէտ էլ Սապահի հետ։

Մահափորձէն 4 ժամ ետք մայն, Քուէյթի իշխանն դուրս գալով հիւանդանոցէն յայտարարեց թէ «քաջառողջ եմ» և ձայնասփիւռէն ու պատկերասփիւռէն ունեցած հակիրճ ելոյթով մը անչեզոքացուց, թէ այս ոճրային դէպքերը պիտի չարգիլեն Քուէյթը իր ընթացքը շարունակելու, իր դաշակիցներու, արաբական և իսլամական աշխարհի բարիքին համար։

Միաժամանակ, գահաժառանգ և վարչապետ Շէյխ Սաատ էլ Ապտալլահ էլ Սապահ դէպքին վայրէն չեչտեց, թէ իր երկիրը պիտի չհնթարկուի սպառնալիքի եւ չարաչահման, ակնարկելով Իսլամական ձիհատ կազմակերպութեան ազդարարութեան որ «վերջին պայմանաժամ» մը կու տար Քուէյթի ազատ արձակելու քանտարկուած իր 17 անդամները։

ՓԱՍԱՏԻՆԱ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄ Հ.Մ.Մ.-Ի ԲԱՐԵԶԱՐԴՈՒԱԾ ՆՈՐ ՍՐԱՀԻՆ
Ա.ԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ 10.000 ՏՈԼԱՐ ՆՈՒԻՐԵՑ ԿԵԴՐՈՆԻՆ

Կիրակի, Մայիսի 5ի կէսօրէ ետք՝ պատմական օր կոչուած է ըլլալու Փասատինայի եւ շրջակայքի հայութեան ընդհանրապէս եւ Հ.Մ.Մ.-եան մեծ ընտանիքի համար մասնաւորաբար։

Արդարեւ այդ օր երեկոյեան ժամը 7ին խռնուեցաւ բազմութիւն մը հաւաքուած էր Հ.Մ.Մ.-ի ակումբը, ուր տեղի ունեցաւ բարձարժեք նոր սրահի պաշտօնական բացումը։

Սրահի մուտքին՝ Հ.Մ.Մ.-ի սպասուհիներուն կողմէ «Պատուի առ»ով դիմաւորուեցաւ Հի սիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վահէ Արք. Յովսէփեան, որ կտրելով ժապաւէնը, բուռն ծափահարութիւններով մուտք գործեց սրահ։ Իրեն հետեւեցան Սան Ֆրանսիսքոյի Հովիւ Գերշ. Տ. Արիս Եպս. Շիրվանեան, Արշակ Ծ. Վրդ. Խաչատուրեան, Տ. Վարդան Քհնյ. Տիւլկէրեան եւ ապա հայ մամուլի եւ կուսակցութիւններու, ինչպէս նաեւ մարզական եւ մշակութային տարբեր կազմակերպութիւններու ներկայացուցիչներ.

Գերշ. Տ. Վահէ Արք. Յովսէփեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ նոր սրահի օրհնութեան տպաւորիչ արարողութիւնը։

Ընդունելութեան կազմակերպիչ յանձնախումբին անունով ներկաները ողջունեց օրուան հանդիսավար՝ Ընկ. Գաբրիէլ Մոլոյեան։ Ան յատկապէս շեշտեց այս էնտրէն ներս ստեղծուելիք յեսագայ աշխոյժ գործունէութեան անհրաժեշտութիւնը «մեր լուման մուծելու ազգապահպանման եւ հայակերտումի վսեմ գործին մէջ»։

Ապա խօսք առաւ Հ.Մ.Մ.-ի ատենապետ՝ Ընկ. Գրիգոր Գալայճեան, Հ.Մ.Մ.-ի վիճակաւոր Առաջնորդ Գերշ. Վահէ արք. Յովսէփեան կը կարէ Հ.Մ.Մ. ակումբի մուտքի ժապաւէնը։

կեղծ հայրենասէրն է, ան՝ ուր որ ալ գտնուի, բարձր կը պահէ իր պատկանած ժողովուրդին պատիւը»։

Ողջոյնի խօսքերով այնուհետեւ յաջորդաբար ելոյթ ունեցան «Մասիս»ի խմբագիր Տոքթ. Յարութիւն Սադրեան, Ամերիկահայ Միջազգային Գոլէճի տնօրէն՝ Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեան, Թիվէեան Մշակութային Միութեան ներկայացուցիչ՝ Փայլակ Ահարոնեան, Հ.Մ.Ը.

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ԶԵՌԱՐՈՒԵՍՏԻ ՇԱՀԵԿԱՆ ՅՈՒՅԱԴՐՈՒԹԻՒՆ

Կիրակի, 12 Մայիս 1985, կ.ե. ժամը 6.30ին, «Տիգրան Երկաթ» Հայ Մշակ. Միութեան «Տիգրան Ալեքսանեան» սրահին մէջ, տեղի ունեցաւ օր. Ալիս Պալեֆսանեանի Զեռարուեստի ցուցադրութիւնը:

Ներկայ էին Առժ. Տ. Գրիգոր Ծիծ. Օհանեան, Ազգային երեսփոխաններ, միութեան վարչականներ եւ անդամներ, ինչպէս նաեւ արուեստասէր հասարակութիւն մը:

Այս ցուցադրութեան բացումը կատարուեցաւ որուան նախագահուհի տիկին Շահէ Ալեքսանեանի կողմէ ժապաւէնի մկրատումով, որմէ ետք բնկերակցութեամբ ցուցադրուող օրորին եւ ներկայ անձնաւորութեանց, ան շրջանը կատարեց ներկայացուած ձեռարուեստի գործերուն: Ներկայացուած գործերն էին պիպըլոններ, փոխ զարդեղէններ (օղեր, մանեակներ) իրենց պէս նաեւ կաշիէ պայուսակներ:

Առուեստագիտուհի օր. Ալիս Պալեֆսանեան իր կարելին ըրած էր ներկայացնելով ամէն ճաշակի եւ տեսակի գործեր, որոնք գնահատելի ամենաբարձրաճաշակն իսկ:

Ծաղկեպսակներ ուղարկած էին որուան նախագահուհի՝ տիկին Շահէ Ալեքսանեան, «Տիգրան Երկաթ» Հայ Մշակ. Միութեան վարչութիւնը, տիկին Հնազանդ Ալեքսանեան եւ պր. Եդուարդ Մանուկեան:

Մենք եւս կը շնորհաւորենք արուեստագիտուհի օր. Ալիս Պալեֆսանեանը եւ նորանոր յաջողութիւններ կը մաղթենք:

ՕՐ. ՍՕՍԻ ՄԻՆԱՍԵԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

«Տիգրան Երկաթ» Հայ Մշակ. Միութեան վարչութիւնը գեղեցիկ գաղափարը ունեցած էր կազմակերպելու երաժշտական երեկոյ մը, ոչ միայն իր անդամներուն եւ համակիր շրջանակին համար, այլ ամբողջ աղեքսանդրահայութեան, որ տեղի ունեցաւ Հինգշաբթի, 16 Մայիս 1985, երեկոյեան ժամը 9ին, «Տիգրան Ալեքսանեան» սրահի բեմին վրայ, կատարողութեամբ Լիբանանահայ սիրուած երգչուհի Սօսի Մինասեանի եւ դաշնակը ընկերակցութեամբ պր. Տէյվիս Հէյլգի:

Երգչուհին, որ մեզի ծանօթ էր նախապէս իր տուած մէկ ուրիշ համերգով, եկաւ փաստելու թէ իր ընտրած ասպարէզին՝ երգարուեստի մէջ տիրակալ դէմք մը դարձած է շնորհիւ իր յարատեւ աշխատանքին որ զինք դարձուցած է ամենափընտրուածներէն մին:

Երգացանկը որ կազմուած էր երկու մասերէ կը բաղկանար օսար եւ հայ անուանի երգահաններու գործերէ, որոնք մեկնաբանուեցան գեղեցիկ ինչականութեամբ եւ կատարողութեամբ, արժանացնելով բոլորին գնահատանքն եւ ծափողջոյնները, որոնց ի պատասխան Սօսի Մինասեան յայտարէն դուրս մեներգեց էսկար Յովհաննէսեանի «Երեւան - Էրեբունի»:

Շնորհաւորանքի մաս մը ալ կը վերապահենք դաշնակահար պր. Տէյվիս Հէյլգի, որ իր ակերի նուագակցութեամբ ընկերացաւ երգչուհիին:

ԹԼԹԱԿԻՑ
ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ

Աղեքս., 20 Մայիս 19×5

ՆԿԱՐԶԱԿԱՆ

Ա ՆՆԱ ՊՕՂԻԿԵԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

Կիրակի, 5 Մայիս 1985, երեկոյեան ժամը 7.30ին, Հայ Դեղ. Միութեան «Թէքէեան սրբահ»ին մէջ, Աննա Պօղիկեան կատարեր իր նկարչական յուցահանդէսը, հոլանաւորապէս Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Չինչինեանի, որ անձամբ բացումը կատարեց, և Նախագահուհութեամբ տիկին Մոնա Փուատա Քամհլի:

Արուեստագիտուհին այս անգամ կը ներկայանար բոլորովին նոր գործերով, բոլորն ալ կատարուած աշխատուած: Աննա իր այս յուցահանդէսին ներկայացաւ 25 նկարներով, որոնց գոյները լուսաւոր և զուարթ էին:

Աննան բոլորովին չէ հրաժարած վերացականութենէն: Ան վերացականութիւնը օգտագործած է զուգորդելով իր նկարներուն: Թէեւ կային նաեւ զուտ վերացական գործեր, ուր գոյներու և գիծերու ներդաշնակութիւն մը հաճելի համադրում մը կը կազմէին:

Ցուցահանդէսը բաց մնաց նաեւ յաջորդ օրը, և շատեր որոնք զանազան պատճառներով չէին կարողացած ներկայ գտնուիլ բացման օրը, այցելեցին և իրենց գոհունակութիւնը յայտնեցին արուեստագիտուհիին:

Ջերմօրէն կը շնորհաւորենք արուեստագիտուհի Աննա Պօղիկեանը իր այս յաջող ցուցահանդէսին առթիւ, և կը մաղթենք նորանոր յաջողութիւններ:

Ա.Մ.

ԱՆԴՐԱՆԻԿ ՎՐԴ. ԿԱԱՆԵԱՆ
ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
ՎԱՃԱՌՔԻ ԵՒ ԱՐՏԱՀԱՆՈՒԹԵԱՆ ՅՈՒՀԱՆՈՒԱԾ ՀԱՆՈՒԱԾՈՒԱՆ
ԲԱՌԵՐՈՎ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՄԻՏՔ ԴԻՐԵՐՈՎ ԲԱՌԱՐԱՆ
ՄԻՇՏ ՀՈՍԱՆԴԵՂԵՐ — ԱՅԺՄԵԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ
• ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՔ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՆ
• ԱՄԷՆԷՆ ՏՈԿՈՐԸՔ ՅԱՒԱՋԱԿՈՒՆ ՏԱՍՆԱՄԵԿՆԵՐՈՒՆ
768 էջ 50 Լիբ. Ոսկի
Հրատարակութիւն ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԻՐՔԻ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՒԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՄՕՏ
ՓՆՏՐԵԼ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ Ե ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՒԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՄՕՏ

ՏԻՊԱՐ ՀԱՅ ՄՕՐ ՄԸ ՔԱՂՑՐ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Թուականիս ֆառասուն օրեր առաջ, երեքշաբթի 9 Ապրիլ 1985, ուրբաթ առաւօտեան իր հարազատները եւ ծանօթները:

ՈՂԲ. ՎԱՐՍԵՆԻԿ ԳԱՐԲԱԼԵԱՆ

Ողբացեալը ծնած էր 1913ին Խարբերդի մէջ, եւ դուստրն էր տէր եւ տիկին Նազարէթ Մուշիկեաններու: Հազիւ երկու տարեկան, իր ընտանիքի անդամներուն հետ ինքն ալ կը բռնի ահսորի ճանապարհը: Իր ծնողքը չդիմանալով տառապանքին կ'անցնին յաւիտենականին եւ ահսորի խառնաճաղանջին հետ կը կորսընցնէ իր հղբայրները եւ ապաստան կը գտնէ Սեւրայի յուճական որբանոցին մէջ: Զինադադարէն ետք, իր երէց եղբայրը՝ եղիա Մուշիկեան, որ նոյն ծանօթ անձնաւորութիւնն մը եղած է Աղեքսանդրահայ գաղութէն հետ եւ մանուանդ Տիգրան - Երկաթի շրջանակին մէջ, տեղեկանալով իր հրոջ ապաստանած վայրին, գայն բերել կու տայ Աղեքսանդրիա 1923ին, եւ կը տնօրինէ իր գիշերօթիկ հաստիս Սենդ Ճամփայ վարժարանին մէջ օսար կրթութիւն ստանալու համար:

(Շար. տեսնել էջ 3)

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄ

Երեքշաբթի, 4 Յունիս 1985, կ.ե. ժամը 6-ին

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ — ՍՍՌՀՄ
(Աղջկներ)

Մրցումը տեղի պիտի ունենայ
Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի մարզադաշտին վրայ
Միրալիը հրաւէր բոլորին

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Շարժումիս չորս բաժիններուն համաւուան եղանակի հաւաքոյթները պիտի սկսին Ուրբաթ, 7 Յունիս 1985-ին, հետեւեալ ժամերուն.

ա) Գայլիկները, արծուիկները և կայտեր կ.ե. ժամը 4.30 - 6
բ) Սկաուտները ժամը 6.30 - 8:

ՇԱՐԺՈՒՄԻՍ ԿԱՅՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 35-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻԻ — Ա. ՋԵՌՆԱՐԿ

ԲԱՑԱՌԻԿ ՔԵՐՄԷՍ

Կիրակի, 23 Յունիս 1985, կ.ե. ժամը 6-ին

Միութեանս բոլորովին վերանորոգուած և բարեզարդուած մարզադաշտին և կանանչազարդ պարտէզին վրայ:

Տեղի պիտի ունենայ բոլոր ներկաներուն հետաքրքրող նոր եւ ԱՆԱԿՆԿԱԼ ՅԱՅՏԱԳԻՐ ՄԸ պատրաստուած՝ Շարժումիս Սկաուտներուն եւ կայտերուն կողմէ:

ԲԱՑԱՌԻԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ տրամադրուած
Զովացուցիչներու Մեծ Ընկերութեան մը կողմէ:
Պիտի սպասարկուի համադամներ, աղանդերներ եւ անուշեղէններ պատրաստուած՝ շարժումիս սկաուտներուն եւ կայտերուն ծնողաց կողմէ:
Ունկնդրութիւն հայկական նորագոյն էստրադային երգերու:

Սիրելի Աղեքսանդրահայեր, ազատ ժամանակ ձգեցէք սոյն օրը ներկայ գտնուելու համար Շարժումիս կազմակերպած Բերմէսին 10-րդ տարեդարձը (1975-1985), պիտի տեսնենք նաեւ այս տարի. ներկայ եղէք և ձեր հետ բերէք նաեւ ձեր բարեկամներն ու ազգականները:

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

Ուրբաթ 26, Շաբաթ 27 և Կիրակի 28 Յուլիս 1985
ՊԱՄՔԷԹ-ՊՈԼԻ ՓԱՌԱՏՕՆ

Շաբաթ, 27 Յուլիս 1985
ՏԱՐԵԿԱՆ ՇՔԵՂ. ՊԱՐԱՀԱՆԴԷՍ
Մանրամասնութիւնները յաջորդիւ

940

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄ Հ.Մ.Մ.-Ի ԲԱՐԵԶԱՐԴՈՒԱԾ ՆՈՐ ՍՐԱՀԻՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Մ.-ի Փասատինայի մասնաճիւղի ատենապետ՝ Սարգիս Տէրվիշեան, խաղաս գծուող հայրենի հիւր դասախօս Փրոֆ. Գէորգ Խրլոբեան:

Ելոյթ ունեցաւ նաեւ Ս.Դ.Հ.Կ.-ի Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմնի անունով Ընկ. Հէրի Տրամէրեան, որ շնորհակալութիւն յայտնեց այս սրահի բարեզարդման ի խնդիր իրենց նիւթաբարոյական աշակցութեամբ օգտակար հանդիսացած ազգայիններուն եւ ընկերընկերուհիներուն:

Այնուհետեւ՝ գնահատանքի յուշատախտակներ տրուեցան Հ.Բ.Ը.Մ.-ի ցկեանս նախագահ՝ Տիար Ալեմ Մանուկեանին, ազգային բարերարներ Վահան Շամլեանին, Վահան Պէկէօրթուրեանին, Առշակ Տիգրանեանին, ինչպէս նաեւ Ընկ. Հէրի Տրամէրեանին եւ Հ.Մ.Մ.-ի գոհաբերուող անդամներէն Ընկ. Գալուստ Տէրտէրեանին:

Վերջին խօսք առնողը եղաւ որուան նախագահ՝ Առաջնորդ Գերշ. Տ. Վահէ Արք. Յովսէփեան: Ան իմաստալից նառ մը արտասանեց եւ շեշտեց հայակերտումի աշխատանքին մէջ Մայր Հայրենիքի եւ Ս. Էջմիածնի հանդէպ սիրոյ եւ հաւատարմութեան զգացումներուն անհրաժեշտութիւնը: Ապա՝ մաղթեց նորանոր յաջողութիւններ եւ ազգօգուտ բեղուն գործունէութիւն:

Սրբազան Հօր կողմէ հաճելի անակնկալ մը հրամցուեցաւ ներկաներուն: Արդարեւ Հ.Բ.Ը.Մ.-ի ցկեանս նախագահ Տիար Ալեմ Մանուկեանի անունով՝ տասը հազար տոլարի չէկը տեղւոյն վրայ յանձնեց Հ.Մ.Մ.-ի դեկավարութեան, որ՝ բնդունուեցաւ որոտընդոստ ջերմ ծափահարութիւններով:

Այս առթիւ տեղի ունեցաւ նաեւ սրտբուխ կարգ մը նուիրատուութիւններ:

Որուան գեղարուեստական յայտագրին իրենց մասնակցութիւնը բերին շնորհալի երգչախումբներ՝ մայր եւ դուստր Արփիկեան եւ Էլսի Փէնիվանեանները, ինչպէս նաեւ ծանօթ ասմունքող՝ Օր. Արամի Շնորհաւորեան:

Բացման պաշտօնական բաժինին յաջորդեց նոր հիւրասիրութիւն, պատրաստուած Հ.Մ.Մ.-ի Տիկնանց մասնաճիւղին կողմէ, որն անցաւ բարեկամական ջերմ մթնոլորտի մէջ:

ԱՆՄՈՌԱՑ ՓԱՌՔԵՐ

ՊԱՏԱՌԻԿ ՄԸ ՅՈՒՇ

(ՕՇԱԿԱՆ, ԱԼՊՈՅԱՃԵԱՆ, ՊԱԼԱԵԱՆ, ԴՊԻՐԵԱՆ ԵՒ ԸՆԿ.)

Ուսանողութեանս ամբողջ տեւողութեան, 1925-26 տարիշրջանը յոյժ յատկանշական կը համարուի բոլորիս համար։

Գահիրէի Գալուստեան Ազգ. վարժարանի Նախակրթարանի Դ. կարգի աշակերտներ էինք, մօտ յիսուն պատանեկներ։ Այն ատեն աղջիկ-տղայ խառն չէին դասարանները։ Մեր դասատեսակը Մանչերու բաժնի չէնքին ա. յարկին վրայ գիրքերու և գրենական պիտոյից սենեակին ճիշդ վրան էր։ Պիտոյքներու սենեակին պատասխանատուն ալ՝ տնտեսապետ-մատակարար Մկըրտիչ Լիւլէճեանն էր։

«Պարոն Մկրտիչը» — այսպէս կը կանչէինք զինք՝ միշտ յարգանքով — վարժարանի 1250 աշակերտներուն, նաեւ ուսուցիչ-ուսուցչուհիներուն իրական բարերարն էր։ Մեծ մասամբ գաղթական, հալածեալ բայց վերապրող մնացորդաց ընտանիքներու զաւակներ էին, շատեր հօրմէ-մօրմէ որբ ուրիշներ՝ միայն հօրմէ որբ, բայց մի՛շտ հպարտ այս հանգամանքին համար։

Մեր դասարանին մէջ կային քանի մը եգիպտահայ որբեր, առ հասարակ ունեւոր ընտանիքի զաւակներ։ Չէինք կըրնար մտերմանալ ասոնց հետ։

Քանի մը ամիս հայերէն աւանդեց մեզի Պարտիզակցի ուսուցիչ Ղազարոս Նահապետեանը, ու երբ Յակոբ Օշական եկաւ, ան մնաց մեզի հետ՝ միայն Անգլերէնի և Գրաբարի դասերով։ Հետզհետէ քաջցրալեզու, բայց կարգապահութեան համար խստաբարոյ ուսուցիչ մըն էր Ղազարոս Նահապետեանը։ Ան, օր մը, սըխալմամբ թեթեւ ապտակ մը տուաւ երեխայ... Բայց երբոր անդրադարձաւ որ չփոթած էր զիս ուրիշի հետ՝ երեք անգամ, տարբեր ժամերու, ներողութիւն խնդրեց...։

Պարոն Նահապետեանը յատուկ ուշադրութիւն կը դարձնէր Նիւթ Ռըլիճի (Տէյվիտսըն-ի) «Պոյզ-Հոմէն Գալուստեան վարժարան ղրկուած աշակերտներուն։ Ու կ'ըսէր մխիթարական խոհարարապետ Պարոն Մկրտիչին, որ անոնց պնակները լեցուն ըլլան։ Մենք ալ, այսինքն ոչ որբերս, կ'ուտէինք երբեմն Պարոն Մկրտիչի համով-հոտով խոհանոցէն, պնակը մէկ դահեկանի։

Պարոն Նահապետեանը, որ յաճախ կը տառնձէր ճաշի ժամերուն և ճաշարանի գործունէութեանց հսկողութիւնը, հաւուստ տղաքը մէկիկ մէկիկ կը կանչէր իր մօտը, և ցած ձայնով անոնց բաներ մը կ'ըսէր։ Մենք կը հարցափորձէինք այդ տղաքը, բայց պատասխանը կ'ըլլար հետեւեալը. «Ասոնք տուի Պարոնին որ մօրմէս զատ ուշ-ոքի պիտի ըսեմ իր յանձնարարածը»։

Զարմանալի տղաք — որոնցմէ չատ չատ ունէինք այդ շրջանին — այլազան հետեւութիւններ կը հանէին այս խօսքերէն, հաւատալով միեւնոյն ատեն՝ որ Պարոն Նահապետեանը բացառական որեւէ խօսքի կամ արարքի մարդը չէր։

Հայերէնի ուսուցչի պահերը՝ «կեռով կը քաշէինք» (տանձկերէն առածին համեմատ)։ Եթէ պահին չարունակութիւնը զբօսանքի ըլլար, կը խնդրէինք Պարոն Օշականէն՝ որ պատուհանները գոցէնք ու մնանք դասարանին մէջ, աւարտելու համար ուսումնասիրուած կամ բացատրուող դասը —

Օ՜, ըլլայի՜, ըլլայի՜,
Դաշտը ճամբու մը վրան,
Կամ ստորոտը լեռան
Ուղեւորի ժամանման
Սպասող ճիւղն ըլլայի...

Օշական, չեմ գիտեր ինչպէս, հանդարտ բայց չեշտուած բառերով, չի կացած ածուխի կտորներ գրած էր կարծես՝ աղոց հոգիներուն մէջ... Եւ բոլորը սկսեր էին աչխարհին նայիլ բոցավառ թիթերով։ Յակոբ Աբէլեան մը ունէինք, — ընտանիքին տասներեք անդամները ջլատոյն եղած Ալէս գետին մէջ՝ Ա. շարաններու կողմէ, — այս տղան, երբեմն սուսիկ-փուսիկ և վախկոտի երեւոյթով, յանկարծ վերածուած էր առիւծի։ Եւ օր մը՝

Լեռնե՜ր, լեռնե՜ր հայրենի,
Անմահական դրօշներ...

արտասանելով, պոռաց բոլորիս երեսին, ուսուցիչի պատանդանին վրայէն, այսպէս.

— Թուլամորթնե՛ր, մեր ամէն ինչը առեր են... մեր կեա՛նքն ալ... ու մենք, փըլլըկըլաձներս, հոս կը չփփանանք...

— Այդ ուրկէ՞ գողցար... պատասխանեց Աբրահամ Գալայճեանը. Եղուն-Օլուգցի տղայ մը, կարծեմ՝ Տ. Մերճանեանի քրոջը որդին։

Ո՛չ։ Րաֆֆիէն կամ Շիտանեանէն չէր առնուած ատիկա։ Բիւրատ Վարժապետեան անունով Արմաչական ուսուցիչի մը (կրօնքի դասի) սորվեցուցածներուն հետեւանքն էր ատիկա։

Կային նաեւ անզուգական Գարեգին Տիւրկէրեանի պատմածները, — Տրովադայի պատերազմը կամ Ֆրանսական Մեծ Յեղափոխութիւնը։

Արշակ Ալպոյաճեանը մեզի, քանէն-քառասուն էլ դաս կու տար, յատկապէս կանգ առնելով Իսրայէլ Օրբի, Յովսէփ Էմինի, Ղարաբաղի Մելիքներուն և Դաւիթ Բէկին վրայ...

Այդ տարին, Յունուարին, մեր դասարանը բերին քիչ մը կարճահասակ, սեւ ու առատ մազերով, կրակոտ նայուածքով տղայ մը, Հրանդ Տատրեան. որ եղբայրն էր վերի դասարանի աշակերտ ու վարժարանի թիւ 1 մարզիկ (ախոյեան) Արշամ Տատրեանի։ Ըսին, թէ չատ դժուարութեամբ ազատած էին զայն օրէ օր աւելի գեհհնացող կոստանդնուպոլսէն։

Նախորդ տարուան Ե. կարգի աշակերտներէն Հայկ Դպիրեան, որդին Տէր Դաւիթ քահանային, «դասարանը մնացած» էր և հիմա կը նստէր քովիկը Հրանդին։ Եւ անոնք միշտ իրարու հետ կը խօսակցէին ըլլայ դասարանին մէջ, ըլլայ բակին մէջ, երբ փոյր դասարաններու տղաքը՝ խաղավայրին մէջ՝ մի՛այն գնդիկ խաղալով կամ ոստիկան-գողի գործողութիւնները սարքելով կ'անցընէին զբօսանքի պահը։

Այդ տարուան Ե.ի տղաքը, — բացի Եզնիկ Բարունակեանէն և Գրիգոր Աւագեանէն, — գրեթէ միշտ, զբօսանքի պահերուն ալ, գիրք կամ տետրակ մը բռնած կ'ըլլային։

Ֆրանսերէնի ուսուցիչ Արտաչէս Գօշունեանը բացակայ էր օր մը և իր դասին պահը յատկացուեցաւ սերտազութեան։ Հրսկ կելիք ուսուցիչի մը չգոյութեան պատճառով, տնօրէն Պարոն Գրիգոր Կիրակոսեան՝ Հրանդ Տատրեանը և Հայկ Դպիրեանը հրաւիրէ կարգեց ու գնաց իր սենեակը։

Լսուա՞ծ բան է, որ աշակերտներ իրենք իրենց վիճակին առանձին մնան ու հանդարտ կենան։ Ինքը՝ Հայկ Դպիրեան՝ պատուանդանի վրայ ելաւ և սպասէս բաներ խօսեցաւ.

— Ընկերնե՛ր, մեր ուսուցիչներէն Առաքել Տրգատեանը ամէն չաբաթ մեզի կը քարոզէ հանդարտութիւն, մեղմ վարքակերպ, հնազանդութիւն, ժուժկալութիւն, մարդասիրութիւն եւայլն եւայլն... Ինչո՞ւ միւս ուսուցիչները նոյնը չեն ըներ, և ընդհակառակը, մինչեւ վերջ Սասունցի Դաւիթը, Խրիմեան Հայրիկը և Մուսալեռը կը յիշեն..

Դպիրեանի չարունակուող ճառին չատ մեծ ուշադրութիւն չէի դարձներ, այլ զբաղած էի Գնդագրութեան տետրակիս իմ պարտականութիւնները գրելով, երբ մեր աւագ ընկերը Դպիրեան սկսաւ բարձրաղաղակ խօսիլ այսպէս.

— Այո՛, մեր ծնողքներուն և մեր ուսուցիչներուն հնազանդիլը և զանոնք պաշտպանիլը կը հասկնամ... Բայց, մենք պարտաւո՞ր ենք միթէ այլեւս գլուխ ծռել սա օրէնք-կանոն ըսուած... փերեզակներու չահերուն միայն ծառայող բաներուն հետեւիլ...

Ծանկարծ դուռը բացուեցաւ և երեւցաւ մեր գեղագրութեան ուսուցիչը՝ Մարտիրոս Պալաեանը...

Դպիրեանը իր տեղը գնաց, և Պարոն Պալաեանը ելաւ պատուանդանին վրայ և խնդրեց որ մեր գիրքերն ու տետրակները դարակը դնենք։

Լուռիւն, երկար։

Մեր թեւերը խաչաձեւած՝ կը սպասէինք ուսուցիչի ըսելիքին, որ «կարեւոր բան մը պէտք է ըլլայ» փախսաց Երուանդ Երզընկացեանին կով նստող Պօղոս Քիւլհտճեանը։ Արամ Սմսարեանը, որ դասարանին մէջ ամէնէն գեղեցիկ գիրը ունեցող աշակերտն էր, մատ բարձրացուց և ըսաւ.

— Պարո՛ն, նոթի տետրա՞կն ալ դնենք դարակի մէջ.

— Այո՛, ամէն ինչ, մատիտ և գրիչ, եւս...

Լո՞ւ սպասեցինք։

Ուսուցիչը այսպէս սկսաւ խօսիլ.—

— Տղայքս, Ուսուցչարանին մէջ խօսուեցաւ որ այս դասարանի կարգ մը տղաքը պիտի չչարունակեն իրենց ուսումը գալ տարի, Վեցերորդ կարգին մէջ...

Դարձեալ լուռիւն։ Յետոյ՝

— Ասկա ինձի և բոլորին ցաւ պատճառեց... Չէ՛ք մոռնար անշուշտ, որ Վեցերորդ Դասարանը աւարտական դասարանն է եւ հոն աւելի չատ այժ կը տրուի հայագիտական նիւթերուն..., Անցեալ չաբթու, ձեզմէ մէկը այս գրատախտակին վրայ գրեր է, թէ՝ «Հայագիտական նիւթերը անպէտ եւ անգործնական են այս երկրի հրապարակին եւ բոլոր երկիրներու համար»...

Բոլորիս նայուածքը եւ գլուխները մեքենաբար դարձան ձախ կողմի պատուհանին քով նստող և չաղակրատ ճչացող, չղայնոտ հռչակուած Սիմոնին վրայ (Սիւսլիւեան), որ մեր դպրոցը ինկած էր այդ տարին՝

(Շար. տեսնել էջ 4)

ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆԻ

ԾՆՆԴԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ

Հայաստան արդէն իսկ մեծ պատրաստութիւններ կը տեսնէ յոբելինական հանդիսութեանց յատուկ փայլ մը տալու նպատակաւ։ Կազմուած են յանձնախումբեր։

Այսպէս որոշուած է Մ. Աբեղեան գրական հիմնարկի և Գրողներու Միութեան գլխաւոր նստաշրջան մը, կազմակերպել երեկոյթներ նուիրուած բանաստեղծի գործին և կեանքի մասին։ Կը պատրաստուի վեց հատորներէ բաղկացած հատոր մը նուիրուած բանաստեղծութիւններուն, նաեւ յիշատակի ժետալներ, կրթաթոշակ մը իր յիշատակին, և Երեւանի մէջ բանալ թանգարան մը։

Այս առթիւ յիշենք թէ ո՞վ է Տէրեան։

Իսկական անունով՝ Վահան Տէր Գրիգորեան ծնած է 1886-ին Ախալքալաք նահանգի Կանգա գիւղը և ունեցած է վաղաժամ մահ մը՝ 1920-ին։ Իր ծննդավայրի մէջ սանալէ ետք փայլուն կրթաշրջան մը, 1906-ին կը յաճախէ նախ Մոսկուայի Լազարեան հայկական ճեմարանը, ապա մինչեւ 1913 Մոսկուայի լեզուական և գրական համալսարանը, ուր կ'անցնի Բէթէկսպուրկի համալսարանը կատարելագործելու իր լեզուական պաշարը, վրացական, արաբական, պարսկական, յունական և լատինական մասնագիտութիւններով, վերջ. Նիկոլա Մարի խնամքին տակ։

Տէրեան հմայուած է Պուշկինի, Լերմոնթովի, Վերկինի, Օսկար Վուալտի հեղինակութիւններով։

Տէրեան մեծապէս շահագրգռուած է նաեւ ռուսական յեղափոխութեան քաղաքական հարցերով։

Ի ծնունդէ արդէն ակտիւ կազմ, ընկճուած չարաչար աչխատութեամբ, հիւծախտը բոյն է դրած իր հոգու խորքին և մահացած Օրէնպուրկ 1920-ին։

Ցանկ մէկ երկու քառեակ իր գործերէն՝

- Շատ երգեր կան իմ սրտում
բայց ես լ չեմ երգելու.
Փախչում եմ լուռ ու տրտում,
չար ճողմին ճրլու...

Հայր լ. հիմա իմ լեզուն,
Եւ խորհուրդս խոր
Մի ճոր ճուր է ինձ կիզում,
դառն ու սիւսուր:

Զ. ՍԱՐԵԱՆ

Փարիզ, Մայիս 1985

ՏԻՊԱՐ ՀԱՅ ՄՕՐ ՄԸ ՔԱՂՑՐ ՅԻՇԱՏԱԿԻՆ

(Շարունակութիւն Բ. էջէն)

Ան իր հայեցի կրթութիւնը ստացած էր որբանոցին մէջ եւ հայերէնն լեզուն իմնճափաստութեամբ որուե տեղ մը հասցուցած էր։

1938ին, ան կ'ամուսնացայ պր. Յովհաննէս Գարբալեանի հետ, որ նոյնպէս ճատաչած էր ամսորի եւ որբանոցի արիւնաքամ տառապանքը եւ ուսնեցած էր երէք զաւակներ՝ Բարսեղ, Նազարէթ եւ Սիրվարդ։

Ողբացեալը չերմ հատատացնալ մըն էր։ Ան կը սիրէր իր վերածնած հայրենիքը եւ Սրբութիւն Սրբոց հոգեւոր կեդրոն Ս. Էջմիածինը եւ անոր Ազգապետը Ն.Ս.Տ.Տ. Վազգէն Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսը։ Այս տեսակէտներուն վրայ հիմնուած, ան իր զաւակներուն չմսբեց եկեղեցական եւ ազգային դաստիարակութիւն. սէր հանդէպ Հայց. Առաքելական Ս. Եկեղեցւոյ եւ սէր հանդէպ մեր մշակոյթին ու այսպէսով իր զաւակներուն սրտին եւ հոգիին ներս ներմուծեց ազգային ծառայութեան դրոմը։ Երէց հրդն Բարսեղը երկար տարիներ ծառայեց Աղեքսանդրապոլսոյ թեան իր եկեղեցական եւ ազգային գործունէութեամբ եւ այժմ ան Հ.Բ.Ը. Միութեան Գալիֆորնիոյ Արեւմտեան շրջանի վարչ. քարտուղարն ու պատասխանատուն է։ Իսկ երկրորդը՝ մեր շատ սիրելի հոգեւոր եղբայրը ի Քրիստոս, Բարեճնորհ Նազարէթ աւագ սարկաւագ, տարիներէ ի վեր կը ծառայէ Աղեքս. ի Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյն, այժմու սահնապետն է Հ.Բ.Ը.Մ.-ի Աղեքսանդրիոյ մասնաճիւղին եւ իր գործօն մասնակցութիւնը բերած է նաեւ Տիգրան-Երկար Հայ Մշակ. Միութենէն ներս։ Իսկ իր դուստրը՝ որ. Սիրվարդ Գարթալեան երկար տարիներէ ի վեր կը ծառայէ Մելբոռնեան Ազգ. Մանկապարտէզին ներս։ Իր երէց ու կրտսեր գործակիցներուն կողքին ան կը կրէ մեր մատղաչ սերունդի զաւակները ազգային դաստիարակութեամբ։

Ունէ հայ աղնաս որ տիկին Վասսենիկին օգնութեան կարիք ունէր, ան չէր զլանար անոր հասնելու։ Ասիկա ողբացեալին հրճսոնական բնազդն էր։

Ան անհամբեր կը սպասէր հայկական մամուլին, մանաւանդ «Արեւ» եւ «Ջահակիր» թերթերուն կարդալու համար ազգային եռուզեռը։

Ան, իր չարաբերութեանց մէջ անկեղծ եւ ուղղամիտ էր։ Իր բարի ու կրօնաբոյր հայեացքի չիշատակը թող անբառում մնայ իր մօտաւոր եւ հեռաւոր բարեկամներուն ու ծանօթներուն մօտ։

Այս տողերը թող հանդիսանան փունջ մը ծաղիկ իր հողակոյտին վրայ։

ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ

Ազեքս., 18 Մայիս 1985

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

30 ՄԱՅԻՍ 1985

ՊԷՅՐՈՒԹ

ՏԽՐՈՒՆԻ

Յաւով կը տեղեկացնէ, nr Զորեքշաբթի 22 Մայիս 1985ին, Պէյրութի մէջ իր մահկանացուն կնքած է՝

ՊՐ. ՎԱՀՐԱՄ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆԸ

խոր սուգի մատնելով իր հարազատները:

Ա յս ախուր առթիւ, «Ջահակիր» իր զգածուած ցաւակցութիւնը կը յայտնէ ողբացեալին այրիին՝ տիկին Մարի Վարժապետեանի, զաւակներուն՝ տէր և տիկին Թիրայր և Անէթ Արմինեաններուն, տէր և տիկին Արամ Վարդանեանի (Ա.Մ.Ն.), տէր և տիկին Թոնի Հապպաքի (Թորոնթօ) և սգակիր բոլոր պարագաններուն:

ՊԱՏԱՌԻԿ ՄԸ ՅՈՒՇ

(Շարունակութիւն Գ. էջէն)

Ֆրանչիսկեան կրօնաւորներու դպրոցէն գալով:

Սիմոնը գետին կը նայէր:

— Զաւակներս, — չարունակեց Մարտիրոս Պալեան, — դուք գիտէք որ մեր ժողովուրդը, վերջին տասնամեակին, կորսնցուց իր թիւին երկու երրորդը՝ անապատներու, ձորերու, գետերու, կիրճերու մէջ եւ կախաղաններու վրայ: Նահատակուողներուն մէջ կային հազարաւոր մտաւորականներ, պատրաստուած առաջնորդներ, որոնք սովորական անհատներէն առաջ՝ գաւազրաբար ոչնչացուեցան՝ մեր ժողովուրդը անգլուխ ձգելու համար...

Ուսուցիչին ձայնը կը դողար:

— Ու տասնեակ տարի տեւող պատերազմի եւ գաղթերու պատճառով, ողջ մնացած հայութիւնն ալ գրեթէ ուծացաւ իր ազգային մշակոյթէն եւ մայրենի լեզուէն.....

Մարտիրոս Պալեանի չեչոտը աւելի ուժական կը դառնար հետզհետէ եւ անոր դէմքը չառագոյնած էր: «Մարդը չատ տագնապած կ'երեւի» ըսաւ իմ քովս նստող Սիմոն Աւանեանը:

— Մեզի պէտք են հայերէնի եւ հայագիտութեան քաջածանօթ աղաքացիները, ծնողքները, ուսուցիչներ, գրողներ և արեւմտագէտներ: Անոնք, որ կ'ուզեն մաթեմաթիքի, ճարտարապետութեան, բժշկութեան կամ որեւէ մասնագիտութեան մէջ հմտանալ ու ծառայել մարդկութեան, մեր պարապային պարտին ՈՒՍՈՒՄ ՀԱՅԵՐԷՆ հանդիսանալ եւ իրենց տաղանդէն ու հանճարէն մեծ բաժին հանել Հայութեան ու Հայաստանի վերակերտումին...

Երկար խօսեցաւ մեր ուսուցիչը:

Երբ զանգը հնչեց՝ պահը լրացած ըլլալը աւետող, բոլորս վազեցինք խաղավայր...

Նմանօրինակ դասերէն կամ խրատականներէն ետք, եթէ զբօսանք ըլլար, դասարանին որոշ տղաքը, ինքնաբերաբար կը հաւաքուէին բակին անկիւնը նորոգ չինուած Սկաուտներու սենեակին առջեւի նստարաններուն վրայ եւ չուրջը: Ընդհանրապէս, Հայկ Դպիրեանը կ'ըլլար հակագործութիւնը — եթէ հարկ էր — մշակողը...

Այդ պահուն, տեսա՛յ Դպիրեանը, որ կը կանչէր իրարու հետ աւելի մտերիմ կապ ունեցող ընկերները դէպի այդ նստարանները: Գացի հոն ես ալ: Դպիրեան գրեթէ վերարտադրեց Պալեանին ըսածները, եւ աւելցուց:

— *Այս խօսքերը մենք միւս ուսուցիչներու բերնէն ալ լսած ենք, եւ հայ թերթերու մէջ ալ կը կարդանք: Երկու չաբաթ առաջ, Թորգոմ Սրբազանը եւս, եկեղեցւոյ դասէն, ասոր նման պատգամներ ուղղեց ժողովուրդին...*

Խումբը մեծցաւ, մինչ Դպիրեան դեռ կը խօսէր՝ հրաւիրելով ուրիշներն ալ՝ որ լրացնէին իր նկատողութիւնները, ի հարկին՝ հակաճառելով:

***

Յաջորդ օրը, մեր դասը էր «Պերլինի Վեհաժողովը»: Մեր ուսուցիչը, Մրչա Արշակ Ալպոյաճեանը, երկարօրէն խօսեցաւ 16 ՐԴ ԵՒ 61ՐԴ ՅՕԴՈՒԱԾՆԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ:

Իր դասաւանդութիւնը փակեց սա՛ բացագանչութեամբ.

— *Հայերուս՝ մի՛չտալ պակասած են պատրաստուած ղեկավարները, հմուտ ուսուցիչները, իրապաշտ գրողները, իրատես գործիչները... Ոմանք թիզմով չա՛ տ ենք տարուած եւ մեր հարցերուն լուծումը սպասած ենք օտարներէն, եւ ո՛չ թէ գիտակից ու մշակուած հասարակութիւններէն, ժողովուրդէն...*

Զբօսանքին, Տէր Դաւիթի որդին, դարձեալ կը հաւաքէր մեզ: Ու, երկար վիճաբանութ/էն, եւ ի վերջոյ սա հարցումը:

— *Ո՞վ պատրաստ է ՈՒՍՏԱԼՈՒ ԻՆՁԻ ՀՆՏ, որ պիտի նուիրուի այս անիրաւուած ժողովուրդի ծառայութեան՝ իր նախընտրած ասպարէզին մէջ...*

Դարձեալ երկար խօսակցութիւն:

Եւ մէկէն, եօթը պատանի – երիտասարդ աշակերտները, իրենց ձեռքերը իրարու վրայ դրած, ՈՒԽՏ մը կ'ըսեն.. : Տամ անոնց անունները... Այո՛, տա՛մ...:

Եւ դուք պիտի ըսէք, թէ՛ անոնց մէ քանի՞ հատ արդին ուժերէն մէկը մինչեւ այսօր կը չնչէ, կ'ապրի ու կ'արգասաւորուի այդ մթամթա ու վիպական Ուխտը...: Վիպակա՞ն:

Անոնց անուններն են՝ Հայկ Դպիրեան, Աբրահամ Գալայճեան Պօղոս (Փօլ) Քիլիճճեան, Մանուկ Պօղիկեան, Հայկ Ժամկոչեան, Արամ Մմաբեան եւ Նազարէթ Գալէմքեարեան:

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

(Գահիրէ, 1985 Յունուար)

ՋԱՀԱԿԻՐԻՆ

Ողբ. Վահրամ Վարժապետեանի (Պէյրութ) մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տիկին Նուարդ Արթինեան և զաւակունք (Միանի – Աւստրալիա) կը նուիրեն 10 եզ. ոսկի:

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իրենց չատ սիրեցեալ ամուսնոյն և հօր՝ ողբ. Նիգոլա Սարգիսի մահուան և քառասունքին առթիւ ու անոր քաղցր ու խնկելի յիշատակին տիկին Անահիտ Սարգիս և զաւակները Օր. Սօնիա կը նուիրեն.

«Արեւ»ին	20
«Ջահակիր»ին	15
Հայ Գեղ. Միութեան	15
Կոկանեան Սրահին	15
Հայկական Ընթերցասրահին	5
Եկեղեցւոյ պայծառութեան	5
Գալուստեան Ազգ. Վարժարանին	5
Նուպարեան Ազգ. Վարժարանին	5
Այծեմնիկի Հանգստեան Տան	5
Գահիրէի Աղքատախնամին	5
Հայ Բարեգործական Ընդհ. Միութեան	5

Իրենց չատ սիրեցեալ, ողբ. Նիգոլա Սարգիսի մահուան և քառասունքին առթիւ ու անոր քաղցր և անթառամ յիշատակին Տօքթ. Յակոբ Բամպուքճեան և քոյրը Օր. Մարի Թերզեզ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	5
Այծեմնիկի Հանգստեան Տան	5
Գալուստեան Ազգ. Վարժարանին	5
Նուպարեան Ազգ. Վարժարանին	5
«Արեւ»ին	5
«Ջահակիր»ին	5

(Ստանալ «Արեւ»էն)

Հ.Մ.Ը.Մ. - ՆՈՒՊԱՐԻՆ (ԱՂԵՔՍ.)

ՄՈՒԱՅՈՒՄ

Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի մարզադաշտին արդիականացման և կեդրոնատեղիին վերանորոգման հաղթ նուիրատուութ/իւններուն մէջ, ցաւով մոռցուած էին հետեւեալները.

Էր և տիկին Նուպար Մանուկեան	50
Տիկին Քրիստին Ուզունեան և Օր. Անահիտ Ուզունեան	50

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ դրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝

Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

33 Սաաս Զաղլուլ պող.

Հեռ. թիւ 802189



ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ – ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԶԱՀԱՆԴԷՍ

Բարձր հովանաւորութեամբ

ԳԵՐՇ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայ թեմի

Նախագահութեամբ

ՏԻԱՐ ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆԻ

Ատենապետ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի

Կիրակի, 2 Յունիս 1985, կ.ե. ժամը 7.30ին

Վարժարանիս խաղավայրին մէջ

Մարզասէր հասարակութիւնը սիրով կը հրաւիրուի:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ԳԱՀԻՐԷ

Հինգշաբթի, 6 Յունիս 1985, երեկոյեան ժամը 9.30ին

ԲԱՑՕՒՄ ԱՄԱՌՈՒԱՑ ԵՂԱՆԱԿԻ

ՕՓԸՆ ՊԻԻՖԷ

Պատրաստուած Տիկնանց Յանձնախումբին կողմէ

ՆԱՐՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Ա. եւ Բ. հանդիսացողները պիտի ստանան արժէքաւոր նուէրներ

Տրուած բլլալով որ մրցումները պիտի վերջանան նոյն գիշերը, մասնակցողներուն թիւը սահմանափակ է: Կը խնդրուի նախապէս արձանագրուիլ դիմելով Ընկ. Նուպար Կէրիկեանի կամ հեռաձայնելով Հայկ. Ընթերցասրահ (հեռ. 934908) ամէն երեկոյ ժամը 5 - 8ը:

Սիրալիր հրաւէր բոլորին

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Կիրակի, 16 Յունիս 1985

ՔՍԱՆՆԵՐՈՐԴ ԵՕԹԱՆԱՍՆԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ՀՈԳԵՁԱԾ

Զորեքշաբթի 26, Հինգշաբթի 27, Ուրբաթ 28 և Կիրակի 30 Յունիս 1985

ՓԻՆԿ ՓՈՆԿԻ ՄԻՋ-ԱԿՈՒՄԲԱՑԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ

«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Գ. ՋԱԼԵՆՃ ԲԱՃԱԿԻՆ ՇՈՒՐՋ (ԺԱ. ՏԱՐԻ)

Կը խնդրուի ներկայ ուենալ

ՀԵՌԱՁԱՅՆԻ ԹԻՒԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

	ՆՈՐ ԹԻՒ
Տիկին Քոլէթ Քիւրքճեան և զաւակունք - Բնակարան	581452

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Հ.Բ.Ը.Մ.-ի Աղեքս. Մասնաճիւղ	5970469
Հ.Մ.Ը.Մ.-Նուպար Մարզական Ակումբ	5974307
Տիար Վրէժ Սէֆէրեան — Դարձասեղի	4924073
— Բնակարան	5976126

ՇԱՆՕԹ.- Այն ազգայինները որոնց հեռաձայնի թիւերը փոփոխութեան ենթարկուեցան վերջերս, կրնան հեռաձայնել խմբագրութեան (հեռ. 934908) ամէն օր կէսօրէ ետք, եւ մենք սիրով կը հրատարակենք իրենց նոր թիւը:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	Օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 ե.Դ.	—
Սուտանի «	300 Ս.Դ.	400 Ս.Դ.
Լիբանանի «	—	30 Լ.Ո.
Սուրիոյ «	—	35 Ս.Ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

دار نشر شركة الطباعة – رقم السجل ١٩٨/٧٥

942